


Վ Ա Ր Ք

Զ Օ Ր Ե Ւ Բ Ա Ց

Ա Ն Ո Ւ Ա Ն Ե Ա Ց







*Բակեզարի*

ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆՔ

**ՀԱՅՈՒՅԵՑԵՑԻՈՑ**

ՄԱՏԵՆԱԳՐԱՑ

---

Ե

**ԿՈՐՆԵՎՈՂՈՑ**



3387  
40

2004

2089 // 1120-62

ԿՈՐՆԵԼԻԱՆ ՊԵՊԵՅԱՆ

1429. Վ. Ա. Բ. Ք.

ԶՈՐԵՒԵՐԵՑ

ԵՐԱԿԱՆ ԵՐԵՑ

ԶՈՐ ԹԱՐԳՄԱՆԵԱԼԻ

Հ. ՎԵԼՈՆԴԵԱՅ ՅՈՎԱՆՆԵԱՆՑ

ՅԱՀԱԿԵՐՏԱՅ ՄԵԾԻ ՀՕՐԻ

ՄԻՒԹԵՐԵՑ



Ի ՎԻԷՆՆԱ

Ի ՎԱՆՍ Պ. Ս. ԱՍՏՈՒՃԱԾՆԻ

1842 ԹՄԴԱ

9(3)

0 3 9 3 9 0 2

0 1 6 4 9 0 1 5

## ՅԱՌԱՋԱԲԱՆ

Օկտոբերի 18 նեպոտայ բա-  
զում բանք գովութեան կան . Եւ  
եթէ զառ ի բազմաց վասն նորա-  
ասացեալսն լոկ գումարիցէ ոք ,  
քան զմատեանն եւս յաճախագոյն  
գովութիւնք մատենին տողիցին :  
Տայց մեք սակաւ ինչ ի բազմաց  
անտի յանձին կալցուք յիշատա-  
կել : Արդ ի տիս Աւգոստեայ էր  
մատենագիրն , եւ կարեւոր բա-  
րեկամգլխաւորաց դրագիտաց իւ-  
րոյ ժամանակին , որպիսի ինչ Ատ-  
տիկոսն է եւ Որտենսիոս եւ Կիկե-  
րոն : Աւ մատեանն որ կից ի նո-  
րա անուն կոչի , մի է յայնցանէ ,  
վասն որոց ասեն իմաստունք եթէ  
նշանաւոր զԼւգոստեայ յիշատակն  
դործեն քան զամենայն դործս քա-

ջութեան նորա . այնու զի իւր բա-  
նիւքն եւ պարզեւօք ած զիւրոյ ժա-  
մանակին իմաստունս գիրս դնել :

Եւ արդ եթէ ամենայն մատեանք  
որ յԱւգոստեայ ժամանակսն գրե-  
ցան , այնպէս սքանչելի եւ ազնը-  
ւականք իցեն , զի՞նչ ոք զմատենէս  
ասիցէ , յորում զարանց գլխաւո-  
րաց զգործս եւ զարւութիւնս մի  
ըստ միոջէ դրոշմեալ տեսանիցէ :  
Որովանդստին ինոցա տիս ելեալ ,  
խօսս ընդ նոսա արկանիցէ , եւ ի  
վերայ կայցէ մտաց նոցա , նախանձ  
ընդ նոցա քաջութեան գործս դնի-  
ցէ . եւ յօժարիցի այնու հետեւ  
քաջանալ , եւ յօգուտ հայրենի  
աշխարհին եւ իւրոց տոհմային քա-  
ղաքացւոց վաստակել : Զ. ի չիք ինչ  
որ այնպէս զմիտսն յորդորիցէ ըդ-  
հետ երթալ առաքինութեանց , որ-  
պէս ընդ առաջնոց կեանս անցա-  
նել : Որպէս եւ Վաղուստիոսն ա-  
սէ , եթէ Շաղում անդամ լուայ  
ես զի . Վաքսումոս , եւ զՊ . Սկի-

պիոն, եւ զայլ եւս երեւելի որեար  
քաղաքիս մերոյ, որ սովոր էին  
ասել այսպէս, եթէ յորժամ ըզ-  
նախնեացն պատկերս նշմարիցեն,  
միտք իւրեանց յառաքինութիւնս  
բորբոքիցին։ Եւ ապա զնովիմբ ա-  
ծեալ, Ոչ եթէ, ասէ, կերպա-  
րանք նոցա զայնպիսի զօրութիւն  
ունիցին, այդ յիշատակաւ գոր-  
ծոցն զոր գործեցին, այնպիսի բոց  
ի միտսն տոչորիցի։ Եւ մինչ չեւ  
առաքինութիւնն՝ համբաւոյ նոցա  
եւ փառացն հաւասար լեալ իցէ,  
ոչ հանդարտիցէ։

Եւ թէպէտ եւ սակաւուց ոմանց  
վարք գրեալ կան ի մատենիս, եւ  
մատենագիրն ոչ յաճախագոյնս ի-  
բրեւ զՊղուտարքոսն ճառէ։ բայց  
սակայն մարթ եւ պատշաճէ ասել  
զնոցանէ, զոր ինչ Վիրգիլիոս զՀո-  
մերի եւ զիւրոց երգոցն ասաց։ Ընդ  
մեծատարած դաշտսն նորա, ասէ,  
զարմացեալ կայ Յունաց աշխարհ։  
այդ մեր անդն փոքր է, բայց ծաղ-

կալից եւ ամենաշատ : Եւ արդարեւ  
ծաղկալից իմն յօրինէ մատենագի-  
րըն զպատմութիւնն , բայց ոչ վայ-  
րապար ինչ յաճախէ զզարդն , բզ-  
կարի լոկն բան բազում վայելսու-  
թեամբ կարգէ : Ամենայն ինչ ի  
գիրս յայս պայծառագոյն եւ յըս-  
տակագոյն է : Չեն ի նմա բազում  
խորհուրդք . այլ որ ենն , լուսա-  
ւորագոյնք եւ աղնուագոյնք են եւ  
յառաքինութիւնս զնոսա՝ որ ըն-  
թեոնուցուն , յօժարեցուցանեն :

Արդ եւ մեր սոյնպիսի ազնուա-  
կան պտղոյ առաքինութեանց փա-  
փաքեալ , փոյթ յանձին կալաք  
զայսցանկալի մատեան հանելի մեր  
լեզու . որում եթէ հասանիցեմք ,  
համարիցիմք բազմապատիկ գր-  
տեալ զտոհմականս արդեանց դոյ-  
զըն վաստակոց մերոց : Որով յա-  
ճախեսցին փառք անկարօտական  
մեծութեանն Աստուծոյ :

ԿԱՆԵՊՈՏԵՅ

ՎԱՐՔ

ԶՕՐԵՒԵՐԵՅ

ԵՆՈՒԵՆԵՐԵՅ

ՅԱԹԱԶԱԲԱՆ

ԶԿԱՍԱԾԵՄ ու Առաիկէ, Եթէ  
բազումք իցեն, որ զայս մեր զիրո  
դոյզն ինչ եւ ոչ արժանի արանց  
զվատորաց համարիցին, իբրեւ ըն-  
թեռնուցուն ի պատմութեանս եւ  
թէ ոյր Եպամինոնդեայ զնուազա-  
ծութիւնն ուսուցեալ իցէ, եւ կամ  
յորժամ ի նորա քաջութիւնն լսի-  
ցեն Եթէ ճարտար կաքաւերեւ քաջ  
երգէր սրբնդաւ։ Իսյց որ այդպէսն  
խորհիցին, թերեւս նոքին իսկ իցեն

որք սովորութեանց եւ դպրութեան  
 Յունաց աշխարհին չիցեն տեղեակ,  
 եւ որ ինչ միաբան իւրեանց բարոյից  
 չիցէ, զայն չհամարիցին ուղիղ։ Առ-  
 քա թէ ուսանիցին եթէ ոչ ամենե-  
 ցուն նոյն մի ինչ պարկեշտութեան  
 կամ ծանականաց է, այդ ամենայն  
 ինչ ինախնեաց խարանաց ընտրիցի,  
 այնու հետեւ չզարմանայցեն ինչ ընդ-  
 մեր զՅունաց սովորութեանց զհետ-  
 երթալ, յորժամ զնոցա առաքի-  
 նութիւնս պատմիցեմք։ Քանզի եւ  
 ոչ Կիմոնի քարուականութիւն էր,  
 առն զլխաւորի աթենացոց զիւր իսկ  
 քոյր հարազատ ի կնութիւն ունել,  
 զի ամենայն նորին քաղաքի քաղա-  
 քացիք նովին հաստատութեամբ  
 վարեին . այլ այն ըստ մերոց բարուց  
 անարժան ինչ հաշուի։ Չիք այրի ի  
 Պակեդմոնիս, թէպէտ եւ ի կարի  
 իսկ յազնուականաց ոք իցէ, որ ոչ  
 վարձուք ի գուսանութեան արուես-  
 տրն վարձիցի։ Վարձեալ մեծ պա-  
 տիւ համարերի համօրէն Յունաց աշ-

խորհին, յաղթօղ բմբշական մըր-  
ցութեանցն քարոզել: Խոկ ի թա-  
տերս երթալ եւ տեսիլ նշաւակի ամ-  
բոխին լինել ոչ ումեք յազդաց ան-  
տի ամօթանք ինչ թուէին: Յայսմ  
ամենայնէ է ինչ որ առ մեզ դրսովու-  
թեան համարի, եւ է որ խոնարհա-  
գոյն եւ ի ցածութենէ հեռի:

“Ամին հակառակ բազում ինչ որ  
մեզ վայելուչն կարծին, առ ինոցա-  
նէ ծանականաց իրք հաշուին: Եւ  
արդարեւ իսկ ո՞ք հոռմայեցի այր  
ամօթ համարիցի զիւր կին ի խրա-  
խունս ածել. ո՞ր տանտիկին իցէ որ  
ոչ զառաջին տեղին ունիցի ի տան,  
եւ ի ժողովս արանց խօսիցի. որ կա-  
րի այլազգ առնի ի Յունաց աշխար-  
հին, զի ոչ յուրախութիւն ուրեք  
երթան կանայք եթէ ոչ ջերմոցն,  
եւ ի ներքսագոյն կողմն տանն նստին  
զոր Գինեկոնիտիս անուանեալ կո-  
չեն, որ է կանանց տուն, յոր հուպ  
ոք չերթայ, բայց միայն որ ի մօ-  
տաւոր աղբականութենէ իցէ:

Այլ աստեն բազում բանս տողեւ  
թանձրութիւն մատենիս արդելու,  
եւ փութամ իսկ զեզոր սկայնյայտ  
առնիցեմ։ Ա ասն այնորիկ իսկ յայն  
որ առաջիս կայ եկեսցուք, եւ կար-  
դեսցուք ի դիրս յայս զվարս հոյա-  
կապ զօրաւարացն։

## ՄԻԳՐԱՏՈՒՅ

## ՅԱՆԴԻՄԱՆՈՒԹԻՒՆ

Ա. ՎԵՐՏԻՄՈՒՅՆ զօրաւար գաղթականութեանն ի ճանապարհին ծաղը առնի ի զեմնացւոց : Բ. Յետքերսոնեսացւոց քազաքին տիրելոյ, զԱնմնոն առնու եւ զիթւկատան : Գ. Մինչ դեռ Գարեհն ընդ ըսկիւթացւոց տայր պատերազմ, Միղակադաս՝ որ պահապան էր կամրջին, խրատ տայզարսկական տէրութիւնն հարկանել քակել, բայց Հիստիես նմա խափան լինի : Դ. Ի խաղալ Գարեհի ի վերայ Յունաց զիւրսն ճոխութեամբ համարձակեցոյց զի ընդ առաջ երթիցեն թշնամոյն : Ե. Յառաջ քան զնիզակալցացն հասանել Պարսից յաղթե ի մարաթոնական կռուին : Զ. Վարձս ընդ յաղթութեանն առնու : Է. Յետ Պարեայ պատերազմին ի բաց թողլոյ, պատժապարտ լեալ ի կապանս ի պահեստի մեռանի : Ը. Շշմարիտ պատճառք պատժոց Միղակադեայ, ժողովը դեան կասկածն :

ՄԵԴԻՍԻԿԱԳԵՐ

Ե Թ Ե Ն Ե Ց Ի

Ե. ՄԵԴԻՍԻԱԴԻՍ Կիմոնի աթեւնացի նախաւորութեամբ ազգին, եւ վառաւորութեամբ նախնեացն, եւ իւրովն զգաստութեամբ անցանէր զանցաննէր զամեննէքումբը, եւ յայնպիսի տիս էր, զի ոչ միայն բարւոյ ակն ունեին ի նմանէ իւր տոհմային քաղաքացիքն, այլ եւ վատահ եւս էին եթէ այնպիսի ոք լինելոց է, որպիսի յետոյ զշափ առեալ զիացին։ Դէպ լինէր աթենացւոց վարատականս ի քերսոննեսացւոց աշխարհն արձակել։ Եւ քանզի բազում յաճախութիւն էր զազմականացն, եւ շատք եւս ընդեւանէին յարել ի նոսաս, զարս ոմանս ի նոցանէ ի Դեղփիս ընդրեալ առաքեցին, զի զւպողոն հարցանիցեն եթէ ո զօրաւար դազմականութեանն լինիցի։ Զե

թրակացիք ի ժամանակին բռնացեալ ունեին զկողմանսն զայնոսիկ, ընդ որս զինուք եւ սպառազինօք հարկ էր ի մարտ պատերազմի բախել: Եւ քրմացն այսպիսի ինչ նախիղձիկս բարբառեալ եթէ Ոիզտիադէս զօրաւար լիցի, զայդ եթէ առնիցեն, իրքն յաջողութեամբ ի գլուխ ելանիցեն: Իբրեւ այս հրամանք ի դիցն լինեին, Ոիզտիադէս ընտիր ընտիր զօրու տորմիղ նաւամարտիկ նաւաց գումարեր, խաղայր գնայր ի քերսոնեսոսն. Եւ իբրեւ մօտ ի Վեմնոն հասաներ, զբնակիչս կղզւոյն ընդ աթենացւոյն իշխանութեամբ նուածել կամէր, եւ թէ զայն զեմնացիքն ինքնակամն զործիցեն: Նոքա ծաղը արարեալ տային պատասխանի եթէ զայն յայնժամ առնիցեն յորժամ հիւսիսի շնչիցէ, եւ նա նաւարկեալ յիւրոցն ի Վեմնոն հասանիցէ: Քանզի այս հողմ ի հիւսիսոյ շնչեալ, ընդդէմ նոցա է, որ յաթենացւոց քաղաքէն նաւարկիցեն: Ոիզտիադէս իբրեւ տեսաներ եթէ չէր ժամանակ յամելոյ, դէմ եղեալ ի քերսոնեսացւոց աշխարհն հասաներ:

Եւ Առ ի սակաւ ժամանակի  
զբարբարոսս վանեալ վկանդէր, եւ  
զաշխարհն ամենայն յոր երթայրն,  
ընդ ձեռամբ նուածեալ, զպատեհ  
պատեհ տեղիսն պարսպօք պատէր.  
եւ զիսառնաղանձ ամբոխն՝ զոր ընդ  
իւր տանէր, բնակեցուցանէր ի դաշ-  
տավայրս, եւ ստէպ ասպատակ ըս-  
փուեալ, աւարօքն մեծացուցանէր:  
Զաջողութիւն եւ զիմաստութիւն  
օդնական ձեռնտու գտանէր. զի ի-  
բրեւ քաջութեամբ զօրաց թշնա-  
մեայն յազթէր, արդարութեամբ  
զիրսն կարգէր եւ ինքն անդէն յօ-  
ժարէր մնալ: Եւ էր նա ի միջի նո-  
ցա իբրեւ թագաւոր, թէպէտ եւ  
զանուն թագաւորիչունէր, եւ այնմ  
առաւել արդարութեամբ քան իշ-  
խանութեամբ եհաս: Եւ ոչ վասն  
այնորիկ յաթենացւոցն յորոց առա-  
քեցաւն ի բաց կայր. որով ոչ միայն  
նոցա կամօքն որ ընդ նմա գնացեալ  
էին ցկեանս իշխան կայր, այլ եւ այ-  
նոցիկ որ զնայն առաքեցին: Իբրեւ  
զայս ամենայն այսպէս կարգեալ  
յարդարէր Ո՛խղաիաղէս ի քերսոնե-  
սացւոց աշխարհին, ապա այնու հե-  
տեւ ի Վեմնոն դառնայր եւ ըստ դա-

շանցն կուելոց խնդրէր զի զքաղաքն ի  
ձեռս տայցեն։ Քանդի էր խոկ առա-  
ցեալ նոցա եթէ Յորժամ հիւսիսաց-  
ին հողմով նուարկեալ յաշխարհէն  
անդր դայցէ, լինիցին անձնատուլը.  
արդ այժմ նորա աշխարհ քերսոնեւ-  
սոն է։ Կարեայք՝ որ ի ժամանա-  
կին ի Դեմոն բնակեին, թէպէտ եւ  
ոչ որպէս կարծէինն իրքն դիպե-  
ցան, այլ յաջողութենէ անտի հա-  
կառակորդացն գրաւեալք, դիմա-  
դարձ լինել չիշխեցին, եւ ի բաց  
թողեալ զկղզին երթային յո եւ եր-  
թայինն։ Նովին յաջողութեամբ եւ  
զայլ եւս կղզիսն որ Աիկղադքն ա-  
նուանեալ կոչին, ընդ աթենացոց  
իշխանութեամբ նուաճէր։

Գ. Օւթուռ ժամանակաւ Դարեհ  
արքայ Պարսից ի մտի զնէր յասիա-  
ցւոց անտի խաղալ զնալ զօրու ի  
կողմանս եւրոպէացւոց, տալ մարտ  
պատերազմի ընդ սկիւթացինն։ Ատ-  
մուրջի վերայ խառլոս գետոյ դորձէր  
զի ընդ այն զզօրսն անցուցանիցէ։  
Եւ կամրջացն, մինչդեռ հեռին էր,  
պահապանս թողոյր զիշխանս զորս  
ընդ իւր ի Յոնիայ եւ յեւողիդեայ  
առեալ ածէր, որոց իւրաքանչիւր

զայնց քաղաքաց հանապաղորդ իշխանութիւն շնորհեալ էր : Ի բանդի այսպէս դիւրին իմն համարեցաւ ըզ-յունալեզուն՝ որ յԱսիա բնակիցեն, ընդ ձեռամբ նուածել, եթէ բարեկամաց իւրոց տայցէ դքաղաքան զի զգուշանայցեն, որոց յետ իւրոյ պարտելոյ, չկայցէ ինչ յոյս ապրանաց . Ո ի զտիադէս եւս էր թելակալ պահապան ընդ այնոսիկ որոց պահպանութիւն յանձն էր : Եթեւ յաճախ գուժկանք հասանեին Դարեհի ձախողել եւ ի պարասութիւն ի սկիւթացւոց մատնել, Ո ի զտիադէս խրանտ տայր նոցա՝ որ պահ ունեին կամքքայն, մի զգէպան՝ որ յաջողեցանն նոցա յազատութիւն զնոյն հանելոյ, ի ձեռաց թողուցուն : Զիթէ Դարեհ հանդերձ զօրուն՝ զոր ընդ իւրն ածեալ իցէ, սատակիցի, ոչ միայն եւրապացւոց աշխարհս յամուր զգուշութեան կայցէ, այլ եւ նոքին՝ որք յասիացւոց աշխարհին բնակիցեն ի Յունաց աղգէ, աղատք ի Պարսից տերութեան եւի տագնապէն լինիցին : Եւ այնմ մարթիցի դիւրաւ ի գլուխ երանել, զի իբրեւ զկամուրջան հատանիցեն, թագա-

ւորն կամ ի սուր սուսերի թշնամեացն եւ կամ ի սովոյ ի սակաւ առւրս սատակիցի : Խբրեւ բաղումքը ընդ խորհուրդն հաւանեին, շիտիես միղեասցի ընդդեմ դառնայր զի մի իրքն ի գլուխ ելանիցեն, եւ ասէր Ոչ նոյն մի ինչ նոցա՝ որ բզզվաւոր իշխանութիւնն ունիցին, եւ բազմութեանն յօդուտ լինիցի . զի Դարեհի թագաւորութեամբն կայցէ ի կայի իշխանութիւն նոցա, ապա թէ այն քակիցի, ինքեանք եւս յիշխանութենէն անկանիցին, եւ պատիժ պատուհասի յիւրեանց քաղաքացւոցն կը իցեն : Նմին իրի ինքն խորշեցի եւ գարշեցի յայլացն խորհրդոց, այնպէս զի եւ չհամարիցի ինչ նոցա առաւել օդտակար քան զհաստատել թագաւորութեանն Պարսից : Խբրեւ շատք զհետ նորա մաացն դնացին, Ոիզտիադէս չլինէր Ելկմիտ Եթէ ի բազմաց անտի որ իրադէտն եղեն, խորհուրդքն յականջս թագաւորին հասանիցեն, եւ թողեալ դրերսոնեսոս դէմ եղեալ անդրէն յՆթէնս կոյս չոդաւ : Արդ թէպէտ եւ քանն ոչ կատարեցաւ, սակայն կարի իսկ յարդանաց է, այ-

նու զի առաւելընդ հասարակաց աշ  
մենեցուն ազատութիւն կամեր քան  
ընդ իւր իշխանութիւնն:

Դ. Պարեա իբրեւ յեւրոպէա-  
ցւոց աշխարհէն միւսանգամ յԱսիա  
գայր, դրդեալ ի բարեկամաց ան-  
տի զի զբունաց աշխարհն ընդ ձե-  
ռամբ նուածիցէ, տորմիղ հինգ-  
հարեւր նաւամարտիկ նաւաց դու-  
մարէր, զԴատիս եւ զՀրտափեռնէս  
իշխան հրամանատար կացուցանէր,  
եւ ի ձեռն տայր նոցա երկերիւր հա-  
զար հետեւակաց եւ բեւր մի առն եւ  
ձիոյ: Եւ բարուրս առնէր եթէ թր-  
շնամի աթենացւոց իցէ, վասն յո-  
նիացւոց զԱրդս վկանգելոյ, զօրա-  
ւիդն օդնականութեան լիեալ նոյա-  
աթենացւոց, եւ զիւր պահապանն  
կոտորելոյ: Որ արքունի հրամանա-  
տարքն էին նաւամարտիկ նաւօքն  
ուշւրեա հասեալ, վաղվաղակի զւ-  
րեարիս առնոյին, եւ զամենայն քա-  
ղաքացիսն կալեալ, յԱսիա առ թա-  
գաւոր անդր յղէին: Ենտի յԱտ-  
տիկէաստան մօտ հասանէին եւ զիւ-  
րեանց զօրսն ի Վարաթոն դաշտ ա-  
ծէին. այս դաշտ ի բացեայ էր ի քա-  
ղաքէն իբրեւ տասն հաղար քայլ:

Ընդ այն աղմուկ յուզեալ աթեւնացւոցն , որ մօտ առ կուրծս հասեալ կայր , թիկունս օգնականութեան ոչ ուստեք եթէ ոչ ի զակեդմոնացւոց խնդրէին . Եւ զՓիղիպպիդէս սուրհանուակ յայնցանէ որ Ամերոդբոմիքն կոչին , ի զակեդմոնացւոց քաղաքն առաքէին , պատմել թէ արագ օգնականութեան Եւ թիկանց պէտք են : Եւ անդէն յիւրեանս տասըն այր իշխան հազարապետ կարգէին , զի ի վերայ զօրուն կայցեն , Եւ զԱհղտիագէս ընդ նոսա : Եւ եղեւ հակառակութիւն մեծ ի մէջ նոյա , Եթէ ի պարիսպս ամրանայցեն , Եթէ ընդ առաջ երթեալ ի դիմի հարկանիցին թշնամեացն Եւ ճակատ տայցեն : Ոիղտիագէս միայն առաւելագոյն ջանայր , զի վաղվազակի բանակս հարկանիցեն . Եւ եթէ զայդառնիցեն , Եւ քաղաքացիք զօրասցին , իբրեւ տեսցեն Եթէ չեն ինչ անկյոյս ի նոյա քաջութենէ , Եւ թրշնամիքն հեղգագոյնք լինիցին , յորժամ տեսցեն Եթէ այդպիսի սակաւաձեռն գնդաւ իշխիցեն կոռուել :

Ե . ՅԵՅՆՄԺԱՄԱՆԱԿԻ ոչ ուստեք զօրաւիպն օգնականութեան լինեին


աթենացւոցն բայց միայն ի պղա-  
տեացւոց՝ որ առաքեցին զօրս հաղար  
մի: Կ սոցա գալլիներ տասն հաղար  
վասեալ սպառազէն, եւ անհնարին  
տապէին զօրքն ելանել տալ մարտ  
պատերազմի. վասն որոյ զօրանայր  
Ոիղտիադեայ բանն քան զայլոցն որ  
նիղակակիցք նորա էին: Նորին ճու-  
խութեամբ աթենացիք զզօրսն ի  
քաղաքէն հանեին, եւ ի պատեհ  
տեղւոջ բանակ հարկանէին. ապա  
ի վաղիւ անդր առ լերանց ստորո-  
տովք դէմ յանդիման թշնամեաց  
զնոդին ճակատ յարդարէին, մեծաւ  
ճարտարութեամբ անհնարին սաս-  
տկութեամբ զմարտն մղեցին: Զի  
ծառատունի բազում ուներ զվայրն,  
զի ի լերանցն բարձրութենէ պա-  
տրապարիցին, եւ ի ծառոցն լինիցի  
խափան առն եւ ձիոյ թշնամեացն,  
զի մի շուրջ փակիցին ի բազմութե-  
նէն: Դատիս թէպէտ եւ ոչ դիպան  
զտեղին տեսանէր, սակայն ի բա-  
զմութիւն զօրացն յուսացեալ կա-  
մէր ընդխառնել, վասն այնորիկ մա-  
նաւանդ զի մինչ չեւ զակեդմոնա-  
ցւոցն ի թիկունս հասեալ, տալ  
պատերազմ ի դէպ համարէր: Նմին

իրի հարեւը հազար հետեւակօք եւ  
բեւը մի հեծելովք խումբ գործեալ  
տայր պատերազմ. ուր այնչափ զօ-  
րանսային աթենացիքն մինչեւ զօրս  
թշնամեացն՝ որ տասնպատիկ էին  
քան զնոսա, բեկանել. եւ այնպէս  
զարհուբեցուցանէին զի ոչ ի բա-  
նակս ինչ, այլ ի նաւոն փախու-  
ցեալ երթային Պարսիկքն։ Քան  
զայս պատերազմ դեռ եւս չիք իսկ  
այլ ազնուագոյն, զի ոչ երբեք ու-  
րեք այնպիսի սակաւաւոր զօրաց զայն  
չափ գումութու տապաստ արկեալ իցէ։

Զ. Եւ օտար ինչ թուիցի եթէ  
որպիսի ինչ վարձք վասն այսր յաղ-  
թութեանն Ո՞իզտիագեայ տուան,  
յայտ առնել. զի գիւրաւ եւ պա-  
տրաստագոյնս աւնուցումք ի միտ  
եթէ ամենայն քաղաքաց նոյն բոյսք  
բարուց են։ Քանզի զոր օրինակ եր-  
բեմն ի մերում ժողովրդեան գուն  
ուրեք եւ անաւոր էին, եւ վասն այ-  
նորիկ փառաւորեալ իմն պատիւքն,  
իսկ այժմ յաճախ եւ արհամար-  
հեալք, նոյնպէս եւ առ աթենա-  
ցւովքն լեալ գտանեմք։ Զի Ո՞իզ-  
տիագեայ, այն որ զԱթենաս քա-  
ղաք եւ զբնաւ իսկ զՅունաց աշխարհ

յաղատութիւն հան, այսպիսի ինչ  
պատիւ տուաւ ի որահին որ անուա-  
նեալ կոչե Պիկիդէ. զի իբրեւ մա-  
րաթոնական կուիւն նկարիցի, ի մէջ  
տասն իշխանացն նախ նորին պատ-  
կեր դնիցի, որպէս թէ քաջալերս  
զօրացն տայցէ եւ զպատերազմն մը-  
զիցէ: Այդ նոյն ազգ իբրեւ ի մեծ  
իշխանութիւն եհաս, եւ անչափ ա-  
ռատութեամբ իշխանացն զեղծաւ,  
երեքհարեւը անդրի պատկերս Դե-  
մետրի վաղերեանց տայր կանդնել:

Ե. Յան պատերազմին տորմիլ  
եւթանասուն նաւաց տային աթե-  
նացիք նմին Միղափաղեայ, զի ընդ  
կղզեաց որը բարբարոսացն թիկունք  
եալ էին, ի մարտ պատերազմի բա-  
խիցէ: Նովին իշխանութեամբն զբա-  
րւմն ստիպեաց դառնալ ի հնա-  
զնութութիւն, եւ զոմանս բռնու-  
թուամբ վիանդէր: Ի նոցանէ զՊա-  
րս կղզի՝ որ մեծութեամբն հպար-  
տացեալ էր, իբրեւ բանիւք չկարաց  
ած: Եաղերս, զզօրսն ի նաւացն  
հաեր, եւ շուրջ նառեալ զքազաքն  
պաշտեր, եւ ազգերց զամենացն  
պաշր: Յետ այսորիկ բազում մեն-  
քենց եւ պատուաբս եւ նեան-



3387  
40

կալս շիներ, եւ ի պարիսպս անդք  
մատուցաներ: Երբեւյառնուլ էրքա-  
ղաքն, դէպք եւ պատահարք պա-  
տահէին հեռի ի ցամաքի յանկարծ  
գիշերի անտառի հրձիդ լինել: Յորոյ  
զբոյն իբրեւ տեսանեին բնակիչք  
կղզւոյն եւ որ շուրջն նստեալ պա-  
հէին զնօսա, սոքա եւ նոքա ի կար-  
ծիս անկանեին եթէ այդ նշան նա-  
ւական զօրու թագաւորին իցէ: Կ ա-  
սըն այնորիկ պարիացիք ձեռս տալ  
չկամէին, եւ Միղափաղէս երկու-  
ցեալ թէ մի արքունի նաւատորմիղն  
հասանիցէ, հրձիդ առներ զգործիսն  
եւ անդէն ամենայն նաւօքն՝ որովք  
երթեալն էր, նոքիմք նաւարկեալ  
յԱթէնս դառնայր. ընդ որ զայրա-  
նային իմն քաղաքացիքն: Եմբաստա-  
նութիւն լիեալ զնմանէ եթէ ի թր-  
շնամիս անդք մատնտու եղեւ, զի շ-  
բրեւ զՊարոն կղզի ձեռնհաս էր ա-  
նուլ, կաշառեալ ի թագաւորէն ի  
պաշարմանէն ի բաց եկաց: Յանմ-  
ժամանակի անկեալ դներ նա խու-  
թացեալ ի վիրաց անտի զոր առ-  
մինչդեռ ընդ քաղաքին կուռեր: Եւ  
իբրեւ չեր ատակ ինքն ընդ մնձին  
առնել պատասխանի, նորին երայր

Տիսակորաս տայր պատասխանի փոշանակ նորա : Իբրեւ իբրն ի յայտգային, ապրէր ի մահուանէ, բայց կամէին զի տուժեսցի յիսուն քանքարս արծաթոյ, որչափ ծախք ի նաւոն եղեն . եւ իբրեւ չկարաց հատուցանել, արկաւ ի բանդ ուր եւ մեռաւ իսկ :

Եւ Արդ թէպէտ եւ վասն բանի պարիացւոց քաղաքին ամբաստանեցաւ, սակայն այլ իմն պատճառք պարտաւորութեանն էին : Զի աթենացիք յաղագս Պիսիստրատեայ բռնակալութեանն՝ որ սակաւ ամօք կանխագոյն եղեւ, յիւրեանց քաղաքացւոցն ամենեցունց իշխանութենէ երկուցեալ կասկածէին : Արդ Արիզտիադէս քանզի բազում ժամանակս յիշխանութեան եւ ի պետութեան էր, թուեր այնպէս եթէ չիցէ մարթ այնու հետեւ զհասարակաց կեանս կեալ . մանաւանդ զի անդրստին ի սովորութենէ իսկ յիշխանութեանն ցանկութիւն յօժարել կարծէր : Քանզի զամենայն զայն ամբա՝ զոր ի քերասնեսոսն եկաց, ըդմշանջենաւոր իշխանութիւնն ունէր, եւ անուանեալ կոչէր բռնաւոր, այլ

վերադրաւն հանդերձ Ասոյդ բռնաւոր : Զի ոչ եթէ բռնութեամբ ինչ զայն պատիւ ըմբռներ, այլ իւրոց սեփականացն կամօք, եւ իւրով լաւութեամբն հաստատուն ուներ : Քանզի ամենեքին՝ որք մշտնջենաւոր իշխանութիւն ի քաղաքի որ աղասն իցէ, ունիցին, բռնաւորք կոչին : Ե. Ա. Վիղակադէս այնչափ մարդասիրութիւն եւ հաղորդութիւն ընդ ամենեսեան ուներ, զի եւ կարի իսկ անարդաց մարթէր համարձակ առ նամանել եւ երանել . ուներ եւ բազում ճոխութիւն յամենացն քաղաքը, եւ բարգաւաճանս եւ յարդանս ի դործ պատերազմի : Յնդայն հայեցեալ ժողովրդեանն, կամեին առաւել զի որ անպարան էր, խոշանգեսցի, քան թէ ինքեանք հանապաշի կասկածանս կայցեն :

**ԹԵՐՄԻՍՈՒԿԱԼՈՒ**

## ՅԱՆԴԻՄԱՆՈՒԹԻՒՆ

Ա. Ժամանակութիւն ի մանկութեան ի-  
ստահակութիւն հատաւ եւ ի հօրէն տա-  
րագիր ի ժառանգութենէ լեալ, միջամուխ  
ի քաղաքի իրս եղեւ։ Բ. Թափառուկովէս  
երեւելի լեալ կորկիւրական եւ պարսկա-  
կան մարտիւն։ Գ. Թափառուկովի առ Ար-  
տեմիսեաւ ի կոռուի յաջողութիւնն։ Դ. Ի Կաղամին ի պարտութիւն մատնի Քսեր-  
քսէս։ Ե. Քսերքսէս յեւրոպացւոց աշ-  
խարհէն մերժի։ Զ. Յետ մարտին ի գլուխ  
ելանելոյ, զպարիսապն նորոգէ։ Է. Զըս-  
պարտացիսն յետ հնարիւք պատրելոյ սաս-  
տիկ կշտամբեալ յանդիմանէ։ Ը. Յաշ-  
խարհէ ի բաց ընկեցեալ պէսպէս փախըս-  
տեամբ շրջէր։ Թ. Թափառուկովի առ Ար-  
տեմէս գիր։ Ժ. Զպարսկերէն լեզուն ու-  
սանի, եւ զհասս քաղաքաց ինչ ի թաղա-  
ւորէն առնու . նորին մահն եւ թաղել։

ԹԵՄԻՍԱԿԱԳԵՍ

Ա. Թ. Ե. Ն. Ե. Ց. Ի.

1

Ե. ԹԱԵՄԻՍՏՈԿԱԿԵՍ ուստի Նեռ-  
կղի աթենացի, զմանկութեան բիծս  
մեծավաստակ առաքինութեամբքն  
ուղղէր, որպէս զի չառնիցի ոք նա-  
խամեծար քան զնա, եւ սակաւք  
նմին զոյդ համարիցին։ Եյլ պարտ  
է ի սկզբանէ իսկ տողել։ Հոյր նո-  
րս Նեռկղէս աղնուական էր. սա  
կին արար զոմն յաղիկառնացւոցքա-  
ղաքէ<sup>1</sup>, յորմէ ծնաւ ԾԵՄԻՍՏՈԿՂԷՍ։  
Երեւ չլինէր հաճոյ հօրն եւ մօրն,  
զի անառակութեամբ կեայր, եւ  
զառտնին իրաց չպէտս առնէր, մեր-  
ժէր զնա հայրն ի ժառանգութենէ։  
Յշնամանքն զնա ոչ ի կոր ինչ կոր-  
ծանեցին, այդ կանգնեցին եւս։ Զի  
զմտաւ ածեալ եթէ առանց մեծի  
քաջութեան չմարթի զթշնամանսն  
յանձնէ ի բաց քերել, փութայր զի

օգուտ ինչ ընկերհաշտութեանն  
դործիցէ, եւ բազում հաւաստեաւ  
բարեկամաց եւ համբաւոյ պատկառ  
կայր : Յաճախ յայլոց դատաստանս  
զանձն ի ներքս խառնէր . բազում  
անդամ յանդիման լինէր ի ժողովս  
ժողովրդեանն , ոչ ինչ իրք մեծա-  
մեծք առանց նորա վճարէին , վաղ-  
վաղակի որ ինչ պէտք լինէին , դատա-  
նէր , եւ զայն դիւքաւ ճառիւք յայտ  
արարեալ ցուցանէր : Եւ զոր օրինակ  
կայտառ եւ կազմ ի դործս էր , նոյն  
պէս եւ առ հնարս իմանալ՝ փոյթ :  
Քանզի եւ զորոց առաջին կային , որ  
պէս ասացն իսկ օժուկիդիդէս , ճրշ-  
մարտութեամբ առնէր դատաստան  
եւ զլինելոց իրաց խորագիտու-  
թեամբ ածէր զմտաւ : Որով եւ ի  
սակաւ ժամանակի պայծառանպյր :

Տ. Օքտոբրէն ի կորկիւրական  
պատերազմին մտանէր ի դործ ա-  
ռաջնորդութեան քաղաքի . զի ըն-  
տրեցաւ հաղարապետ ի ժողովրդե-  
նէն մղել զպատերազմն . եւ ոչ մի-  
այն ի պատերազմին որ առաջի կայր ,  
այդ եւ յայլան եւս ժամանակս դա-  
ղանագոյն եւ վայրենագոյն զքաղա-  
քըն կազմէր : Քանզի իբրեւ հասա-

բակաց գանձուց զոր ի քրեական մետաղացն փորեին հանեին, յիշևանացն առատութենէ տարւոյ տարի կորուստ լինէր, ած զժողավուրդն ի հաւան զի նովին արծաթով տորմիող հարեւը նաւաց կազմիցի: Երբեւ այն արագ արագ ի գլուխ ելանէր, նաև զկորկիւրացիս հարկանէր, եւ ապա զծովական հէնսն հալածեալ զծով ի զգուշութեան առնէր: Որով զաթենացիս մեծութեամբ զարդարէր, եւ հմուտս նաւամարտիկ պատերազմաց գործէր: Եւ թէ որպիսի օդուտ անտի համօրէն Յունաց աշխարհին եղեւ, այն յայտ ի Պարսից պատերազմէն լինէր, յորժամ Քսերքսէսն ընդ ծով եւ ընդ ցամաք ի մարտ պատերազմի ընդ եւրոպէացւոյ աշխարհին դրդուէր, այնչափ բազմութեամբ զօրաց որչափ ոչ յառաջ ոք եւ ոչ յետոյ գումարեաց երբեք. հաղար եւ երկերիւր պատերազմիկ նաւօք, եւ այլ եւս երկու հաղար լցեալ ակաղձեալ բեռամբ, եւ եւթանառուն բեւը հետեւակ զօրու, եւ քառասուն բիւրուք հեծելոց: Երբեւ համբաւ նորա գալստեանն ի Յոյնս հասանէր, եւ թէ առաւել ընդդէմ աթենա-

ցւոց դիմեալ գայ վասն պատերազմին՝ որ ի Արաթոն գումարեցաւ, վաղվաղակի արս ի Դեղփիս առաքեցին Հարցանել թէ զի՞նչ գործ գործիցեն, եւ հրաման պատասխանույ լիեալ ի դիցն եթէ ի պարիսպս փայտեղէնս ամրանայցեն։ Եւ քանզի ոչ ոք ի վերայ Հասանէր մասց պատասխանույն, թեմիստոկլիկէս հաւանեցուցանէր թէ այդ խորհուրդ է Ապոլոնեայ զի ի նաւս զանձինս եւ զամենայն ինչս իւրեանց առնիցեն ապաստան։ զի զայն փայտեղէն պարիսպն ասել դիցն յայտ առնիցէ։ Իսկ իբրեւ Հաճոյ թուեցաւ խրատն, յաւելոյին յառաջինսն այլեւս նոյնչափ պատերազմիկ նաւս, եւ զամենայն զկահ եւ զկազմած իւրեանց ի Աշղամին եւ ի Տրեղենէ փոխէին, եւ զամուրն քրմացն եւ սակաւ ծերոց թողսյին զի զոհս զոհիցեն, եւ ինքեանք ելեալ զնային։

Դ. Աօրւ. խրատն բազմաց ի քաղաքաց թուեր Հաճոյ, եւ ի ցամաքի կոռուել առաւել կամէին։ վասն այնորիկ արս ընտիրս ընդ Դեւոնիդեայ զակեդմոնացւոց թագաւորի առաքէին, զի զթերմոպիւղիս կալցին,

եւ չտայցեն հինին յառաջ խաղալ։  
 Կոքա չկարէին զդէմ ունել զօրու-  
 թեան թշնամեացն, եւ ինմին վայ-  
 րի ամենէքին սատակէին։ Այլ հա-  
 սարակաց երեքհարեւր տորմիղ նա-  
 ւացն չունաց, յորոց երկերիւր նաւք  
 աթենացւոց էին, զառաջինն առ Ար-  
 տեմիսեաւ, ի մէջ Եւբէայ եւ ցամա-  
 քին, ընդ նաւական զօրու թագա-  
 ւորին ի մարտ պատերազմի բախէին.  
 Քանզի թեմիսատոկղէս զանձուկան  
 խնդրէր, զի մի ի բազմութենէն  
 շուրջ պաշարիցի։ Արդ թէպէտ եւ  
 հաւասար զօրութեամբ ի ճակատուե-  
 անտի մեկնեցան, սակայն կալ մնալ  
 ի նմին տեղւոջ չիշխէին։ Քանզի  
 տաղնապ էր եթէ մասն մի նաւացն  
 հակառակորդաց անդր քան զլւբէա-  
 անցանիցէ, եւ ինքեանք յերկո-  
 ցունց կողմանց ի տաղնապ անկա-  
 նիցին։ Վասն որոյ մեկնեալ գնային  
 Արտեմիսեայ եւ հանդէպ աթենա-  
 ցւոց քաղաքին մօտ ի Սաղամին ե-  
 կեալ զիւրեանց տորմիղ նաւացն հա-  
 ստատէին։

Դ. ԱՅ. Վասերբաէս զթերմոպիւ-  
 զիս առեալ, մօտադոյնս ի քաղաք  
 անդը հասանէր, եւ իբրեւ չէր ոք

զիմակալ, զքուրման՝ զոր ի բերդին  
գտանէր, կոտորէր, եւ զքաղաքն  
հրձիգ առնէր: Երոցոյ անտի<sup>2</sup> ա-  
հիւ զարհուրեալ նաւական զօրուն,  
իբրեւ կալ մնալ չիշխէին, եւ բա-  
զումք եւս յօժարեցուցանէին զի ի  
քաղաքս իւրեանց իջանիցեն եւ ի  
պարիսպս ամրանայցեն, թեմիստո-  
կլէս միայն ընդդէմ կայր, եւ ասէր  
Եթէ միաժողով կայցեն, յաղթիցեն,  
ապա թէ ցանեալ ցրուիցին, կորին-  
չելոց են. զնոյն եւ Եւրիպիադեայ զա-  
կեդմնացւոց արքայի՝ որ յայնժամ  
զգլսաւոր իշխանութիւնն ունէր,  
յայտ առնէր: Եւ իբրեւ չկարէր ա-  
ծել ի հաւան, գիշերայն զմի ի ծա-  
ռայից անտի իւրոց՝ որ կարի հաւա-  
տարիմն էր նմա, առ թագաւորն յղէր  
պատմել նմա, եթէ և փախստի են  
հակառակորդք նորա, որ եթէ պրո-  
ճանիցին, բազում աշխատութեամք  
եւ երկայն ժամանակաւ զպատերազ-  
մբն վճարելոց է, զի հարկլինիցի ու-  
րոյն ընդամենեսին կուռել. եւ եթէ  
վաղվաղակի ի վերայ յարձակիցի,  
իսակաւ ժամանակի զամենեսին ընդ-  
ձեռամք նուածիցէ: Եւ զայս վասն  
այնորիկ առնէր, զի բոնագատեսոցէ

զամենեսեան յակամայ կամս ի դիմի  
հարկանել թշնամեաց : Զայս իբրեւ  
լաէր խուժդուժն , ոչ ինչ ի նենգու-  
թենէն կատկածէր . եւ յաւուրն եր-  
կրորդի ի տեղւոջ՝ որ նոցա չէր պա-  
տեհ , եւ թշնամեացն կարի իսկ դի-  
պան , ի կրծի ծովուն ընդխառնէր  
իպատերազմ , մինչեւ ոչ կարել տա-  
րածանել նաւացն բազմութեան : Եւ  
պարտէր առաւել թեմիստոկլի խր-  
բասուն քան Յունաց զինուք :

Ե . Ենթ թէպէտ եւ ձախողեցաւ  
նմա , սակայն այնչափ մնացորդք էին  
զօրացն , զի եւ նոքօք մարթէր զթր-  
շնամիս նուածել , բայց յայնմանէ  
եւս վրիպէր . զի երկուցեալ թեմիս-  
տոկլեայ , զի մի յաւելուցու կուուել ,  
յայտ առնէր եթէ զկամուրջն՝ զոր  
յէղեսպօնտոս գործեաց , քակելոց  
են , զի յասիացւոց աշխարհն դառ-  
նալոյ խափան լինիցի : Եւ հաւանե-  
ցոյց եւս զնա ի նոյն : Վասն որոյ ընդ-  
որ ճանապարհ արարեալ էր զվեց ա-  
միս , ընդ նոյն յաւուրս երեսուն յա-  
սիացւոց աշխարհն դառնայր . եւ ոչ  
եթէ ի պարտութիւն ինչ մատնեալ  
ի թեմիստոկլեայ , այլ առաւել բզ-  
դուշացեալ զանձն համարէր : Արդ

այսպէս միոյն իմաստութեամբ ապրէր Յունաց աշխարհն , եւ ասիացւոց կողմանք ընդ եւրոպէացւոց աշխարհաննուաճէին : Այս մեւս եւս յաղթութիւն է , զոր մարթի ընդ մարտօնական յաղթութեան նշանին կշռել : Քանիզի եւ աստ առ Ապահմինաւ յաղթեալ պարաեցաւ նաւածամարտիկ տորմիղ նաւաց , որչափ չեք ուրուք լուեալ եթէ գումարեալ երբէք իցէ :

9. Առօք էր Յեւմիստոկղէս ի մարտին ժամանակի , այլ ոչ եթէ նուազագոյն ինչ յետ այնորիկ ի խաղաղութեան : Քանիզի մինչեւ ցայն ժամանակս չէր այլ նաւահանգիստ աթենացւոց , բայց միայն վաղերականն որ չէր ինչ մեծ եւ ոչ աղնուագոյն , նորա խորհրդովն նաւահանգիստն որ անուանեալ կոչի Պիրեւս , շինեցաւ եւ պարապեցաւ իսկ ի նմանէ . որպէս զիգեղեցկութեամբն քաղաքին կշիռ համեմատ գտանէր , եւ պիտոյիք զլէր : Յետ այսորիկ ըղպարիսպս քաղաքին նորոգէր իւրոյ իսկ անձինն վեասու . քանիզի զակեդմոնացիք դիազող պատճառս գտեալ վասն բարբարոսացն արշաւանաց զի

Հակառակ կայցեն, եթէ չէ պարտ  
արտաքս քան զԳԵղոպօնեսոս լինել  
քաղաքի, զի մի իցեն ամուր տեղիք  
զոր թշնամիքն ըմբռնիցեն, ջանային  
խափան լինել աթենացւոցն զի մի  
շինիցեն։ Վ.յու ամենեւին յայլ իմն  
միտոս ուշ արարեալ նկատէր, քան  
զոր ինքեանք կեղծաւորէին երեւել։  
Քանդի աթենացիք վասն երկուց  
յաղթութեանցն՝ զոր ի Մարաթոն  
եւ ի Ապամին յաղթեցին, յայն-  
չափ փառաւորութիւն հասին, որ-  
պէս զի եւ զակեդմոնացիք անդատին  
առնոյին ի միտ եթէ վասն գահերէց  
գլխաւորութեանն սոցա ընդ նոսա  
կոիւ ի միջի լինելոց է. վասն որոյ  
եւ տկարս եւ անզօրս կամէին թէի-  
ցեն։ Վ.ւ իբրեւ լուր լիներ նոցա պտ-  
րըսպաց շինել, հրեշտակս յԱթենա  
առաքէին զի արգելուցուն։ Իբրեւ  
նոքամօտ էին, դադարեցին, եւ խոս-  
տացան վաղվաղակի զսոցին իրաց հը-  
րեշտակադնացս անդր ի Դակեդմո-  
նիտ առնել։ Յանձն առ թեմիտո-  
կղէս իւրովի զայն հրեշտակութիւն։  
Եւ նախ ինքն ելեալ երթայր առ-  
անձինն, հրաման տուեալ զի այլ  
եւս պատգամաւորքն յետոյ, յոր-

ժամ բաւական ի բարձրութիւն հասանիցեն պարիսպքն , մեկնեսցին ի քաղաքէն : Աւ ամենայն քաղաքացիք , եթէ ծառայք իցեն եւ եթէ աղատք , ի դործ շինուածոյն փութայցեն , եւ չխնայիցեն ինչ տեղեաց եթէ մեհենականք իցեն եւ եթէ պիղծ , թէպէտ առանձին ուրուք թէպէտ հասարակաց , եւ զամենայն որ ինչ պատշաճն թուիցի ի նիւթշինուածոյն , յամենայն կողմանց ժողովիցեն : Ուստի աթենացւոց պարիսպքն ի մեհենից եւ ի գերեզմանաց կազմեին :

Եւ ԹԵՄԻՍՏՈՒԴԻՆ.ԱՅ իբրեւ ի Վակեդմոնիա գայր , չկամէր անդէն վաղվաղակի յանդիման լինել իշխանացըն , եւ զժամանակն որչափ ինչ ի նա ապաստան էր , ջանայր ձգել . պատճառեալ եթէ եւ այլք դալոց են : Աւ ի ստիպել զակեդմոնացւոց թէ եւ այնպէս իսկ վճարի դործն , եւ եթէ խարել իմն կամիցի , անդէն այլ եւս պատղամաւորքն դային հասանէին : Իբրեւ լոէր ի նոցանէ Ծեմիստոկղէս եթէ դործ պարսպացն մօտ ի վախճանէ , ապա այնու հետեւ երթայր յանդիման լինել ատենի

ուր պարետքն իսկ էին զակեդմոնացւոց, Հրամանատարք եւ դլխաւորք քաղաքին, եւ առաջի իսկ նոցավիճեալ պնդեր եթէ սուտ պատմեցաւ նոցա, վասն որոյ պարտ եւ պատշաճ է արս լաւս ազնուականս առաքել, որք արժանի հաւատարմութեան իշեն, զի երթիցեն զիրսն լրտեսել, եւ ինքն անդէն ի պատանդս մնայցէ: Հաճոյ թուեցան բանքն . եւ հրեշտակիք երեք անդստին ի գլխաւորաց քաղաքին արձակէին ի նոցանէ յիշթէնս: Հրաման ետ թեմիստոկլէս իւրոց ընկերացն ընդ նոսա երթալ. որոց պատուէր տայր մի այսրէն բգդակեդմոնացւոց հրեշտակս առաքել, մինչ չեւ ինքն արձակեալ իցէ: Եւ իբրեւ համարէր այնպէս եթէ յիշթէնս հասին, յանդիման լինէր իշխանաց եւ ծերակուտի դակեդմոնացւոց, եւ անդէն համարձակութեամբ ազատօրէն խոստովան լինէր առաջինոցա, եթէ յիշենացիք իւրով իսկ խորհրդովն զհասարակաց դիս եւ զիւրեանց հայրենի կուռսն պարըսպօք պատէին, զոր մարթի ամենայն ազգաց առնել, զի դիւրաւ ի թընամեացն պատսպարիցին: Եւ այ-

նու ոչինչ վեստ Յունաց աշխարհին  
լինիցի . զի քաղաքն նոցա իբրեւ պա-  
տուար պարսպի է ընդդեմ արշաւա-  
նաց հինաւանդին , առ որով երկիցա  
իսկ նաւամարտիկ տօրմիղ նաւաց  
Պարսից նաւաբեկ եղեւ : Խակ զակեդ-  
մոնացիք շարաշար եւ առանց ար-  
դարութեան գործեն , զի այնմ իմն  
առաւել ուշ ունին , որ նոցա իշխա-  
նութեան շահաւոր իցէ , եւ ոչ որ  
համօրէն Յունաց աշխարհին օգուտ:  
Վասն որոյ եթէ կամիցին զի հրեշ-  
տակէք իւրեանց՝ զորս յաթենացւոց  
քաղաքն առաքեցին , դառնայցեն ,  
զնաւ չեն ընդունելոց զնոսաւ այսրէն  
յաշխարհն իւրեանց :

Ծ. Բազմ սակայն ի նախանձուէ  
եւ ի չարակինութենէ իւրոց տոհմայ-  
ին քաղաքացւոց չապրէր . քանզի  
վասն նորին կասկածի՝ որով Միզափի-  
ադէան պարտաւորեցաւ , եւ սա զիսե-  
ցեկոյտ վճիռ<sup>3</sup> առ , եւ վտարանդի ի  
քաղաքէն լիեալ , յԱրդիս երթայր  
ընակել : Ենդ իրբեւ վասն արւու-  
թեանցն մեծապատիւ մեծարէր ,  
զակեդմոնացիք հրեշտակս յԱթենս  
առաքէին , ամբաստան լինել զնմա-

նէ, մինչ դեռ հեռին իսկ էր, եթէ  
միաբանեալ իցէ ընդ Պարսից թա-  
գաւորին առ ի զՅունաց աշխարհն  
նուածելոյ: Եւ վասն նորուն վնասու,  
յորժամ ի բացեայ էր, իբրեւ զմա-  
տնիչ աշխարհին դատապարտէր:  
Զայս իբրեւ լսէր, քանզի ոչ անկաս-  
կած զանձն յարդիացւոց աշխարհին  
կարծէր, դէմ եղեալ տարադէմ ի  
Կորիիւրա զնայր: Ենդ իբրեւ տեսա-  
նէր եթէ իշխանք քաղաքին ի կաս-  
կածի կային, մի գուցէ վասն նորա  
ի մարտպատերազմի ընդ նոսա աթե-  
նացիքն եւ զակեդմոնացիք գրգռի-  
ցին, առ Եդմետոս թագաւոր մողո-  
սացւոց, որում վանատու իսկ լինեալ  
էր նորա, փախստական անկանէր:  
Իբրեւ գայր հասանէր անդք, եւ ի  
բաց ուրեք զնացեալ էր ի ժամանա-  
կին թագաւորն, զի մեծաւ զթովք  
ի նմանէն ընկալցի, զդուստը մինորա  
մանուկ յափշտակէր, եւ նովաւ հան-  
գերձ ի մեհեան անդք՝ որ մեծաւ  
պաշտամամբ պաշտէր, անկանէր. եւ  
չելանէր անտի մինչ չեւ էր երդմամբ  
հաստատեալ թագաւորին, տալով  
զաջ հաւանութեան, եւ պահեաց  
իսկ հաստատուն զդաշխնան: Զիյոր-

ժամ աթենացիք եւ զակեդմոնացիք  
միաբան խնդրէին , զայրն՝ որ ի նա  
ապաւինեալ էր , չետ ի ձեռս , եւ  
յիշեցուցանէր եւս նմա անձինն ըղ-  
դոյշ լինել : Զի դժուարին է , առէ ,  
քեզ յայսպիսի մօտաւոր վայրի ան-  
կասկած շրջել . վասն այնորիկ հը-  
րաման տայր տանել զնա ի զիւղնաս ,  
եւ որ ինչ պէտք վասն պահպանու-  
թեանն էին , տայր : Զայն լուեալ  
նորա ել ի նաւ անդր առանց ուրուք  
դիտելոյ<sup>4</sup> , որ իբրեւ ի մըրկէ վարեալ  
ի նաքաս հասանէր , ուր էրն իսկ  
յայնժամ աթենացւոց զօրն , իմիտ  
առ թէմիստոկլիցէս , եթէ անդր հա-  
սանիցէ , սատակելոց է : Եւ յայնմ  
հարկէ տաղնապեալ , նաւապետին  
թէ ու ոք իցէ , ի վեր եհան , եւ բա-  
զում ինչ խոստանայր տալնմա , թէ  
միայն զանձն պահիցէ : Եւ նորա դր-  
թացեալ յառնն վերայ , զտիւ եւ  
զգիշեր հեռի ի կղզւոյն անդէն խա-  
րիսխ արկեալ ի համատարած ծո-  
վուն զնաւն ունէր , եւ չառնոյր  
յանձն եթէ ի նաւէն ոք ելանիցէ :  
Ենտի դայր հասանէր յշփեսս , անդ  
թափէր զթէմիստոկլիցէս , եւ արարնա  
նմա հատուցումն ըստ արժանեացն :

ՅԱ. Պատմաց զի բազումք այնպէս  
իմն զրեն, եթէ թեմիստոկլէս ի  
Քոերքսի թագաւորել յասիացւոց  
աշխարհն անց: Իսայաց ես առաւել  
թուկիդիտեայ հաւանիմ. զի եւ տի-  
օք իսկ մօտ էր քան զնոսա՝ որ զայնց  
ժամանակաց պատմութիւն հարին ի  
մատենի, եւ նմին քաղաքի քաղա-  
քացի: Եւ սոյն այր ճառէ զնմանէ  
առ Արտաշէս եկեալ, եւ գիր առա-  
քեալ զայս ձեւ օրինակի բանից. Ես  
թեմիստոկլէս եկի առ քեզ, որ բա-  
զում չարիս առաւել քան զամենայն  
Յոյնս ընդ ազգատոհմն քո անցուցի,  
իբրեւ հարկ լինէր ինձ ելանել տալ  
մարտ պատերազմի ընդ հօրն քում,  
եւ իմում դաւառին պաշտպանել:  
Ես գարձեալ բազում ինչ բարիս ա-  
րարի, մինչդեռ ես յամրի էի եւ նա  
սկսաւ կալ ի տագնապի: Զի յոր-  
ժամ չկամերն այսրէն յասիացւոց  
աշխարհն դառնալ, յետ նաւամար-  
տիկ կոռուպին ի Ալաղամինլինելոյ, գը-  
րովք զնաւեղեակ արարի, եթէ կա-  
մուրջն՝ զոր յէղեսպոնտոսն գոր-  
ծեալ էր, քակելոց է, եւ ի թը-  
շնամեացն շուրջ պաշարելոց. Եւ նո-  
վին բանիւքն ապրեցաւ նա ի տա-

դնապէն : Եւ արդ այժմիկ հասեալ  
անկայ առ քեզ, յամենայն Յունաց  
աշխարհէս հալածական լեալ, եւ  
խնդրեմ զքո բարեկամութիւն, ու  
րում եթէ հասանիցեմ, այնու հետ  
աւեւ բարեկամ հաւատարիմ ունիցիս  
դիս, որչափ ինչ յառաջն սաստիկ  
թշնամի էի : Զայս ինչ աղաչեմ զի  
տացես ինձ դու տարեւոր ժամանակ  
վաճն իրացն՝ զորընդ քեզ իցեմ խօ-  
սելոց, եւ ի կատարել ժամանակին  
յանձն առցես դալ ինձ առ քեզ :

Ճ. Խան թագաւորին զարմացեալ  
ընդ նորա մեծութիւն ոգւոցն, եւ  
ցանկացեալ ընդ իւր միաբանել զոյր  
մի զայնպիսի, թողութիւն ետ : Կա  
զայն ամենայն ժամանակին յուսումն  
դպրութեան Պարսից բարբառոյն  
ծախէր . եւ այնպէս այնմ հմուտլի-  
նէր, մինչեւ ասեն իմն թէ ազնուա-  
գոյնս քան զնոսա՝ որ անդստին ի  
Պարսից աշխարհին ծնեալ էին, առ  
ուածի թագաւորին ճառ արկեալ  
խօսեցաւ : Այս իւրեւ բազում ինչ  
արքայի խոստանայր, եւ որ կարի  
հաճոյ էր, զի թէ իւրոց խրատուց  
դիետ երթալ կամիցի, մարտիւ պա-  
տերազմաւ զՅունաց աշխարհն նր-

ւաճիցէ, բազում պարզեւս առեալ ի  
թագաւորէն յԱսիա երթայր, եւ  
իւր տեղի բնակութեան ի Վազնե-  
սիա հաստատէր: Զայն քաղաք շը-  
նորհեաց նմա թագաւորն այսպիսի  
բանիւք, Ատ, ասէ, տացէ քեզ հաց-  
եւ յայնմաշխարհէ գայր նմա ամիա-  
մի հինգարեւր քանքար: Ետ նմա եւ  
զամազակոն, ուստի զգինին առ-  
նուցու, եւ զՎիոնաէս ուստի զխոր-  
ական ունիցի: Աորա երկու ինչ յի-  
շատակարանք մինչեւ ցմեր ամս կա-  
ցին. շերիմն՝ որ մօտ յաթենացւոյ  
քաղաքն կայ, յորում եւ թաղե-  
ցաւն իսկ, եւ անդրի պատկերք ի  
հրապարակին մագնեսացւոց: Զարա  
մահուանէն բազումք բազում օրի-  
նակաւ գրեցին, այլ մեք առաւել  
զնոյն թուկիդիկէս հաւատարիմ  
համարիմք, որ պատմէ զնմանէ ի  
Վազնեսիա ախտիւ ջերեալ վախճա-  
նել: Եւ պատմէ եւս համբաւ լեալ  
զնմանէ եթէ իւրովի գեղովք անձին  
արար, իրրեւ ետես եթէ չէ կարօղ  
ի գլուխ հանել զոր խոստացաւն  
Պարսից արքային, նուածել զաշխար-  
հըն Յունաց: Կարձեալ նոյն այր  
պատմէ զնմանէ զայս ձեւ օրինակի,

Եթե՞ օսոկերս նորա դադտ տարեալ  
բարեկամացն թաղէին յատտիկե-  
ցւոց աշխարհին, զի ըստ օրինացն  
չէր արժան, այնու զի մատնութեան  
պատժապարտ էր:

## СЕВЕРСКИЙ ПАТРИАРХ

Слово сего смирило пророка Иеремии  
и възлюбленыя бывшими имъ рече Господь  
Господи, о чьи вѣдѣния и пророчества  
всѣхъ народовъ вѣдѣшиши, ибо въ днѣ твоемъ  
все вѣдѣшиши, ибо въ днѣ твоемъ вѣдѣшиши  
ибо въ днѣ твоемъ вѣдѣшиши, ибо въ днѣ твоемъ

## СЕВЕРСКИЙ ПАТРИАРХ

## ՅԱՆԴԻՄԱՆՈՒԹԻՒՆ

Ա. Երասթուկ արդար վասն առաքինութեանն պատժեալ վտարանդի երթայ: Բ. Միւսանդամ կոչեցեալ Արիստիդեայ, հազարազեա կայ: Պիշխանութիւն ծովուն ըստանայ այժենացւոցն: Գ. Արիստիդէս կայ ի վերայ գանձուն: Ճաղքատութեան մեռանի:

## ԵՐՐՈՐԴ

# ԵՐԵՍԻԴՔԵՍ

Ե. Թ. Ե. Ա. Ց. Բ.

Ե. Արեստիդէս Դիւսիմաքեայ՝  
Թեմիստոկլի զուգական դտաներ,  
որով եւ ընդ նմա իսկ վասն իշխա-  
նութեանն վիճեր, եւ չարախօս իսկ  
զմիմեանց կային։ Ինոցա իրացն յայտ  
լիներ եթէ որչափ քան զանմեղու-  
թիւն վերագոյն իցէ խօսողութիւնն։  
Զի թէպէտ եւ այնպէս անցոյց զան-  
ցոյց Արիստիդէս զամենեքումբք  
ժուժկալութեամբ, զի նորա միայն  
անուն յորջորջանաց Արդար կոչե-  
ցաւ, որ չէ ուրեք յականցալուրս ե-  
կեալ։ Քայց սակայն ի Թեմիստո-  
կլեայ հարատահարեալ, զիսեցեկոյտ  
վճիռ առեալ տարագիր լիներ յաշ-  
խարհն զատան ամ։ Խըրեւ ի միտ առ  
եթէ չէ մարթ զյուղեալ ամբոխն  
խաղաղել, ելեալ երթայր ի քաղա-  
քէն։ Եւ ասի թէ իըրեւ զնայլն,

ետես զոմն՝ որ դրէր զի մերժեսցի  
յաշխարհէն . Եւ խնդրեաց, ասեն,  
Եթէ ընդէ՞ր զայն առնիցէ, Եւ կամ  
զի՞նչ ինչ վիսաս Արիստիդեայ դոր-  
ծեալիցէ, վասն որոյ այնչափ պատ-  
ժոց պատուհասից արժանի համա-  
րեսցի: ‘Կա տայր պատասխանի, թէ  
Ես զԱրիստիդէս ոչ դիտեմ, այլ  
ինձ չէ հաճոյ զի ցանկասցի արդար  
քան զայլսն կոչել<sup>5</sup>: Ու զտասն ա-  
մաց զպատուհասօրինացն ոչ կրեաց.  
Քանզի յետ Քոելքսեայ ի Յունաց  
տշխարհն իշանելոյ, ի վեցերորդում  
ամի տարադիրն լինելոյ նորա, հա-  
ւանութեամբ ուամկին դարձաւ յաշ-  
խարհն:

Ը. Ե՞ր նա Եւ ի նաւամարտիկ կր-  
ռուին առ Աաղամինաւ, որ Եղեւ  
իսկ մինչչեւ ի պատժոցն զերծեալ  
էր: ‘Նոյն դարձեալ իշխան հրամա-  
նատար էր աթենացւոց առ Պղա-  
տեաւ, ի կոռուին յորում Աարդոնիոսն  
անկանէր, Եւ բարբարոսացն գուն-  
դըն սատակէր: Եւ չիք իսկ նորա  
այլ ինչ երեւելի ի դործ պատերազ-  
մի, բայց միայն այնը իշխանութեանն  
յիշատակ. իսկ արդարութեանն Եւ  
ստուգութեան Եւ անմեղութեան

բազում ինչ : Մանաւանդ զի նորա  
արդարութեամբն լիներ զի իբրեւ ի  
Յունաց նաւաստրմին էր ընդ Պաւ-  
սանեայ , յորոյ զօրաւարութեանն  
փախստական լեալ էր Մարգոնիոս ,  
աթենացիք ծովակալէին փոխանակ  
զակեդմոնացւոց : Զե յառաջ քան  
զայն ժամանակս եւ ի ծովու եւ ի  
ցամաքի դլխաւոքք զակեդմոնացիք  
էին , իսկ յայնժամ եւ անխառնու-  
թեամբ Պրիստիդեայ , ամենայն քա-  
ղաքք Յունաց աշխարհին ընդ աթե-  
նացւոց բարեկամեալ միաբանէին , եւ  
ընդդէմ հինին զնոսա ընտրէին իւ-  
րեանց առաջնորդս , զի դիւրաւ վա-  
նեցեն զթշնամիսն , եթէ միւսան-  
դամ ի պատերազմ գրգռիցին :

Գ. Արքատրուս ընտրէր կարգել ,  
եթէ որչափ ինչ առ ի տորմիղ նա-  
ւամարտիկ նաւաց կազմելոյ եւ զօրս  
բովանդակելոյ , իւրաքանչիւր ի քա-  
ղաքաց տայցէ : Աւ նորա կարգելովն  
չորեքարեւր վաթսուն քանիքար ամի  
ամի ի Դեղոն գումարէր . զի կամե-  
ցան եթէ անդ հասարակաց գանձք  
կայցեն : Այլ այն ամենայն արծաթ-  
յետոյ յԱթէնս փոխեցաւ : Յէ որ-

պիսի անարծաթասեր բարք էին  
առնն, յայտ անտի է, զի իրրեւզայն-  
չափ իրաց զզլիսաւորութիւն ուներ,  
յայնպիսի աղքատութեան ի կենաց  
վճարեր, մինչեւ հաղիւ թողուլինչ  
այնչափ որով թաղիցի: Եւ այնպէս  
լիներ դստերաց նորա ի հասարակաց  
համարուե սնանել, եւ աւժտիւք՝ որ  
ի հասարակաց գանձուց շնորհեցաւ,  
լինել առն: Եւ մեռաւ նա յետ չո-  
րից ամաց տարագիրն լինելոյ թե-  
միստոկղի յաթենացւոց քաղաքէ:

ՊԵԼՈՅԵՐԵՍ

## ՅԱՆԴԻՄԱՆՈՒԹԻՒՆ

Ա. **Պ**ԵՐՍԵՆԻԿՍ Մարդոնեայ յաղթեալ ի  
ժպրհութիւն հատանի : Բ. Զըիւզանդա-  
ցւոց քաղաքն առնու . զգերին արքունի  
արձակէ : Գ. Պաւսանեայ ի պանդխտու-  
թեան բարք եւ բանդն . զհեզուտացիս գըր-  
գռերւ Դ. Ի Տենարիս ի Նեպառունեայ  
մեհենի թագուցեալ ինքն զիւր անձն յայտ  
առնէ : Ե. Ի Քաղկիեկոս մեհենին ար-  
դելեալ եւ անդէն սատակի :

# ՊԵՏՍԵՆԻ ԵՎ

## ՊԵՏՍԵՆԻ ԵՎ ՈՒ Ց Յ Ե

Ե . ՊԵՏՍԵՆԻ ԵՎ ղակեդմոնացի  
 աւագ այր, այդ այլ եւ այլ ոմն յա-  
 մենայն կեանսն էր : Քանզի զոր օրի-  
 նակ քաջութեամբքն պայծառա-  
 նայր, նոյնգունակ եւ չարեօքն վատ-  
 անուն լինէր : Ոորա է հոյակապ եւ  
 երեւելի առ Պղատեաւ ճակատն զիի  
 նորա զօրաւարութեանն Մարդոնիսս  
 շահապ նախարարապետ արքունի,  
 մար յաղգէ, փեսայ թագաւորին,  
 երեւելի ի մեջ Պարսից, զօրաւոր զօ-  
 րութեամբ եւ հանճարեղ խորհրդով,  
 երկերիւր հաղար հետեւակ զօրօք՝  
 զորս ըստ արանցն ընտրեալ էր, եւ  
 քսան հաղար հեծելովք, ի Յունաց  
 աշխարհէն փախստեայ ելանէր, ոչ  
 յայնպիսի ի մեծ բանակէ, եւ ի նմին  
 ճակատու ինքն զօրաւարն անկաննէր :  
 Ի՞նդ այն յաղթութիւն ամբարհա-

ւաճեալ ի բազում ինչ իրս միջամուխ  
լինէր, եւ մեծամեծաց իմն ակն գնէր:  
Բայց նախ այնու իմն կշտամբեալ  
յանդիմանեցաւ, զի յաւարե անտի  
երեքոտանի ոսկի ի Դեղփիս գնէր,  
զրեալ ի նմա գիր՝ յորում գրոշմեալ  
էր պէս զայս օրինակ, եթէ Խըռվ  
զօրաւարութեամբն զխուժդուժն  
առ Պղատեաւ ցրուեալ ի փախուստ  
դարձուցեալ իցէ, եւ այնր յաղթու-  
թեանն աղագաւ Հապողինեայ նուերս  
մատուցեալ: Զայս գիր զակեդմո-  
նացիք ի բաց չնջէին, եւ ոչ այլ ինչ  
զրէին բայց միայն զանուանս քա-  
զաքացն, որոց օգնականութեամբն  
Պարսիկքն յաղթեցան:

Տ. Յան այնր պատերազմի զնոյն  
պաւանիաս հասարակաց նաւատոր-  
միզ նաւօք ի Կիւպրոս եւ յԵղես-  
պոնդոս առաքէին, զի ի գաւառաց  
անտի զբարբարոսաց պահապանն ի  
բաց մերժեսցէ: Իբրեւ ըստ առաջին  
աջողութեան այնպէս աջողեցաւ նը-  
մա, առաւել եւս ամբարտաւանու-  
թեամբ ոկսաւ գնալ, եւ մեծամեծ  
իրաց ցանկանայր: Զի իբրեւ ի բիւ-  
զանտացւոց քաղաքին վկանդել,  
արս բազումն երեւելիս ի Պարսից

ՃԵՐՔԱԿԱԼ ԱՌՆԵՐ, Եւ ընդ նոսա զու-  
մանս մերձաւորս թագաւորին, գաղա-  
արձակեր զնոսա առ Քսելքսէս,  
կեղծաւորեալ թէ ի հասարակաց  
բանտից փախեան: Ծնդ նոսա եւրզ-  
վոնդիւղոս երեարիացի առաքէր, զի  
տայցէ զգիրն ցթագաւորն, յորում  
գրեալ կայր ասէ Յօուկիդիդէս գոյն  
զայս Ճեւ օրինակի բանից: Պաւսա-  
նիաս սպարտացւոց զօրաւար, զորսի  
բիւզանտացւոց քաղաքին կալաւ,  
իբրեւի վերայ Եհաս Եթէ քո մեր-  
ձաւորք էին, քեզ պարզեւս առա-  
քեաց, եւ ցանկայ խնամութիւն  
առնել ընդ քեզ. վասն որոյ Եթէ  
հաճոյ թուեացի յաչս քո, տայցէս  
նմա զդուսար քո կնութեան: Զայդ  
Եթէ արասցես, եւ զԱպարտիա եւ  
զհամօրէն իսկ Յունաց աշխարհ նո-  
րա օգնականութեամբն ընդ Ճեռամբ  
նուածեսցես: ԵւԵթէ կամ իցէ քեզ  
թէ այսպիսի ինչ լինիցի, զացին  
իրաց առաքիցես առ նա այր մի հա-  
ւատարիմ ընդ որում խօսիցի: Զը-  
ւարձացեալ լիներ յանձն իւր թա-  
գաւորն ընդ այնչափ արանց ապրել,  
որ եւ իւր իսկ մերձաւորք էին, վաղ-  
վաղակի զԵրտաւազ հանդերձ հրո-

վարտակաւ առ Պաւսանիաս առաքեր, յորում զնա յարդեալ գովեր, եւ խնդրեր ի նմանէ, զի մի իմիք խընայիցէ առ ի գլուխ հանել զոր խոստացան: Եւ եթէ արացէ, ոչ մի ինչ իրս ի նմանէ խնդրիցէ, զորչառնուցու: Եթեւ նորա մտացն եւս ի վերայ հասանէր Պաւսանիաս, եւս յօժարագոյն այնու հետեւ գործէր . որով զակեդմոնացւոց կասկած զնմանէ լինէր: Ա ասն այնորիկ զնա ի քաղաքն կոչէին, եւ գլխոյ պարտ դատեալ, ապա ի մահուանեն ապրեր, այլ տուժէր ընդ այնը ինչս . նմին իրի ի տորմիղ նաւացն այնու հետեւ շառաքէր:

Գ. Եթա յետ ոչ բազում ինչ ժամանակի իւրովի կամակար ելեալ երթայր ի զօրն . եւ անդէն ոչ իմաստութեամբ զնորհուրդն ի վեր հանէր: Քանզի ոչ միայն զբարսն հայրենիս, այլ եւ զօրէնս սպասուն եւս եւ բզհանդերձան իսկ փոփոխէր: Երքունական հանդերձանս եւ մարական պատմուձան ի կիր արկանէր, անձնապահք մարք եւ եգիպտացիք բատէպ զհետ զային, ըստ Պարսից օրի-

նակեմ բաղմախորտիկ սեղան ուտեր,  
որպէս զի որ մօտն կային չկարեին  
տանել։ Որոց խնդրեինն մտանել  
առ նա, չանսայր, որպէս պարտեր,  
ամբարտաւանութեամբ ամենեցուն  
պատասխանի առներ, եւ անագու-  
րոյն մտօք հրաման տայր, դառնալ  
անդրեն ի Ապարտիա չառնոյր յանձն,  
եւ ի Գողոնաս՝ որ վայրք ինչ են ի  
տրովացւոց աշխարհին, երթայր բր-  
նակել։ Եւ անդրեն բազում ինչ եւ  
անձին եւ աշխարհին հակառակ խոր-  
հուրդս խորհէր։ Այսմ ամենայնի  
իբրեւ ստուգութեամբ ի վերայ հա-  
սանեին դակեդմնացիք, հրեշտակա-  
տո նա առաքեին ցպովն զոր Ակիւ-  
տաղէ իմն<sup>6</sup> անուանեալ կոչեն, յո-  
րում ըստ սովորութեան նոյտ դը-  
րեալ էր, Աթէ ոչ անդրեն յաշխար-  
հըն դարձցի, մահու պարտ առնելոց  
են զնա։ Զայս իբրեւ լսէր, ակն կա-  
լեալ եթէ կարասառվ եւ զօրու-  
թեամբ յեկեալ հասեալ վատնդէ-  
մարթիցի ապրել, ելեալ երթայր  
անդրեն ի քաղաքն։ Ենդ իբրեւ հա-  
սաներ, պարէտքն զնա ի կապանո  
արկանեին, քանզի յօրինաց անտի  
իշխան է առ նոսա պարետ զդոյն

առնել եւ արքայի : Աստի եւս թափեաց նա զանձն , այլ ոչ եթէ վասն այնորիկ ի կասկածանացն ապրեցաւ ինչ , զի յայսկոյս յայնկոյս շըջշըջէին կարծիք զնմանէն ի բազմաց , եթէ միաբան ընդ Պարսից թագաւորին իցէ : Աւ էին մարդիկ՝ որ անուանեալ կոչին հեղստացիք , որք զանդաստանս զակեդմոնացոցն գործէին եւ զայլն ամենայն զծառայից սպաս հարկանէին . արդ համարէր իմն այնպէս , եթէ ազատութեան յուսով եւ զնոսա յապստամբութիւն եւ ի խակագործ ստահակութիւն դրդուիցէ : Այլ քանզի չէր ինչ յայտնի նշանակ ի միջի , որով մարթիցի ի վերայ կալ իրացն հաստատութեան , չհամարէին ի դէպ զայնպիսի եւ զայն չափ հոյակապ առնել կարծեօք եւ եթ առնել դատաստան , եւ սպասէին մինչեւ իրքն իւրովի յայտ դայցէն :

Դ . Պահա եղեւ զի Արդիղիոս ոմն պատանի՝ յոր անարժան սիրովն հարեալ էր Պաւսանիաս , առ թուղթի նմանէ առ Արտաւազ , եւ բախեցաւ նորա կասկած մտացն , թէ գրեալ ինչ ի նմին իցէ վասն իւրոյ անձինն .

քանզի ոչ ուրուք ի նոյանէ յետո  
 դարձեալ էր, որ նովին պատճառա-  
 նոք անդը առաքէին։ Վասն որոյ բգ-  
 կնիք նամակին քակէր, եւ զդրոշմն  
 բացեալ, գիտաց՝ եթէ տարցի, մե-  
 ռանելոց է։ Եւ էին գրեալ ի նամա-  
 կի անդ իրք միաբանութեան ընդ  
 մէջ թագաւորին եւ Պաւոանեայ։  
 Զայն թուղթ տանէր առ պարետոն։  
 Ձէ պարտ թողուլ յայսմ վայրի զե-  
 մաստութիւն եւ զմեղմական բարս  
 զակեդմնացւոցն, քանզի եւ ոչ նո-  
 վին նշանակօքյօժարեցին զի զՊաւ-  
 սանիաս ըմբռնիցեն, եւ ոչ ինչ պատ-  
 շաճ համարէին բուռն լինել նմա,  
 մինչ չեւ նա անձամբ անձին մատն  
 լեալ էր, եւ հրաման տային գուշա-  
 կին առնել զոր ինչ կամեինն։ Մե-  
 հեան մի է Կեպտունեայ ի Տենարիս  
 քաղաքի, որում բուռն լինել ան-  
 օրէնութիւն համարին Յոյնք, անդը  
 փախուցեալ ապրէր զուշակն, եւ  
 ի բագնին գեղերեալ նստէր։ Ո՞ստ  
 յայն վայրսն արարին գետնափորս,  
 ուստի մարթ էր լսել, եթէ ոք ինչ  
 միանգամ ընդ Վագիղեայ խօսիցի,  
 եւ պարէտք ոմանք անդը իջանէին։  
 Պաւոանիաս իբրեւ լուաւ Վագիղայ

վախսառեայ ի բագինն անկանել, իր-  
ուովեցաւ, եւ ելեալ երթայր անդէն  
առնա: Եւ իբրեւ տեսաներ զնա  
այնպէս առ սեղանովինստեալ, մա-  
տուցեալ հարցաներ եթէ զինչպատ-  
ճառք իցեն, վասն որոյ յայնպիսի  
յանկարծաղէպ խորհուրդս մտաբե-  
րեալ իցէ: Կա նմա զամենայն՝ զոր  
միանգամ ի թղթոյն իմացեալ էր,  
պատմէր: Եւս առաւել ի վարան մը-  
տաներ Պաւսանիաս, եւ սկսաւ ա-  
զաշել մի ինչ ի վեր զիրսն հանել,  
եւ մի մատն երախտաւորին լինել:  
Զայս եթէ արասցէ, եւ յայսպիսի  
անհնարին տաղնապէ զնա ապրե-  
ցուցանիցէ, մեծաց վարձուց արժա-  
նի լինիցի:

Ե. Օքան ամենայն իբրեւ լուան  
պարետքն, լու համարեցան եթէ ի  
քաղաքամիջի անդ ըմբռնիցեն: Եւ  
իբրեւ մեկնեալ զնային անտի, եւ  
Պաւսանիաս ցածուցեալ որպէս կար-  
ծէրն զԱրդիղիս, յուղի անկեալ եր-  
թայր գառնալ անդրէն ի Ղակեդմո-  
նիա, ի ճանապարհին մինչ դեռ յայն  
էին զի ձեռն ի նա արկանիցեն, յե-  
րեսաց անտի պարետի ուրումն՝ որ  
կամէր զդուշացուցանել զնա, ի վե-

բայ հասաներ Պաւսանիաս եթէ դա-  
րան գործեալ է նմա : Վասն որոյ ստ-  
կաւիկ մի յառաջագոյն քան զորս  
զհետն մտեալ էին, փախուցեալ ան-  
կաներ ի մեհեան անդը Ռթենայ դի-  
ցըն, որ անուանեալ կոչի Քաղկիե-  
կոս, որ է հայերէն պղնձի : Զի մի  
անտի ի դուրս ելանել կարիցէ, վաղ-  
վաղակի պարետքն զդրունս մեհենին  
առականնեին, եւ զօարկն քակէին,  
զի դիւրաւ ընդ օդովն սատակիցի :  
Շառի եթէ ի ժամանակին յայնմիկ  
դեռ եւս կենդանի էր մայր Պաւ-  
սանեայ, եւ պառաւեալ անցեալ  
զաւորքք իւրովք, իբրեւ լուաւ, ա-  
սեն, զոճիր որդւոյն, յառաջեալ ե-  
րեր վէմ ի մուտս անդ մեհենին, զի  
զորդին անդէն ի ներքս փակիցեն :  
Այսպէս Պաւսանիաս զմեծամեծ փա-  
ռուս պատերազմացն ամօթալից մա-  
հուամբն արատեաց : Եւ իբրեւ կի-  
սամահ ի տաճարէն հանեին, անդէն  
փչէր զոդին : Ասէին ոմանք, եթէ  
յայնմ տեղւոջ պարտ եւ պատշաճ  
իցէ զնորս դիակնն թաղել, յորում  
զայլ եւս չարագործսն՝ որ ի տանջան-  
որն մատնեին, այլ ոչ բարւոք թր-  
ւեցաւ բանն առաջի բազմաց . վասն

որոյ առեալ թաղէին զնա հեռի ի  
տեղւոջէն յորում մեռաւ։ Եւ ապա  
անտի եւս հանեալ հրամանաւ Դեղ-  
փեան դիցն, բերեալ թաղէին ի տեղ-  
ւոջն յորում յարեւէն անկաներ :

**Կ Ե Մ Ա Պ Ն**

## ՅԱՆԴԻՄԱՆՈՒԹԻՒՆ

Ա. **Օ**ՀԻՄՈՒՆ ի հայրենի կապանացն կինն  
ազատէ, զամուսնութիւնն փոխեալ: Բ.  
Զոր ինչ արար առ Ստրիմնաւ, եւ Ամիկ-  
պողեաւ, եւ Եւրիմեդոնտաւ եւ առ կըդ-  
զեօքն ապստամբելովք: Գ. Խեցեկոյս վը-  
ճռով մերժի, այլ միւսանգամ դարձեալ  
եւ ընդ սպարտացւոց խաղաղութիւն արա-  
րեալ, ի կիտացւոց պատերազմին մեռանի:  
Դ. Աիմովինի առատութիւն:

# ՀԵՂԳԵՐՈՐԴ

## Ա Խ Ա Վ Ա Կ

### Ա Թ Ե Ն Ա Ց Ի

Ա. Ականան ուստի Միղակադեայ  
աթենացի ի մանկութեան ժամա-  
նակի ի վիշտս նեղութեան կայր։ Զի  
Միղակադէս հայրնորա, քանզի բղ-  
ծախան՝ յոր դատապարտեցաւնի ժո-  
ղովրդենէ տուժել, ոչ կարէր, անդէն  
ի կապանս վախճանէր. եւ Կիմովն ի  
նմին գիպահւոջ կայր, եւ չեր իսկ  
մարթ ըստ աթենացւոց օրինացն  
արձակել, մինչ չեւ էր զարծաթն  
հատուցեալ, յոր դատապարտեցաւն  
հայր նորա։ Այւ ունէր ի կնութեան  
զիւր քոյր հարադատ՝ որ անուանեալ  
կոչէր Կղպինիկէ. բայց ոչ եթէ ի  
կամացն յօժարութենէ, այլ առա-  
ւել ի սովորութենէ հայրենի աշ-  
խարհին յայն եկն. քանզի օրէն իսկ  
է աթենացւոց զմիոյ հօր դստերս  
կին առնել։ Զնա առնել յանկայր

Կաղղիսս ոմն՝ որ չեր կարի ազնուական, այլ ընչաւետ յոյժ, որ եւ յաճախ ինչո մթերեալ ուներ ի քրեական մետաղացն. վասն որոյ մատուցեալ առ Կիմովին, խնդրէր զի զնանմա տացէ կնութեան, զոր թէ առնուցու, ինքն փոխանակ նորա տուժիցէ: Աս իբրեւ խոտեաց զբանսն, Եղպինիկէ չառ յանձն զի զաւակ տանն Ոիղուիադեայ ի կապանս կորիցէ. եւ զի խափանել մարթիցի, կամէր ընդ Կաղղիայ ամուսնանալ, եթէ նա զոր խոստացաւն ի գլուխ հանիցէ:

Ե. ԱՅՍՊԱՒՍ Կիմովին զերծեալ ի բանգէ անտի, վաղվաղակի յաւադիշխանութիւն հասաներ: Զի խօսող իսկ էր, եւ առատամիտ, եւ խելամուտ քաղաքային կարգաց եւ իրաց զինուորութեան, զի ընդ հօրն իսկ ի մանկութենէ ի զօրուն շրջէր: Վասն այնորիկ իսկ եւ զժողովուրդ քաղաքին ընդ իւրովի իշխանութեամբ ուներ, եւ առաջի զօրացն եւս առաւել զօրացաւ ճոխութեամբ: Զառաջինն սպարապետ լեալ առ Սարիմոնա գետով, զյաճախագունդ զօրոթրակացւոց փախստեայ հաներ.

ՊԱՐԴԻԼՈՂԻ Քաղաք շինէր, եւ անդ  
 բեւր մի յաթենացւոց քաղաքէ վա-  
 րատականս արձակէր: Նոյն այր դար-  
 ձեալ առ Արիւկաղեաւ զկիւպրացւոց  
 եւ զփիւնիկեցւոց զտորմիզ երկերիւր  
 նաւաց յաղթեալ առնոյր: Ի նմին  
 խոկ աւուր նոյնգունակ յաջողու-  
 թեան եւ ի ցամաքի պատահէր.  
 զի յետ զթշնամեաց նաւսն առնլոյ,  
 վաղվաղակի զիւր զօրսն ի նաւացն ի  
 գուրս հանէր, եւ ի միում յարձա-  
 կման մեծ բազմութիւն ի բարբարո-  
 սաց անտի տապաստ արկանէր: Այ-  
 նու յաղթութեամբ առ եւ աւար  
 մեծ ստացեալ, իբրեւ այսրէն յաշ-  
 խարչն դառնայր, քանզի բաղտմք  
 ի կղզեացն վասն սաստիութեան իշ-  
 խանութեանն յետս կացեալ էին,  
 որք զբարւոք միտսն ունէին, զնոսա  
 հաստատեաց, եւ զօտարացեալսն ի  
 պատշաճն ստիպէր դառնալ: Խոկ  
 զլիկւրոս՝ յորում տողոպացիքն ըր-  
 նակէին ի ժամանակին յայնմիկ,  
 քանզի կարի խատադոյնս գնացեալ  
 էր, թափուր առնէր, զին ստացիչ-  
որն ի քաղաքէ անտի եւ ի կղզւոյն  
 հանէր, եւ զագարակսն քաղաքա-  
 ցեաց բաժանէր: Զթասիացիս յըն-

չաւետութիւն ապաստանեալս իւրով գալստեամբն բեկանէք: Այս ամենայն աւարաւ ամուլըն աթենացւոց յայնմ կուսէ՝ յորմէ առ հարաւակողմն կարկառեալ կայ, զարդարեցաւ:

Գ. Խրբու նոքիմբէք քան զամենենեսեան՝ որ ի քաղաքին էին, պայծառանայր, խանտային ընդնա, որպէս եւ ընդ հայրն եւ ընդ այլ եւս իշխանս աթենացւոց: Վ ան որոյ եւ խեցեկոյտ վճռովք, զոր նոքա Աստրակիսմոն անուանեալ կոչիցեն, դատապարտէք յաքսորս զատան ամ: Ընդ որ վաղագոյն քան զնա աթենացիք ստրջացան: Քանզի իբրեւնա արութեամբ մտօք անսայր ապախտաւոր քաղաքացեացն նախանձու, եւ զակեդմոնացիք ընդ աթենացիս ի մարտ պատերազմի գրգռէին, վաղվաղակի հասանէք ցանկալ նորածանօթական քաջութեան: Նմին իրի իբրեւ հինդ ամք ի վերայ անցանէին մերժելոյ նորա ի քաղաքէն, անդրէն գարձուցանէին զնա: Նո քանզի ասպնջականութեամբ ի զակեդմոնացւոց մեծարեալ էք, լու համարեալ եթէ նոքա ընդ իւրոց

տոհմային քաղաքացւոց միակամք  
համամիաք ընդ միմեանս իցեն, քան  
զինուք կուռիցին, ինքնակամ չոքաւ  
ի քաղաքն զակեղմնացւոց, եւ ա-  
րար խաղաղութիւնի մէջ երկուց մե-  
ծագօր քաղաքաց: Յետ ոչ բաղում  
ինչ ժամանակի երկերիւ նաւոք ա-  
ռաքել նա զօրաւար ի Կիւպրոս, եւ  
իբրեւ զմեծ մասն կղզւոյն պարտեր,  
յախտ հիւանդութեան անկեալի  
կիսայցւոց քաղաքի մեռաներ:

Դ. Առ. աթենացիք ոչ միայն ի  
մարտս պատերազմաց այլ եւ ի հաշ-  
տութեանն ժամանակի ցանկային:  
Եյնպիսի էր նորա առատութիւն, զի  
թէպէտ եւ ի բազում տեղիս կա-  
լուածք եւ դրախտք էին նորա, պա-  
հապանս երբեք ի նոսա չդներ, առ  
ի զարդիւնս պաղոցն պահելոյ, զի  
մի ոք իցէ որ խափանիցի առ ի շր-  
փայելելոյ յիրս նորա յորոց կամիցի:  
Հանապազ սպասաւորք ոսկւով եւ  
արծաթով զհետ նորա երթային,  
զի եթէ ոք նորա ընչիւքն կարօտա-  
նայցէ, ունիցի զինչ վաղվաղակի  
տայցէ, զի մի յապաղելով թուի-  
ցի եթէ չկամիցի ինչ: Բազում ան-  
դամ իբրեւ տեսաներ զոք ի տա-

ուապանս հասեալ, զգեցեալ գծու-  
ծըս, հանեալ տայր նմա զիւր ամ-  
ղանն: Զօրհանապազ ընթրիք այն-  
պէս յօրինէին նմա, զի զորս միան-  
գամ չհրաւիրեալս ի հրապարակի  
տեսանիցէ, զամենեսին կոշիցէ, եւ  
չեթող ինչ օր յորում զայն չարար:  
Աչ զոք զրկեաց, անտես զոք ոչ ա-  
րար, ումեք կահ եւ կազմած տան  
նորա ոչ նուազեաց: Զբաղումս ըն-  
շաւետո արար. աղքատս բազումն՝  
որոց ի մահուն իւրեանց չէր թո-  
ղեալ ինչ որով թաղեսցին, իւրով  
ծախուք յուղարկէր: Արդ յետ այ-  
սըս ամենայնի չեն ինչ զարմանք թէ  
յապահովս էին կեանք նորա, եւ  
մահ նորա գառն ամենեցուն:

## ԳՐԱԴԱՐԱՆ

## ՅԱՆԴԻՄԱՆՈՒԹԻՒՆ

Ա. Պ. ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ զպեղոպոնեսական պատերազմն ի գլուխ հանէ . զտասն արսն ի վերայ քաղաքացն կացուցանէ : Բ. Ի թասիւ ացիս նենդաւոր եւ անագորոցն գտանի : Գ. Զզակեդմոնացւոց թաղաւորս բառնալ , եւ զհրամանսն կաշառաբեկ ջանայ սոռնել . ի թերացւոց սաստակի , եւ նիւթեալ նենդութեանն մատն լինի : Դ. Ինքն զիւրմէ անձնէ ամբաստան եղեւ ի ձեռն սուտ դրոյն :

# ՎԵՑԵՐՈՐԴ

## ԳՐԻՍՈՒՅՆ ԳՐԱՄ

### Ա. ԵԿԵ ԴԱ ԱՆ Ե Յ Ի

Ա. ՊԵՏԱԿԱՆԴՐՈՍ զակեդմնացի  
մեծ համբաւ քաջութեան թողսյր  
յաջողութեամբն առաւել քան տ-  
ռաքինութեամբն : Քանզի յայտիոկ  
է թթէ նա կարճեալ դադարե-  
ցոյց զաթենացիսն, որք ի քսան եւ  
ի վեց ամաց ընդ պեղսպոնեսացւոց  
դուային . իոկ թէ զիարդ արդեւք  
այնմ եհաս այն չէ յայտ, զի ոչ եւ  
թէ քաջութեամբ ինչ իւրոց զօրացն,  
այլ անհանձարութեամբ դիմակաց  
հակառակորդացն եղեւ, որք քանզի  
ունինդիք հրամանաց իւրեանց զօ-  
րաւարացն չեին, մեկնեալ թողսյին  
զնաւան, եւցանեալ ցրուեալ յերեսս  
դաշտացն ի ձեռս թշնամեացն ան-  
կանէին, որով եւ աթենացիք տային  
ձեռս ի զակեդմնացիս : Ընդ այն  
յաղթութիւն հպարտացեալ Վեւ-

սանդրի, զոր օրինակ նախ քան զայն  
ժամանակս խաղմարար եւ յանդուգն  
լեալ էր, եւ յայնժամ այնչափ ինչ  
ժամանակ յանդուգնէր, զի վասն նորա ա-  
տելի եւ զարշելի ամենայն ըստնաց  
զակեդմնացիք լինէին։ Քանդի ի-  
բրեւ զայն իմն պատճառ եւ բարու-  
րս զակեդմնացիք դնէին պատե-  
րազմին, թէ զաթենացւոց զանհր-  
նարին տէրութիւնն կարծիցեն, ապա  
յետ առ Ադոս գետով Դիւսանդրի  
նաւասարմիլ նաւաց թշնամեացն  
տիրելոյ, ոչ այլ ինչ ածէր զմտաւ,  
այլ զի զամենայն քաղաքս ընդ իւրեւ  
նուաճեալ ունիցի, ի խելս կերպա-  
րանեալս որպէս թէ վասն զակեդմո-  
նացւոց զայն առնիցէ։ Քանդի յա-  
մենայն կողմանց զորս աթենացւոց  
իրացն յանձանձիչքն էին ի բաց յիշ-  
խանութենէրնիցեալ, ընտրէր տա-  
սրն տասն ոյլը յիւրաքանչիւր քա-  
ղաքս, որոց զգլիսաւոր իշխանութիւն  
եւ զհամօրէն տէրութիւն ամենայն  
իրաց առնէր յանձն։ Չմտանէր ոք ի  
նոցա համար, բայց միայն որք նո-  
րա տսպնջականութեանն արժանի  
լեալ էին, եւ որք նորա լինել հաւա-  
տարմութեամբ հասաւատէին։

Ե. Պատ այսմ օրինակի զտասն ա-  
րանց իշխանութիւն ի քաղաքս քա-  
ղաքս կացուցեալ, ամենայն ինչնու-  
րին ակնարկելավ լինէր: Զսորա ա-  
նագործնութենէ եւ զնենգութենէ  
շատ եւ բաւական իցէ զմի ինչ իրս եւ  
եթ առակ օրինակի ի մէջ բերել, զի  
մի իբրեւ բաղսւմ ինչ զնմանէ մի ըստ  
միոջէ ի համար արկանիցեմք, աշ-  
խատ զընթերցանելիսն առնիցեմք:  
Արդ իբրեւ մեծաւ յաղթութեամբ  
յասիացւոց աշխարհէ անսփի դառ-  
նայր, եւ գայր հասանէր ի թասոս,  
քանզի այն քաղաք առաւել հա-  
ւատարիմ լեալ էր աթենացւոց, ի-  
բրեւ այն թէ նոքա սովոր իցեն լինել  
բարեկամ հաստատուն, որք միան-  
գամ սաստիկ թշնամի լինալ իցեն,  
ցանկացաւ զքաղաքն խոտորեցուցա-  
նել: Աւ իբրեւ ի միտ առ եթէ ոչ  
զկամն իւր թաքուցանիցէ, նոքա  
պրծանիցին եւ զդուշանայցեն իրացն  
իւրեանց<sup>7</sup>:

Վ. Առա այնորիկ զիւրեանցըզ-  
տասն արանց իշխանութիւնն՝ զոր  
նորա հաստատեալ էր, ի միջոյ բառ-  
նային: Ընդ որ ի խոր խոցեալ խոր-  
հուրդ ի միտ արկանէր բառնալ ըզ-

զակեդմոնացւոց թագաւորսն, այլ  
զմտաւ ածէր եթէ զայդ առանց դի-  
ցըն օգնականութեան չմարթի կա-  
տարել, քանզի զակեդմոնացիք զա-  
մենայն ինչ ի դիցն հրամանս սովոր  
են հանել: Վասն այնորիկ իսկ զա-  
ռաջինն զակեդմոնացիք կաշառել ջանայր:  
Իբրեւ զայդ ի գլուխ հանել չկարէր,  
ձեռն արկանէր ի Դոգոնա: Անտի  
եւս մերժեալ, ասէր եթէ ուխտո  
առ Արամազդ Ամոն ուխտեալ իցէ,  
քանզի կարծէր այնպէս ի միտս իւր  
եթէ դիւրաւ եւս զղիբէացիսն կա-  
շառակուրծս կաշառաբեկս առնիցէ:  
Առվին ակնկալութեամբ իբրեւի զի-  
բէացւոց կողմանս անդր դայր, մե-  
ծապէս զնա քուրմքն վրիպեալ կա-  
ցուցանէին: Քանզի ոչ միայն զկա-  
շառան չառնոյին, այլ եւ պատգա-  
մաւորս եւս ի զակեդմոնացւոց աշ-  
խարհն առաքէին, ամբաստանլինել  
զակեամնդրէ եթէ զքուրմն մեչենին  
կամիցի կաշառել: Արդ վասն սորին  
յանցանաց ամբաստանեալ, ապրէր  
նա ի վճռոյ դատաւորաց. Եւ առա-  
քեալ յօգնականութիւն որքոմե-  
նացւոց, անդէն ի թերացւոց առ-  
շաղիարտաւ սպանանէր: Եւ թէ որ-

չափ ճշմարտիւ զնմանէ դատաստան  
լեալ էր, յայտ բանն արար, որ յետ  
մահուն վախճանի իտան նորա դտաւ,  
յորում ածէ ի հաւան զղակեդմու-  
նացիս զի զարքական իշխանութիւն  
քակեալ, յամենեցունց ընտրեսցի  
զօրաւար առ իզպատերազմունան մր-  
զելոյ. այդ այնպէս իմն գրեալ էր  
բանն, որպէս թէ թուիցի միաբան  
մտաց գիցն՝ զորս եւ կարծէր ընչիւք  
գողանալ: Եսի թէ զայն նմա Աղեսն  
աղիկառնացի գրեաց:

Դ. Բաջջ յայսմ վայրի չէ պարտ  
թողուլ զգործ ֆառնաբազոյ նա-  
խարարի արքունի: Քանզի Դիւսան-  
դրոս իբրեւ ոստիկան կացեալ նա-  
ւատորմին, ի մարտին ժամանակի  
բազումինչ իրսանագորունութեամբ  
եւ ագահութեամբ գործեաց, կաս-  
կածէր ի միտս իւր թէ գուցէ հասա-  
նիցեն իրքն ի քաղաքացիս անդր,  
մատուցեալ ինդրէր ի ֆառնաբա-  
զայ զի զնմանէ վկայութիւն առ պա-  
րետան տայցէ, եթէ որպէս սուրբ  
մտօք զպատերազմն վճարեաց, եւ  
սիրով ընդ բարեկամն գնաց, եւ զի  
զսոցին իրաց ճշդիւ դտակաւ գրիցէ,  
քանզի գիտէր իսկ եթէ որչափ ինչ

Հաստատութիւն է այն։ Զայդ նմա  
մատղեւր խոստանայր այլըն, եւ գր-  
րեր իսկ մատեան մեծ մեծաձիգ եր-  
կայնատարած բանիւք, յորում բա-  
զում յարդանս մատուցեալ գովեր  
զնա։ Զոր ընթերցեալ Վիւսանդրի  
հաճոյ թուեր նմա, եւ մինչ զինիքն  
կամէր դնել, մեւս եւս գիրս նմին  
նման ամենեւին մեծութեամբ, որ-  
պէս զի չկարիցէ ընտրել, եղ առա-  
ջի ի կնքել, յորում հաւաստեաւ եւ  
ճշգրիտ զադահութենէ նորա եւ ըզ-  
նենդութենէ ամբաստան լեալ էր։  
Արդ Վիւսանդրոս յորժամ անտի  
գառնայր յաշխարհն, իբրեւ զիւրոց  
իրացն գործելոց առաջի իշխանացն  
որպէս ինչ կամէրն խօսէր, անդէն վը-  
կայ վաւերական ճշմարտութեան բա-  
նիցն ասացելոց զմատեանն՝ զոր ֆառ-  
նաբազայ տուեալ էր, տայր նոցա։  
Իսկ իբրեւ պարէաքն յետ ի բաց  
դնալոյ Վիւսանդրի հասանէին յի-  
րացն հաստատութեան վերայ, նմա  
իսկ զլխովին տային ընթեռնուլ։  
Այսպէս նա իւրով անիմաստու-  
թեամբն ինքն անձամբ զանձնէ լի-  
նէր ամբաստան։

**U N I T E D S T A T E S**

## ՅԱՆԴԻՄԱՆՈՒԹԻՒՆ

Ա. Եղիսաբետիկով եւ չարեօք եւ առաքի-  
նութեամբք երեւելի էր : Բ. Զօրաւար լի-  
եալ ընդ սիրակուսացիս պատերազմին ,  
կասկած լինի վասն նորա : Գ. Կոչեցեալ  
յաշխարհն նզով լինի , եւ վասն այնորիկ  
իսկ օգնական լինի սպարտացւոցն : Դ.  
Զսպարտացւոց կարծիս առեալ դայ առ  
Տիսափեռնես , եւ հաշտ լինի ընդ զօրացն  
աթենացւոց : Ե. Ընդունելի լեալ սրբի ի  
նզովիցն : Զ. Սակաւ ինչ ժամանակ ի  
հանգստեան վայելեալ , ապա միւսանգամ  
նախանձ ընդ նմա բերեն քաղաքացիքն : Է.  
Որչափ ինչ ձեռնհաս իցէ , խնամակալ  
քաղաքացեացն լինի : Ը. Անկեալի յուսոյ  
հայրենի դաւառին ի Փառնաբազոս դիմէ :  
Թ. Առ Փառնաբազայ դարանակալու-  
թեամբ ի կենաց վճարի : Ժ. Աղկիբիա-  
դէս վատանուն եւ դրուատեալ :

# ԵՒԹՅԵՐՈՐԴ

## Ե Գ Ա Կ Բ Ը Տ Ե Գ Ե Ս

Ե Թ Ե Ն Ե Ց Ի

Ա. Եղիսիբիանիս կղինեայ որդի  
էր աթենացի : Թուի թէ ի սմա ըղ-  
չափ առ բնութիւնն թէ որչափ ինչ  
ձեռնհաս իցէ վճարել : Աւ յայտ ի  
նոցանէ է որ զնմանէն գրեցին յիշա-  
տակս, թէ Զիք ոք քան զնա առաւե-  
լեալ եւ ի չարիս եւ յառաքինութիւ-  
նըս : Յազնուագոյն քաղաքի ծնեալ  
ի գլխաւոր ազգէ, քան զամենեսին՝  
որ ի նորա տիս էին, քաղմապատիկ  
գեղեցիկ, առ ամենայն իրս աջողակ,  
եւ լի խորհրդովք . զի եւ իշխան իսկ  
գլխաւոր էր ի ծովու եւ ի ցամաքի :  
Խօսօղ, որպէս զի կարի իսկ կորո-  
վի էր բանիւք, եւ այնչափ երեսացն  
եւ բանից վայելչութիւն էր, զի ոչ  
ոք նմա դիմակալ մարթէր լինել :  
Մեծատուն . իսկ իբրեւ ժամանակն  
պահանջէր, աշխատասէր, համբերօղ,

առատ, վայելուչ ի վարս դնացից  
իւրոց եւ ի կեանս, հեղ, քաղցր, եւ  
խորագիտութեամբ ժամանակացն  
ծառայէր: Նոյն գարձեալ վաղվա-  
զակի իբրեւ ի հանդիսան փոփոխէր,  
եւ չեին ինչ պատճառք ի միջի վա-  
սրն որոյ հոդ յանձն առնուցու, շը-  
ւայտեալ, ընդարձակեալ, պազշո-  
տեալ, անժուժկալ գտանէր. որ-  
պէս զի ամենեցուն իսկ զարմանալի  
միում մարդ ընդ այնչափ աննմանա-  
կան կերպարանս, եւ ընդ այնպիսի  
ազդի ազդի ընութիւնս: Վարժե-  
ցաւնա ի տան Պերիկղեայ, քան-  
զի ուրջու իսկ ասեն նորա լիեալ.  
ուստաւ եւս ի Առկրատայ: Աշ էր նո-  
րա աներ շիպկոնիկս, քան զամե-  
նեսեան ճարտարաբան յոյն լեզուի  
խօսդութեամբ, որպէս զի թէ ին-  
քըն իսկ կամէր մտօք նկարել, ոչ ա-  
ռաւել ազնուագոյն ինչ զմտաւածել  
եւ ոչ մեծամեծաց ինչ մարթէր հա-  
սանել, քան զայն՝ զոր բախտին կամ  
ընութեանն նմա տուեալ էր:

Ե. Խ ԳԵՂԱՊԱՆԵՍԻՆԻ պատերազ-  
մին նորա խրատու եւ իշխանու-  
թեամբ աթենացիք ի մարտ պատե-  
րազմի ընդ սիրակուսացիս գրգռէին,

Եւ ինքն իսկ ընտրելը զօրաւար վասն  
զպատերազմն մղելոյ, երկու այլ նի-  
շակակցօք, որոց միումն անուն կո-  
չէր Նիկիաս եւ միւսումն Վամաքոս :  
Խբրեւ կազմէր, մինչ չեւ էր տորմիդ  
նաւացն ելեալ, դէպք եւ պատա-  
հարք առյին միանգամայն ի միում  
գիշերի ամենայն Ներմացն որ իքա-  
զաքի անդ աթենացւոց էին, կոր-  
ծանել, բայց ի միոջէ՝ որ առաջի գր-  
քանց Վնդոկիդեայ, որ եւ վասն այ-  
սորիկ Վնդոկիդեայ Ներմէսն կոչե-  
ցաւ : Խբրեւ թուեր իմն եթէ ոչ ա-  
ռանց բազմացն միաբանելոյ այն ե-  
ղեալ իցէ, քանզի ոչ եթէ առ առ-  
անձինն ինչ իրա հայէր, այդ առ հա-  
սարակաց ամենեցուն, ահ մեծ ի վե-  
րայ բազմութեանն անկանէր, մի  
գուցէ յանկարծադէպ ինչ բոնու-  
թիւն ի քաղաքին լինիցի, որ զազ-  
գին ազատութիւն հարստահարիցէ :  
Այն իմն առաւել յԱղկիբիադէս ի  
դէպ եկեալ թուեր, զի եւ հարրո-  
տագոյն եւ մեծ համարէր եւ ոչ դոյզն  
ոք : Զի զբազումն առատութեամբ  
զիւրեւ ածէր, զբազումն եւս, օդ-  
նական լիեալ ի հրապարակս առե-  
նակալաց, իւր ստանայր : Ասմ ո-

բոյ լիներ իմն այնպէս զի զամենեցունց խոկ զաշս, քանիցս անդամ թէ, ի հրապարակ ելաներ, յինքն գարձուցաներ, եւ ոչ նմին զուղական ոք ի քաղաքի համարէր: Վասն այնորիկ խոկ ոչ միայն ակնկալութիւն մեծ ի նմանէ ունեին, այլ եւ երկեւղեւս, զի եւ վեասել խոկ քազում եւ օդտել մարթէր: Եւ համբաւ եւս չար տարածաներ զնմանէ. զի իտան իւրում խորհուրդս, ասեին, կատարէ. ոք չէր արժան ըստ աթենացւոց բարոյից, եւ ոչ առ կրօնից ինչայլ առ ստահակութեան եւ հատուածութեան իրքն համարէին:

Գ. Կառար յանցանօք եկակոչ զատավետ ի թշնամեաց անտիճրդառէր: Տայց ի կոիւ ուրեմն երթալոյ ժամանակմօտ հասեալ կայլ. նա իւրեւ ընդ այն հայէր, եւ ոչ անդէտինչ իւրոց քաղաքացեացն սովորութեան էր, խնդրէր զի թէ կամիցին խօսել ինչ զնմանէ, առաւել զմօտաւորէն առնիցի խոյզ եւ խնդիր, քան մինչ դեռ հեռի խոկ իցէ, եւ նախանձու յանցանօք ամբաստանիցի: Խոկ թշնամիքնորա ի մտի զնեին առ ժամանակն հանդարտել, զի զիտեին եւ

թե նմա ստնանել ինչոչ կարեն, եւ  
խորհեին ապասել ժամանակին՝ յու-  
րում զնալացն էր, զի մինչ դեռ հե-  
ռին իցէ ի վերայ յարձակիցին։ Եւ  
արարին իսկ այնպէս. քանզի իբրեւ  
ի Աիկիղիա զնա հասեալ համա-  
րէին, զհեռաւորն որպէս թե զմե-  
հենական ինչ իրս պղծիցէ, պատ-  
ժապարտ առնեին։ Ա ան նորին ի-  
րաց իբրեւ հրեշտակ առ նա յիշ-  
խանաց անափի ի Աիկիղիա առաքէր,  
զի այսրէն յաշխարհն վասն պատաս-  
խանի տալոյ գաւնայցէ, եւ մինչ ին-  
քըն փութայր զիբարւոք խնամտա-  
նիցի նահանգացն, անսաստել ինչ  
չկամեցաւ, եւ ել ի նաւ անդր՝ որ ա-  
ռաքեալն էր ածել զնա։ Իբրեւ ի  
թաւրիս քաղաք իտաղացւոց աշ-  
խարհին հասանէր, խորհեր նա յան-  
ձըն իւր վասն անկարգ համարձա-  
կութեան քաղաքացւոցն, եւ անա-  
գորունութեան առ ազնուականս,  
եւ օգուտ համարեալ ի կարեճմեռն  
ձմերայնւոյ անտի՛ որմօտ առ կուրծս  
հասեալ կայր, ապրել, գաղտղան-  
ձըն ի պահապանացն թափէր. եւ  
անտի նախյաղիղէս քաղաք, եւ ա-  
պա ի թերացւոց աշխարհն եկեալ

Հասաներ: Յետ այնորիկ իբրեւ լսէր  
եթէ գլխով պարտաւորեցաւ, եւ  
ինչքն հասարակաց եղեն, եւթէ որ-  
պէս սովորութիւն էր եւմողպիդա-  
ցւոց քրմացն ստիպեալ իժողովրդե-  
նէ անտի, նզովիսքնզովեալ էր զնա,  
եւ զի այնը նզովիցն վաւերական եւս  
յիշատակն լինիցի, զպատճէնն իքա-  
րեղէն սեան փորեալ դնէին ի հրա-  
պարակի, այնու հետեւ անց գնաց ի  
զակեդմոնացւոց աշխարհն: Անդ որ-  
պէս ինքն սովոր էր առել, ոչ ընդ  
հայրենի գաւառին ինչ, այդ ընդիւր  
թշնամիսն ետ ճակատս. քանզինո-  
քին իսկ թշնամի էին քաղաքին,  
այնու զի իբրեւ ի վերայ հասանէին  
եթէ մարթի նմա բազում օգուտ  
աշխարհին գործել, մերժէին զնա  
անտի, եւ առաւել բարկութեան  
իւրեանց քան թէ հասարակաց պի-  
տոյից անսային: Արդ նորա խրատու-  
զակեդմոնացիք ընդ Պարսից արքայ-  
ին բարեկամութիւն արարին. ապա  
դ' Աւեկեղիա յԱտափիկէաստանի պըն-  
դեցին, եւ անդէն հանապաղորդ  
պահ եղեալ զԱթէնս ի պաշարման  
կալան: Նորին վաստակովք զՅոնիա  
ի բարեկամութենէ աթենացւոց ի

բաց գարձուցանեին . ուստի կարի  
իսկ սկսան զլել ի պատերազմի:

Դ . ԱՅԻ նովին իրօք ոչ եթէ  
այնչափ բարեկամք Աղկիբիադեայ  
զակեդմոնացիք լինեին , որչափ առ  
ահին վտանգի օտարանային ի նմա-  
նէ: Զի որովհետեւ զառաւելու-  
թիւն իմաստութեան տոնն յամե-  
նայն իրս դիտէին , կասկածէին մի  
գուցէ գութ արկեալ հայրենի գա-  
ւառին , երբեք ուրեք ի նոցանէ մե-  
կնիցի եւ ընդ իւրոցն միաբանիցի :  
Արդ հաստատեցին եղինի մտի խըն-  
դրել ժամանակ պարապոյ սպանա-  
նել զնա : Այց այնմ չեղեւ ինչ  
մարթ յԱղկիբիադեայ ընդերկար  
թաքչել . զի այնպէս իմաստուն էր  
նա մտօք , զի չէր մարթ խաբել ,  
մանաւանդ յորժամ ուշ ունէր առ  
զգուշանալ : Վասն այնորիկ առ Տի-  
սափեռնէս կուսակալ Դարեհի ար-  
քայի անկանէր : Իբրեւ նորաբարե-  
կամութեանն հասանէր , եւ տեսա-  
նէր զի յետ ծախողելոյ աթենա-  
ցւոց ի Վիկիղիա , վատթարեալ ան-  
կանէր զօրութիւն նոցա , եւ նորին  
հակառակ զակեդմոնացւոցն աճէր .  
իսկզբանն ընդ Պիտանորի հազա-

բապետի՝ որ առ Ատմեաւ ուներ զօրս,  
ի ձեռն պատղամաւորաց խօսէր, եւ  
վասն իւրոյ դարձին յիշատակէր:  
Զի ի նոյն միտոյ յորում Աղկիբիա-  
դէսն էր, էր եւ նա, ժողովրդեան  
իշխանութեանն թշնամի, եւ աւա-  
դաց օգնական: Ի նմանէ մերժեալ,  
նախ ի ձեռն թշրասիւբուղայ որդւոյ  
Դիւկայ ընդունէր ի զօրաց եւ կայր  
զօրաւար առ Ատմեաւ: Յետ այնո-  
րիկ յետ թերամենեայ վճիռն տալրյ,  
ժողովրդեան հրամանաւ միւսան-  
դամ դառնայր, եւ մինչ դեռ հեռին  
խոկ էր, կայր ի վերայ զօրուն ի միա-  
սին խառն ընդ թշրասիւբուղայ եւ  
թերամենեայ, հաւասար իշխանու-  
թեամբ: Ի սոցա իշխանութեանն  
այնչափի ինչ փոփոխումն իրացն լինէր,  
զի զակեդմոնացիք՝ որ սակաւ ինչ  
յառաջադոյն յաղթութեամբ պայ-  
ծառանային, զահի հարեալ խա-  
ղաղութիւն խնդրէին: Քանզի ի  
պարտութիւն առաջի աթենացւոց  
զնդին մատնէին ի հինդ ցամաքական  
կոիւս եւ յերիս նաւամարտիկ պա-  
տերազմունս, յորս երկերիւր նաւս  
կորուսանէին, որ ի բուռն անկեալ  
ընդ թշնամեաց ձեռամբ նուածէին:

Աղկիբիադէս նիզակակից ընկերօքն  
առնոյր զՅոնիա, զՆեղեսպոնտոս,  
եւ զայլ եւս յունական քաղաքո՞ս որ  
ի կողմն ասիացւոց աշխարհին կան.  
յորոց զբազումն վկանդէին, ի մէջ  
նոցա եւ բիւզանտացւոց քաղաքն  
էր, եւ զբազումն խրատու եւ թէ-  
լաղբութեամբ ի բարեկամութիւն  
անդր խառնէին, զի բազում մար-  
դասիրութիւն արարեալ էր նոցա  
ընդ այնոսիկ զորս ընդ ձեռամբ նը-  
ւածեալ էին: Այսպէս լցեալ աւա-  
րաւ, ստուարացեալ մեծացեալ զըն-  
դաւ, մեծամեծ իրս քաջութեան  
վճարեալ յԱթէնս եկեալ հասա-  
նէին:

Ե. Առև ընդ առաջ իբրեւ ամե-  
նայն համօրէն քաղաքն ի Պիրեւոն  
իջանէր, այնչափ ինչ ամենեցուն ակն-  
կալութիւն էր զԱղկիբիադէս տե-  
սանելոյ, զի ի նաւ անդր նորա գէմ  
եղեալ խուռն ընթանայր խառնա-  
ղանձն, իբր այն թէ նա միայն առ-  
անձինն եկեալ իցէ: Զի այնպէս իմն  
ի մտի եղեալ էր ժողովրդեան, զի  
եւ առաջին ձախողանք եւ մօտաւոր  
յաջողութեան իբք ի նորա ձեռն ի  
գլուխ ելեալ իցեն: Վասն որոյ եւ

զԱիկիղիայ կորուսան եւ զզակեդմնա-  
նացւոց յաղթովթիւնս իւրեանց  
յանցանաց գրէին, այնու զի զայն-  
պիսի այր ի քաղաքէն ի բաց մերժե-  
ցին: Եւ թուէր թէ ոչ առանց պատ-  
ճառանաց ինչ զայնպիսի կարծիս  
զնմանէ կարծեցին: Քանզի իբրեւ  
սկսանէր նա կալ իշխան զօրաւար ի  
վերայ զօրուն, ոչ ի ծովու եւ ոչ ի  
ցամաքի կարացին ինչ թշնամիքն  
հաւասար դտանել: Իբրեւ ել նա ի  
նաւէ անտի, թէպէտ եւ թէրամե-  
նէս եւ թշրասիւբուզոս ի նմին իրաց  
վերայ կային, եւ դային ի միասին ի  
պիրեւան, բայց սակայն զնորա մի-  
այնոյ ամենեքեան զհետ երթային.  
դարձեալ եւ ոսկի եւ պղնձի պսա-  
կօք պսակէր. որ ոչ ումեք յառաջ  
քան զնա շնորհեալ էր, բայց միայն  
որոցը մըշամարտ մըցութեանցն յաղ-  
թեալ էին: Կա արտասուալից զայն-  
պիսի ինսամս իւրոց քաղաքացեացն  
ընդունէր, զմտաւ ածեալ զառա-  
ջին ժամանակին զդժնդակութիւնն:  
Յետ այնորիկ իբրեւ եկն եմուտ ի  
քաղաք անդր, յետ ժողով լինելոց,  
ճառ արկեալ խօսէր առաջի ամենե-  
ցուն այնպէս, զի չէր ոք այնչափ

դաղանամիտ եւ վայրենագոյն, որ  
ոչընդ նորա դէպօն արտասուեր, եւ  
թշնամի հակառակորդ զանձն երեւ-  
եցուցանէր նոցա, յորոց ձեռն մեր-  
ժեալ էր նա յաշխարհէն։ Որպէս  
թէ այլ ժողովուրդ էր, որ զնա իրբեւ  
մէհենակապուտ տաճարակողոպուտ  
պարտաւոր արար, եւ ոչ նոյն ինքն  
գլխովին, որ յայնժամ զլալ հար-  
կանէր։ Ապա այնու հետեւ դար-  
ձան առ նա վերստին ինչքն ի հա-  
սարակաց համարուէ, եւ նոքին իսկ  
Եւմողպիդայ քուրմքն որոց զնա նր-  
զովեալն էր, ստիպէին միւսանդամ  
զնա սրբել, եւ սիւնքն՝ յորս նզովքն  
դրեալ էին, ի ծով անդր հոսեցան։

Զ. Ասս ինդութիւն Աղկիբիա-  
գեայ չեղեւ ինչ երկարագոյն։ զի ի-  
բրեւ տուան նմա ամենայն պատիւք,  
եւ իրք հասարակաց առտնին եւ ի  
պատերազմի ի նա յանձն էին, որ-  
պէս զի միոյն կամօք ամենայն ինչ  
լինիցի, եւ ինքն ինդրէր զի տացին  
իւր երկու ընկերք Ծրասիւրուզոս եւ  
Աղիմանտոս, եւ այնմ եւս անսայ-  
ին, եւ այնու հետեւ երթեալ յԱ-  
սիա, իբրեւ ոչ ինչ ըստ կարծեաց  
մտաց նոցա առ Աիւմենեաւ իրս վը-

Ճարեաց, նախանձ ընդ նա բերեին:  
 Զի համարեին եթե չիք ինչ ամենեւ-  
 սին՝ զոր նա չիցէ բաւական ի գլուխ  
 հանել, եւ այնպէս զամենայն որ ինչ  
 ճախողերն, նորա յանցանաց դրեին,  
 եւ ասէին եթե հեղգութեամբ կամ  
 նենգելով արար, որպէս եւ յայն-  
 ժամ իսկ դիպեցաւ: Քանզի կշտամ-  
 բեալ յանգիմանեին զնա եթե կա-  
 շառեալ ի թագաւորէն, զլիւմէն  
 չոյօժարեաց առնուլ: Վասն այնորիկ  
 իսկ համարիմք եթե առաւել պատ-  
 ճառք չարեաց լեալ իցէ սմա մեծ  
 համբաւ իմաստութեան եւ քաջու-  
 թեան: Քանզի որչափ ինչ սիրեին  
 զնա, դոյնչափ եւ կասկածեին, մի  
 գուցէ յաջողութեամբն եւ մեծա-  
 մեծ զօրութեամբք վերացեալ բար-  
 ձրացեալ բռնութեան ցանկանայցէ:  
 Արդ վասն սոցին իրաց մինչ դեռ հե-  
 ռին իսկ էր, յիշխանութենէ հա-  
 նեալ մերժեին զնա եւ զայլ ոմն ի նո-  
 րին աեղւոջ կացուցանեին: Զայնի-  
 բրեւ լսէր նա, չկամէր անդրէն յաշ-  
 խարհն դառնալ, եւ վարեաց չողաւ-  
 ի Պերինթոս<sup>8</sup> քաղաք. եւ անդրէն  
 երիս աւանս ամրացուցաներ, զբառ-  
 նոս, զլիւզիա, եւ զլակընտիքոս:

Ապա զօր Փողովէր գունդ կազմէր,  
ինքն զառաջինն ի Յունաց անտի  
յաշխարհն թրակացւոց միսէր, եւս  
փառաւորագոյն համարեալ յառէ եւ  
յաւարէ խժիցն մեծանալ, քան ի  
Յունաց : Որով եւ համբաւաւն եւ  
ընչիւքն աճէր, եւ բազում բարե-  
կամութիւն ընդ ոմանց ոմանց թրա-  
կացւոց թագաւորաց խառնէր :

Ե. Բայց սակայն եւ ոչ յայնժամ  
ի սիրոյ հայրենի գաւառին ինչ կա-  
րաց զանձն մերժել : Չե իբրեւ առ  
ևդոս գետով Փիղոկղէս հազարապետ  
աթենացւոց զիւր տորմիղ նաւացն  
կարգէր, եւ ոչ կարի ինչ հեռի էր  
Դիւսանդրոս հազարապետ զակեգ-  
մնացւոց, որ այնմ եւեթ ուշ ու-  
նէր զի երկայնագոյն զպատերազմն  
ձգիցէ . զի նոցա ինչքն ի թագաւորէ  
անտի դային, իսկ աթենացւոց նե-  
ղելոց քան զղէնս եւ զնաւս աւելի  
ինչ չգոյր . եկն Աղկիբիադէս ի բա-  
նակ անդր աթենացւոց, եւ ան-  
դէն առաջի խառնաղանձ ամբոխին  
խօսել սկսանէր, առէ Աթէ կամիք  
ստիպեցից տագնապեցից զԴիւսան-  
դրոս զի յանձն առնպւցու կամ ան-  
դէն վաղվազակի պատերազմել, եւ

կամ խօսելի հաշտութիւն խաղաղութեան։ Զի վասն այնորիկ, ասէ, չկամին զակեդմնացիք նաւամարտիկ նաւուքը ընդ աթենացւոց ընդ խառնել, զի հետեւակ զօրու առաւել հզօրք ենքաննաւուք։ արդինձ, ասէ, դիւրին է զլեւթէս զարքայթրակացւոց ածելի հաւան, զի ըղնոսա ի ցամաքի վարիցէ։ որ իբրեւ լինիցի, ի հարկէ այնու հետեւ կամ նաւուք կոռուիցին եւ կամ խօսեսցին ի խաղաղութիւն։ Զայս ամենայն թեպէտ եւ ճշմարտիւ ասացեալ համարէր Փիղոկզէս, սակայն զոր ինչ խնդրէրն Աղկիբիագէս զայն չկամէր առնել։ զի ած զմտաւ եթէ զԱղկիբիագէս ընդունիցի, ինքն այնու հետեւ արհամարհ լինիցի առաջի զօրացն։ Դարձեալ զիտէր զի եթէ աջողութեան ինչ գործք յետ այնորիկ ի գլուխ ելանիցեն, չլինիցի նորայինմ մասն։ Եւ նմին հակառակ եթէ ձախողանք ինչ պատահիցին, ինքն միայն առանձինն պարտ այնմ յանցանաց լինիցի։ Իբրեւ մեկնեալ երթայր ի նմանե Աղկիբիագէս, Արովհետեւ, ասէ, աշխարհին յաղթութեան հակառակ կաս, զայդ

յուշ արկեալ խրատեմ զի դէմ յան-  
դիման թշնամեաց զնաւական՝ զօրսն  
ունիցիս : Քանզի վտանգ է զի մի  
յանկարգութենէ, մերոց զօրացն մուտ  
լինիցի Դիւսանդրի Հարկանել սա-  
տակել զմեր գունդն : Եւ իրքն՝ յո-  
րոց Աղկիբիադէսն զանգիաէր, ի գը-  
լուխ ելեալ կատարեցան : Զի Դիւ-  
սանդրոս իբրեւ ի ձեռն լրտեսաց ի  
վերայ Հասանէր եթէ խառնիճա-  
ղանձն աթենացւոց ել ի ցամաք ա-  
ւար Հարկանել, զնաւսն գրեթէ  
թափուր լըեալ, չեթող զժամն զիր-  
որն վճարելոյ, եւ անդէն ի վերայ  
դիմէր եւ զողջոյն իսկ զպատերազմն  
բնաջինջ բառնայր իմիջոյ :

Եւ Աղկիբիադէս յետ աթե-  
նացւոց ի պարտութիւն մատնելոյ,  
չհամարեալ ամուր անձին զվայրսն,  
ի ներքս ի թրակացւոց աշխարհն եր-  
թայր անդր իսկ ի վերոյ քան զՊրո-  
պոնտիս, կարծեալ եթէ անդէն  
դիւրաւ մարթիցի իւրում բախախն  
ծածկել : Զուր եւ վրիպական մտօք.  
զի իբրեւ զդաստ եղեն թրակացիքն  
եթէ բազում կարաւով եկեալ  
հասեալ է, նենդ գործեցին նմա, եւ  
զոյն ինչ զոր եբերն, հանին ի նմա-

նե, այլ զնա ինքն ոչ կարացին ի բու-  
ռըն արկանել։ Նա իբրեւ ետես եթէ  
չեք իւր տեղի ամուր ի Յունաց աշ-  
խարհին վասն ղակեդմոնացւոց իշ-  
խանութեան, անց գնաց առ Փառ-  
նաբաղ ի կողմանս ասիացւոց։ Օսա  
եւս այնչափ մարդասիրութեամբ ած  
զիւրեւ, զի ոչ ոք զնովաւ ի բարե-  
կամութեան ելեւել առնէր։ Քանզի  
եւ տայր իսկ նմա զԴրունիոս աւան  
ի փոխուդացւոց աշխարհին, ուստի  
յիսուն քանքար հաս առնոյր։ Եմլ  
Աղկիբիադէս չհամարէր շատ զայն  
բախտն, եւ չկարէր ժուժալ տեսա-  
նել զԴթէնս զի ի պարառութիւն մա-  
անեալ ղակեդմոնացւոցն ի ծառայ-  
ութեան կային։ Կան այնորիկ ի  
բազում հնարս մտանէր, ջանացեալ  
զաշխարհն յաղատութիւն հանել։  
Ծայց տեսանէր եթէ առանց Պարսից  
արքային այնմ չէ հնար լինել, վասն  
այնորիկ իսկ զնա իւր բարեկամ առ-  
նել ցանկայր։ Եւ չերկմուէր իսկ գիւ-  
րաւ այնմ հասանել, թէ միայն առ-  
ցէ աւճան խօսելոյ ընդ թագաւորին.  
զի գիտէր եթէ Կիւրոս եղբայր թա-  
գաւորին դաղտ ի ճակատս կազմի ի  
վերայ նորա, զղակեդմոնացիս թի-

կունս օդնականութեան արարեալ :  
Զմտաւ ածեր Վղկիբիադէս զի եթէ  
զայդ նմա ի վեր հանցէ , մեծամեծ  
շնորհս գոցէ ի նմանէ :

Թ. Խերսէ նա յայնմ մտաց խոր-  
հըրդի էր , եւ խնդրէր ի Փառնու-  
բազայ զի առ թագաւորն առաքես-  
ցի , յայնմ ժամանակի Կրիտիաս եւ  
այլ եւս աթենացւոց բռնաւորք , ա-  
րրու հաւատարիմս առ Դիւստնդրոս  
յԱսիա յղէին , տալ նմա զրոյց եթէ  
ոչ զԱղկիբիադէս ի միջոյ բառն յԱ-  
թէնս կարգեաց , հաստատուն կայ-  
ցէ . վասն որոյ եթէ ընդ իւրոց ինչ  
իրաց վճարելոց հաստատութիւն կա-  
միցի , զնորա զհետ պնդիցի : Եւ  
այսպիսի իրօք յուզեալ եղ ի մտի  
Դակոնն հաստատութեամբ խօսել  
ընդ Փառնաբազայ : Արդ սմա պատ-  
գամ առաքէր , թէ Չէ մարթ բա-  
րեկամութեանն՝ որ է թագաւորին  
ընդ զակեդմոնացւոց , հաստատուն  
կալ , եւ ուխտքն իսկ անօդուտ իցեն<sup>9</sup> ,  
թէ ոչ զԱղկիբիադէս կենդանւոյն  
կամ մեռեալ ի ձեռս տացյեն : Զայս  
իբրեւ լուաւնախարարն , լաւ համա-  
րեցաւ մոռանալ զգութն , քան

թաղաւորին զօրութեան նուազել .  
վասն որոյ զլուսամիհը եւ զբա-  
զեռս առաքէր սպանանել զլ.զկի-  
բիադէս , մինչդեռ էր նա ի Փոխւ-  
գաստանի , եւ կազմ եւ պատրաստ  
լինէր երթալ առ թագաւորն : Եւ  
որ առաքեցանն , գաղտ դրացի աշ-  
խարհին բնակչաց , յորում Ազկի-  
բիադէսն էր յայնժամ , յանձն առ-  
նէին զիրսն զի զնա սպանցեն : Նոքա-  
քանզի որով չիշխէին յարձակել ի  
վերայ , գիշերայն ածին կուտեցին  
փայտա շուրջ զապարանօքն՝ յորում  
ննջէր , եւ հուր հարին զտանէն , զի  
որում չէին վստահ եթէ զօրութեամբ  
կարիցեն յաղթել , հրով սպանանի-  
ցեն : Նա ի բոցոյն շառաչելոյ զար-  
թեաւ , եւ քանզի սուսերն հանեալ  
էր ի նմանէ , յափշտակեաց զսուր  
ընտանւոյ իւրոյ , զի էր ոմն ընդ նմա-  
հեւր արկադացի , որ չառ յանձն ի  
բաց գնալ : Ամա հրաման տայր գալ  
զկնի իւր՝ եւ զձորձսն՝ որ անդէն էին ,  
առ , եւ ընկեցեալ զնոսա՞ի՞ հրատն ,  
անց ընդ բոցն յորդեալ : Երբեւտե-  
սին զնա խուժդուժքն , թէ ի հրդե-  
հէն ապրեցաւ , արձակեալ նետս ի  
հեռաստանէ , սպանին , եւ զդլուխն

նորա տարան առ փառնաբազ: Այլ  
կինն՝ որ ընդ նմա խոկ սովոր էր կեալ,  
իւր կանացի ձորձովն ծածկեալ, ըզ-  
դին այրեր տան հրով՝ որ պատրաս-  
տեալն էր այրել կենդանւոյն: Զայս  
ձեւ օրինակի Աղկիբիադէս ամաց ի-  
րրեւ քառամիջ ի կենաց վճարեր:

Ճ. Օչու որ ի բազմաց անտի վա-  
տանուն բամբասեալսէ, երեք քաջ  
պատմագիրը բաղում դովութեամբ  
բարձրացուցանեն. Յուլիդիդէս՝ որ  
ի նոյն տիս եկաց, Յուպոմպոս՝ որ  
յետ սակաւ ինչ ժամանակի ծնանէր,  
եւ Տիմէոս. Եւ Երկոքեան՝ որ սաս-  
տիկ շարախօսք են, չղիտեմ զիարդ  
կամ որով օրինակաւ յայնմ եւեթ  
միաբանեցին: Զի զայն ինչ՝ զոր վե-  
րագոյն ասացաք, յարդեն եւ պատ-  
մեն զնմանէ, եւ զայս եւս իմն ա-  
ւելի, թէ իբրեւ յԱթէնս ի փառա-  
ւոր եւ ի Հոյակապ քաղաքի ծնեալ  
էր, ամենեցուն պայծառութեամբ  
եւ պատուով յաղթէր: Յետ այնու-  
րիկ իբրեւ անտի մերժեալի Յուբաս  
եկն, այնպէս ինչ ընդ նոցահրահան-  
գըս վարժեալ ընդելանէր, որպէս զի  
ոչ ումեք համեմատ երեւելնմա մար-  
մնոյ վաստակովք եւ ուժով պնդու-

թեան . զի ամենայն բեռվտիացիք  
առաւել պնդութեան մարմնոյ քան  
թէ մասց եւ հանճարոյ պատկառ  
կան : Կոյն գարձեալ այր առ զակեղ-  
մնացւոց ըստ որոց բարուց սովորու-  
թեան , գլխաւորական առաքինու-  
թիւն ի համբերութեան կարծէր ,  
այնպէս խստամբերութեան տայր  
զանձն , որպէս զի խնայութեամբ  
կերակրոց եւ սպասուցն հանդերձա-  
նաց զակեղմնացւոցն յաղթէր : Ե-  
ղեւ առ թրակացւոց , որ արբեցօղք  
եւ անառակեք են , եւ անցոյց զանցոյց  
զնոքօք : Երթեալ եւ առ Պարսիկո՞  
առ որս գլխաւոր գովութիւն էր քա-  
ջութեամբ որս առնել եւ շուայտել ,  
եւ այնպէս նոցա սովորութեաննը-  
մանօղ լինէր , զի եւ նոքին իսկ ընդ  
նա վասն այնպիսի ինչ իրաց յաճա-  
խագոյն զարմանային : Արովք այն-  
պէս իմն լինէր , զի առ որոց եւ գր-  
տանէր , իշխան կարգէր եւ սիրելի  
համարէր : Այլ վասն սորա բաւա-  
կան է , յայլան եկեսցուք :

## ԹՐԵՍԻՑԻՑԱԴՈՒՂՈՒ

## ՅԱՆԴԻՄԱՆՈՒԹԻՒՆ

Ա. ՏԺՐԵՍՄԻՐՈՒԴԻՇ. Առաքինութեան  
կարգօքն լուսաւոր, յերեսուն բռնաւո-  
րաց զաշխարհն ազատէ : Բ. Ի Փիղէ փա-  
խըստեայ ամրանայ . զՄունիքիա ի բուռն  
առնու . եւ քաղաքացեացն խնայէ : Գ.  
Թարամիւրուղոս յետ խաղաղութեան լի-  
նելոյ մոռացութեան օրէնս ընծայեցուցա-  
նէ : Դ. Չիթենւոյ պսակաւն շատանայ, զոր  
օրինակ Պիտտակոսն սակաւ անդով : Ապա-  
նանի :

## ФЕДЕРАЦИЯ

U. S. B. C. 81

նովաւ այնպիսի առաքինութեամբ, շատք աղնուականութեամբ ելեւ ել առնէին։ Զառաջինն ի պեղուպոնեսական կուուին սա բազում ինչ գործս քաջութեան առանց Աղկիբիբիագեայ վճարէր, այլ նա ոչինչ իրս առանց սորա . եւ զայն ամենայն նա ի բուսոյ բարուց ծննդեան շահէր։ Բայց սակայն ամենայն ինչ հասարակաց են եւ իշխանացն եւ զօրականաց եւ յաջողութեան բախտին . քանզի ի խառնուրդս ճակատուց ի խորհրդոց անտի յուժգնութիւն եւ ի զօրութիւն պատերազմականացն անցանեն իրքն։ Ապա իրաւացիկ մտք զբազում ինչ զօրականն ի զօրաւարէ, եւ զյոլովագոյնս եւս բախտն իւր զրէ, եւ ճշմարտութեամբ իսկ մարթի աշխարհագոյժ առնել եթէ ինքն առաւելքան զսպարապետին իմաստութիւն քաջացաւ։ Կմին իրի այն գործ մեծ եւ սքանչելի առանձինն իմն է թրտութուղայ, զի իբրեւ երեսուն բոնաւորք՝ զոր զակեդմոնացիք եղին, ի ծառայութեաննեղէին զլթէնս, զբազումս ի քաղաքացւոց որոց ի պատերազմի խնայեալ էր

բախտին, եր զոր յաշխարհէն մերժէին, եր զոր սպանանէին, եւ զազմաց եւս զկեանս յիւրեանս բաժանէին, սա ոչ միայն իշխան լինէր պատերազմին, այլ եւ ինքնին խոկ միայն ի սկզբանն ի մարտ պատերազմի ընդ նոսա գրգռէր :

Տ. ՔԵՆԹՈՒ սա իբրեւ փախուցեալ ապրէր ի Փիւղէն՝ որ աւան ինչ է ամուր յատահկեցւոց աշխարհին, ոչ ինչ աւելի քան զերեսուն այր ունէր ընդ իւր յիւրոց անտի : Այս ըսկիզբն եղեւ փրկութեան ատահկեցւոց, եւ սոյն ոյժ եւ զօրութիւն ազատութեան մեծապայծառ քաղաքին : Զառաջինն նա եւ սակաւութիւն նորա արհամարհ թուէր բըռնաւորացն<sup>10</sup>. եւ այն՝ վնաս նոցին արհամարհելեացն լինէր, եւ սմա՝ որ անաբգեցաւս, փրկութիւն : Զի այս ամենայն գանդաղաղոյնս զնոսա դործէր զհետ պնդել սոցա, եւ զսոսա հզօրագոյնս եւս կազմէր, տրւեալ ժամ առ ի կազմ եւ պատրաստ լինելոյ : Վասն որոյ պարտ եւ պատշաճ է ամենեցուն ստեղ զմբաւաւ ածել զպատաւէր հրամանին այնորիկ, եթէ Ոչինչ ի մարտս պա-

աերազմաց օրէն եւ ի դեպ է յըն-  
չաց քերեալ արհամարհել. եւ դար-  
ձեալ ի միտ առնուլ եթէ ոչ ընդ  
վայր է ասացեալ, թէ Երկշոտին մայր  
չէ սովոր զլալ հարկանել: Աակայն  
ոչ ըստ կարծեացն Ծ. բասիւլուղայ  
նոյնպէս եւ զօրութիւնն աճեաց եւ  
զարգացաւ. քանզի յայնմ ժամա-  
նակի առաքինիքն հզօրագոյնո վասն  
ազատութեան ճառ արկեալ խօսէ-  
ին, եւ ոչ եթէ ի վերայ ազատու-  
թեանն կուռեին: Ենաի անց դնաց  
նա ի Պիրեւս եւ զՄունիքիա ամրա-  
ցուցանէր: Երկիցս իսկ յարեան ի  
վերայ քաղաքին բոնաւորքն կուռել,  
եւ անտի ամօթալից խայտառակեալ  
ի բաց մերժէին, եւ անդէն վաղվա-  
ղակի զզէն եւ զամենայն խոչ եւ  
խութ ի բաց թողեալ մազապուր  
փախստական ի քաղաքն անկանէին:  
Ոչ սակաւ քան զքաջութիւն իմաս-  
տութիւն ի կիր արկանէր Ծ. բասիւ-  
լուղոս. քանզի պատուէր ետ մի ինչ  
վեաս առնել որոց տեղի տային, զի  
ի դեպ համարէր քաղաքացեացի քա-  
ղաքակիցս զընդալ եւ խնայել. եւ  
ոչ իսկ ոք ի նոցանէ վերս յանձն առ,  
բայց միայն որ նախն յօժարեաց ընդ-

դէմ ոգորել : Ոչ զուրուք անկելոյ  
զերծ հան զձորձն . եւ ոչ յուրուք  
ինչ հուպ լինէր , բայց միայն ի զէնսն՝  
որովք կարօտանայր , եւ կամ որ կե-  
րակուր ինչ էր : Յերկրորդում մար-  
տին անկանէր Կրիտիաս առաջնորդ-  
բոնաւորաց , յորժամ ընդ Ծրասիւ-  
բուղեայ սաստիկ մարտ եղեալ կը-  
ուուէր :

Գ. Յս նորա անկանելոյ , Պաւ-  
սանիաս զակեդմնացւոց թագաւոր  
հասանէր ի թիկունս օգնականու-  
թեան ատտիկեցւոց : Աա ի մէջ  
Ծրասիւբուղեայ եւ որոց զքաղաքն  
ունէին , ի հաշտութիւն խաղաղու-  
թեան խօսէր . դաշինս կուէին ուխտա-  
հաստատէին զի մի ոք մերժեսցի  
յաշխարհէն , բայց միայն յերեսուն  
բոնաւորաց , եւ ի տասանցն՝ որք ըստ  
նոցանէ կարդեալ հազարապետք կա-  
ցին , զառաջին անագորունութեան  
բարս ի կիր արկեալ , եւ ոչ իսկ ու-  
րուք ինչք հասարակաց լինիցին , եւ  
քաղաքին խնամքն անդրէն առ ռա-  
միկն դարձցին : Աւ այս իսկ մեծ եւ  
երեւելի է Ծրասիւբուղեայ , զի յետ  
խաղաղութեան ի միջի հաստատելոյ ,  
իբրեւ բազում իմիք ձեռնհաս էր ի

զայն ինչ՝ ընդ որ բազումք նախանձ  
բերիցեն, եւ բազմագոյնք եւս ցան-  
կանայցեն։ Վասն որոյ ոչ աւելի քան  
զհարեւր արտավար կամիմ առնուլ  
ի սոցանե, որ եւ զիմոյ մտացս սրբ-  
բութիւն եւ զձերդ յօժարութիւն  
յայտ առնիցեն։ զի սովորութիւն  
իմն եղեւ փոքր պարզեւացն տեւա-  
կանս լինել, եւ մեծամեծացն չլինել  
սեպհականս։ Երդ այնու պսակաւն  
շատացեալ Յարասիւբուղեայ, ոչ ինչ  
աւելի քան զայն խնդրեաց, եւ այն-  
պէս իսկ համարէր ի միտս իւր, եթէ  
ոչ ոք ի պատիւ շքեղութեան զնովաւ-  
անցանիցէ։ Նա, իբրեւ ժամանակք  
ինչ ի վերայ անցանէին, հազարա-  
պետ կացեալ նաւատորմիղ նաւոք  
եկեալ հասանէր ի Կիղիկիա։ անդ  
քանզի ոչ ինչ կարի զգուշութեամբ  
ուշ ունէին պահանորդքն բանակին  
պահպանութեան, բարբարոսաց զի-  
շերի ի քաղաքէ անտի խուռն ի վե-  
րայ յարձակեալ, անդէն ի վրանին  
սպանաւ։

զայն ինչ՝ ընդ որ բաղումք նախանձ  
բերիցեն, եւ բազմագոյնք եւս ցան-  
կանայցեն։ Վասն որոյ ոչ աւելի քան  
զհարեւր արտավար կամիմ առնուլ  
ի սոցանե, որ եւ զիմոյ մտացս սրբ-  
բութիւն եւ զձերդ յօժարութիւն  
յայտ առնիցեն։ զի սովորութիւն  
իմն եղեւ փոքր պարզեւացն տեւա-  
կանս լինել, եւ մեծամեծացն չլինել  
սեպհականս։ Երդ այնու պսակաւն  
շատացեալ Յարասիւբուղեայ, ոչ ինչ  
աւելի քան զայն խնդրեաց, եւ այն-  
պէս իսկ համարէր ի միտս իւր, եթէ  
ոչ ոք ի պատիւ շքեղութեան զնովաւ-  
անցանիցէ։ Նա, իբրեւ ժամանակք  
ինչ ի վերայ անցանէին, հազարա-  
պետ կացեալ նաւատորմիղ նաւոք  
եկեալ հասանէր ի Կիղիկիա։ անդ  
քանզի ոչ ինչ կարի զգուշութեամբ  
ուշ ունէին պահանորդքն բանակին  
պահպանութեան, բարբարոսաց դի-  
շերի ի քաղաքէ անտի խուռն ի վե-  
րայ յարձակեալ, անդէն ի վրանին  
սպանաւ։



## Ա Յ Ա Վ Ա Վ Ա

## ՅԱՆԴԻՄԱՆՈՒԹԻՒՆ

Ա. ԿՈՆՈՎՆ ի պեղուղոնեսական մարտին  
գոռ եւ անհնարին պատերազմօղ։ Բ. Յոր-  
ժամ ի նեղութեան էր աշխարհն, ձեռն-  
տու եղեւ Փառնաբազայ ընդդեմ սպար-  
տացւոցն։ Գ. Կամեցեալ ամբաստան լի-  
նել զՃիսաբեռնեայ գրով խօսի ընդ Ար-  
տաշխի։ Դ. Սպարտացիք Կոնոնեայ զօ-  
րաւարութեամբ առ Կնիդեաւ ի պարառու-  
թիւն մատնին. յազատութիւն հասանէ աշ-  
խարհն Յունաց, եւ պարիսպք աթենացւոց  
քաղաքին նորոգին։ Ե. Յորժամ կամերն  
զՅոնիա եւ զԵւողիա դարձուցանել Աթե-  
նացւոց, ի Տերիբազայ արկանի ի կապանու:

# ԷՆՍԵՐՈՐԴ

Կ Ա ՚ Ե Ա Վ ՚ Ե

Ե Թ Ե ՞ Ե Ց Ւ

Ե . Առնոնաթենացի ի պեղոպոնես  
սական կռուին ի գործակալութիւն  
քաղաքին մխեր, եւ մեծ իմն հա-  
մարեր ձեռն օգնականութեան նորա  
ի պատերազմի . զի հաղարապետ իսկ  
էր հետեւակ զօրաց, եւ ոստիկան  
կացեալ նաւամարտիկ նաւաց, մե-  
ծամեծ իրս ի ծովու վճարեր : Վասն  
որոյ եւ մեծապատիւ մեծարեր, զի  
միայն ամենայն կղզեացն ոստիկան  
էր, եւ ի նմին իշխանութեան զՓե-  
րաս առ զգաղթականս զակեդմո-  
նացւոցն : Դարձեալ եւ ի վերջնում  
պեղոպոնեսական պատերազմին հա-  
ղարապետ եկաց, ի ժամանակի ի-  
բրեւ առ Եգոս գետով աթենացւոց  
դունդն ի Դիւսանդրեայ ի պարտու-  
թիւն մատնեցաւ : Այդ յայնժամ  
չէր անդ, եւ վասն այնորիկ իսկ

եւս առաւել վատթարէին իրքն . զի տեղեակ եւ խելամուտ էր զինուուրութեան արուեստին եւ զօրաւար փոյթ : Կ ասն որոյ ամենեքեան ի նմին ժամանակի հաստատեալ դիտէին, զի եթէ նա մօտ էր լեալ, այն վիշտք ընդ աթենացիս ոչ անցանէին:

Տ. Իւրն այնպէս իրքն ձախողէին, եւ լսէր եւս եթէ պատեալ պաշարեալ է աշխարհն, ոչ զայն խնդրեաց եթէ ուր ինքն յանդորրու կեցցէ, այլ թէ ուստի արդեւք թիկունք ինչ օգնականութեան իւրոց քաղաքացեացն լինիցի : Կ ասն որոյ առ Փառնաբազ, յոնիացւոց եւ զիւդացւոց կուսակալ երթայր, որ եւ փեսայ իսկ էր թագաւորին եւ մերձաւոր . եւ մեծաւ աշխատութեամբ եւ բազում վշտօք եղիտ շնորհս առաջի նորաւ : Զի իբրեւ զակեդմոնացիք, յետ աթենացւոց ի պարտութիւն մատնելոյ, չկային ի բարեկամութեան՝ զոր ընդ Արտաշիսի արարեալ էին, եւ զԼոգեսիղաւոս յԼոսիա առաքէին տալ մարտ պատերազմի, առաւելի Տիսափեռնեայ դրդեալ, որ կարեւոր բարեկամն էր երբեմն արքայի, եւ ապա ի բարեկամութենէ

յետս եկաց, եւ դաշինս ընդ ղակեդ-  
մոնացւոց կուէր. ընդդէմ նորա ա-  
ռաքէր ֆառնաբաղ սպարապետ զօ-  
րաւար զօրաց, այլարդեամբք կո-  
նովին զօրաւարէր զօրաց, եւ նորա  
կամօք ամենայն ինչ վճարէր։ Սա  
յոյժ խոչ եւ խութ Վ.գեսիղայ սպա-  
րապետի լինէր, եւ բազում անդամ  
նորա խորհրդոց ընդդէմ դառնայր։  
Նա եւ այն եւս ելի վեր եթէ Վ.գե-  
սիղայոս զասիացւոց աշխարհն մինչեւ  
ցջաւրոս հանելոց էր ի թագաւորէ  
անտի, եթէ սորա չէր լեալի միջի։  
Եւ յետ կոչելոյ յիւրոց քաղաքա-  
ցւոցն յաշխարհն, վասն զի բէովտիա-  
ցիք եւ աթենացիք ի մարտ պատե-  
րազմի ընդ ղակեդմոնացիս գրդուէին,  
կոնովին ընտանեբար ընդ ոստիկանո  
թագաւորին դնայր, եւ ամենեցուն  
նոցա պիտանի էր։

Գ. ՏԻՄԵՓԽՈՆԵԿԸ կապարձո դար-  
ձոյցյետս եկաց յապստամբութիւն։  
այլ այնմ եւ Վրտաշէս եւ ամենե-  
քեան անդէտք էին։ Զի վասն մե-  
ծաց երախտեացն հաճոյ թուէր յա-  
շըս թագաւորին եւ յայնժամ, յոր-  
ժամ չկայրն իսկ ի պատշաճ չափուն։  
Եւ չեն իսկ զարմանք, զի չառնոյր

յանձն դիւրաւ հաւատալ բանիցն .  
 քանզի յիշեր եթէ նորա օդնակա-  
 նութեամբն կիւրոսի եղբօր իւրում  
 գեր ի վերոյ եղեւ : Արդ վասն ամ-  
 բաստանութիւնո զնմանէ մատու-  
 ցանելոյ , առաքէր կոնովն ի Փառ-  
 նաբազայ առ թագաւոր անդր . իսկ  
 իրեւ եկն , զաւաջինն ըստ սովո-  
 րութեան Պարսից աշխարհին մատ-  
 եաւ առ Տիթրաւստէս հազարապետ ,  
 որ զերկրորդական աշտիճան իշխա-  
 նութեան ունէր , եւ յայտ առնէր  
 նմա եթէ բանք ինչ են իմ ընդար-  
 քայի . զի ոչ ումեք առանց այսր հա-  
 մարձակ է առ թագաւորն մտանել :  
 Կա ասէ ցնա , Ոչինչ խափան է քեզ  
 առ ի շմտանելոյ առ արքայ . այլ  
 դու խելամուտ լեր յանձն քո , խոր-  
 հեաց եթէ բերան ի բերան արդեւք  
 խօսել ընդ նմա կամիցիս , թէ գր-  
 ըով զիրսն կատարել , զոր ի մտի  
 ունիսդ , զի հարկ իսկ է , եթէ յան-  
 դիման լինիցիս , մեծարել զթաղա-  
 ւորն , զոր նոքա Պրոսկիւնին կոչի-  
 ցեն : Այդ եթէ ծանր թուիցիքեզ ,  
 ինեւ ոչինչ պակաս ի դլուխ հանի-  
 ցես զայն ինչ՝ որում փութաս , տր-  
 ւեալ հրովարտակս : Յայնժամ Առ-

նովին ինձ, ասէ, չէ ինչ ծանր զինչ-  
եւպէտ մեծարանս դնել թագաւո-  
րին. այլ կասկածեմ թէ մի գուցէ  
թշնամանք ինչ իմոյ քաղաքիս լի-  
նիցին, յորժամ ես՝ որ ի քաղաքէ  
անտի եկեալս իցեմ, որ սովոր իցէ  
այլոց ազգաց իշխել, առաւել ըստ  
բարբարոսաց սովորութեան գնայ-  
ցեմ, եւ ոչ ըստ բարուց այնր քա-  
ղաքի։ Կ ամս որոյ զոր միանդամ կա-  
մէրն, ի գրի հարեալ տայր նմա։

Դ. Եսու ամենայնի իբրեւ ի վե-  
րայ հասաներ թագաւորն, այնչափ  
յանձն առնոյր հաւատալ նմա, մինչ  
զիայնու հետեւ զՏիսափեռնէս թր-  
շնամի համարեցաւ, եւ հրաման տայր  
մարտիւ պատերազմաւ զհետ մտեալ  
հալածել զզակեդմոնացիս. եւ ի նա  
ապաստան առներ, թէ զ՞ կամիցի  
ընտրեացէ ի մատակարարել զար-  
ծաթն։ Զայդ դատաստան չառնոյր  
յանձն կոնովին, Զի ոչ ինձ անդ է,  
ասէ, այդ այնմ որ առաւել իւրոցն  
տեղեակ եւ ծանօթ իցէ. նա եւ  
խրատ իսկ տամ զի Փառնաբազայ  
զայդ դործ յանձն առնիցես։ Ենտի  
մեծապատիւ մեծապարգեւ մեծա-  
րեալ, ի ծովակողմն անդը առաքէր,

զի կիւսպրացւոց եւ փիմիկեցւոց եւ  
 բնակչաց այլն եւս քաղաքաց՝ որ առ  
 ափն ծովու բնակեալ նստէին, հրա-  
 բաման տայցէ պատերազմիկ նաւս  
 տալ, եւ հանդերձեսցէ տորմիդնա-  
 ւաց, եւ պատրաստ լինիցի ի հասա-  
 նել ամարայնւոյն տալ պատերազմ:  
 Եւ տայր նմա թիկունս օգնականու-  
 թեան զփառնաբազ, որպէս եւ ինքն  
 խնդրեաց: Խըրեւ լուր եղեւ այդ առ  
 զակեդմոնացիս, ոչ յուղութեամբ  
 ինչ փոյթյանձին ունէին վասն իրա-  
 ցըն, զի գիտէին եթէ առաւել մեծ  
 պատերազմի վերայ կայ նոցա, քան  
 եթէ ընդ խուժդուժն միայն մար-  
 տրնչէին: Զի տեսանէին եթէ այր  
 զօրաւոր զօրութեամբ եւ իմաստուն  
 խորհրդով, հրամանատար զօրու-  
 թեանց թագաւորին կացեալ, ընդ  
 նոսա ճակատս տայցէ, որում ոչ խոր-  
 հրդով եւ ոչ զօրօք յաղթել մար-  
 թէին: Այսպիսի մտօք գումարէին  
 տորմիդնաւաց բազմաց, եւ իշուան-  
 կեալ երթային Պիսանդրի զօրաւա-  
 րութեամբն: Նոցա ի գիմի հարկա-  
 նէր կոնսոն առ կնիդեաւ մեծաւ պա-  
 տերազմաւ, եւ փախատեայ հանէր,  
 բազումնաւս ի նաւացն առնոյր, եւ

զեւս բաղումս ընկղմէր։ Առվին յաղ-  
թութեամբ ոչ միայն աթենացւոց  
քաղաքն, այլ եւ համօրէն իսկ ա-  
մենայն ջունաց աշխարհ՝ որ ընդդա-  
կեդմոնացւոց իշխանութեամբ լեալ  
էր, ազատէր։ Կոնովն զմասն մինա-  
ւացն առեալ անդրէն յիւր գաւառն  
գառնայր, զպարիսպսն զեղծեալս եւ  
զկործանեալս ի Վիւսանդրեայ, եւ  
զՊիրեայ նաւահանգստին եւ զաթե-  
նացւոց քաղաքին, փոյթ յանձին  
ունէրնորոգել. եւ զժիսուն տաղան-  
դըս արծաթոյ՝ զոր ի Փառնաբազայ  
առ, իւրոց քաղաքացեացն տայր։

Ե. Արդ եկն դիպեցաւ եւ սմաայն  
որ այլոց եւս մահացուաց դէպ լինի,  
զի առաւելի յաջողութիւնս քան ի  
շաջողութիւնս զեղծաւ։ Զի յետ  
պեղոպսնեսացւոց նաւամարտիկ նա-  
ւաց ի պարտութիւն մատնելոյ, ի-  
բրեւ այնպէս համարէր եթէ զվրէժ  
քինուն հայրենի աշխարհին խրն-  
դրեալ իցէ, բազմաց իմն ակն ե-  
դեալ ցանկայր, քան զոր ի գլուխ  
հանել մարթէր։ Աակայն եւ այն չէր  
յուռութեան դործ, քանզի առաւել  
ընդ բարգաւաճանս իւրոց քաղա-  
քացեացն կամէր, քան ընդ աճել

թագաւորին զօրութեան : Վանզի  
իբրեւ բաղում ճոխութեան նաւա-  
մարտիկ կռուովն՝ զոր առ կնիդեաւն  
պատերազմեալ էր, հասանէր, ոչ մի-  
այն ի մէջ բարբարոսացն, այլ եւ  
յամենայն քաղաքո Յունաց աշխար-  
հին, գաղտ ձեռնամուխ լինէր, զի  
զբոնիա եւ զհւողիա անդէն առ  
աթենացիս դարձուցանիցէ : Երդ  
քանզի ոչ ինչ կարի զգուշութեամբ  
թաքչէին իբրն, Տիրիբազ՝ որ սար-  
դացւոցն ոստիկան էր, զկոնովն կո-  
չէր, կերպարանօք որպէս թէ առ  
թագաւորն յղիցէ զնա վասն մեծ  
ինչ իրաց : Նորա վաղվաղակի հրեշ-  
տակին հնազանդեալ, իբրեւ գայր  
հասանէր անդրէն, ի կապանս ար-  
կանէր, ուր եւ մնայր իսկ ժամանա-  
կըս ինչ : Իազումք առ թագաւորն  
իսկ երթեալ, ասեն զնմանէ, եւ ան-  
դէն սատակեալ : Եյլ նմին հակա-  
ռակ Դինոն պատմագիր՝ որում մեք  
առաւել հաւանիմք ի Պարսից իրս,  
գրէ թէ փախեաւ, այլ ընդ այն յեր-  
կուանայ, թէ Տիրիբազայ իսկ գի-  
տելով արդեւք, եթէ առանց նորա  
գիտութեան եղեւ :

ԱՐԴՅՈՒՆԱՎՈՐ ՎԻՃԱԿ

մասու մասնակիցների վիճակը այսօք է և  
ուստի ու ժամանակը էլ վիճակը ունի  
առ օրին ։ Առաջը Խորմին կը հնարապես  
է մեջ ներառութեան հարածութայ ։ Եթի կը  
միշտի մարդուն զայ պահանջեն ու  
չի կը ամ հմառացը մնարա ազգին արեն  
։ Եթի պահանջը այս խորապես պահանջ  
ներա մեջ ու սահմանութեան մեջ է  
**Գ Ե Ո Վ Ն**  
այս մասնակի բարութեան մեջ ։ Եթի  
մասնակի ձնաբառուն զայի շնոր արեն  
ըստ ֆիւնց ։ Օ չը այս պահանջը ին  
համարու սահմանադրութեան ։ Մյուրզու Համ  
պար ։ Եթի մասնակի մասնակիութեան  
ուր ։ միշտակառ սամաց մասն պահանջ  
ու ։ մասն գ մասք զայ կ մարդուն առ  
պահանջեան ։ Եթի մասնակի պահանջ  
ուր ներայի մաս է ։ Եթի պահանջը մասնակ  
մասնակիութեան ։ Եթի միշտու զայակ փիսու  
իմի բայք մասն ունի պիտի հապատակ չէ  
։ իմայի պահանջ

## ՅԱՆԴԻՄԱՆՈՒԹԻՒՆ

Ա. Պատմն խնամի Դիոնիսոսացն, բարեկամ եւ հրեշտակ: Բ. Աղաչէ եւ հաւանեցուցանէ զի եկեսցէ Պղատոն: ակն ունի թէ բաժանեսցի թագաւորութիւնն: Գ. Թաշնամանայ ընդ կրտսերոյն Դիոնիսեայ. խնդրէ զդարձն Պղատոնի: եւ Փիղիստոս հակառակ կայ Պղատոնեայ: Դ. Դիոն ի Կորընթոս ածի, եւ կինն այլում աւանդի, իսկ որդին զեղծ լինի բարուք: Ե. Դիոն սիրակուսացւոց քաղաքին տիրեալ՝ յայն վայր հասուցանէ զբռնաւորն զի դաշինս կամեր կռել: Զ. Տրտմի ընդմահ որդւոյն. զՃերակղիտէս սպանեալ ժողովրդեան յաչաց ելանէ: Խ. Պարզեւոք հաճէ զմիտս զօրականին, պատուաւոր անուանի: Ը. Կաղիկրատեայ դաւովն սլատրի: Թ. Ի տան իւրում սատակի յաւուր տօնին: Ժ. Խռովութիւն եւ կոտորած առնի. յետ մահուն դեպ լինի ցանկալ Դիոնի:

# ՏԱՄԱՅԻՆԻ

## Գ Ի Ս Ո Վ Ե Կ

### Ա Դ Ր Ա Կ Ա Խ Ս Ե Ց Ի

Ե. Պիտիւն Հիպարինեայ ուստի  
սիրտկուսացի, յազնուական աղջէ  
ծնեալ, ի ժամանակս բռնակալու-  
թեան Դիոնիսիս եւ մեւս Դիոնի-  
սեայ: Զի Դիոնիսոս երեցն զԱքիս-  
տոմաքէ զքոյր Դիոնիս ունէր ի կը-  
նութեան, յորմէ ծնան ուստեղք  
երկու, որոց միումն անուն Հիպա-  
րինոս Ճանաչէր, եւ երկրորդին Նիւ-  
սեւս, նոյնապէս եւ դստերս նոյնչափ  
զԱռփրոսիւնէ եւ զԱքետէ: Զերեցն ի  
նոցանէ Դիոնիսի որդւոյն, այնմ ո-  
րում եւ զարքայութիւնն եթող,  
տայր կնութեան, եւ զմեւսն եւս,  
զԱքետէ, Դիոնիս: Իսկ Դիոն բացյա-  
զնուական խնամութենէ անտի եւ  
յառաքինի համբաւէ նախնեաց, այլ  
եւս բազում բարութիւնս ի բնութե-  
նէ ունէր. հանդերձ այլովքն եւ մի-

տըս հանդարտս եւ մեղմս, պատշաճս առ գեղեցիկ գեղեցիկ ճարտարացն արուեստս, յաղթանդամ, մարմնագեղ, զի եւ այս չէ սակաւ գովութեան։ Յայսր ամենայնի վերայ եւ յաճախ մեծութիւնք էիննորա, զոր հօրն թողեալ էր նմա, եւ նա թագաւորին պարզեւօք ստուարցուցանէր։ Կը նա կարեւոր բարեկամ Դիոնիսի երիցու, ոչ միայն վասրն խնամութեանն, այլ եւ վասն բարուցն։ զի թէպէտ եւ Դիոնիսի անագորունութիւնն չթուէր նմա հաճոյ, բայց սակայն զնորա կենդանութենէն փոյթ յանձին ունէր, վասրն կարեւոր բարեկամութեանն եւ մանսաւանդ վասն իւրոցն։ Յիրո մեծամեծս մօտ էր. եւ նորին խրատու գնայր թագաւորն, եթէ ոչ նորա ագահութիւնն ի ներքս անկանէր։ Եմենայն հրեշտակութիւնք՝ որք երեւելիքն էին, ի ձեռն Դիոնի կատարէին. եւ նա մեծաւ փութովն եւ հաւատարմութեամբ այնպէտ զիրան ի գլուխ հանէր, զի զբոնաւորին զանագորոյն անունն իւրով մարդասէր մտօք ծածկէր։ Դէպ եղեւ երբեմն զի Դիոնիսոս զնա ի կարքեղոնացւոց

քաղաքն առաքեր, եւ այնչափ զարմանային զնմանէ, որչափ ընդ յոյն այր երբեք այնպէս չեր զարմացեալ նոցա:

Տ. Օքանտ ամենայնէ ոչ եթէ տգետ ինչ ոք էր Դիոնիսոս. զի գիտէր իսկ քաջ թէ որչափ ինչ նմա զարդ վայելութեան է Դիոն, որով եւ նմա միայն անսայր, եւ ոչ ինչ ընդհատ յորդւոյ սիրեր զնա: Երբեւ համբաւ ի Աիկիդիա հասաներ, եթէ Պղատոն ի տարենտացւոց քաղաքն եհաս, Դիոնիսոս չկարեր արգելուլ պատանւոյն առաքել կոչել զնա անդրէն. զի Դիոն վառեր բորբոքեր ցանկութեամբ լսելոյ բանից առնն: Երդ թողութիւն արար նմա բռնաւորն, եւ մեծաշուք փառաւորութեամբ երեր ի քաղաք անդր սիրակուսացւոց: Զորմէ այնչափ զարմանայր Դիոն եւ կաթողին լիներ, զի ամենեւին իսկ զանձն նմա տայր: Եւ ոչ եթէ սակաւ զուարձանայր Պղատոն ընդ Դիոն, զի թէպէտ եւ ի Դիոնիսեայ բռնաւորէ անտորոյն մտօք նեղէր, քանզի հրաման տուեալ էր վաճառակուր առնել զնա, սակայն միւս անդամ ի նոյն տեղի դարձաւ, ինու-

ըին Դիոնի աղաչանաց : Ի ժամանակ  
կին յայնմիկ յախտ անկեալ զնէր  
Դիոնիսոս, եւ իբրեւ տաղնապէր ի  
ջերմանէն, հարցանէր Դիոն զբժիշկ-  
որն եթէ զիարդ իցէ խաւթութիւն  
նորա, եւ զայն եւս խնդրէր ի նոցա-  
նէ, զի եթէ յանկարծ առաւել վր-  
տանդ իցէ մահու, ազդ արասցեն  
իւր . զի կամի ինքնին խօսել ինչ ընդ  
նմա վասն զարքայութեան իշխա-  
նութիւն բաժանելոյ, քանզի պարտ  
եւ պատշաճ համարէր թէ եւ որդիք  
քեռն իւրոյ, զոր ծնաւ նա Դիոնիսի,  
մասն եւ բաժին արքայութեան ու-  
նիցին : Զայդ բժիշկըն ոչ ինչ լուեալ  
թաքուցանէին, եւ առ Դիոնիսոս  
նորին որդի զբանն ի վեր հանէին . եւ  
նորա ի նոցին բանիցն դրդեալ, զի  
մի լինիցի հնար Դիոնի ընդ նմա խօ-  
սելոյ, զբժիշկան ստիպեաց տալ հօ-  
րըն թմբիր, զոր իբրեւ առ հիւանդն,  
թմբրեալ յարեւէն անկանէր :

Գ. ԱՅՍԱԽԵՍ սկիզբն լինէր Դիոնի եւ  
Դիոնիսի գժտութեանն, եւ բազում  
իսկ իրօք աճէր եւ զօրանայր . բայց  
սակայն իսկզբանն ժամանակս ինչ  
կերպարանեալ բարեկամութիւն կաց  
մնաց ի նոսա : Եւ իբրեւ կարի շատ

աղաչեաց զԴիոնիսոս Դիոն, զի առաքեալ կոչեսցէ զՊղատոն յաթենացւոց քաղաքէ, եւ նորա խրատուն վարիցի, նա քանզի յիրս իրս զհետ հայրենի օրինակացն երթալ կամեր, լուաւ աղաչանաց նորա: Ի նմին ժամանակի զՓիղիստոս պատմագիր ի սիրակուսացւոց քաղաք անդր կոչէր, որ բարեկամն էր բոնակալութեան առաւել քան բոնաւորին: Այլ զայսմ ամենայնէ ի դիրս ինչիմ՝ որ զմատենագրաց Յունաց աշխարհին գրեալ է, բազում ինչ կայ պատմեալ: Արդ Պղատոն այնչափ զօրանայր ճոխութեամբ եւ ճարտարաբանն խօսողութեամբ առաջի Դիոնիսեայ, զի հաւանեցուցանէր իսկ զնա զրաւ առնել բոնակալութեանն, եւ զազատութիւն դարձուցանել սիրակուսացւոց: Այլ Փիղիստեայ խրատուն միւսանգամ զառածանէր, եւ անագորունագոյն եւս սկսաւ լինել:

Դ. Խրբեր ետես եթէ դլէ զնա Դիոն իմաստութեամբ եւ ժողովը դեան դթով, զանգիտեալ թէ մի դուցէ, եթէ զնա առ իւր ունիցի, պատճառս ինչ տայցէ իւրոյ անձինն

ի նեղութիւն հասանելոյ, ետ նմա  
նաւ, զի ի Առրջնթոս գնայցէ, յայտ  
արարեալ զի զայդ վասն երկոցունց  
եւս առնիցէ, զի մի այր զընկեր յաղ-  
թահարիցէ, որովհետեւ կասկածէին  
ի միմեանց : Եւ իբրեւ բազումք զայ-  
րացեալ գժկամակ լինէին ընդ իրան,  
եւ մեծաւ ատելութեամբ զըռնաւո-  
րին ատէին, Դիտնիսոս զամենայն  
աղխն Դիտնի ի նաւ աղխաղխեալ ա-  
ռաքէր առ նա . յայտ առնել կա-  
մեցեալ եթէ զայդ ոչառ ատելոյ ինչ  
զԴիտն արար, այլ իւրոց կենաց վա-  
սրն : Ապա իբրեւ լու լինէր նմա եթէ  
ի Պեղոպոնեսոս զօր ժողովէ դունդ  
կազմէ, ի մտի եղեալ տալ ընդ նմա  
մարտ պատերազմի, զԱրետէ զամու-  
սին Դիտնի այլում տայր կնութեան,  
եւ զուստր նորա այնպէս հրաման  
տայր վարժել, որպէս զի ներելովին  
եւ շնորհելով, աղտեղի ցանկու-  
թեամբք զգածիցի : Զի մինչ գեռ  
տղայն իսկ էր, բազմութիւն չար եւ  
անօրէն մարդկան շուրջ զնովաւ բը-  
նակեալ նստէին, արբեցութեամբ  
եւ շուայտութեամբ զեղոյր, եւ չկայր  
երբեք զգաստութեամբ : Արդ այն-  
չափ ինչ ընդ փոփոխել այսպիսի կե-

նաց չկարեր տանել, իբրեւ հայրն  
անդրէն յաշխարհն դառնայր, քանզի  
կարդէր տայր նմա պահապանս եւ  
ուսուցիչս եւ դաստիարակս, զի յա-  
ռաջին անառակութեան գնացիցն  
յետո զնա դարձուցանիցեն, մինչ զի  
ի տանեաց անտի զանձն ի վայր ար-  
կանէր, եւ այնպէս սատակէր։ Ա.Յ.  
միւսանդամ ի նոյնս դարձցուք։

Ե. Խբրն գայր հասանէր Դիովն  
ի կորընթոս քաղաք, եւ անդր հա-  
սուածեալ եկն Հերակղիդէս՝ որ ի  
նմին իսկ ի Դիոնիսեայ մերժեցաւ,  
որոստիկան լեալ էր հեծելոցն, ամե-  
նեւին փութով եւ յօժարութեամբ  
սկսան զպատերազմն կազմել։ Ա.Յ.  
ոչ ինչ կարի իրք նոցա յառաջադէմ  
աջողէին, զի ամենեքին բազում զօ-  
րութիւն համարէին բոնութեանն՝  
որ յայնչափ ամաց հետէ հարստա-  
ցեալ ունէր զաշխարհն. վասն որոյ եւ  
սակաւաւորք իսկ ի բարեկամութիւն  
վշտաց վտանգին դային խառնէին։  
Շայց Դիովն ոչ ի զօրութիւն ինչ իւր,  
այլ յատելութիւնն՝ որովամենեքին  
զբոնաւորն ատէին, յուսացեալ, մե-  
ծաւ արութեամբ երկուք բեռնա-  
բարձ նաւուք, գայր յարձակել ի դի-

մի հարկանել իշխանութեան ի յիսուն ամաց հաստատեալ, որոյ հինգարեւր պատերազմիկ նաւաց էին, եւ տասն հազար հեծելոց եւ հարեւր հազար հետեւակաց, որ զարմանալի իսկ ամենայն ազգաց թուեցաւ. եւ այնպէս իսկ դիւրաւ եհար զբոնաւորն, զիյետ երեք աւուր ի Աիկիղիան հասանելոյ, մտանէր ի քաղաք անդը սիրակուսացւոց: Եւ արդ մերձ է քեզ աստստին ի միտ առնուլ թէ չկը իշխանութիւն ամուր եթէ ոչ գթով եւ սիրով քաղաքացեաց ամրացեալ իցէ: Ի ժամանակին յայնմիկ չեր անդ Դիսնիսոս, եւ յիտաղացւոց կողմանս մնայր նաւամարտիկ նաւացըն, զի համարէր եթէ ոչ ոք ի թըշնամեաց իշխեսցէ գալ առ նա առանց բազմամբոխ բանակաց: Այլ ոչ որպէս կարծէրն իրքն վճարեցան. զի Դիսն նոքիմբը իսկ՝ որ ընդ հակառակորդին իշխանութեամբ էին, զհպարտութիւն ամբարտաւանութեան ալլըունի ճոխութեանն կարծէր, եւ թափէր յինքն զհամօրէն զայն կողմն սիկիղացւոց աշխարհին, որ ընդ Դիսնիսի իշխանութեամբն էալ էր: Կոյնպէս եւ զսիրակուսաւ-

ցւոց քաղաքն առնոյր, բայց միայն  
ի գղեկէն եւ ի կղզւոյն՝որ առընթեր  
կայր քաղաքին։ Եւ ցայն վայր զիր-  
սըն հասուցանէր, զի Դիոնիսոս յան-  
ձըն առ դաշինս կուել ուխտս ի միջի  
հաստատել օրինակաւս այսուիկ, ե-  
թէ օսիկիղացւոց աշխարհն Դիովն  
ունիցի, զիտաղիա Դիոնիսոս, եւ  
զքաղաքն սիրակուսացւոց Ապողո-  
կրատէս, այն՝ յոր միայն հաւատա-  
ցեալն էր Դիոնիսոս։

Օ, Օճնծ այսպիսի եւ այսչափ յան-  
կարծադէպ իրաց աջողութեան յան-  
կարծակի վաղվաղակի փոփոխումն  
հպաանէր. զի զոր սակաւ ինչ յա-  
ռաջ վերացուցեալ եւ բարձրացու-  
ցեալ էր բախտին իւրով շարժունն  
փոփոխմամբ, զայն կամէր կործա-  
նել։ Եւ նախ իսկ քան զամենայն  
յորդի անդրնորա՝ զորմէ վերադոյնն  
ճառեցաք, զիւր զօրութիւն ան-  
ցոյց ի հանդիսի. զի իբրեւ առ իւր  
գարձուցանէր զկինն՝ որ այլում լի-  
եալ էր առն եւ զուօարն եւս անդրէն  
յառաքինութիւն կամէր ածել ի  
զեղծ զնացիցն, կարեւոր վերս յան-  
ձըն առնոյր որդւոյն մահուամբ։  
Դարձեալ յետ այնորիկ եղեւ զըժ-

տութիւն նորա ընդ շերակղիդէս, որ  
քանզի չկամէր Դիսնի թողուլ զեշ-  
խանութիւնն, ած կուտեաց խազ-  
մարար մարդիկ : Եւ ոչ եթէ դոյզն  
ինչ ճոխութիւն էր առնն առաջի  
պատուաւորացն . զի նոցա հաւանու-  
թեամբ իշխան հրամանատար լեալ  
էր նաւասարմիդ նաւաց, ուր Դիսն  
զօրաւար էր հետեւակ զօրուն : Զր-  
կարէր հանգարտել տանել այդմ  
Դիսն, եւ զայն բան շոմերեայ ասէր  
յերկրարդ վիպասանութենէն, յո-  
րում գրեալ կայ այսպիսի ինչ խրատ,  
թէ Ձէ մարթ բազմաց իշխանու-  
թեամբ բարւոք վարել բաղաքին :  
Զսոցին բանից զհետ անհնարինա-  
տելութիւն յաճախեաց . զի այսպիսի  
ինչ թուէր եթէ յայտնեաց նազան-  
ձնէ, թէ ամենայն իմիք ընդ իւրավ  
իշխանութեամբ լինել կամիցի : Այլ  
Դիսն փութայր ոչ հպատակ մտօք  
զատելութիւնն մեղմագոյն առնել,  
եւ զշերակղիդէս տայր սպանանել  
յորժամ եկն նա ի Աիրակուսաս :

Ե. Աւստրի ահ արկանէր զամենե-  
քումիք գործն, զի ոչ ոք յետ նորա  
մեռանելոյ յամրի զիւր կեանս հա-  
մարէր : Իսկնա, իբրեւ մերժեցաւ հա-

կառակորդն, համարձակագոյնս այսու հետեւ զարարս այնոցիկ՝ զորոց գիտեր թէ ընդ հակառակս ինչ ելեալ ինքեան խեռին, զինուորաց բաշխեր։ Զայս ամենայն իբրեւ բաժաներ տայր, քանզի օր ըստ օրէ բազում ինչ ծախք առնեին, արագ արագ սկսաւ նուազել արծախն, եւ չգոյր ձեռն ուրեք կարկառել, եթէ ոչ ի բարեկամացըն ստացուածս։ Տայց եւ այս խել թէպէտ եւ զզօրականաց միտս հաճեր, այլ զպատուաւորսն իբաց քակեր։ Այսպիսի իբաց հոգովք խուճապեր, եւ զի չէր սովոր չարաչար բանս թշնամանիկս լսել, չժուժայր իբրեւ տեսաներ զի որ փոքր մի յառաջ յարդեալ գովեալ մեծարոյ երեւեր, այժմիկ չարիս զնմանէ խօսիցին։ Աւ խաժամուժ ամբոխն, քանզի դժկամակ լեալ էր ընդ նա զօրն, համարձակ խօսեր, եւ անուանեալ կոչէր Անհնարին բռնաւոր։

Բ. Օքան ամենայն տեսեալ նորա, յորժամ չգիտերն թէ զիարդ արդեւք յածուցանիցէ, եւ զինչ զբաւ իբացն լինիցի, դայր մտաներ առ նա կազիկրատէս ոմն անուն, աթենացւոց քաղաքի քաղաքացի, որ ընդ Դիոնի

իսկ ի պեղսպոնեսացւոց աշխարհէ ի  
Աիկիղիա եկեալ էր եւ էր այրն խորա-  
դէտ եւ նենգաւոր, անօրէն անկրօն  
եւ առանց հաւատարմութեան . եւ  
ասէր ցնա եթէ Յոյժ ի վտանգի կայ  
վասն ժողովրդեանն սրտմառութեան  
եւ ատելութեան զօրականացն : Եւ  
չեք իսկ այլ հնար յայնմանէ ապրե-  
լոյ, բայց եթէ զի գործ ի ձեռն տա-  
ցէ միում յիւրոց անտի նմա թշնամի  
կերպարանելզանձն, զոր եթէ դրա-  
ցես ուրեք, ասէ յաջողակ, հաւաս-  
տեաւ ի վերայ կայցես մտաց ամե-  
նեցուն, եւ զթշնամիսն հակառա-  
կորդս՝ որ չարութիւն զքէն խորհի-  
ցին, ի բաց ի միջոյ բառնայցես . զի  
որք միանգամ հակառակութեամբ  
ընդ քեզն իցեն, յայտարարեալ ցու-  
ցանիցեն զմիտս իւրեանց : Իբրեւ այս  
խորհուրդ հաճոյ թուեցաւ, ապանա  
ինքն կաղիկրատէս յինքն առնոյր ի  
դլուխ հանել զիրս խորհրդեանն . եւ  
նորա անմտութեամբն իբրեւ զինու  
վառէր այնու հետեւ կաղիկրատէսն  
անօրէն, եւ ընկերակիցս միաբանէր  
սպանանել զիին, ի մի վայր ժո-  
ղովէր զամենայն թշնամիս նորա, եւ  
հաստատէր պնդէր զկողմն ապստամ-

բացն։ Եւ իրքն որ գործէին ի բազմաց անտի՝ որ իրագէտքն էին, յԱրիստոմաքէ հասանէին, ի քոյր Դիմի, եւ ի կին նորա յԱրետէ։ Նոքա յահէն պախեալք գային առ Դիմն, վասն որոյ երկնչէին իսկ։ Նա պատասխանի տայր նոցա, թէ Ոչ մի ինչ դարան գործի նմա ի Կաղիկրատեայ, այլ թէ ամենայն ինչ որ գործիցի, նորա հրամանաւ առնիցի։ Բայց սակայն կանայքն զԼաղիկրատէս ի մեհեան անդր Պրոսերպինայ դիցն ածէին, եւ տագնապէին երդնուլ, թէ չլինիցին ինչ չարիք ինմանէ Դիմնի։ Նա ոչ եթէ նովին երդմամբն ի բաց կայրյայնմանէ՝ զորմէ բուռն հարեալն էր, այլ յորդորէր վաղվաղել, առ կասկած թէ մի գուցէ մինչ չեւ ի գլուխ ելեալ իցեն հայթայթանքն, յայտ գայցէ խորհուրդ մտաց նորա։

Թ. Առաջ մաօք ի մօտաւոր առնական աւուր, իբրեւ Դիմն հեռի ի ժողովոյ ժողովրդեանն ի տան կայր եւ ի վերնատան ի կողմն եղեալ ի վերայ մահձացն ննջէր, Կաղիկրատէս զամուր ամուր տեղիսն այնոցիկ՝ որ իրագէտքն էին իրացն, տայր ի

ձեռս, զապարանս շուրջ վակեր պահապանօք, եւ կարգէր արս հաւատարիմս, զի մի արտաքս ըստ դրունսին ելանիցէ։ Կա եւ նաւ մի պատերազմիկ կազմէր պատրաստէր արամբք վառելովք, եւ ի ձեռս տայր Փիղոկրատեայ եղբօր իւրում, եւ հրաման տայր անդէն ի նաւահանգստի ծփել, որպէս թէ հանդէս առնել կամիցի նաւավարացն. զի խորհէր ի միտս իւր, եթէ չյաջողեսցի նմա ի գլուխ հանել զիրսն, յոյս ինչ ապրելոյ ուրեք լինիցի։ Աւ յիւրոց անտի ընտրէր իւր զակիւնթիացի պատանեակս, արս քաջս եւ համարձակս եւ զօրաւորս զօրութեամբ։ նոցա հրաման տայր մերկ եւ անդէն երթալ առ Դիոն, որպէս թէ առ խօսելոյ ինչ ընդ նմա երթիցեն։ Նոքա քանզի ծանօթք էին առնն, դիւրաւ իսկ մատնէին. այլ իբրեւ միջամուխ եղեն սեմոցն, եւ զգրունսն ախեցին, յարուցեալ անկան ի վերայ նորա, մինչ գեռ յանկողնի իսկ էր, եւ կապեցին, եւ եղեւ ունաձայն մինչեւ լսելի իսկ լինել արտաքս։ Արդ որպէս յառաջադոյն իսկ բազում անդամ ասացաւ, եթէ միոյ միայն իշխանու-

թիւն ատելի ամենեցուն է, եւ եղակելի եւ ողորմելի կեանք են այնք՝ որ ահագին ոք կամիցի լինել եւ ոչ սիրելի, այն ումապէտ դիւրին առ իմանալ է։ Քանզի նոքին իսկ պահապանքն, եթէ միամտեալ եւ հաճեալ էին ընդ նա, խորտակեալ զդրունսն կարօղ էին պահել զնա, զի նոքա առանց զինուց կենդանւոյն ունէին զնա եւ սուսեր արտաքուստ խնդրէին։ Եւ իբրեւ չեր ոք՝ որ ի թիկունս հասանէր, Դիւկոն ումըն սիրակուսացի, ընդ պատուհանն տայր նոցա ձեռն ի ձեռն սուսեր մի՛ որով սպանաւ Դիոն։

Ժ. Հնծ սպանութեանն կատարելոյ, իբրեւ ամենայն բազմութիւնն մտանէր ի ներքս տեսանել, բազումք որ անտեղեակք իսկ էին իրացն գործելոց, փոխանակ ընդ վեասակարացն անկանէին։ Զի իսկ եւ իսկ իբրեւ շոինդն ընդ ամենայն կողմանս քաղաքին յաճախէր, բազումք համագունդ խուսնընթաց առհասարակ դռոհ տուեալի վերայ դիմէին, ուրոց ոչ ինչ հաճոյ գործն թուէր։ Առքա վրիպական կարծիսի մտի եղեալ, զանպարտսն զանզէնս իբրեւ զւարա-

գործս կոտորէին։ Եթեւ մահ առնն  
ի վեր ելանէր, սքանչելապէս շրջե-  
ցան միտք խառնաղանճ ամբոխին։  
Զի որք առ կենդանութեամբն նորա  
բոնաւոր զնա կարդային, նոքին ա-  
զատիչ աշխարհին եւ մերժիչ բոնա-  
ւորաց քարողէին։ Այսպէս յանկար-  
ծակի վաղվաղակի գութն զատելու-  
թիւն փոխանակեաց, որպէս զի իւր-  
եանց իսկ արեամբն, եթէ հնարինչ  
էր, ցանկային թափել զնա յնքե-  
րոնտայ<sup>11</sup>։ Այնու հետեւ մեծաշուք  
փառաւորութեամբ առեալ թաղէին  
զնա ի քաղաքի անդ, յերեւելի ինք-  
շանաւոր տեղւոջ, եւ դիակալ տա-  
պանս ուղղեալ կանդնէին ի վերայ  
նորայ։ Աւ մեռաւ նա ի յիսներորդի  
եւ ի հինգերորդի ամի կենաց իւրոց,  
յետ չորից ամաց ի վերայ անցանելոյ  
գալստեան նորա ի Պեղոպոնեսեայ ի  
Աիկիղիա։

# Б Ф Б Ч Р Е С І ѿ

## ՅԱՆԴԻՄԱՆՈՒԹԻՒՆ

Ա. Խօֆրիբւչիս երեւելի եղեւ զինուորական խրատու : Բ. Ետ պատերազմ թրակացւովք հանդերձ, զղակեդմոնացիսի փախուստ դարձոյց . Եկաց ի վերայ վարձկան գնդին Պարսից . զԵպամինոնդաս յամեցոյց : Գ. Իփիկրատեայ բարք, եւ որդւոյն նախատել զնա վասն խուժ կնոջն :

# ՄԵՏԱՍԱՆԵՐՈՐԴ

## Կ Փ Կ Կ Բ Ա Տ Ե Ս

Ե Թ Ե Կ Ե Ց Ւ

Ա. ԽՓԻԿՐԱՏԵՍ աթենացի ոչեթէ  
յաճախութեամբ իրացն գործելոց,  
այդզինուորութեան խրատու հոյա-  
կապ լինէր։ Եւ էր այնպիսի ոք զօ-  
րաւար, զի ոչ միայն ընդ առաջինսն  
որ ի նորա տիս էին, համեմատու-  
թեամբ կշռէր, այլեւոչ յերիցագու-  
նացն իսկ ոք քան զնա նախամեծար  
համարէր։ Համակ ի պատերազմունս  
շրջէր, բազում անդամ ի վերայ զօ-  
րացն կայր, ոչ ինչ իւրավք յանցանօ-  
քըն ձախողեցաւ նմա երբեք, ցանդ  
իսկ եւ միշտ խորհրդով յաղթեաց.  
Եւ այնպէս իսկ առաւելեալ էր խոր-  
հրդով եւ իմաստութեամբ, որպէս  
զի ի զինուորութեան արուեստին  
զկէսս մուծանէր նորամուտս, եւ ըզ-  
կէսս ազնուագոյնս կատարէր։ Զի  
նա զզէնս հետեւակացն փոփոխեաց,

զի մինչ չեւ սպարապետ լեալ էր նոռա, յաղթ վահանս, եւ կարծ նիշակս, եւ փոքր սուսերս ի կիր արկանէին, նա նոցին հակառակ ասպարս ընդ մեծամեծ վահանացն գործեաց, ուստի յետոյ ասպարաւոր հետեւակքն կոչէին. որպէս զի թեթեւագոյնք ի շարժել եւ ի գնալ լինիցին։ Զափ նիզակին կրկին արար, զսուսերսն երկայնագոյնս գործեաց։ Նոյն եւ զզրահիցն կերպարանը փոփոխէր, եւ փոխանակ երկաթագործ եւ պղնձագործ պատենիցն, կտաւեղէնսյօրինէր։ Ուստի եւ երազագագոյնս զզօրսն արար, զի զմեծաբեռն ծանրութիւն ի բաց թօթափեալ, փոյթ յանձին ունէր զի եւ մարմինք անդամոց նոցա պահպանեցին, եւ թեթեւք եւս իցեն։

Տ. Առ. ի մարտ պատերազմի ընդ սկիւթացիս մտանէր. զԱԵւթէս զնիշակակից բարեկամ աթենացւոց ի թագաւորութեանն հաստատէր։ Առ կորընթեաւ այնչափ սաստիկ ոստիկան էր զօրացն, զի ոչ այնպիսի վարժ պատերազմի եւ ոչ այնչափ հլու ունկընդիր հրամանաց զօրաւարացն եւ զեւ երբեք գունդ ի Յունաց աշխար-

Հին։ Եւ յայնչափ կրթութիւն՝ ած  
զնոսա սովորութեամբ, զի իբրեւ  
զօրաւարն զնշան բախելոյ մարտին  
տայր, այնպէս իւրաքանչիւր կար-  
գեալ յօրինեալ ի պատերազմ ճա-  
կատէին, որպէս թէ զմի մի ի նո-  
ցանէ քաջ զօրաւարի կարգեալ իցէ։  
Երդ այսպիսի զօրու զղակեդմոնա-  
ցւոց գունդն հարկանէր, որ առա-  
մել երեւելի է յամենայն Յունաց  
աշխարհին։ Դարձեալ ի նմին պա-  
տերազմի զհամօրէն զօրս նոցա ի  
փախուստ դարձուցանէր. Եւ մեծա-  
շուք փառաւորութեան հասանէր։ Եւ  
իբրեւ Վրտաշէս ի մարտ պատերազմի  
ընդ եզիպաացւոց թագաւորին գրր-  
գուէր, զիփիկրատէս խնդրէր յաթե-  
նացւոց անտի, կարգել զնա զօրաւար  
մարզիկ զօրաց՝ որոց թիւ համարոյ էր  
երկոտասան հազար։ Զայն գունդ  
այնպէս իմն խրատու զինուորութեան  
ածէր ի կրթութիւն, որպէս զի զոր  
օրինակ երբեմն փաբիացի հռոմայե-  
ցւոց զօրականն կոչեցաւ, ըստ նմին  
օրինակի եւ իփիկրատեանքն առ Յոյ-  
նըս մեծաւ դովութեամբ դրուատէ-  
ին։ Կոյն դարձեալ այր յօդնականու-  
թիւն զակեդմոնացւոցն երթեալ,

զԱպամինսնդեայ զյանդզնութիւնն  
կարձեր . քանզի եթէ ոչնորա գա-  
լուստն մերձենայր , չմեկնեին թերա-  
ցիք իսպարտացւոց աշխարհէն , մինչ  
չեւ առեալ էր նոցա եւ այրեացաւեր  
արարեալ :

Վ. Մ՞նօ էր այրն եւ ոգւով եւ  
մարմնոյ անդամօք , սքանչելի շքեղ  
կերպարանօք , որպէս զի տեսլեամբն  
իսկ զամենեսեան զարմացուցանէր .  
այդ յաշխատութիւնս դանդաղա-  
գոյն յոյժ եւ ոչ տեւական , որպէս  
թէսպոմպոսն յիշատակէ . բայց էր  
նա առաքինի քաղաքացի եւ հաւա-  
տարիմ : Եցոյց զհաւատարիմբարտն  
ի բազում ինչ իրս , եւ առաւել եւս  
յայտ առնէր յորժամ ուստերաց Ե-  
միւնտեայ մակեդոնացւոյ պատսպա-  
րան լինէր : Քանզի Եւրիդիկէ , մայր  
պերտիկայ եւ ֆիղիպեայ , երկու որ-  
դւովքն յետ Եմիւնտեայ մեռանելոյ ,  
առ Խփիկրատէս անկանէր , եւ նորա  
օդնականութեամբ պատսպարէր : Ե-  
կաց ցծերութիւն պարարտութեան ,  
եւ խաղաղութեամբ մտօք էին ընդ  
նմա քաղաքացիքն : Մի անդամիօ-  
սեցաւ վասն անձինն . զի գլխով պա-  
տժապարտ լիեալ էր , ի ժամանակի

մինչդեռ բարեկամաց պատերազմն ի  
վերայ կայր, ի միասին ընդ Տիմո-  
թեայ, եւ արձակեցաւ ի դատաս-  
տանէ անտի: Յօնղոյր նա որդի մի  
ԱԵՆԵՍԹԷՌ անուն, որ ի Յորեսեայ  
ծնաւ, ի դստերէ Կոտեայ արքայի:  
Աայորժամ հարցաւն, եթէ ՞Հայրն  
արդեւք մեծարոյ, թէ զմայրն հա-  
մարիցի, ՞մայրն, ասէ: Եթեւ ամե-  
նեցուն զարմանալի թուէր բանն, նա  
Յիրաւի եւ յարժանի, ասէ, զայդ առ-  
նեմ, զի հայր իմ, որչափ ինչ ի նա  
ապաստան էր, թրակացի ծնաւ զիս,  
եւ նմին հակառակ մայրս՝ աթենացի:



**R E P E T U**

## ՅԱՆԴԻՄԱՆՈՒԹԻՒՆ

Ա. Քըսբիւս նոր ինչ օրինակ պատերազմի գտեալ, վառաւոր եղեւ : Բ. Իրքն Քարիայ Նեկտամնեբաւ եղիպատացւով եւ Եւագորաւ կիւպրացւով եւ այլովք հանդերձ : Գ. Հրաման առնու յԵղիպատոսէ դառնալ յաշխարհն . վասն նախանձուն ի բաց երթայ : Կորեաւ ի պատերազմի Ծողեալլըքեալ յիւրոցն :

Վ Ե Բ Ք Ի Ե Ս

Ը Թ Ե Ն Ա Ց Ւ

Ե. ՔԱԲՔԻԱՍ աթենացի։ Եւս սա  
ի մեծամեծ զօրաւարս համարեալէ,  
եւ բազում ինչ իրս արժանի յիշա-  
տակաց գործեաց . այլի նոսա երե-  
ւելի է հնարագէտ ճարտարութիւն  
նորա ի կոռուին՝ զոր առ թերացւոց  
քաղաքաւ կոռուեցաւ, ի ժամանակի  
իբրեւ բէովտիացւոց ի թիկունս օ-  
գնականութեան եկեալ էր։ Զի ի  
պատերազմին յայնովիկ, իբրեւ վստահ  
իմն ի յաղթուվթիւնն էր Վգեսիղաւոս  
զօրաւար մեծ, յետ փախստեայ հա-  
նելոյ ի նմանէ զմարզիկ գունդսն,  
զմնացեալ գունդն արգել մեկնել, եւ  
յեցեալ պնդեալ ծնդով ի վահան  
անդը, զգեղարդունս յառաջ ձգեալ,  
ուսոյց դիմակալ լինել թշնամեացն  
յարձակման։ Իբրեւ ընդ այն նորա-  
նշան տեսիլ հայէր Վգեսիղաւոս, չիշ-

Խեր յառաջ խաղալ, եւ զիւրսն՝ որ  
արշաւեալ յարձակեալ էին, ի ձայն  
փողոյ միւսանդամ այսրէն յետս կո-  
չէր։ Եյտ այնչափ իմն ի Յունաց աշ-  
խարհին համբաւաւ երեւելի լինէր,  
զի նովին գրիւ Քաբրիաս կամեցաւ  
զի իւր անդրի պատկեր կանգնեսցի,  
որ ի հասարակաց համարուէ յաթե-  
նացւոց կանգնեցաւ ի հրապարակի։  
Եւյետ այնորիկը միշքն նահատակք  
եւ այլ եւս ճարտարապետքն, նովին  
գրիւք վարէին ի պատկերսն կան-  
գնել, յորո զյաղթութիւնն ստա-  
ցեալ իցեն։

Տ. ԽՄ Քաբրիաս բազում ճա-  
կատս անդէն յէւրոպն մղէր, իրեւ  
զօրաւար էր նա աթենացւոց, եւ  
բազում ճակատս յէգիպտոս ինքնա-  
կամ տայր, զի Նեկտանեբայ յօ-  
դնականութիւն երթեալ զթագա-  
ւորութիւնն նմա հաստատէր։ Զնոյն  
եւ ի Կիւպրոս արար, բայց զայն ի  
հասարակաց հաւանութենէ աթե-  
նացւոց, Եւազորայ օդնական տր-  
ւեալ, եւ չեկաց իսկ ի բաց մինչչեւ  
էր ամենայն կղզւոյն մարտիւ պատե-  
րազմաւ յաղթեալ. որով մեծի իմն  
փառաւորութեան աթենացիք հա-

առնեին : Յետ այնորիկ պատերազմ  
ընդ եղիպտացիս եւ ընդ Պարսիկս  
յառներ . աթենացիք ընդ Արտաշե-  
սի բարեկամեալ էին , եւ զակեդմո-  
նացիք ընդ եղիպտացիս , յորոց մե-  
ծամեծ աւարու Ագեսիղաւոս առնոյր  
զակեդմոնացւոց արքայ : Ծնդ այն  
հայեցեալ Քաբրեայ , քանզի ոչ միով  
իւիք իրօք նուազ քան զԱգեսիղա-  
ւոս գտաներ , ինքնակամ ի նոցա  
օդնականութիւն երթեալ , նա կայր  
ի վերայ եղիպտական նաւատորմղին ,  
եւ հետեւակ զօրուն Ագեսիղաւոս :

Գ . ՀԵՅՏԱՄ Ժամանակի կուսա-  
կալք թագաւորին Պարսից հրեշտա-  
կըս յաթենս առաքեին զրոյց տալ  
քանքատելով , թէ որպէս Քաբրիաս  
ճակատ տայ ընդ թագաւորին խառն  
ընդ եղիպտացիս : Աթենացիք ժամ  
տային Քաբրեայ , օր հաստատեին ,  
եւ թէ ոչ յառաջ քան զայն օր  
գտանայցէ , ասէին , զլսով պատիժ-  
առնեմք : Նա իբրեւ զայն պատգամ  
առնոյր , դառնայր գայր յԱթենս ,  
եւ չկայր անդ երկարագոյնս քան որ-  
շափ ինչ հարկն էր . քանզի ընդ ա-  
կամք հայեին քաղաքացիքն , զի շր-  
քով կեայր եւ առատանայր համ-

արձակագոյնս, մինչեւ ի խառնաղանճ  
ուամկին նախանձուէ ոչ ապրել : զի  
այն իսկ հասարակաց շարիք են ի մե-  
ծամեծ եւ յազատ քաղաքս, զի նա-  
խանձաւորութիւն ընկերակից իցէ  
փառաց, եւ համարձակ զայնց շա-  
րախօս լինիցին, զորս վերացեալս  
բարձրացեալս քան զայլսն տեսա-  
նիցեն . եւ ոչ դարձեալ ուրախու-  
թեամբ տնանկը ընդ ընչաւեաց  
բախտաւորութիւն հային : Վասն ո-  
րոյ Քաբրիաս, որչափ համարձակու-  
թիւն էր նմա, ի բաց երթայր : Եւ  
ոչ եթէ նա միայն կայր մեկուսի  
յաթենացւոց քաղաքէն ինքնակամ,  
այլ գրեթէ ամենայն իսկ իշխանք  
զնոյն գործէին, զի այնչափ հեռա-  
ցեալս ի խանտաւորութենէ զանձինս  
համարէին, որչափ ինչ յաչաց իւ-  
րեանց քաղաքացեացն մեկուսի էին :  
Վասն այնորիկ իսկ եւ կոնոն բա-  
զում ժամանակս ի կիւպրոս եկեաց,  
Խփիկրատէս ի Յօրակիա, Տիմոթէոս  
ի Վեսլոս, Քարէս ի Ոիդէոս . զի թէ-  
պէտ եւ շէր իսկ նման նոցա Քարէս  
եւ արդեամբք եւ բարուք, բայց սա-  
կայն յԱթէնս եւ պատուեալ էր եւ  
կարօղ :

Դ. Առաքաբիաս մեռաներ ի  
քարեկամաց կուռին այսպիսի ինչ օ-  
րինակաւ։ Մարտ եղեալ կուռեին  
աթենացիք ընդ Քիոն, եւ էր Աքա-  
բիաս ինաւատորմղին առանձին ա-  
ռանց իշխանութեան, այլ զամենե-  
քումքը իսկ՝ որ ի գործ վերակացու-  
թեանն էին, անցանէր ճոխութեամբ  
եւ իշխանութեամբ, եւ ընդ նա ա-  
ռաւելքան ընդ զօրաւարան զօրքն  
հայեին. եւ այն իրք զմահ իսկ ածին  
հասուցին նմա։ Զի մինչ գեռ փու-  
թայրն նախ ինաւահանգիստն մտա-  
նել, եւ նաւավարին հրաման տայր  
անդք զնաւն ուղղել, անձամբ ան-  
ձին վեստ գործէր. քանզի իբրեւ ին-  
քըն միջամուխ անդք լինէր, այլք  
չգային զհետ, եւ այնպէս շուրջհե-  
ղեալ զեղեալ թշնամեայն խուռն-  
ընթաց առհասարակ ի վերայ գիմե-  
լոց, իբրեւ հզօրագոյնս կուռեիր, նա-  
ւըն յառաջոյ կողմանէ խորտակեալ  
ընկզմել սկսանէր։ Անտի թէպէտ եւ  
կարօղ իսկ էր ապրել թէի ծով զին-  
քըն ընկենոյր, քանզի հուպ իսկ էր  
աթենացւոց տորմիդնաւաց, եւ զայ-  
նոսիկ որ ի լիւղն գային, ընդունէր,  
բայց սակայն կորնչել լաւ համարե-

յաւ, քան զզէնսն ի բաց ընկեցեալ  
զնաւն՝ յորոյ վերայ եկեալն էր, թու  
զուլ: Զնոյն այլք չյօժարէին առ  
նել, եւ ի լիւղ անկեալ ի ծանծաղ  
ելանէին: Այլ նա նախամեծար ըդ-  
զդաստական մահն քան զծանակու-  
թեան կեանսն համարեալ, եւ ի հե-  
ռաստանէ կռուեալ, ի թշնամեայն  
նետից սատակէր:

ՄԱՅԻՍԻ ԱՐԴՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

Վեցորդ ամ պիքրառութեա ԱՌԱՋԱԿԱՐՁ ՀԱ  
ԽԱՅԱԲԱՐ ամօն Հ Եպիսկոպոս մահմետաց  
տուրք պարման մահի առողջական մահական  
մահական մահ պարման մահական մահական  
մահ ամ պարման մահական մահական

**Տ Ե Մ Ա Թ Ե Ա Ա**

## ՅԱՆԴԻՄԱՆՈՒԹԻՒՆ

Ա. ՏիՄՈԹԵՎԵՅ նկարագիր. եւ դորձք  
քաջութեան նորա: Բ. Յետ ղակոնաց  
ի նմանել ի պարտութիւն մատնելոյ, պատ-  
կեր կանգնի Տիմոթեայ: Գ. Ի ծերութեան  
տան զնա խրատառ Մենեսթեայ, եւ ամ-  
բաստանեալ դասապարտի: Դ. Ստիպի  
Տիմոթեայ որդին զպարիսպսն նորոգել:  
Յասոնեայ հաւատարմութիւնն:

ԵՐԵՒՏԱՍԱՆՆԵԲԱՐԴԻ

Տ Ե Մ Ա Թ Ե Ա Ս

Ա Թ Ե Ա Տ Ե

Ա. **Տ**ԻՄՈԹԵՌՍ ուստր կոնոնի ա-  
թենացի, ոա զփառաւորութիւն՝ զոր  
ի հօրէն ընկալաւ, բաղմապատիկ ա-  
ռաքինութեամբք աճեցոյց։ Եւ էր  
նա ճարտապախօս բանիբուն, ժիր եւ  
աշխատասէր, տեղեակ ամենայն ի-  
րաց զինուորութեան, եւ վարչու-  
թեան քաղաքի հմուտ։ Հազում  
կան նորա նշանաւոր իրք, այլ ոոքա  
քան զայլսն ամենայն լուսաւորա-  
գոյնք։ Զողիւնթացիս եւ զբիւզան-  
տացիս մարտիւ պատերազմաւ նր-  
ւաճէր. զլամոս առնոյր, ընդ որում  
կուռեալ աթենացւոցն յառաջին  
պատերազմունսն, հազար եւ երկե-  
րիւր տաղանդս ծախեալ էին, արդ  
նա զայն քաղաք առանց իրիք ի հա-  
սարակաց գանձուէ ծախելոյ դարձոյց  
ժողովրդեանն։ Մղեր նա մարտ պա-

Գևորգ

տերազմի ընդ կոտեայ, եւ ի նմանէ բերէր ի գանձ հասարակաց հազար երկերիւր տաղանդ աւար: Զկիւզիկոն ի պաշարմանէ ապրեցուցանէր: Երթայր ընդ Աղեսիղայ ի թիկունս օդնականութեան Արիոբարզանայ, եւ իբրեւ արծաթ եւ ոսկի ի նմանէ ընդունէր զակոնացին, նալաւ համարէր զիւր հայրենի գաւառն գեղիւք եւ քաղաքօք մեծացուցանել, քան այնպիսի ինչ ընդունել, յորմէ մասն ինչ եւ յիւր տուն մարթէր ածել: Վասն որոյ զԱրիթոնէս<sup>12</sup> եւ զԱեստոս քաղաք ընդունէր:

Տ. ԱՅՑՆ ապա ոստիկան լեալ նաւատորմզին, շուրջ եկեալ զՊեղոպոնեսեաւ, աւար առնոյր զՊակեդմոնացւոց աշխարհն եւ զտորմիզ նաւաց նոցա փախստեայ հանէր: Զկորկիւրա ընդ աթենացւոց իշխանութեամբ արկանէր. նոյն գարծեալ զԵպիրոտացիս, զաթամանացիս, եւ զՔաւոնացիս, եւ զամենայն ազգսն՝ որ առ այնը ծովու կան, նիզակակից բարեկամն առնէր: Յետ այսր ամենայնի ի գլուխ ելանելոյ, զակեդմոնացիք կային ի բաց ի բազմաժամանակեայ հակառակութենէն, եւ ին-

քնակամաթենացւոց թողուին զառաջին իշխանութիւն ծովու, եւ դաշինք խաղաղութեան ի միջի կրուեին զայս գունակ ձեւ օրինակի, եւ թէ Աթենացիք ծովակալ կայցեն: Վասն այսր յաղթութեան այնպիսի խնդութիւն ատահիկեցւոցն լինէր, զի յայնժամ զառաջինն բագինք դիցն խաղաղութեան հրապարակաւ կանգնէին եւ բարձ եւս դիցն եղաւ<sup>13</sup>: Եւ զի յիշատակ այսպիսի գեղեցիկ գործոց քաջութեան մնայցեն յառապայ ժամանակս, անդըի պատկեր ի հրապարակի Տիմոթեայ կանգնէին: Այսպիսի ինչ պատիւ չէր ումեք յառաջքան զայն շնորհեալ, զի որ հօրն պատկեր կանգնեաց ժողովուրդն, նոյն տացէ եւ որդւոյն: Արդ այսպէս պատկեր որդւոյն առ հօրն պատկերի եղեալ, զառաջին յիշատակս հօրն նորոգէր:

Գ. Ա. Այ յորժամ ի ծերութիւն հասանէր եւ ոչ եւս այնու հետեւ վարէր զիշխանութիւնն, յամենայն կողմանց պատերազմ ի դիմի հարկանէր աթենացւոցն: Յետս կայր Աամոս կղզի, Աղեսպոնդոս չկայր ի հնաղանդութեան, Փիղիպսոս մակեդոնացի

զօրացեալ անդստին բաղում իրաց  
 ձեռնամուխ լինէր, եւ թէպէտ եւ  
 կարգէին նմա ընդդէմ զբարէս, այլ  
 չինէին ինչ կարի վատահ յառնն  
 քաջութիւն։ Մենեսթեւո հազա-  
 րապետ եղեւ, որդի Խփիկրատեայ  
 եւ փեսայ Տիմոթեայ. եւ վճիռ եւո  
 լինէր երթալ նմա ի մարտ պատե-  
 րազմի։ Տուան նմա խորհրդականք  
 երկու արութեամբ եւ իմաստու-  
 թեամբ երեւելիք, զի՞նոցա խրատու-  
 քըն վարիցի, հայրն եւ աներն. քան-  
 զի այնչափ ինչ Ճոխութիւն էր նոցա,  
 զի յուսացեալ էին եթէ ի ձեռն նոցա  
 կարիցեն զկորուսեալոն միւսանդամ  
 առնուլ։ Առքա իբրեւ նաւարկեալ  
 ի Աամսո երթային, եւ ի վերայ հա-  
 սանէր անդրէն բարէս եթէ գաննո-  
 քա, իւրովք զօրօքն չու առնէր խա-  
 ղայր գնայր եւ նա, զի մի մինչ գեռ-  
 ինքն իբացեայ իցէ, գործել ինչ թր-  
 ւիցի։ Երդ դէպ եղեւ զի իբրեւ հուպ  
 եկեալ հասանէին ի կղղին. մրրիկ  
 սաստիկ յառնէր, եւ համարէին այն-  
 պէս երկոքին զօրաւարքն ծերք եթէ  
 պարտ եւ պատշաճ իցէ սպասել, եւ  
 մի ի վտանգն յանդզնել։ Վասն որոյ  
 եւ զտորմիղ նաւաց իւրեանց դադա-

բեցուցին : Իսկ Քարես խորհուրդ  
յանդուգն ի մտի արկեալ, չառնոյք  
յանձն անսալ բանից ծերոցն, եւոր-  
պէս թէ յիւրումնաւի անդ իցէ բախ-  
տըն, անդէն յո դէմեղեալն էր, հա-  
սանէր : Վաղվաղակի հրեշտակո առ  
Տիմոթէոս եւառ Խփիկրատէս առա-  
քէր, թէ եւ ինքեանք զհետ նորա  
գնայցեն : Եւ իբրեւ ձախողեցաւ նմա,  
նաւս բազումս տուժեալ, յայն վայր  
դառնայր, ուստի մեկնեալն էր, եւ  
թուղթ յնթէնս հրապարակաւ յղէր  
զայս ձեւ օրինակի, եթէ ինձ դիւ-  
րին էր զվամոս կղզի առնուլ, եթէ  
ոչ Տիմոթեայ եւ Խփիկրատեայ թո-  
ղեալ էր զիս : Վասն նորին իսկ իրաց  
յանցաւորք համարէին . Ժողովուրդն  
քանզի սաստիկ էր եւ կասկածոտ եւ  
խռովայոյզ, եւ հակառակորդ, եւ  
նախանձոտ եւս իշխանութեան, կո-  
չեաց զնոսա ի քաղաք անդր, եւ ամ-  
բաստան եղեն զնոցանէ թէ մատնիչք  
են : Ենդ դատաստանաւ պարտաւո-  
րէր Տիմոթէոս, եւ հատանէր ի վե-  
րայ նորա վճիռ տուժել նմա տոյժս  
հարեւը տաղանդ : Նա առ ատելու-  
թեան որով զքաղաքն ապախտաւոր  
տաեայր, երթայրբնակել ի Քաղկիդ :

Դ. ՀՅԱ նորա մեռանելոյ, յորժամ  
սարջացաւ ժողովուրդն ընդ իւրդա-  
տաստանն, ի բաց բառնային անդէն  
զինն մասն տուգանացն, եւ հրաման  
տային կոնսոնեայ նորին որդւոյ տալ  
տասն քանքար առ ի զկողմն մի պա-  
րբռպացն նորոգելոյ: Արովյայտ այլ  
եւ այլ կերպարանք բախարին եղեն.  
քանզի զոր պարիսպս հաւ նորա կո-  
նոն ի թշնամեացն աւարէ կանգնէր  
աշխարհին, զնոյն նորին թոռն յայ-  
պըն կատականաց իւրոյ ազգատոհ-  
մին, յիւրոյ առանձինն ընչեց բռո-  
նագատէր նորոգել: Զօֆիմոթեայ  
զգաստական եւ զիմաստուն կենաց  
կարէաք բազմագոյն եւս վկայու-  
թիւնս ի մէջ բերել, այլ միովն միայն  
շատասցուք, զի անտի մարթեմք  
դիւրաւ ի վերայ կալ, եթէ որպէս  
սիրելի իւրոցն էր: Եթեւ ի մանկու-  
թեան ժամանակի յլ թէնս պատաս-  
խանի վասն անձինն ի դատաստանի  
առնէր, դային ժողովէին առ նա ոչ  
միայն բարեկամք եւ շինականք պան-  
դուխտք ի նորա պատասխանար-  
ւութիւն, այլ եւ Յասոն բռնաւոր,  
որ յայնմ ժամանակի քան զամենե-  
սին բռնագոյն եւ հարստագոյն էր:

Աս թէպէտ եւ յիւրում բնին առանց  
անձնապահաց չհամարձակելը շրջել,  
ելաներ գայր յի թէնս առանց պահ-  
պանութեան, եւ այնչափ ինչ մեծա-  
րոյ զհեւրն համարեցաւ, զիւաւ հա-  
մարեցաւ զանձն ի վտանգի կացու-  
ցանել, քան թէ Տիմոթեայ որ ի վե-  
րայ բարւոք անուան կուուեր, չհա-  
սանիցէ ի թիկունս : Այլ յետոյ Տի-  
մոթէոս ռամպին հրամանաւ ընդնմա-  
ի մարտ պատերազմի գրգռէր, ե-  
ղեալ այնպէս ի մտի, եթէ քանը զ-  
հիւրի իրաւունս, իրաւունք հայրե-  
նի աշխարհին սրբագոյնք են : Այս  
իսկ էյետին ժամանակ զօրաւարացն  
աթենացւոց, Խփիկրատեայ, Քարքի-  
այ եւ Տիմոթեայ . զի եւ ոչ մի ոք  
զօրաւար յետ նոցա վախճանին, ի  
քաղաքին յայնմիկ արժանի յիշա-  
տակի եղեւ :



# Φ Ε Σ Ε Ω Ι Ο

## ՅԱՆԴԻՄԱՆՈՒԹԻՒՆ

Ա. Պատմական քան զամենայն խուժոն  
Երեւելի, ի պատերազմել Արտաշեսի ընդ  
կադուսիացւոց, զՀայրենի գաւառն զկողմն  
կիզիկեցւոց ժառանգէ: Բ. Զթիւոս կեն-  
դանւոյն ձերբակալ առնէ: Գ. Զթիւոս  
որ ըմբռնեցաւն, անհնարին զարդու զար-  
դարեալ յանդիման կացուցանէ թագաւո-  
րին: Կայ սատիկան ի վերայ զօրացն որ ի  
մարտ պատերազմի ընդ եգիպտացւոց եր-  
թային: Դ. Դատամես այսրէն կոչեցեալ  
զԱսպիս զգամիր ըմբռնէ: Ե. Խմացեալ  
զնենդութիւննախարարացն, զԳամիրսեւ  
զՊափղագոնիաբռնացեալունի: Զ. Դա-  
տամեայ որդին ի Պիսիդս մեռանի, որոց  
յաղթէ Դատամես խնդրեալ զվրէժ հա-  
տուածելցյ աներոյ իւրոյ: Է. Յորդւոյ ան-  
տի իւրմէ մատնի: Ը. ԶԱւարովիրադատէս  
որ ի վերայ նորա առաքեցաւ, պարտէ: Թ.  
Հնարիւք ի գաւաճանութենէ թագաւո-  
րին ապրի: Ժ. Պատրի ի Միթրիդատաց  
նենդութենէ: ԱՖ. Ի խօսսն խաբանօք  
սպանանի:

# ՀՈՐԵՔՏԱՍԱՆԵՐՈՐԴ

## Գ Ե Տ Ե Մ Ե Ս

### Կ Ա Բ Ի Ե Ց Ի

Ա. Արդ եկից յայրն մեծահղօր  
որ քան զամենայն խուժդուժսն առ-  
աւել խորհրդական է, բայց միայն  
յերկուց կարգեղմնացւոց, յԱմիզկա-  
րայ եւ յԱննիբաղայ: Ծազում ինչ  
զնմանէ ի մատենի տուեալ պատմե-  
ցից, քանզի բազում գործք քաջու-  
թեան են առնն զեղչեալք եւ թա-  
քուցեալք, եւ որք յաջողութեամբ  
ինչ ի դեպ ելանէին, ոչ եթէ զօրաց  
ինչ յաճախութեամբ դիպէին, այդ  
խորհրդով եւ իմաստութեամբ, ո-  
րովք իբրեւ անցանէր իմն զամենե-  
քումբք: Որոց թէ ոչ կարգն մեկնիցի,  
չմարթի իրացն երեւել: Կատամէս ի  
կամիսարայ՝ որ էր կարիացի յաղգէ,  
եւ ի մօրէ սկիւթացւոյ ծնաւ: Զտ-  
ռաջինն ի զօրականաց համարի էր առ-  
նըտաշխոի, այնոցիկ՝ որ զարգունիսն

պահիցեն : Հայր նորա , քանզի հզօր  
էր զօրութեամբ , եւ քաջ անհնա-  
րին յիրս պատերազմի , եւ բազում  
անդամ հաւատարիմ դտեալ թա-  
գաւորին , ունէր զնահանդ կիղեկե-  
ցւոց աշխարհին գեմյանդիման Գա-  
մբաց , յորում Կեւկասորիքն բնա-  
կեն : Դատամեսյորժամ ի գործ զի-  
նուորութեան մտանէր , զառաջինն  
թէ որպիսի ոք էր յայտ արարի պա-  
տերազմին՝ զոր տայր արքայ ընդ  
կադուսացւոց : Քանզի յայնմ վայ-  
րի , յետ բազում հազարաւորաց կո-  
տորելոյ , բազում գործ վճարեաց .  
նմին իրի իբրեւ կամիսարէս ի ճակա-  
տուն անկաննէր , հայրենի նահանդն  
նմա տուաւ :

Ը . Օչացն քաջութիւն եւ յետ  
այնորիկ ցուցաննէր , յորժամ Աւտո-  
փրադատէսն թագաւորին հրամա-  
նաւ տայր պատերազմ ընդ այնոսիկ  
որ յետս կացեալ էին յապստամբու-  
թիւն : Քանզի նովաւ իսկ թշնամի-  
քրն , մինչ դեռ ի բանակ անդր ե-  
կեալ մտեալ էին , բեկան , եւ մնա-  
ցեալ զօրքն թագաւորին եղեն . ուս-  
տի եւ սկիզբն առնոյր կալոյ ի վերայ  
մեծամեծ եւս իրաց : Եւ ի ժամա-

նակին յայնմիկ թիւսս էր, հարուստ  
 պափլագոնացւոց աշխարհին, ի հին  
 ազգէ սերեալ ի Պիղեմենեայ, դոր-  
 մէ Հոմերոսն ասէ ի տրովացւոց պա-  
 տերազմին ի Պատրոկլեայ<sup>14</sup> սպա-  
 նեալ: Աս չէր հնազանդ հրամանաց  
 թագաւորին, նմին իրի եւ թագա-  
 ւորն եդ ի մտի տալ պատերազմը ընդ-  
 նմա. Եւ նոցին իրաց յանձանձիչը ըղ-  
 Դատամես առնէր, զմերձաւոր Պա-  
 փլագոնացւոյն, զի եղբօր եւ քեռ-  
 որդիք էին: Վասն որոյ եւ Դատա-  
 մես զամենայն ջանյանձն առնոյր զի  
 տուանց զինուց զմերձաւորն ի պատ-  
 շաճմն ածիցէ: Եւ իբրեւ դայր առ-  
 նա առանց պահպանութեան, քան-  
 զի ոչինչ դաւաճանութեան կարծիս  
 ի բարեկամէն կարծէր, փոքր մեւո  
 եւս եւ մեռանէր իսկ, զի դադա կա-  
 մեր սպանանել զնա թիս: Էր մայրն  
 ընդ Դատամեայ, հօրաքոյր պափլա-  
 գոնացւոյն, նա ի վերայ հասանէր  
 բանիցն որ լինէին, եւ որդւոյն պա-  
 տմէր: Դատամես փախուցեալ ապրէր  
 ի վտանգէն, եւ ի մարտ պատերա-  
 զմի հակառակ թիսսի յառնէր: Երդ  
 թէպէտ եւ ի մարտին եթող զնա Ա-  
 րիոբարզանէս, զիւդացւոց եւ յոնիա-

ցւոց եւ համօրէն փոխւղացւոց կու-  
սակալ, բայց եւ այնպէս նա տեւէր,  
եւ զթիւոս կենդանւոյն ձերբակալ  
առնէր, հանդերձ կանամբն եւ որ-  
դւովք:

Գ. ՓՈԽԹԵՅՐ զի մի մինչ շեւինքն  
առ արքայ երթեալ իցէ, հասանի-  
ցէ ինա համբաւ իրացն։ Վասն որոյ  
եւ դաղտ յամենեցունց, անդը ուր  
թաղաւորն էր, եկն. եւ յաւուքն  
երկրորդի զթիւոս՝ որ հարուստն էր  
անդամնվլք, եւ մարմնադեղ, եւ կեր-  
պարանօք ահագին, քանզի եւ թուխ  
իսկ էր, եւ գէսք երկայնեալք, եւ  
մօրուք արձակեալք, զդեցուցանէր  
զեղեցիկ ձորձով որպէս ինչ էին սո-  
վոր զգենուլ շահապքն արքունի, եւ  
զարդարէր եւս քառամանեկաւ, եւ  
գնէր ապարանջանս ոսկիս, եւ զայ-  
լոն ամենայն ըստ արքունական ըս-  
պասու։ Եւ ինքն շինականութեան  
թամբատն զանձամբ արկեալ, եւ  
մաշկ պատմուծան ազանէր, եւ սա-  
ղաւարտ որսորդաց ի գլուխն գնէր.  
բիր յաջոյ ձեռին, եւ ի ձախուն ձո-  
պան՝ որով կապեալ առաջի արկեալ  
տանէր զթիւոս, որպէս թէ զաղանի  
վայրէ ըմբունեալ ածիցէ։ Ի՞նդ այն

իբրեւ բազումք հայէին, վասն նուրանշան դարդուն եւ անծանօթ կերպարանացն, բազում ամբոխ դիմեալի տեղւոջն խռնէր, մի ոմն ի նոցանէ ճանաչէր զթիոս եւ զրոյց տայր թագաւորին։ Յառաջինն չառ յանձն հաւատալ թագաւորն, եւ զփառնաբազ յղեաց լրտեսել, իբրեւ լըսէր ի նմանէ զիրսն եղեալս, վաղվազկի ի ներքս մուծանել հրամայէր. զուարձացեալ լինէր յանձն իւր ընդգործն եւ ընդ զարդն, մանաւանդ զի եւ այնպիսի անուանի թագաւոր ի բուռն անկեալ էր, որում չունէր իսկ ակն։ Ա ասն որոյ մեծապատիւ մեծապարգեւ զԴատամամէս մեծարեալ անդէն ի զօրն առաքէր, որ գումարէր փառնաբազայ եւ Տիթրաւատայ զօրաւարութեամբ ի մարտ պատերազմի եղիպտացւոց. եւ հրաման տայր եթէ եւ նա հաւասարիշխանութիւն իբրեւ զնոսա ունիցի։ Յետ այնորիկ իբրեւ զփառնաբազոս յետս կոչէր թագաւորն, նա կայր սպարապետ ամենայն զօրացն։

Դ. Արմինչդեռնա մեծաւ փութով զօր ժողովէր զունդ կազմէր, չու առնել խաղալ գնալ յաշխարհն

եղիպտացւոց, վաղվաղակի հրովարտակի իթագաւորէ անտի հասանէր, զի խաղայցէ ի վերայ Առաջեայ, որ զկատաւոնիացւոց կողմանս ունէր. այս ազգ կայ անդր քան զկիղիկիա, սահմանորդ Գամբաց աշխարհին: Առպիս քանզի յանտառախիտ աշխարհի բնակլէր, եւ յամբացեալբերդիւք, ոչ միայն թագաւորին իշխանութեան չկայր ի հնազանդութեան այլ եւ զարուարձանեայ աշխարհան լլկէր, եւ զորս առ թագաւորն տանէին, յափշտակէր: Դատամէս, թէպէտ եւ բազում անջրպետութեամբ վայրաց հեռի էր յայնց կողմանց, եւ ի մեծամեծ իրաց ի բաց կայր, այլ թագաւորին կամաց հնազանդելի դէպ համարէր: Նմին իրի սակաւուք այլ արամբը զօրաւորօք ի նաւ ելանէր, համարեալ այնպէս, որպէս ել իսկ ի զլուխ, թէ դիւրաւ զզեղծն զանպատրաստ սակաւաճեռն զնդաւ յաղթահարիցէ, քան թէ զպատրաստեալն յաճախագունդ զօրօք բազմատարած բանակօք: Ենտինաւարկեալ հասանէր ի Արևիկիա, եւ անդէն ելեալի նաւէն զցայդ եւ զցերեկ ճանապարհ առնէր, եւ զջաւրոս հա-

տեալ անցեալ, անդր յոր փութաշ  
ցեալն էր, հասաներ: Հարցաներ թէ  
յոր տեղիս յինչ վայրս Առպիսն իցէ,  
եւ իմանայր եթէ չէ ինչ կարի հեռի,  
եւ թէ յորս երթեալ իցէ: Եւ իբրեւ  
նա զհետ մտեալ խնդրէր, իմանային  
եթէ յինչ պատճառաց սակս եկն:  
Յարդարէր պատրաստէր Առպիս հան-  
դերձ իւրայովքն զպիսիդացիս ընդ-  
դէմկալ: Այնը իբրեւ ի վերայ հասա-  
նէր Դատամէս, զէն առնոյր, եւ հրա-  
մայէր իւրոցն զի զհետ երթիցեն. եւ  
ինքն մտրակ ի կուշտ արարեալ երի-  
ւարին ի վերայ յարձակէր: Իբրեւ ե-  
տես զնա Առպիս ի հեռաստանէ զի  
այնպէս յարձակեալ դայր ի վերայ  
նորա, զարհուրեցաւ պախեաւ, եւ  
դադարեալ ի դիմադարձինելոյ, ան-  
ձնատուր եղեւ: Զնա կապեալ տայր  
Դատամէս Ոիթրիդատայ զի ածցէ  
առ թագաւորն:

Ե. Խերեւ այս իրք այսպէս կա-  
տարէին, զմտաւ ածեալ Արտաշիսի  
եթէ յորպիսի պատերազմէ յինչ փոքր  
իրս զիշխան զօրաւարացն առաքեաց,  
ծափս զծափի հարեալ ինքն զինքն  
ըստդտանէր, եւ հրեշտակ անդէն ի  
բանակն յԱկէ առաքէր, քանզի չեւ

եւս զԴատամէս համարէր երթեալ,  
զի ասիցէ թէ մի մեկնեսցի ի զօրայն:  
Նա մինչ չեւ հասեալ էր ի տեղին յոր  
դէմ եղեալ գնայր, ի ճանապարհի  
եկն դիպեցաւ այնոցիկ՝ որ զՃապիսն  
ածէին: Արդ թէպէտ եւ այնպիսի  
արագութեամբ ընդ միտ մտանէր նա  
թագաւորին, այդ նախարարքն նա-  
խանձէին ընդ նա մեծաւ խանտաւու-  
րութեամբ, զի տեսանէին եթէ զնա  
միայն առանձինն առաւել համարի  
թագաւորն քան զամենեսին. վասն  
այնորիկ իսկ եւ միաբանէին ամենե-  
քեան զի բարձցեն զնա ի միջոյ: Օտյո  
ամենայն Պանդատէս իշխան գանձա-  
պահացն արքայի, քանզի բարեկամ  
էր Դատամեայ, ի գրի հարեալ մի  
ըստ միոջէ առաքէր առ նա: Ազդ  
առնէր նմա, զի ի մեծ վտանգ հա-  
սանիցէ, եթէ մինչ ինքն յեղիպտա-  
ցւոց աշխարհին հրամանատար զօ-  
րաց իցէ, ձախողիցէ ինչ նմա, զի այն  
սովորութիւն է, ասէ, թագաւորաց  
զի զվրիպակոն մարդկան դրեն, եւ  
զյաջողութիւնսն իւրեանց բախտա-  
ւորութեան տան: Որով դիւրաւ իսկ  
յօժարեն կորուսանել զայնոսիկ՝ ընդ  
որոց առաջնորդութեամբ իրքն ձա-

Խողեցին։ Դու, ասէ, վասն այնու  
թիկ ի մեծ վտանգի էաս, զի թշնաւ  
միք հակառակորդք են քո որոց լսէ  
թագաւորն առաւել։ Զայն թուղթ  
իբրեւ ի ձեռն առնոյր Դատամես,  
մինչ գեռ ի բանակն յԱկէ եկեալ էր,  
քանզի գիտէր եթէ ճշմարտու-  
թեամբ գրեալ են բանքն, դնէր ի  
մտի օտարանալ յարքայէ։ Այլ չառ-  
նէր ինչ որ իւրում հաւատարմու-  
թեանն չվայելիցէ . զի զՄանդրոկղէս  
մաղնեացի զօրաւար կարգէր զօրաց,  
եւ ինքն իւրովք սեպհականօքն մե-  
կնէր երթալի Գամբաց աշխարհն,  
եւ զկից նմա զՊափղագոնիա գրա-  
ւէր, եւ չհաներինչ ի վեր եթէ յինչ  
միտս իցէ ընդ արքային։ Գաղառոկ  
ընդ Արիոբարզանեայ բարեկամեալ  
զօրաժողով լինէր, եւ զքաղաքսն ա-  
մուրս իւրոց սեպհականացն տայր  
պահէլ։

Զ. ԱՅս ամենայն վասն ձմե-  
րական ժամանակին ոչ ինչ յաջու-  
ղութեամբ ի դլուխ ելանէր։ Խուրեւ-  
հաս նմա եթէ պիսիդացիք զօրա-  
ժողով լինին ի վերայ նորա, եւ ա-  
ռեալ առաքէր զօրդի իւր զԷքսիդէսս  
զօրօք։ Անկաներ պատահնեակն ան-

դէն ի ճակատուն . Հայրն ինքնին  
անդր երթայր ոչ ինչ մեծաւ զօրու-  
թեամբ , եւ չառնէր ինչ յայտ թէ  
որպիսի ազդոյ վերս առեալ էր , զի  
կամեր եթէ մինչ չեւ հասեալ իցէ  
իւրոցն համբաւ ձախողելոյ իրացն ,  
հասցէ ի թշնամի անդր . զի մի իբրեւ  
զմահ որդւոյն իմանայցեն , վհատեալ  
անկանիցին զօրականքն ի զօրու-  
թենէ : Երդ յոր դիմեալն էր , հա-  
սանէր . բանակ հարկանէր ի տեղւու-  
ջըն , զի ոչ ի բազմութենէ հակառա-  
կորդացն շուրջպաշարեսցի եւ ոչ ին-  
քըն նեղեալ արդելցի , առ ի շունե-  
լոյ կազմեալ եւ ճակատեալ զզօրան ի  
պատերազմ : Եր ընդ նմա ՈՒթրու-  
բարզանէս աներ նորա , իշխան առն-  
եւծիոյ բազմութեանն . նա իբրեւ  
անյոյս զիրս փեսային համարէր , փա-  
խուցեալ ի թշնամիս անկանէր : Ի-  
բրեւ զայն լսէր Դատամէս , իմանայր  
զի եթէ ի վերայ հասանիցէ խու-  
ժանն , թէ այնպիսի կարեւոր բարե-  
կամ եթող զնա , եւ ինքեանք այնու  
հետեւ զնորա խորհրդեան զհետ եր-  
թիցեն , վասն որոյ համբաւ հանէր  
եթէ իւր հրամանաւ ՈՒթրոբարզա-  
նէս զնաց հատուածի պատճառաւ ,

զի ընկալեալ ի թշնամեացն, գիւր  
սաւ սատակեացէ զնոսա: Արդ չէ, ա-  
սէ, արժան թողուլ զնա. այլ պարտ  
է զի ամենեքին զնորա զհետ զնայ-  
ցեմք. զոր եթէ հաստատութեամբ  
առնիցեմք, թշնամիք չկարիցեն ինչ  
ընդդէմկալ, քանզի եւ ի նելքս իսկ  
ի պատնիշին եւ արտաքուստ պա-  
տերազմ ի գիմի հարկանիցի նոցա:  
իբրեւ հաճոյ թուէր բանն, հանէր  
նա զզօրան եւ զհետ մտանէր. Մի-  
թրոբարզանեայ, իբրեւ մերձ էր նա  
հասանել ի թշնամիս, հրաման տայր  
Դատամիս փողանշանս հարկանել  
ձայն տալ մարտի: Պիսիդացւոց ընդ  
նորանշան իրսն զարմացեալ, կար-  
ծիս ի մտի դնէին եթէ հատուա-  
ծեալքն նենդութեամբ ինչ եւ հայ-  
թայթանօք առնիցեն, զի ի բուն  
իսկ բանակն մտեալ, աւելագոյն ինչ  
չարիս գործիցեն. եւ զառաջինն ինու-  
սա յարձակեին: Նոքա քանզի չզի-  
տէին եթէ զինչ գործիցի, եւ հիմ  
զայն այնպէս առնիցեն, ստիպէին  
ընդդէմ նոցա մարտնչել, առ որս  
փախստեայ անկանէին, եւ լինել ի  
թերէ նոցա՝ զորս թողինն: Եւ ի-  
բրեւ երկոքին կողմանքն չխնայէին ի

նոսա , վաղվաղակի ամենեքեան ի  
սուր սուսերի սատակեին : Յետ այ-  
սորիկ Դատամես ի վերայ յարձակեր  
այլոց եւս պիսիդացւոց՝ որք ընդդեմն  
կային , վաղվաղակի խորտակեր զնո-  
սա . զիմախոտէից զհետ մտեալ հա-  
լածէր , զբաղումն կոտորէր , եւ առ-  
նոյր զբանակ թշնամեաց : Այսպիսի  
ինչ խորհրդով միանգամայն զմատ-  
նիչո հարկանէր , եւ զթշնամիան խոր-  
տակեր , եւ զոր ի կորուստ խորա-  
մանկեալ էր , զայն ի փրկութիւն շըր-  
ջէր : Արդ չգտանեմք ուրեք եթէ ու-  
րուք ի զօրաւարացն այսպիսի ինչ ի-  
մաստուն խորհրդովք եւ տագնա-  
պաւ գործ գործեալ իցէ :

Ե . Աւանցնյայսպիսի առնել օտա-  
րանայր Ակիսմաս որդի նորա անդրա-  
նիկ , անցանէր առ թագաւորն , եւ  
պատմեր նմա վասն հօրն ապստամ-  
բութեան : Զայն իբրեւ լսէր թա-  
գաւորն , խոռվէր , քանզի խելամուտ  
լինէր ի միտո իւր եթէ ընդ առն հը-  
զօրի եւ քաջի հասանէ նմա կոիւ , որ  
զամենայն՝ զոր ինչ դնէր ի մտի , հա-  
մարձակութեամբ հանէր ի գլուխ , եւ  
սովոր իսկ էր մինչ չեւ զմտաւ ինչ տ-  
ծեալ , չհարկանել բուռն զիրաց ինչ ,

Եւ զչւտովիրադատէս ի կապադով-  
կիա առաքէր։ Եւ զի մի նա անդր  
կարիցէ մտանել, զիսոխոման՝ յորս  
դրունկնեն կիզիկեցւոց աշխարհին,  
ջանայր ըմբոնել Դատամէս. այլ չը-  
կարէր փութանակի զօրս գումարել։  
Եթեւ յայնմանէ վրիպէր, նովին գըն-  
դամն զոր կազմեաց, այնպիսի վայրս  
ընդրէր, զի ոչ շուրջ պաշարեսցի ի  
թշնամեաց, եւ ոչ հակառակորդն  
անդր եւս անցանիցէ, եւ չանկանի-  
ցի ի նեղ յերկոցունց կողմանց. եւ  
եթէ բախելինչ ընդնմա պատերազ-  
մաւ կամիցի, մի բազմութիւն թր-  
շնամեացն մեծ ինչ վնաս իւրումաս-  
կաւաւորութեանն գործիցէ։

Ը. Օքսո ամենայն թէպէտ եւ  
տեսանէր Եւտովիրադատէս, սակայն  
լաւ համարէր ճակատ տալ, քան թէ  
այնչափ պնդակազմ գնդաւ ի փա-  
խուստ դառնալ, կամ զայնչափ ժա-  
մանակս ի միում տեղւոջ դադարել։  
Ունէր նա ի բարբարոսաց քսան հա-  
զարս հեծելոց, եւ հարեւը հազար  
հետեւակաց՝ զոր կարդակսն անուա-  
նեն, երիս հաղարս պարսաւորաց  
անդստին ի նոցունց. դարձեալ ու թ-  
հազար դամբացւոց, տասն հազար

Հայոց, հինգ հաղար պափղագոնացւոց, տասն հաղար փոխւղացւոց, հինգ հաղար զիւղացւոց, ասպենդիացիս եւ պիսիդացիս իբր երիս հաղարս, երկու հաղարս կիղեկեցիս, Եւնոյնչափ կապտիանացւոց, եւամենայն զօրք՝ զոր ուստեք ուստեք ած ժողովեաց վարձկանութեամբ ի Յունաց աշխարհէն, երիս հաղարս. Եւ բազմութիւն յոյժ էր վառելոցն: Ո՞նդդեմ այօչափյաճախագունդ բաւակի, ամենայն յոյս Դատամեայ յանձին իւրում էր եւ ի վայրան, զի անգամ եւ զքսաներորդ մասն զօրաց թշնամեաց չունէր: Նրդինոսա վստահ եղեալ ընդխառնէր, ըդբազում հաղարաւորս ի թշնամեացն անդէն իտեղւոջնսատակէր, եւ յիւրոց զօրաց անտի ոչ ինչ աւելի քան գհաղար այր անկանէին: Նմին իրի յաւուրն երկրորդի նշան յաղթութեան կանգնէրինմին տեղւոջ՝ յուրում յառաջնում աւուր կռուեցաւ: Երեւչու առնէր անտի, եւ զօրքնորա հանապազ խօնարհագոյն քան զթշնամեացն էին, յաղթէր նա յամենայն ճակատս զոր մղէր, զի չտայր երբեք պատերազմ մինչ չեւ էր ըդ-

թշնամին վայրացն նեղութեամբ ար-  
գելեալ: Եւ զի տեղեակ էր այնց դա-  
ւառաց, եւ իմաստուն, խորագէտ  
խորհրդովք, ստէպ ստէպ զայն դոր-  
ծէր: Վւտոփիրագատէս իբրեւ տե-  
սանէր եթէ պատերազմն մեծ եղե-  
ոքն վեասու թագաւորին քան թը-  
շնամեայն հասուցանէր, խրատ տայր  
հաւանեցուցանէր զնատամէս զի բա-  
րեկամութեան դաշինս ընդ թա-  
գաւորին կոիցէ, եւ հաշտ լիցի ընդ  
նմա: Նա թէպէտ եւ դիտէր եթէ ոչ  
ինչ հաստատուն բանքն իցեն, սա-  
կայն առնոյր յանձն, եւ ասէր հը-  
րեշտակս առ Վրտաշէս առաքել:  
Ոյնդունակ ցածնոյր պատերազմն  
զոր մղէր առքայ ընդ Դատամեայ, եւ  
Վւտոփիրագատէս մեկնէր երթայր ի  
փոփոքիա:

Յ. ԽՍԿ թագաւորն քանզի ան-  
հնարին թշնամութեամբ էր ընդ Դա-  
տամեայ, իբրեւ ետես եթէ չմարթի  
զնա մարտիւ պատերազմաւ նուա-  
ճել, նենդ դործեալ նմա ի բաց ի  
միջոյ բառնալ հնարէր: Այլ նա բա-  
զում անդամ խուսափէր: Արպէս ի-  
բրեւ ազդ լինէր նմա եթէ ոմանք ի  
նորա բարեկամացն խաբ դործեն նմա

նենդանօք, քանզի որք աղդն արարին թշնամիք էին, այնպէս համարեցաւ եթէ ոչ հաւատալինչ եւ ոչ անփոյթ առնելի դեպ իցէ, այլկամէր զփորձ առնուլ զհանդէս տեսանել, եթէ ճշմարիտ ինչ արդեւք իցեն բանքն թէ սուտ: Նմին իրի երթայր ի ճանապարհն, զորմէ ասէին եթէ դարան գործեալ իցէնմա անդէն. այլընտրէր զոմն՝ որ ամենեւին իսկ նման էր իւր անդամովք մարմնոյն, եւ տայր նմա զիւր հանդերձան, եւ հրամայէր նմա զնալի տեղւոջն յորում ինքն սովոր էր գընալ: Եւ ինքն զինուորական զարդու զգեցեալ ի դունդ անձնապահացն խառնէր, եւ ի չու անկեալ երթայրին: Արդ իբրեւ ամենայն բանակն ի տեղին՝ յորում դարան գործեալ էին, հասանէր, պատրեալ ի զարդուէ անտի նենդագործացն, եւ լեալ յարձակէին ի վերայ այնը՝ որ կայրն փոխանակ նորա: Յառաջադոյն իսկ առացեալ էր նոցա՝ ընդուրոց ճանապարհ առնէր, զի կազմեւ պատրաստ լինիցին զայն ինչ՝ զոր ինքըն գործիցէ, գործել: Արդ իբրեւ ետես զդարանամուտան, զի խուռն-

ընթաց արշաւեալ գային, նետս ի  
նոսա արձակէր: Զայն իբրեւ ամեւ-  
նեքին նոյնգունակ գործէին, մինչ  
չեւէրնոցա հասեալ յայն՝ յորոյ վե-  
րայ յարձակելն կամէին, խոցեալ ան-  
կանէին:

Ժ. Արտ այսպիսի խորամանդ այր  
ի յետին ժամանակս խաբանօք Մի-  
թրիդատեայ, Արիոբարզանեայ որ-  
դոյ, ըմբռնէր: Զի նա խոստացաւ  
թագաւորին սպանանել զնա, թէ  
խոստացի թագաւորն զի զոր ինչ  
եւ կամիցի համարձակ իցէ առանց  
պատժի գործել, եւ թէ տայցէ եր-  
դումն վասն նոցին իրաց աջովն ըստ  
Պարսից օրինակին: Իբրեւ զայն եր-  
դումն ընդունէր ի թագաւորէն, կեղ-  
ծաւորէր թշնամանալ ընդ թագա-  
ւորին, զօրաժողով լինէր, եւ մինչ  
դեռ հեռին իսկ էր ընդ Դատամեայ  
գաշինս բարեկամութեան կուէր, եւ  
զնահանգն արքայիննեղէր, զաւանսն  
վկանդէր, եւ առնոյր աւար բազում.  
յաւարէ անտի մասն ինչ իւրոց սեպ-  
հականացն բաժանէր, եւ մասն ինչ  
առ Դատամէս առաքէր, նոյնգու-  
նակ եւ բազում աւանս ի ձեռս տայր  
նորա: Զայս իբրեւ բազում ժամա-

նակս այսպէս գործէր, հաւանեցուցանէր զայրն եթէ անհաշտ պատեշաղմբ ընդ թաղաւորին կալաւ. բայց սակայն զի մի նենգութեան ինչ նմանարծիս տայցէ, չևնդրէր խօսել ընդ նման, եւ ոչ դալ յանդիման լինել միմեանց փութայր: Եյսպէս հեռի ի միմեանց բարեկամեալ ընդ իրարս, թուէր իմն եթէ ոչ առ միմեանս եւ բախտեօք, այլ վասն հասարակաց թշնամնւթեան՝ զոր ընդ թաղաւորին ունէին, միաբանեալ էին:

Եժ. ԵՌ իբրեւ թուէր նմա այնպէս եթէ արար զանձն հաւատարիմ, ազդ առնէր նմա, եթէ արդ ժամէ յաճախագոյն զօր ժողովել, ելանել տալ մարտ պատերազմի ընդ թաղաւորին, եւ եթէ նմա հաճոյ թուեսցի, յորում վայրի կամեսցի, եկեալ կայցէ խօսել ընդ միմեանս ժամն իրացն այնոցիկ: Իբրեւ հաճոյ թուեցան իրքն, օր եւ տեղի սահմանէին, զի առ միմեանս եկեալ խօսիցին: Ո՞իթրիդատէս աւուրբք ինչ յառաջագոյն գայր յայն տեղի արամբ միով՝ յոր առաւել հաւատացեալն էր, եւ ի բազում տեղիս ուրին ուրոյն զատ ի միմեանց սուսե-

ըրս թագուցաներ, եւ զտեղիսն խր-  
 նամով նշանակեր: Յետ ժամանա-  
 կեալ ժամադիր ժամուն երկոքին եւս  
 առաքեին լրտեսել զտեղին, եւ ըզ-  
 նոսին խսկ քննել, ապա դային յան-  
 դիման լինել միմեանց: Աւ իբրեւ  
 ժամանակ ինչ անդէն խօսս ընդ մի-  
 մեանս արկանեին, ելեալ երթայ-  
 ին իւրաքանչիւր ի միմեանց, եւ մինչ  
 դեռ հեռագոյն մեկնեալ էր Դատա-  
 մէս, Միթրիգատէս մինչ չեւ յիւր-  
 սըն ժամանեալ, զի մի եւ կարծիս  
 անգամ տայցէ առնուլ, ի նոյն տե-  
 ղի դառնայր, եւ անդէն ուր զսու-  
 սերն էր եղեալ, նստէր, որպէս թէ  
 յաշխատութենէն հանդչել կամիցի.  
 եւ զԴատամէս տայր կոչել որպէս թէ  
 բանս ինչ ի խօսելն մոռացեալ իցէ:  
 Աւ ինքն անդէն զսուսերն՝ որ թա-  
 քուցեալ կայր, հանէր, եւ ի պա-  
 տենիցն մերկացեալ ծածկէր հան-  
 դերձիւն. եւ իբրեւ դայրն Դատա-  
 մէս, ի գնալ իմում, ասէ, տեսի վայ-  
 րսս ինչ որ հանդէպ մեր կայ, զի կա-  
 րի դիպօղէ բանակ հարկանելոյ: Զայն  
 տեղի իբրեւ մատամբ ցուցանէր նմա,  
 եւ նա դարձեալ հայէր, անդէն հար-  
 կանէր զնա սուսերաւն, եւ մինչ չեւ

ուրաւք էր ի վերայ դիմեալ, սպա-  
նանէր։ Այսպէս այրն՝ որ զբագումն  
խորհրդով կալաւ, եւ ոչ զոք նեն-  
դութեամբ, ի կերպարանաւոր բա-  
րեկամութենէ ըմբռնեցաւ։

Ե Պ Ե Մ Ի Ե Ա Ե Գ Ե Ս Ո

## ՅԱՆԴԻՄԱՆՈՒԹԻՒՆ

Ա. Յանձնութեան : Բ. Եպամինոնդեայ  
մանկութիւն եւ երիտասարդութիւն : Գ.  
Քաջութիւն մտաց Եպամինոնդայ , եւ փոյ-  
թըն ունկնդրութեան եւ համբերութիւն  
աղքատութեան , եւ առատութիւն : Դ.  
Ժուժկալութեանն փորձն : Ե. Բանքն զոր  
Մանեկղիդայ ասաց իմաստութեամբ : Զ.  
Բանքն ընդդէմ Կաղիստրատեայ , մանա-  
ւանդ ընդդէմ սպարտացւոցն : Է. Զգըր-  
կանսն մոռանալն . եւ աւելի քան զժամա-  
նակն ունել զիշխանութիւնն : Ը. Ամբաս-  
տանեալ՝ տայ պատասխանի : Թ. Առ Ման-  
տինեաւ առանց պարտութեան մեռանի :  
Ժ. Ստոդեալ թէ ամուրի իցէ , ի բաց  
քերէ զ սխատինսն . թէ սոսկայր ի քա-  
ղաքային յաղթութենէ . թեքացւոց փա-  
ռամւորութիւնն :

# ՀՆԳԵՑԱՍԱՆԵՐԱՐԴ

## Ե Պ Ե ՄԻ Ա Ռ Ե Գ Ե Ս

Թ. Ե Բ Ա Յ Ի

Ա. ԵՊԱՄԻՆՈՆԴԱՍ ուստր Պողին  
մնեայ թեբացի : Ո ինչչեւ ինչ զար-  
մանէ իցեմք գրեալ , զայս ինչ յա-  
ռաջագոյն ընթերցանելեացն ի դէպ  
թուի ասել , եթէ մի զայլոց ինչ բա-  
րս յիւրեանց սովորութիւնս հանի-  
ցեն , եւ ոչ զայն ինչ՝ որ նոցայն թե-  
թեւագոյնքն իցեն , եւ առ այլսն  
նոյնպիսի նոյնգունակ հաշուիցին :  
Գիտեմք զի երաժիշտք ըստ մերոց  
բարոյից չվայելէ իշխանաց , եւ կա-  
քաւել իսկ ի յուրութիւնս համա-  
րեալ է , այդ այն ամենայն Յունաց  
եւ հաճոյ եւ գովութեան արժանի  
թուի : Երդ իբրեւ զկերպարանս իմն  
սովորութեան եւ զկարգաց Եպամի-  
նսնգեայ կամիցիմք ցուցանել , մեղ  
այսպէս թուի , եթէ չէ պարտ ինչ  
որ ի դէպ յայտնելոյ զկերպարանսն

իցէ, թողուլ։ Վասն որոյ նախզաղզէն ճառեսցուք, յետ այնորիկ թէ յորպիսի ինչ խրատու վայելեալ, եւ յորոց արդեւք վարժեցաւ. երրորդ անգամ զբարուցն եւ զհանձարոյն իմաստութենէ, եւ որ ինչ այլ ինչ արժանի յիշատակի իցեն. յետուստու ըեմն զիրացն որ ի նմանէ գործեցան, զոր բազումք քան զայլոցն ամենեցուն քաջութիւնս նախամեծար համարին։

Եւ արդ ծնեալի հօրէ, զորմէ ասացաքն, ի պատուական աղղէ, այլ աղքատ թողեալ անդստին ի նախնեացն, այնպէս վարժեցաւ, որպէս չիցէ ոք թեբացի առաւել հմուտ քան զնա։ Զի եւ քնար հարկանել եւ նուագել ի հնչիւն աղեաց ի Դիոնիսեայ ուսաւ, որոյ ոչ փոքր ինչ գովութիւն էր ի ճարտարապետս գուստական արուեստին, քան զԴամննն եւ զԴամպրոս, որոց անուանքը ընդ բնաւ տարածեցան. երդել երդըս սրբնգօք եւ տաւղօք յՈղիմպիսդորայ, կաքաւել ի կաղիփրոնէ։ Եւ փիղիսոփայութեան վարդապետ ունէր զԴիւսի տարենտոնացի պիւթագորեան. եւ այնպէս գեղերեալ կայք

առ նմա, զի մինչդեռ մանուկն էր, զդժնղակ եւ զսաստիկ ծերունինքան զմանկատին զհասակակիցս իւր նախամեծարյալնառանութեան համարէր, եւ ոչ արձակեաց ինչ զնա յիւրմէ, մինչ չեւ այնչափ յուսման վարդապետութեան քան զաշակերտակիցսն էր յառաջադէմ լեալ, զի դիւրաւ մարթէր առնուլ ի միտ, թէ նոյնգունակ եւ զայլովքն ամենեքումբը յամենայն արուեստ ճարտարութեանց անցուցանիցէ : Արդ այս ամենայն ըստ մերոց սովորութեանց թեթեւադոյնք իմն են, նա մանաւանդ եւ արհամարհ այլ ի Յունաց աշխարհին յառաջադոյնքում դրուատեաց եւ գովութեան : Իբրեւ ի չափ հասեալ էր, եւ հրահանգաց մարտից պատկառ կայր, ոչինչ այնչափ զմարմնոյ զօրութենէն փոյթյանձին ունէր որչափ թեթեւագնացութեան, քանզի զայն ըմբիշ նահատակացն անդ համարէր, եւ զայս պատերազմի պիտոյից : Վասն այնորիկ վարժէր նա մանաւանդ յընթանալն, եւ ի մըցել, եւ յոգորել, մինչեւ ցայն վայր զի կարօղ էր կանգուն կացեալ գիրկընդխառն լինել եւ կռուել : Իսկ է

զէնսն առաւելագոյն փոյթ ի կիր  
արկանէր :

Գ. Առ այսպիսի մարմնոյ պնդու-  
թիւն բազմագոյն ոգւոցն բարու-  
թիւնք յաւելուին : Եւ էր իսկ պար-  
կեշտ, իմաստուն, ցածուն, զժամա-  
նակսն իմաստութեամբ արկանէր ի  
կիր, տեղեակ ճարտարութեան մար-  
տից պատերազմաց, քաջ անհնա-  
րին . այնչափ ինչ զծշմարտութիւն  
սիրէր, զի անդամ ընդ խաղ չստէր :  
Այյն դարձեալ ժուժկալ, դթած,  
համբերօղ զարմանալի, զի ոչ ժողո-  
վըրդեան միայն թշնամանացն տանէր  
այլ եւ բարեկամացն : Առաւել զծա-  
ծուկսն յայտնեալս նմա թաքուցա-  
նէր, որ երբեմն քան զծարտարն խօ-  
սել առաւել օգուտէ . փոյթ էր նա  
ի լսել, զի համարէր այնպէս եթէ  
այնու դիւրագոյն ուսանիցի : Նմին  
իրի իբրեւ ի ժողովսն դայր, յորում  
վասն քաղաքին գուպարած եղեալ  
մաքառէին, կամ յաղագս փիղիսո-  
փայութեան բան ճառէր, չդնայր  
երբեք ի բաց մինչչեւ էր յանդ ելեալ  
բանն : Աղքատութեան այնչափ դիւ-  
րաւ համբեր, զի իսպասաւորութե-  
նէ անտի քաղաքին ոչ այլ ինչ քան

Հ ԵՐԱԿԱՆ

դիառոսն առ։ Աչ զբարեկամաց ինչ  
չըս յանձին կալաւ ընդունել առ ի  
դարման անձին. եւ զինամսն՝ զոր  
ընդ նա ունէին բարեկամքն բաղում  
անգամ այնպէս ի կիր արկանէր առ  
ի զայլս ի լկանաց ապրեցուցա-  
նելոյ, որպէս զի մարթէր այնպէս  
ինչ համարելթէ ամենայն ինչ հա-  
սարակաց էր նմա եւ բարեկամացն։  
Զի իբրեւ ոմն յիւրոց քաղաքացեաց  
իթշնամեացն ըմբռնեալ լինէր, կամ  
թէ բարեկամի ուրուք դուստր կոյսի  
չափ հասեալ, առ անանկութեան  
չկարէր առն լինէլ, նա զբարեկամսն  
իմի վայր ժողովեալ, ըստ անցնիւր  
կարի հրամայէր թէ որչափ ինչ իւ-  
րաքանչիւր ոք ինոցանէ տայցէ։ Եւ  
իբրեւ զգլուխն զումարէր, մինչ չեւ  
առեալ զինչսն, զնա որ խնդրէրն, ի  
ներքս մուծեալ կացուցանէր առաջի  
ժողովելոյն, եւ տայր նոցին իսկ հա-  
մարել նմա. որպէս զի նա յոր իբրն  
հասանէին, դիտիցէ թէ որչափ ինչ  
միում միում իւրաքանչիւր պարտիցի։

Դ. ԱբԴ նորա ժուժկալութեան  
հանդէս լինէր ի Դիոմեդոնտայ կիւ-  
զիկենացւոյ։ Զի սա աղաչանօք Ար-  
տաշիսի յանձին կալաւ զեպամինոն-

դաս կաշառաբեկ առնել : Եւ եկն  
 նա ի օճեքաս բազում կշռով ոսկեոյ,  
 եւ զՈՒիկիւթոս պատանեակ Վինդ  
 քանքարովք յիւր կամսն ած ձգեաց,  
 զոր յայնժամ սիրելն յոյժ Եպամի-  
 նոնդաս, ՈՒիկիւթոս եկն խօսել ընդ  
 Եպամինոնդայ, եւ զպատճառս Դիո-  
 մեդոնտեայ գալստեանն հան նմա ի  
 վեր : Այդնա Դիոմեդոնտայ իսկ ա-  
 ռաջի Չեն ինչ, ասէ, ընչից պէտք, զի  
 թեզզայն թաղաւորն կամիցի, որ ինչ  
 թերացւոց օդուտէ, ձրի իսկ արարից.  
 ապ եթէ զնորին հակառակն խրն-  
 դրիցէ, չեն նորա բաւական ոսկի եւ  
 արծաթ : Զի զամենայն աշխարհաց  
 մեծութիւն չկամիմ ընդունել ընդ  
 հայրենի աշխարհին գթոյ : Զգար-  
 մանամ ընդ քեզ, զի փորձեցեր զիս  
 որ անծանօթս էի, եւ զի քեզ նման  
 համարեցար ներեմ քեզ, բայց փու-  
 թանակի ել զնա աստի, զի մի զայլ-  
 որն զեղծուցանիցես, յորժամ չեղե-  
 րըդ ինձ զամագիտ : Եւ դու, ՈՒ-  
 կիւթէ, դարձո նմա զարծաթն, եւ  
 թէ զայդ վաղվաղակի ոչ արասցես,  
 ես զ.քեզ մատնեցից գատաւորի : Ի-  
 բրեւ աղաչեր զնա Դիոմեդոն, զի բզ-  
 գուշութեամբ, ելեալ երթիցէ, եւ

զամենայն ինչ զիւր զոր բերեալն էր ,  
մարթիցի իքաց տանել . ՞ այդ , ա-  
սէ , արարից , բայց ոչ եթէ քո ինչ  
աղադաւ , այդ իմ վասն , զի մի ի-  
բրեւ զարծաթդդ ի բաց ոք ի քէն  
հանցէ , ասիցէ ոք եթէ առ իս եհաս  
յափշտակեալ , զոր ի մատուցանելն  
չկամեցայ ընդունել : Եւ իբրեւ հար-  
ցանէր ցնա թէ Ուր ուրեք կամիցի  
դնալ , եւնա տայր պատասխանի ե-  
թէ յէթէնս , տայր պահապանս զի  
զգուշութեամբ անդր հասանիցէ .  
եւ ոչ իսկ զայդ բաւական համարէր ,  
այդ ի ձեռն Քարբեայ աթենացւոյ՝  
զորմէ ի վերագոյնսն ճառեցաք , տայր  
նմա անվնաս ինաւ ելանել : Ճուժ-  
կալութեանն այս ինչ վկայութիւն  
շատ լիցի : Տազում այլ եւս ի մէջ  
բերել կարէաք , այդ պարտէ ի չա-  
փուն կալ , զի ի միում աստ մատե-  
նի զվարո հոյակապ արանց բազմաց  
ի մտի եղաք փակել , զորոց զիւանս  
ուրոյն զատ ի միմեանց բազումբեւրո  
բիւրուց բանից տողեալ , բազում գր-  
բագիրքնախ քան զմեղ պատմեցին :

Ե . Պարաւուական խօսով իսկ էր , այն-  
չափ զի ոչ ոք ի թերացւոց հաւասար  
էր նմա ճարտարաբան լեզուի խօսու-

զութեամբ . Եւ զոր օրինակ յօդապատ զարդարագիր բանիւք յարմարէր նա զճառս մեծաձիգս երկայնատարածս , նոյնպէս վայելուչս համառօտ զպատասխանիօն հատանէր : Եւ էր նմա չարախօս Մենեկղիդէս ոմն , անդստինիսկ ի թերացւոց քաղաքէն , եւ հակառակորդ ի տեսչութեան քաղաքին , որ վարժեալ եւ կրթեալ էր ի ճարտարիսութեան որչափ ինչ թերացւոյն մարթ իցէ : Քանզի այս ազգ առաւել հարուստ է մարմնոյ անդամովք , քան թէ մոտօք եւ իմաստութեամբ : Կա իբրև եւ տեսաներ զլապամինսնդաս զիածէ յիրս պատերազմի , սովոր էր ըզթերացիս յորդորել , զի զխաղաղութիւննախամեծարքան զպատերազմըն համարիցին , զի մի այնմ զօրաւարի կարօտ լինիցին : Կա տայր պատասխանի եւ ասէր , խաբես , ասէ , բանիւք զքո տոհմային քաղաքացիսըն , զի զնոսա ի պատերազմէ դարձուցանես , եւ խաղաղութեան անուամբ ծառայութեան առիթ լինիս . զի խաղաղութիւն պատերազմաւ ծնանի , եւ որք զհանապազորդ խաղաղութիւնն կամիցին ըմբոշ-

Դ ԽԱՅԱՀ ՅԵՐԵՎԱՆ

խնել, պարտին կիրթս փ պատերազմունս լինել: Կմին իրի եթե իշխանը Յունաց աշխարհին լինել կամիցիք, պարտ է ձեզ բանակս արկանելի կիր, եւ ոչ մրցութեան հրահանգս: Դարձեալ յորժամնոյն ԱԵՆԵԿՂԻԴԷՍ նմա մեղադիր լինէր, զի որդեակս չունէր, եւ զի կին չերածեալ, մանաւանդ զժպրհութիւնն կշաամբէր, զի համարիցի զանձնեթէ պարծանաց Ագամեմնոնեայ պատերազմին եհաս. նա Դադարեա, ասէ, ով ԱԵՆԵԿՂԻԴԷ, վասն կնոջեւպերել զիս. քանզի ոչ ուրուք խրատու այնպէս չանսամյիրիդ յայդմիկ որպէս քումդէ: Զի էին զԱԵՆԵԿՂԻԴԵայ կարծիք շնութեան: Եւ զի համարիս թէ ես ընդ Ագամեմնոնն նախանձ բերել կամիցիմ, խաբ գործես: Քանզի նա ընդ ամենայն համօրէն Յոյնս հազիւ զտասն ամ մի քաղաք առ. եւ ես նմին հակառակ միայն մերոյ քաղաքին ժողովրդովիք ի միում աւուր զհամօրէն Յունաց աշխարհն, զղակեդմոնացիս փախըստեայ հանեալ, ազատեցի:

Զ. Առօն յորժամի ժողով արկադացւոյն գայր, խնդրել զի բարե-

կամութեան դաշինս ընդ թերացւոց եւ արդիացւոց կոիցեն, եւ ըզնորին հակառակն կազիստրատոսաթենացւոց հրեշտակն՝ որ ճարտարախօսքան զամենեսեան էր ի ժամանակին, խնդրէր զի մանաւանդատափիկեցւոց բարեկամութեան ըզհետ երթիցեն. եւ ի խօսնիւրում բազում բանս նախատանաց հակառակ թերացւոց եւ արդիացւոց ճառեալ, զայս եւո թշնամանս դնէր եթէ պարտէ արկադացւոց իմիտառնուլ թէ որպիսի քաղաքացիս իւրաքանչիւր քաղաք ծնաւ, եւ ի նոցանէ մերձ է նոցա եւ զայլոցն զմտաւածել: Արդ յարդիացւոց անտի Ուրեստէս եւ Աղկմէոն զմայր իւրեանց սպանին. եւ ի թերացւոցն Ադիպոս որ իբրեւ զիւր հայրն եսպան, որդիս ի մօրէն ծնաւ: Աւ ի տալն Ապամինոնդեայ պատասխանի, յետ զայլոցն ամենեցունց մի բստ միոջէ ճառելոյ, իբրեւ յայն երկուս պարսաւանսն եկն, օարմանամ, ասէ, ընդ անմտութիւն հռետորին ատտիկեցւոյ. զի չած զմտաւ եթէ անմեղ ծնան նոքա, եւ յետ զայնպիսի ոճիրս ի քաղպին դործելոյ, իբրեւ յաշխարհէն

մերժեին, աթենացիք ընկտլան ըզնոսա: Այդ առաւել ճարտարխօսութեամբ պայծառանայր ի Ապարտիա, իբրեւ դայր անդրէն հրեշտակութեամբ յառաջ քան զղեւկտրիական պատերազմն: Երդ իբրեւ դային ժողովեին հրեշտակը ամենեցուն նիզակակից բարեկամաց, նա առաջի յաճախագոյն պատգամաւորացն ժողովոյ, այնպէս զղակեդմոնացւոցն բռնակալութիւն յանդիմանէր, զի ոչինչ ընդհատ ի ղեւկտրիական պատերազմէն բանիւն այնուիկ եհար զզօրութիւնս նոցա: Զի որ յետոյ երեւեցաւ, զայն յայնժամ հան ի դլուխ, զի առանց թիկանց օգնականութեան բարեկամացն իցեն զակեդմոնացիք:

Եւ թաւ: Համբերօղ էր, եւ իւրոց քաղաքացեաց թշնամանացն տանէր, քանզի ընդդէմ հայրենի աշխարհին զայրանալ անարժան իմն համարէր, վկայութիւն այն է, զի իբրեւ քաղաքացիքն առ նախանձու ի վերայ զօրացն զնա չկամէին կացուցանել, եւ ընտրէր ոմն զօրաւար խամ եւ անտեղեակ պատերազմի, եւ ամենայն բազմութիւն զօրացն յայն հասանէ-

ին, զի ամենեքին երկնչեին վասն փրկութեան, քանզի յանձուկս վայրացն փակեալ պատեալ պաշարեալ կային ի թշնամեացն, այնուհետեւ Եպամինոնդեայ օղնականութեանն սկսան ցանկալ։ Աւ էր նայայնժամ լոկ յիշխանութենէ ի զօրացն համարի։ Աւ իբրեւ խնդրէին ի նմանէ օդնականութիւն, չած ինչ զմտաւ զնախատինսն, եւ զզօրսն ի պաշարմանէ ապրեցուցեալ, ողջանդամ ի քաղաքն հասուցանէր։ Զայս ոչ մի անգամ եւեթ, այդքազումանգամ դործեաց։ Առաւել երեւելի գործ գործէր, իբրեւ ի պեղոպոնեսոսն ածէր զզօրսն ընդդէմ զակեդմոնացւոց, եւ էին նորա ընկերը երկու, յորոց մի պեղոպիդասն էր այր զօրաւոր եւ քաջ։ Արդ իբրեւ հակառակորդացն յանցանօք ամենեքին ընդամենեսին նոսա նախանձ բերէին, եւ նմին իրի իսկ բառնային ի նոցանէ զիշխանութիւնն, եւ փոխանակ նոցա այլ հազարապետք զօրաց կային, Եպամինոնդաս ուամկին հրամանաց չչնազանդէր, եւ զընկերսն ած ի հաւան զի զնոյն գործիցեն, եւ զպատերազմն զոր սկսեալն էր, մղէր։ Զի

տեսանէր եթէ յորժամ զայն առաջեցէ, ամենայն բանակն վասն հաղարապետացն անմտութեան եւ տրդիտութեան սատակելոց է։ Օրէնք էին թեբացւոց, որ մահու պարտ առանէին եթէ ոք զիշխանութիւն առաւել քան որչափ յօրինացն սահմանեալ էր, ունէր։ Զայն օրէնսա՝ որ վասրն զքաղաքն պահպանելոյ եղան, չկամէր Եպամինոնդաս ի վեաս քաղաքին դարձուցանել. եւ չորիւք ամսովք առաւել քան որչափ խուժանն հրամայեալ էր, կալաւ զիշխանութիւնն։

Ը. Եթրենք անդրէն ի քաղաքն դառնային, նորա ընկերքն վասն նորին յանցանաց ամբաստանութիւն կրէին։ Կա հաւանեցուցանէր զնոսա զի զամենայն պատճառս վեասուն յիւրիսկ անձն կրթիցեն, եւ վիճիցին թէ նորա բանիւքն չհնազանդեցին օրինացն։ Երբեւ նորա այնու պատասխանւովն ի տաղնապէն ապրէին, չէր ոք որ համարէր զլապամինոնդեայ եթէ պատասխանի տալոց իցէ, քանզի չունէր զինչ ասիցէ։ Կա անդէն եկին յատեան, եւ ոչ ի միոջէ՝ զորոց չարախօսն կային զնմանէ հակառա-

կորդքն, յուրաստ կայր. զամենայն՝ որ  
 ինչ ընկերացն ասացեալ էր, խոստա-  
 ցաւ թէ այդպէս իցէ, եւ ոչ իսկ ընդ-  
 դէմ դառնայր, զի մի ի պատիժոն՝ զոր  
 օրէնք կարգէին, մտանիցէ. այլ զայս  
 մի ինչ ի նոցանէ խնդրէր, զի ի վեա-  
 սու նորա զայս ինչ դրիցեն, եթէ Ե-  
 պամինոնդաս ի թերացւոց ի մահ  
 դատապարտեցաւ, զի զնոսա ստի-  
 պեաց առ Վեւկտրեաւ զակեդմոնա-  
 ցւոց գեր ի վերոյ լինել, ընդ որոց ոչ  
 ոք ի բէովտիացւոց նախ քան զիւր  
 զօրաւարութիւն իշխեաց ի ճակատ  
 մտանել. եւ զի միով կռուով ոչ մի-  
 այն զթեբաս ի կործանմանէն ա-  
 պրեցոյց, այդ եւ զհամօրէն իսկ զա-  
 մենայն Յունաց աշխարհ յազատու-  
 թիւն հան, եւ յայն իսկ ած հա-  
 սոյց զերկոսին կողմանսն, զի թերա-  
 ցիք ընդ սպարտացւոց աշխարհին կը-  
 ռուիցին, եւ զակեդմոնացիք շատ  
 համարիցին եթէ միայն ապրել մար-  
 թայցեն. եւ ոչ ի պատերազմէ դա-  
 դարեաց, մինչ չեւ էր զԱԵսենա շի-  
 նեալ, եւ զնոցա քաղաքն պատեալ  
 պաշարեալ: Խըրեւ զայս խօսեցաւ,  
 ամենեքին զքըքիջ բարձին ուրախու-  
 թեամբ, եւ ոչ ոք ի դատաւորաց հա-

մարձակեր վճիռ բերել : Այնդունակ  
ի դատաստանէ մահու մեծաշուք  
փառաւորութեամբ եղեալ երթայր :

Օ. ԽՍԿ ի վերջին աւուրս իւր զօ-  
րաւարերնա զօրաց առ Մանտինեաւ,  
եւ իբրեւ ճակատ առ ճակատ յար-  
դարեալ յանդդնագոյնս գուայր ընդ  
թշնամիսն, ծանուցեալ զնա զակեդ-  
մոնացւոցն, քանզի ի նորա միայնոյ  
սատակմանն զաշխարհին փրկու-  
թիւն եղեալ համարեին, միահա-  
մուռ ամենեքին ի վերայ միոյն յար-  
ձակեին . անհնարին կոտորած լիներ  
եւ բազումք անկանէին, եւ չկացին  
իսկ յետս մինչ չեւ զնոյն իսկ զևպա-  
մինոնդաս՝ որ բազում արութեամբ  
քաջութեամբ մարտ եղեալ կուռեր,  
տեսին թէ ի հեռաստանէ սլաքաւ  
հարեալ կործանեցաւ : Վասն նորին  
անկանելոյ հեղդադոյն լինեին բեռվ-  
տացիք սակաւիկ մի, այլ ի պատե-  
րազմէն չկացին յետս մինչ չեւ զհա-  
կառակորդան խորտակեալ : Ա. ԵՒ Ե-  
պամինոնդաս իբրեւ տեսանէր եթէ  
մահացու վերս ընկալաւ, եւ դարձեալ  
զի եթէ զերկաթն՝ որի նիզակաբնէն  
ի մարմնի անդ մնացեալ էր, ի դուրս  
կորզիցէ, վաղվաղակի թափիցէ զո-

զիսն, ցայն վայր եթող անդէն զերկաթն, մինչեւ պատմեցաւ նմա թէ բէովտացիք յաղթեցին։ Երբեւ զայն լոէր, Ծատ իսկ, ասէ, կեցի, զի առանց պարտութեան մեռանիմ։ Յայնժամ զերկաթն ի բաց ձգեալ, վաղվաղակիթափեաց հանել զոգին։

Ճ. Առ չածերբեք կին. եւ իբրեւ յանդիմանէր վասն նորին ի Պեղոպիդեայ՝ որոյ որդի մի էր վատանուն վատանշան, եւ ասէր թէ Յայսմիկ ոչ բարւոք խորհեցար ի վերայ աշխարհին, զի որդիս ոչ թողեր. նատայր անդրէն պատասխանի, Տես, ասէ, մի դուցէ դու չար եւս ինչ խորհիցիս, որ զայդպիսի ծնունդ թողլոց ես յաշխարհին։ Ա. Ել չէ մարթեթէ պակասիցի իմ զարմ եւ զաւակ, զի թողում ես զղեւկտրական պատերազմն՝ որ յինէն ծնաւ, որ ոչ միայն քան զիս երկայնակեաց լինիցի, այլ հարկ է զի անմահ իցէ։ Ի ժամանակի յորժամ ընդ Պեղոպիդեայ առաջնորդութեամբ վտարեալքն կալան զօնեբառ, եւ զղակեղմոնացոց պահապանսն ի դղեկէն մերժեցին, Եպամինոնդաս մինչդեռ քաղաքացւոց կոտորած լինէր, կայր

ի տան . զի ոչ չարացն պաշտպանել  
կամեր , եւ ոչ կռուել ընդ նոսա , զի  
մի զձեռան յարեան իւրոցն թաթա-  
ւեսցէ . զի զամենայն յաղթութիւն՝  
որ ընդդէմ քաղաքացւոցն լինիցի ,  
վեասակար համարէր : Այդ յետոյ  
յորժամ առ կադմեաւ սկիզբն առ  
ընդ ղակեդմոնացիս կռիւն , ինքնյա-  
ռաջեալ եկաց ի ճակատուն : Զառ-  
րա զառաքինութեանց եւ զվարուց  
շատ եւ բաւական իցեն ասացեալքս ,  
եթէ զայս եւս ի նոյնս յաւելից ,  
յորմէ ոչ ոք յուրաստ իցէ , եթէ թե-  
քացիք եւ նախ քան զնորա ծնունդն  
եւ յետ նորա մահուն հանապազ այ-  
լց տէրութեան հպատակ կացին .  
եւ զնորին հակառակն իբրեւ նա ա-  
ռաջնորդ կայր քաղաքին , նոքա հա-  
մօրէն Յունաց աշխարհին իշխանք լի-  
նէին : Աստստին մերձ է ի միտ առ-  
նուլ , եթէ մի ոք առանձինն քան  
զհամօրէն քաղաքն առաւել էր :



¶ 6 9, 0 9 1 9 8 C 0

## ՅԱՆԴԻՄԱՆՈՒԹԻՒՆ

Ա. ՊԵՂՈՎԻԴՐԱՍ, յետ կադմէսց ամրին  
առնլոյ, յաքսորս երթայ: Բ. Երկոտասա-  
նիւք հանդերձ ի թերացւոց քաղաքն դառ-  
նայ: Գ. Միւսանդամ հաստատեաց զա-  
զատութիւնն սպանեալ զբոնաւորսն, եւ  
զսպարտացւոց պահապանսն ի միջնարեր-  
դէն հան: Դ. Առաջին արշաւանն առան-  
ձինն էր ՊԵՂՈՎԻԴՐԱՅ, իսկ մեւսն հասարակ  
նմա եւ խպամինոնդայ, որպէս եւ այլք ա-  
մենեքին: Ե. Զախողեալ անկանի ի պա-  
տերազմին:

ՎԵՇՏԱՍԱՆԵՐԱՐԴԻ

ՊԵՂԱՋՈՒԹԱԾ ԹԵՔԱԳԻ ԱՌԱ

ԹԵՇՏԱՅԻ ՅԻ

Ե. ՊԵՂԱՋՈՒԹԱԾ ԹԵՔԱԳԻ ԱՌԱ-  
ՄԵԼԻ պատմութիւնս ծանօթ է քան  
թէ ի խառնաղանձ ռամկին։ Ի վա-  
րան մտեալկամթէ զո՞ր օրինակ ար-  
դեւք զառաքինութիւնսն յանդիման  
կացուցանիցեմ։ զի կասկածեմ ե-  
թէ սկսանիցիմ մանը մի ըստ միոջէ  
զնորա իրան հարկանել ի գրի, թը-  
ւիցիմ այնպէս եթէ ոչ զնորա վարս  
ինչ պատմել, այլ զպատմութիւն իմն  
կամիցիմ գրել։ Եւ եթէ զգլխա-  
ւորօքն եւեթ զայցեմ, գուցէ որոց  
յունարէն դպրութեան չիցեն հմուտ,  
ոչ ինչ լուսաւորագոյն երեւեսցի, ե-  
թէ որպիսի ոք լեալ իցէ այլն։ Նմին  
իրի յերկոսին եւս փութացայց ի-  
մովաանն, եւ մտաց յագելոցն եւ տը-  
գիտութեան ընթեռնլեացն դար-  
ման տանիցիմ։ Փեքիդաս զակեդ-

մոնացի իբրեւ տանէր զզօրան յԱղին-  
թոս, եւ ընդ Յերաս ճանապարհ  
առնէր, զամուր քազաքին՝ որ ա-  
նուանեալ կոչի կադմէա, ունէր թե-  
լադրութեամբ սակաւուց ի թերա-  
ցւոցն, որք առ ի գիւրագոյն հակա-  
ռակ ընդդիմակաց կողմանն կալոյ,  
ձեռնառ զակոնացւոց լինէին, եւ  
զայդ իւր իսկ խորհրդով եւ ոչ հա-  
սարակաց խրատու գործէր: Իբրեւ  
այն գործեցաւ, զակեդմոնացիք զնա  
ի զօրաւարութենէ զօրացն ի բաց հա-  
նէին, եւ ընչից տոյժս եւ պատիժսի  
վերայ ածէին: Այդ ոչ եթէ վասն  
այնորիկ զամուրն ինչ թերացւոց  
դարձուցանէին. զի յետ միանգամ  
թշնամութեանն ի միջի գրգռելոյ,  
լաւագոյն համարէին թէ պաշարեալ  
կայցեն, քան եթէ յազատութիւն  
ելանիցեն: Քանզի յետ պեղոպսնե-  
սական մարտին եւ աթենացւոց ի  
պարառութիւն մատնելոյ, համարէին  
թէ ընդ թերացիս է նոցա այնու հե-  
տեւ կոիւ, եւ կարծէին թէ նոքա  
միայն իշխիցեն դիմադարձ լինել:  
Զայս ինչ ի մտի եղեալ, իւրեանց  
բարեկամաց զգլխաւոր իշխանու-  
թիւնսն տային, եւ ի միւսոյ կողման

առաջնորդացն զիես սպանանէին,  
եւ զայլս ի վտարանդիկս հանեալ  
մերժէին. ընդ որս եւ Պեղսպիդաս  
այս՝ զորմէ բուռն հարեալս եմդրել,  
մերժեալ յաշխարհէն անկանէր:

Տ. Առք. ամենեքին դրեթէ եր-  
թեալ անկանէին յԱթէնս, ոչ զի ի  
դատարկութիւն ինչ հատանիցին,  
այդ զի որով իւիք եւ բախտնպասա  
լինիցի, ի մերձաւոր վայրաց, նովին  
զհայրենի գաւառն միւսանգամ բմ-  
բոնել ջանայցեն: Երդ իբրեւ թր-  
ւէր նոցա դէպ ժամանակ զիրսն ի  
գլուխ հանելոյ, հասարակ ընդ այնո-  
սիկ՝ որ ի թեթացւոց աշխարհին զայն  
խորհէին, օր եւ ժամ սահմանէին  
գալ նկուն առնել զթշնամիս, եւ  
զքաղաքն ազատել. եւ զայն օրըն-  
տրէին իւրեանց, յորում մեծամեծք  
իշխանացն սովոր էին ուտել եւ ըմ-  
պելի միասին: Ճազում անգամ իրք  
մեծամեծք ոչ ինչ հարստաբուռն գո-  
րօք ի գլուխ ելեալ կատարեցան, այդ  
ոչ երբեք ուրեք յայնպիսի սակա-  
ւաւորաց այնչափ զօրութիւն բեկաւ:  
Զի երկոտասան այր երիտասարդ ի  
մի վայր հասեալ միաբանեցին, յայն-  
ցանէ՝ որ յաքսորս առաքեցան, ի-

ըրեւ ամենեքին միահամուռ չեին  
ինչ աւելի քան զհարեւը, որ այն-  
պէս զանձինս ի կշիռս դնէին։ Այլ  
այսպիսի սակաւաւորօք յաղթահա-  
րեր զակեդմոնացւոց հարստութիւն։  
քանզի սոքա ոչ այնչափ ընդ ընդ-  
դիմակաց կողմանն, այլ ընդ սպար-  
ացիս յայնմ ժամանակի ի մարտ  
պատերազմի գրգռէին, որ համօրէն  
Յունաց աշխարհին իշխանք էին, ո-  
րոց իշխանութեանն փառաւորու-  
թիւն ոչ յետ բազում ժամանակաց,  
ի ղեւկտրական մարտին անկանէր,  
նախ ի սոցանէ իսկ հարեալ։ Արդ-  
սոքա երկոտասանեքին՝ որոց առա-  
ջնորդ էր Պեղոպիդաս, յորժամ ի  
տուրնջեան յաթենացւոց քաղաքէն  
ելանէին, զի իբրեւ երեկոյացի ժամն  
ի թերաս հասանիցեն։ որսոցն պա-  
ռականօք ելանէին, առեալ ընդ իւ-  
րեանս ուռկանս, իշխականութեան  
կերպարանս, զի առանց կարծեաց  
զձանապարհն երթայցեն։ Եւ իբրեւ  
ի ժամանակին յո դէմ եղեալն էին,  
հասանէին, գային ի տուն քարոնի,  
որ զօրն եւ զժամն սահմանեաց։

Գ. ԲՄՌՈՒ Եւ ի դէպ է ասել աս-  
տէն, թէպէտ եւ օտար ինչ ի բանի-

յըն կարգէ թուիցի , եթէ առաւել  
համարձակութիւն որչափ վիաս գոր-  
ծիցէ : Քանզի վաղվաղակի եհաս  
յականջս դատաւորացն թեքացւոցն  
եթէ վտարեալքն եկին մտին ի քա-  
ղաքն . այլ նոքա , քանզի ընդ գինիս  
մտեալ էին , եւ ի խրախունս հա-  
տեալ , այնչափ առ ոչինչ գրեցին ,  
զի եւ ոչ հարց եւ խնդիր առնել զայն-  
պիսի իրաց փոյթ յանձին կալան : Եւ  
մեւս եւս իմն ինոյն յաւելաւ , որ ա-  
ռաւել զնոցա անմտութիւն յայտ  
առնիցէ . զի թուղթ եհաս յաթե-  
նացւոց քաղաքէ , յնքեայ քրմա-  
պետէ առ մի ոք ի նոցունց Նքրիաս  
անուն , որ յայնժամ զգլիսաւորու-  
թիւն իշխանութեան ի թեքացւոց  
քաղաքին ունէր . ի նմա ոճով մի  
ըստ միոջէ գրեալ կային անցք վտա-  
րելոցն ի քաղաքէն ելանելոյ : Զայն  
թուղթ իբրեւ տային նմա , նա քան-  
զի բազմեալ կայր ի գինըմպելիսն ,  
զթուղթն որպէս կնքեալն էր , ընդ  
բարձիւն արկեալ , և վաղուի օրն ,  
ասէ , թողում զսաստիկ իրս : Նրդ  
ամենեքին նոքա , արբեալք գինե-  
զէնք եւ սխաղակեալք , մինչ բա-  
զում ժամք գիշերոյն անցեալ էին ,

ի վտարելոց անտի սպանան . եւ Պեղ-  
ղոպիդաս առաջնորդ էր : Յետ այսց  
իրաց կատարելոց, իբրեւ խուժանն  
կոչեցաւ զէն առնուլ եւ կոռւել ի  
վերայ ազատութեանն, եւ ոչ մի-  
այն որք ի քաղաքին էին, այդ եւ  
յամենայն կողմանց յարուարձանեայ  
տեղեաց միախուռոն ընթանային, ըզ-  
դակեդմոնացւոց զօրսն ի միջնաբեր-  
դէ անտի մերժէին, զաշխարհն ի  
պաշարմանէ ապրեցուցանէին, եւ  
զոմանս յառաջնորդաց զկադմէայն  
առնլոյ սպանանէին, եւ զոմանս ըստ  
աշխարհ հանէին :

Դ. Խռունոքա զաղմկաւն էին, եւ  
ընդ տոհմային քաղաքացիան մարտ  
եղեալ կոռւէին, Ապամինոնդաս ,  
որպէս ի վերագոյնսն ճառեցաք, ի  
տան հանդարտեալ կայր : Վ ասն ո-  
րոյ փառաւորութիւն թերացւոց  
քաղաքին ազատութեան առանձինն  
է Պեղոպիդեայ, իսկ այն ամենայն  
հասարակ ընդ Ապամինոնդայ : Զի-  
եւ ի զեւկարական մարտին, յորում  
իշխան զօրագլուխ կայր Ապամինոն-  
դաս, սա զօրաւարէր ընտիր զօրուն  
որ զառաջինն զլակոնացւոց ճակա-  
տրն տապաստ արկ : Դարձեալ եւ

յայլ ամենայն վիշտսն մօտ էր. որպէս  
յորժամքնդ սպարտացւոց քաղաքին  
պատերազմէր, զմեւս թեւն ունէր.  
Եւ զի զԱՌԵԱՆԱ վաղվաղակի դար-  
ձուացեն, երթայր հրեշտակութեամբ  
ի Պարսս : Եւ եղեւ սա Երկրորդ ի  
գլխաւորաց թերացւոց քաղաքին.  
այդ այնպէս զի Վապամինոնդեայ մեր-  
ձաւոր էր :

Ե . ԱՅ եւ ընդ չաջողութեանց  
մարտ եղեալ կոռուէր . զի եւ իսկրզ-  
բանն, որպէս ցուցաք, վտարանդի  
յաշխարհէն մերժեցաւ. եւ իբրեւ ըդ-  
թետաղացւոց աշխարհն ընդ թերա-  
ցւոց իշխանութեամբ արկանել կա-  
մեր եւ հրեշտակութեան օրինօք յա-  
պահովս զանձն համարէր, զի սովո-  
րութիւն է հրեշտակութեան օրի-  
նաց սուրբս յամենայն ազգս լինել,  
յԱղէքսանդրեայ փերեցւոյ բրո-  
նաւորէ, ընդ Խամենեայ ձերբակալ  
լիեալ ի կապանս արկաւ : Զնա Վ-  
ապամինոնդաս ապրեցոյց, ի մարտ  
պատերազմի ընդ Վ.ղէքսանդրի դր-  
գուեալ : Ա.յլ յետ այսպիսի իրաց նա  
շկարէր հաշտ լինել ընդ նմա՝ յորմէ  
բռնադատեցաւ. վասն որոյ հաւա-  
նեցոյց զթերացիս, զի յօդնականու-

թիւն թետաղացւոցն երթեալ, ըզ-  
բոնաւորսն մերժեսցեն։ Եւ իբրեւ  
գլխաւորութիւն մարտին նմա յանձն  
եղեւ, եւ անդէն ի տեղին գայր զօ-  
րօքն, այն ինչ տեսեալ զթշնամին,  
ընդխառնէր։ Յայնմ մարտի դէտա-  
կըն ի վեր ամբառնայր Պեղոպիդաս,  
եւ իբրեւ տեսանէր զլզեքսանդրոս,  
յասմամբ վառեալ, մարակ ի կուշտ  
արարեալ երիւարին, ի նա խաղացը,  
եւ հեռացեալ յիւրոցն, հարեալ ի  
նետից անկանէր։ Եւ այս դէպ եղեւ  
յետ յաղթութեանն յաջողելոյ. զի  
վատթարեալ իսկ էին զօրք բոնա-  
ւորաց։ Իբրեւ այս իրք այսպէս կա-  
տարէին, յամենայն քաղաքաց թե-  
տաղացւոց աշխարհին, Պեղոպիդեայ  
որ սպանաւն, պսակս ոսկիս տային,  
եւ պատկերս պղնձիս կանգնէին, եւ  
նորա որդւոց բազում անդաստանս  
պարզեւէին։

## ԵԳԵՐԻԴԱՐԱԿԱՆ

## ՅԱՆԴԻՄԱՆՈՒԹԻՒՆ

Ա. Եանսիոն. Եւստածոս վասն թագաւորութեան կռուի ընդ եղբօրն որդւոյ: Բ. Ըզդաշինսն որ ընդ Տիսափեռնի յԱսիա կռեցան պահէ: Գ. ԶՓռիւգաստան աւար հարկանէ: Ճ. Եփեսոս զզօրականն կրթէ: Այլուր երթայ, եւ այլուր կեղծաւորի գնալ: Դ. Կոչեցեալի վերայ բեռվտացւոցն առ Կորոննաւ յաղթէ, եւ յայնոսիկ որ ի մեհեանսն ապաստանէին խնայէ: Ե. Իլինեւ պատերազմի զկորընթացւոց քաղաքաւ, զձեռս կարձէ առ ի չքանդելոյ զքաղաքն: Զ. Չառնու յանձն ի ղեւկորիական պատերազմն երթալ. զսպարտացւոց քաղաքըն որում պատերազմի գիմի հարկանէր ի թերացւոց, հնարիւք պահէ: Է. Ընչեւք դիւրութիւն առնէ աշխարհին. զպատարագսն որ առաքեցան նմա, հասարակաց տայ: Ը. Քանիզի տղեղ էր մարմնովն եւ հասարակաց խառնազանձն սպաս ի կիրարկանէր, ի բարբարոսաց անտի անդուսնեցաւ: ի Աննեղայ նաւահանգստին մեռաւ:

Ե Գ Ե Ս Ի Գ Ե Ւ Ա Ա

Դ Ա Կ Ե Դ Մ Ա Ն Ե Յ Ի

Ե. Եգեսիզական ղակեդմոնացի  
որպէս յայլոցն մատենագրաց, նոյն-  
պէս բազմապատիկ ի Քաենոփոն-  
տեայ սոկրատացւոյ դրուատեալ գո-  
վեցաւ. զի ընտանութեամբ էր ընդ  
նմա: Աս զառաջինն վասն թագա-  
ւորութեան ընդ Դէստիքիդեայ, եղ-  
բօրն որդւոյ, մաքառէր: Առվորու-  
թիւն է ի նախնեաց անտի ղակեդմո-  
նացւոց, զի երկուս ունիցին հանա-  
պաղ թագաւորս, անուամբ մանա-  
ւանդ քան ճոխութեամբ, յերկուց  
տոհմից Պրոկլեայ եւ Եւրիսթեայ  
որք նախ քան զամենայն ի զաւակէ  
անտի Հերակլի սպարտացւոց թա-  
գաւորք կացին: Խոցանէ երկոյունց  
չէր օրէն ի միոջէ անտի փոխանակ  
միւսոյն ընտրել զոք, եւ յերկոսեանն  
իսկ թագաւորք կարգ ըստ կարգէ

կային : Կախ այնմ անկ էր, որ անդրանիկն էր յորդւոց անտի նորա՝ որ իթագաւորութեանն վախճանեցաւ : Ապա թէ նայարու մանկանէ անժառանդ վախճանէր, որ մերձաւորն էր ազգականութեամբ, զնա ընտրէին : Արդ մեռաւ Ագիս արքայ, Ագեսիղայ Եղբայրն, եւ թողոյր ուստր մի Դեւոտիքիդէս անուն, զոր ի կենդանութեան իւրում չճանաշէր, եւ ի մեռանելն ասաց, թէ իւր որդի իցէ : Արդ սորա եւ Ագեսիղայ, իւրոյ հօր եղբօրն, գուպարած կայր վասն թագաւորութեանն պատուոյ : Այլ ոչ այնմ զոր խնդրէրն եհաս մանուկն, զի ի Դիւսանդրեայ պատսպարութենէ, այն՝ որ խաղմարարն էր, զոր օրինակ վերագոյնն յայտ արարաք, եւ ընդժամանակմն ընդ այնոսիկ զօրաւոր, Ագեսիղաւոս նախամեծարհամարեցաւ :

Ե. ԱՅ վաղվաղակի յորժամ ըզթագաւորութիւնն ըմբռնէր, ածէր ի հաւան զղակեդմոնացիս, զի զօրս յասիացւոց աշխարհն արձակիցեն, եւ տայցեն մարտ պատերազմի ընդթագաւորին . զի ասէր, Քան յեւ բոպէացւոց աշխարհին առաւելլաւ

է յասիացւոց կողմանո ճակատ տալ:  
 զի եւ համբաւ ելաներ Արտաշիսի  
 նաւամարտիկ տորմիդ նաւաց գու-  
 մարել, եւ հետեւակ զօրս, զի զնո-  
 սա ի Յունաց աշխարհն առաքիցէ;  
 Եւ իբրեւ տուաւնմա իշխանութիւն,  
 այնպիսի արագութիւն ի կիր արկա-  
 ներ, զի վաղագոյն յԱսիա զօրօքն հա-  
 սաներ, քան թէ շահապքն նախա-  
 րարապետք թագաւորին ի վերայ  
 հասանեին եթէ նա ելի քաղաքէն.  
 որով զամենեսեան առանց պատ-  
 րաստութեան եւ զեղծս գտաներ :  
 Իբրեւ հասաներ Տիսափեռնես յի-  
 րացն հաստատութեան վերայ, որ  
 զդլսաւորական իշխանութիւն յայն-  
 ժամ ի մէջ արքունի ոստիկանացն  
 ուներ, ժամ եւ ժամանակ ի զակո-  
 նացւոյն խնդրէր, կերպարանօք որ-  
 պէս թէ ջանայցէ ինքն, զի զակե-  
 դմոնացւոց դաշինք բարեկամու-  
 թեան ընդ արքայի կոիցին, այլ  
 արդեամբք զի զօր ժողովեսցէ. Եւ  
 առնոյր երից ամսոց ժամանակ : Եւ  
 երդմնի եւդաշնաւոր լինեին ընդմի-  
 մեանս, զի առանց իրիք նենդու-  
 թեան զդաշնն պահեսցեն : Յուկսան  
 հաւատարիմ կայր Ագեսիղաւոս,

իսկ Տիստվեռնէս զնորին հակառակըն ոչ այլ ինչ բայց պատերազմ դումարէր։ Զայն թէպէտ եւ զգայր Դակոնն, սակայն զերդումն դոր երդուաւ, պահէր, եւ ասէր թէ բազում ինչ նպաստ լինիցինովաւ անձին. զի Տիստվեռնէս այնու զի երդմանն ստէր, եւ զմարդիկ յիւրոց իրացն օտարացուցանէր, եւ զդիսն իցասումն ածէր։ Աւ ինքն զի զկրօնարն պահէր, քաջալերէր զօրսն, իբրեւ զմտաւ ածէին եթէ աստուածոցն օդնականութիւն ի նոցա թերէ իցէ, եւ մարդիկ բարեկամք լինիցին նոցա, զի սովոր են նոքա այնոցիկ որ հաւատարիմ ի խոստմունսն կացին, ձեռնտու լինել։

Գ. Խռոն եկն եհաս ժամն, խուժդուժն կարծէր իմն այնպէս ի միտուր, եթէ քանզի բազում վայրք ըրնակութեան էին նորա ի կարացւոց աշխարհին, եւ այն թագաւորութիւն ի ժամանակին յայնմիկ մեծագանձյոյժ էր, թշնամիք առաւել անդր յարձակիցին, վասն այսորիկ զիւր զօրսն անդր դումարէր։ Այլ Ագեսիղաւոս դէմ եղեալի փոխւգացւոց աշխարհն զնայր, եւ զգա-

ւառն անմարդի թափուր ի բնակչաց կացուցանէր, մինչ չեւ ուրեք շարժեալ Տիսափեռնեայ: Երբեւ զօրքըն բազում աւարաւ մեծանային, յշփեսոս ածէր զբանակն ձմերել. եւ անդրէն արուեստանոցս զինուց կացուցանէր, մեծաւ ճարտարութեամբ զպատերազմն յարդարէր: Եւ զի մեծաւ փութով վառեսցին ի զէն եւ ի զարդ, եւ շքեղագոյնս եւ պայծառագոյնս յօրինեսցին, պարզեւս առաջի դնէր որոց աւելագոյն ինչ ճարտարութիւն ցուցանիցեն: Զնոյն եւ ի պէսպէս մրցութիւնս գործէր, զի որք իւիք ինչ զայլովք անցուցանիցեն, մեծապատիւ մեծապարզեւ մեծարիցին: Արդ այսպիսի իրօք զօրքս վառեալս զարդարեալս եւ ամենեւին իսկ տեղեկագոյնս մրցութեանց ստանայր: Եւ իբրեւ ժամ թուեցաւ նմա զզօրսն արտաքս քան զձմերոցն հանելոյ, ետես զի եթէ ուր երթարոցն էր յայտապէս պատմեսցէ, չեն ինչ հաւատարոց թրշնամիքն, եւ այլ ինչ գաւառս ամրացուցանել փութայցեն, եւ համարիցին եթէ այլազգ ինչ քան զորքարբառեցաւն, գործիցէ: Արդ ի-

բրեւ ասաց թէ ի Աարդս գնալոց իցէ, Տիսափեռնէս նոցին կարիացւոց կողմանցն պաշտպանել փութայր. եւ իբրեւ խարեցաւ, եւ պարտեցաւ խորհրդով, անագան խաղայր զնայր յօդնութիւն իւրոցն ։ ՞ ի յորժամ անդր հասաննէր, Ազեսիղաւոս բազում վայրս վանեալ վկանդեալ, մեծաւ աւարաւ լցեալ էր։ Խոկ Դակ կոնն իբրեւ ետես թէ թշնամիք յաղթեն նմա հեծելազորու, չառ յանձն երբեք ի դաշտի ուրեք ճակատ տալ, եւ յայնպիսի վայրս ի մարտ մտաննէր, յորս առաւել հետեւակ զօրքն բռնանային։ Եւ խուճապէր խոկ, քանիցս անդամ թէ խառնուրդք լինէին, դյաճախադունդ բանակս թշնամեացն, եւ այնպէս յԱսիա շըջէր, զի ամենեքին զնա յաղթօղ համարէին։

Դ. Առ իբրեւ խորհէրն ի միտս իւր խաղալ գնալ ի Պարսս, եւ ընդ թագաւորին խոկ գլխովին բախել, հրեշտակ անդէն ի քաղաքէն հասաննէր նմա, պարիտաց հրամանաւ, թէ աթենացիք եւ բէովտացիք ի մարտ պատերազմի ընդ դակեդմոնացիս զրգուեցան, վասն այնորիկ մի

ինչ դանդաղեսցի գալ։ Յայսմվայրի ոչ փոքր ինչ ընդ հլուական միտսն քան ընդ պատերազմօղ զօրութիւնն պարտ իցէ զարմանալ։ զի որ զօրաւարն էր յաղթօղ զօրուն, եւ բազում իմն համարձակութիւն ունէր Պարսից թագաւորութեանն տիրելոյ։ այնպէս ցածութեամբ ունինդիր հրամանաց հեռաւորաց իշխանացն լինէր, որպէս թէ դոյզն ինչ ոք առանց իշխանութեան ի ժողովս սպարտացւոց աշխարհին էր։ Երանի թէ ըզնորին օրինակի եւ մեր զօրաւարք յօժարէին ստէպ զհետ գնալ։ Այլ դարձցուք միւսանգամի նոյն։ Ադեսիդաւոս քան զընչաւէտ թագաւորութիւնն նախամեծար զբարւոք համբաւն արար, եւ առաւել փառաւորութեան համարեցաւ թէ իւր աշխարհին հրամանաց հնազանդ լինիցի, քան թէ պատերազմաւ ասիացւոց աշխարհին յաղթիցէ։ Արդ զայս ածեալ զմտաւ, ընդ Եղեսպոնտոս զզօրմն անցոյց, եւ այնպէս երազեալ հասանէր, զի զճանապարհ զոր Քսերքսէս ի միումամի հարկանէր, ոտ զերեսնօրեայ աւուրսիդըլսվս հանէր։ Եթե չէր ինչ կարի

Հեռի ի պեղոպոնեսացւոց կողմանցըն, աթենացիք եւ բեռվախիացիք եւ այլ եւս նոցին դաշնաւորք, առ կողոնեաւ ջանային կալ նմա հակառակ. նա ամենեցուն սաստիկ պատերազմաւ յաղթէր: Այսր յաղթութեան առաւել իմն դրուատիք էին, զի իբրեւ բազումք փախուցեալի մեհեան Վթենայ դիցն անկանեին, եւ հարցեալլինէր նա, թէ զինչ հրամայիցէ վասն նոցա, նա թեպէտ եւ վէրս եւս ի պատերազմին առեալ էր, եւ ցասուցեալ երեւէր ընդ ամենեսին՝ որոց զէն առեալ հակառակ կացին, այլ սակայն զկրօնսն քան ըգբարկութիւն մեծարոյ համարեցաւ, եւ հրաման ետ չըսնադատել զնոսա: Զայս ոչ եթէ ի Յունաց աշխարհին միայն դործէր, զի զմեհեանս դիցն ոռւրբ ունէր, այլ եւ ի բարբարոսաց աշխարհին մեծաւ փութով զամենայն պատկերս եւ զբագինս պահէր: Եւ քարոզէր իսկ եւասէր, եթէ Զարմանամ թէ ոչ սեղանազերծ տաճարակապուտ համարեսցին, որք ի պատկերսն ապաստանելոց վեաս առնիցեն. կամ զիարդ ոչ յեւս մեծամեծ ինչ պատիժա մտանիցեն որքը ըգ-

կրօնան նուազեցուցանիցեն, քան  
զայնոսիկ՝ որք աւար հարկանիցեն  
զմեհեանսն :

Եւ Յնտ այսր պատերազմի գու-  
մարեր համօրէն կոիւն զկորնթացւոց  
աշխարհաւն, եւ վասն այնորիկ կո-  
րընթական պատերազմն կոչեցաւ :  
Արդ իբրեւ ի միում ճակատու տասն  
հազարք թշնամեաց, Աղեսիղայ զօ-  
րաւարութեամբ անկանէին, եւ այն-  
պէս հակառակորդացն զօրութիւն  
մեղկեր անկանէր, նա այնչափ քաջ  
ի բաց հեռի ի հպարտութենէ եւ ի  
պարծանաց էր, զի գլթայր ի վերայ  
ձախողանաց Յունաց աշխարհին .  
Քանզի այնչափ բազում մարդկան  
յաղթեալ ի նմանէ վասն հակառա-  
կորդացն անկան, զի այնու բազմու-  
թեամբ, եթէ առողջմիաք էին Յու-  
նաց, մարթէր Պարսից վրէժս տալ :  
Նոյն դարձեալ իբրեւ զթշնամիս ի  
քաղաքին պաշարեալ ունէր, եւ բա-  
զումք խրատ տային նմա, զի ընդ կո-  
րընթացւոց քաղաքին տացէ մարտ  
պատերազմի, նա տայր անդրէն պա-  
տասխանի եւ ասէր, թէ Այդ չվայ-  
ելէ ինչ իմում առաքինութեան . զի  
յայն իսկ եկի, ասէ, զի զորս չկայ-

յենինչ յիւրեանց չափուն, դարձուցից անդրէն ի նոյն, եւ ոչ զի դքաղաքսն հոյակապս զբունաց աշխարհին կործանեցից։ օք եթէ զնոսառըքը ընդ մեղն հակառակ կացին հին, կամլցիմք ջնջել, անձամք զանձինս քակեմք, իբրեւ հանդարտեալ կայցեն խուժդուժքն։ օպյութէ առնիցեմք, դիւրաւ եւ անջան պատերազմաւ, յորժամ կամլցին նկուն առնիցեն զմեզ։

օ. ՅԵՅՆՄ Ժամանակի դէպ լինէին զակեղմնացւոց առ Վեւկտրիաւ վիշտքն։ եւ զի մի իցէ թէ անդր երթայցէ, չառ յանձն ի հրապարակին երեւել, ուր եւ ի բազմաց ստիպէր, իբրեւ այն թէ իմանայր յառաջադոյն զելս իրացն։ Եւ իբրեւ Եպամինոնդաս ընդ սպարտացւոց պատերազմէր, եւ առանց պարսպաց էր քաղաքն, նա այնպիսի ոք զօրաւար զանձն ընծայեցուցանէր, մինչեւ յայնժամ ամենեցուն երեւել, եթէ նորա չէրլեալ, սպարտացւոց քաղաքըն յատակաց բրելոց էր։ Յայնմ կարւոջ ժամանակի արագութեամբ իւրոց խորհրդոյն ամենեցուն իսկ լինէր ի փրկութիւն։ Քանզի իբրեւ

ոմանքը ի մանկաւոյն զարհուրեալք  
ի դալստենէ թշնամեացն, դէմ եւ  
գեալ տարադէմ փախստեայ առ  
թերացիս անցանել կամէին, եւ վայ-  
րըս ինչ բարձրաւանդակս արտոքս  
քան զքաղաքն ունէին. Եգեսիղաւոս  
քանդի տեսանէր թէ մեծ իմն վեաս  
է, եթէ իմանոյցի թէ ոք առ թը-  
շնամիան անցանել յօժարիցէ, իւ-  
րայովքն հանդերձ եկն ի տեղին, եւ  
որպէս թէ բարւոք ինչ մաօք դոր-  
ծեցին, յարգէր զնոցա խորհուրդս,  
զի զայն վայրսն կալան . Եւ ես, ասէ,  
զմտու ածէի թէ պարտ է զայս այս-  
պէս առնել: Ոյնդունակ զմանկախն  
կերպարանեալ յարգանօքն շահե-  
ցաւ, եւ յաւելեալ ի նոստ անդըս-  
տին յեկելոցն ընդ իւր, թողոյրըզ-  
վայրսն ի զդուշութեան: Զի իբրեւ  
թիւ համարոյ այնոցիկ՝ որ չէին ինչ  
տեղեակ խորհրդոց նոցա յաճախէր,  
չիշխեցին խլրտել. մանաւանդ ա-  
ռաւել վասն այնորիկ զի կարծէին,  
եթէ զօր խորհեցանն, իծածուկ կայ:

Է. Արբարտ յետ ղեւկարիական  
պատերազմին զակեդմոնացիք ոչ եր-  
բեք նորոգեցան, եւ ոչ զառաջին ինչ  
իշխանութիւն իւրեանց ըմբոնեցին.

այլ Ագեսիղաւոս չդադարեաց երբեք, որով իւկիք եւ ձեռնհաս էր թիւ կունք լինել աշխարհին : Զի իբրեւ մանաւանդ ընչիւք կարօտ էին զակեդմոնացիք, նա ամենեցուն որոց յետո կացեալ էր ի թագաւորէն, ձեռնտու լինէր. եւ բազում ինչս ի նոցանէ առեալ պարզեւ, դիւրութիւն առնէր իւրում գաւառին : Եւ այն իսկ առաւել զարմանք էին ի նմա, զի յորժամ բազում դահամունք եւ պատարագք նմա ի թագաւորաց եւ ի հարստաց եւ ի քաղաքաց մատուցանէին, ոչ ինչ ամենեւին յիւրառունն մուծանէր, ոչ զղակոնացի ռոճիկն եւ զհանդերձիկն փոխեաց : Եւ զնոյն տուն շատ եւ բաւական համարէր, զոր եւ Եւրիսթենէս նախնին հարցն իւրոց ի կիր արկ . յոր թէ մտանէր ոք, ոչ ինչ տենչանաց, ոչ ինչ խաւլ առատութեան նշանակս մարթէր տեսանել, եւ զնորին հակառակն բազում ինչ համբերութեան եւ ժուժկալութեան նշանակս : Եւ այնպէս իսկ էր կազմեալ եւ յարդարեալ, որպէս զի ոչ իւկիք ինչ իրօք այլակերպ իցէ ի կարօտելոյ եւ ի դոյզն ուրուք տանէ :

Ը. Առաջ մի այսպիսի, որում  
այնպէս առատ եղեւ բնութիւնն յոր-  
ժամ զոգւոց առաքինութիւնս բա-  
ժանէր, իբրեւ զմարմինս անդամոց  
նորա կազմէր, յոռացաւ վատու-  
թեամբ. զի եւ կարծ էր նա հասա-  
կաւ եւ տկար յոսկերաց զօրութենէ  
եւ միով ոտամբ կաղ։ Եւ այս տղե-  
ղութիւն իմն բերէր. եւ որք չեինն  
ծանօթք, իբրեւ ընդ երեսս նորա  
հայեին, յընչաց քերեալ արհամար-  
հէին. այլ որ նորա քաջութեանցն  
ի վերայ հասանէին, զարմանային  
ընդ նա կարի։ Որ եւ դէպ եղեւ իսկ  
նմա, զի իբրեւ ութանամենի յօդ-  
նականութիւն թակեայ, յեգիպտա-  
ցւոց աշխարհն երթայր, եւ ի ծո-  
վեզերին հանդերձ իւրովքն ընկող-  
մանեալ ննջէր, առանց յարկաց բաց-  
օթեայ, եւ խշտիս ունէր այսպիսի  
ինչ. գետին ծածկեալ ի յարդից,  
եւ յայնը վերայ ոչ ինչ աւելի ար-  
կեալ բայց միայն մորթ. եւ անդէն  
ամենեքին ննջէին, հանդերձս դր-  
ծուծս եւ մաշս զգեցեալ, այնպէս  
զի ամենայն հանդերձանք նոցա ոչ  
միայն թագաւոր զոք ի միջի նոցա  
չցուցանէին, այլ զմարդոյ ուրուք

տառապելոյ կարծիս տային։ Եբեւ  
համբաւ դալստեան նորա առ ար-  
քունականսն հասանէր, վաղվաղակի  
բերէին նմա պատարագս եւ պար-  
գեւս ազգիազգիս։ Եւ իբրեւ զլ-  
գեսիղաւոսն խնդրէին, հազիւ առ-  
նոյին յանձն հաւատալ, եթէ մի ի  
նոցանէ իցէ, որք յայնժամ ննջէին։  
Եւ իբրեւ թագաւորին բանիւք, զոր  
բերինն, մատուցանէին, նա չառ-  
նոյր ինչ անտի, բայց միայն ի մաոյ  
որթուցն եւ յայնպիսի ուոճկաց՝ որոց  
ի ժամանակին յայնմիկ կարօտ էր,  
եւ զեւզս անուշունս, եւ զպսակսն,  
եւ զըոր խորտիկսն ծառայից իւրոց  
բաժանէր, եւ զայլն եւս հրաման  
տայր յետս դարձուցանել։ Զայն ի-  
բրեւ զործէր, խուժդուժքն զնա ա-  
ւելագոյն եւս արհամարհէին։ զի  
համարէին եթէ առ չգիտելոյ, զնո-  
սա մանաւանդ առնուլ յօժարեաց։  
Եբրեւ յեղիպտացւոց աշխարհէն  
դառնայր, ընկալեալ պարզեւս եր-  
կերիւր քսան տաղանդ ի՞նեկտանե-  
բայ, զի զնոյն իւրում ազգին տայցէ  
պարզեւս, եւ գայր հասանէրինա-  
ւահանդիսան՝ որ անուանեալ կոչի  
Ունեղայ, եւ ի մէջ կիւրենացւոց

եւ եղիպտացւոց աշխարհին կայ,  
յախտ հիւանդութեան անկեալ մե-  
ռանէր։ Ենդ նորա բարեկամքն, զի  
դիւրաւ կարիցեն իԱպարտա հասու-  
ցանել, մոմովպատէին, քանզի մեղը  
չունէին, եւ այնպէս բերէին յաշ-  
խարհն։



**b** **t** **w** **b** **t** **b** **u**

## ՅԱՆԴԻՄԱՆՈՒԹԻՒՆ

Ա. ԵՌՄԵՆԵՍ զառաջինն Փիղիպպեսյ եւ  
Աղեքսանդրի դպիր լեալ, ապա զօրաւար  
եղեւ թեւի միոջ։ Բ. ԶԳամիրս վիճակ ա-  
ռեալ, սիրելի եղեւ Պերդիկկայ եւ հաւա-  
տարիմ։ Գ. Կացոյց զնա Պերդիկկասընդ-  
դէմ թշնամեացն որ յեւրոպացւոց աշխար-  
հէն։ Դ. Նէոպտղոմեայ յաղթէ սաստիկ  
պատերազմաւ զկրատերոս մեծաւյուղար-  
կաւորութեամբ թաղէ։ Ե. ՅԱՆՏԻՎՈ-  
Նեայ դատապարտեալ պարտեալ եւ պա-  
շարեալ խորամանուգութեան հնարիւք ապրիւ  
Զ. Խնամակալ լինի Ողոմնիադայ եւ որ-  
դւոցն Աղեքսանդրի։ Է. Կերպարանէ ըզ-  
կերպարանս իշխանութեան Աղեքսանդրի  
հակառակ Անտիվոնեայ։ Ը. Անտիվոնեայ  
յաղթեալ ի զօրականաց հինօրէից ստա-  
հակութենէ խափանի։ Թ. Խորամանդ  
խորհրդով զթշնամին վրիպեալ կացուցա-  
նէ։ Ժ. Մատնեալ յիւրոցն, որ յաղթեացն  
կայի դիպահուոջ այնը որ պարտեցաւն։ ԱԺ.  
Զհամբերեալ բանտին զպատիժան խնդրէ։  
ԲԺ. Վասնխորհրդեանն յետ սովով տան-  
ջելսյ, որով վախճանի։ ԳԺ. Մինչ դեռ  
սա կենդանի եր ոչ ոք ի զօրաւարացն ըզ-  
թագաւորի անուն առ։ թէ որպէս յու-  
ղարկաւորութիւն եղեւ։

ՈՒԹԵՒՏԱՄՆԵՐՈՐԴ

Ե Ւ Մ Ե Ն Ե Ս

Կ Ե Բ Դ Ի Ռ Յ

Ա. ԵՒՄԵՆՔՍ կարդիացի: Ամա  
եթէ քաջութեանն հաւասար եւ  
բախտն էր, թէպէտ եւ ոչինչ մեծ  
եւս քան զոր էն, լինէր, այդ եւս  
առաւել երեւելի եւ մեծարոյ, քան-  
զի զհոյակապ մարդիկ քաջութեամ-  
բըն կշռեմք եւ ոչ եթէ բախտիւ:  
Զի ժամանակ կենաց նորա, յորում  
մակեդոնացիք աճէին, կարի արհա-  
մարհ իմն զնա առնէր, որ անգէն ի  
նոցա իսկ միջի կեայր, քանզի յօտար  
քաղաքէ էր. եւ ոչ իսկ ինչ պակաս  
էր ինմանէ, բայց միայն ազնուական  
զարմ: Յէպէտ եւնա յիւրում բնին  
ի գլխաւոր ազգէ էր, բայց սակայն  
գժուարէին մակեդոնացիք, զի յիւրա  
ինչ առաւել քան զնոսա թուիցի,  
սակայն համբերէին. զի անցուցա-  
նէր զամենեքումբը խնամակալու-

թեամբ, տքնութեամբ, համբերութեամբ, խորագիտութեամբ եւ հանձարով։ Եթե մանուկ իսկ էր, բարեկամութիւն խառնէր ընդ Փիղեպեայ, Ամինատեայ որդւոյ, եւ իսուղժամանակի ընտանենայր նմա . զի բացուստ ի բաց պայծառանային ի մանկութեան իսկ նորա բարք առաքինութեանն։ Եւ ունէր զնա առիւր ի տեղւոջդպրի, որ առ Յոյնս յոյժ իսկ պատուականագոյն է քան թէ առ հռոմայեցիս։ Զի առ մեզ, արդեամբք իսկ որպէս եւ ենն, վարձկանք գրիչքն համարին . իսկ առ նոսա նորին հակառակ չլինի ոք յայն գործ միջամուխ, թէ ոչ ցածուն ոք իցէ եւ ծանօթ հաւատարմութեամբ եւ քաջութեամբ, զի հարկ է նմա, թէ ամենայն խորհրդոցն խորհրդակից լինիցի։ Զայս կարգ բարեկամութեան առ Փիղեպեայ ունէր զամս եւթն, եւ յետ նորա մեռանելոյ, ի նոյն գործ սպասաւորութեան կայր առ Աղեքսանդրի զամս երեքտասան։ Այլի յետին ժամանական եւ զօրաւար եւս էր միւսումթեւի հեծելազօրուն, որ անուանեալ կոչէր շետերիկէ։ Եւ էր նա միջամուխ խոր-

Հրբդոց երկողունց եւս թագաւորացըն, եւ ամենայն իրաց կցորդ :

Տ. Յնձ Աղեքսանդրի ի բարեղացւոց աշխարհին մեռանելոյ, իբրեւ բաժանէին զարքայտվթիւն նորա ծառայքն դայեկորդիք իւրաքանչիւր եւ զգլիսաւոր իշխանութիւն տային Պերդիկկայ, այն՝ որում Աղեքսանդրոս ի մեռանել իւրում ետ զիւր մատանին. որով ամենեքին իմանային եթէ նմա զթագաւորութիւնն ընծայեցուցեալ իցէ, մինչեւ իւր որդիքն ի չափ հասանիցեն։ Քանզի Արատերոս եւ Անտիպատրոս, չեին մօտ, որ անցուցանել զնովաւ կարծէին, եւ Ափեստիոն մեռեալ էր, զոր մեծարոյ քան զայլսն համարէք Աղեքսանդրոս, որպէս մարթի դիւրաւ իմանալ։ Ուայնմ ժամանակի տրւաւ Աւմենեայ կապադովկացւոց աշխարհն, կամ մանաւանդթէ սահմանեցաւ. զի յայնժամ ի ձեռս թշնամեաց էր։ Զնա Պերդիկկաս ընդիւր յարեցուցանէր մեծաւ փութով զի յոյժ իսկ հաւատարիմ եւ աջողակ զայրն տեսանէր, եւ զիտէր զի եթէ զնա հրապուրիցէ, բաղում իւիքնը պաստ լինիցի նմա յիրան զորս յար-

դարեր : Քանզի ածեր իսկ զմտաւ ,  
որում դրեթէ ամենեքին՝ որ ի մեծ  
ինչ իշխանութեան կայցեն , ցանկան ,  
զայլոց բաժինոն յափշտակեալ յիւր  
վտարել : ՞այդ ոչ նա եւեթ գոր-  
ծեաց , այդ եւ ամենեքին իսկ՝ որը  
Աղեքսանդրի բարեկամք լիեալ էին :  
Առաջին Դեւոնատոս զՄակեդոնիա  
բմբոնել յօժարեր . նա բազում մե-  
ծամեծ խոստմամբք ջանայր հաւա-  
նեցուցանել զւմենէս , զի զՊերդիկ-  
կաս թողքէ եւ ընդ իւր բարեկամու-  
թիւն առնիցէ : Աւ իբրեւ չկարեր ա-  
ծել զնա ի հաւան , գուն գործեր ըս-  
պանանել . եւ առնէր իսկ , եթէ ոչ  
նա գիշերի դաղտուկ փախուցեալ ա-  
պրեր ի միջոյ պահապանայ նորա :

Գ. Յանա ժամանակի բորբոքե-  
ցան մարտք պատերազմայ , որ յետ  
Աղեքսանդրի մահուն մինչեւ ցհա-  
մայնաջունջ սատակումն մղեին . եւ  
ամենեքեան ի մի վայր դային հասա-  
նէին , զի զՊերդիկկաս նկուն առնի-  
ցեն : Ծէպէտ եւ տկար զնա աեսա-  
նէր Աւմենէս , զի առանձինն ամենե-  
ցուն հարկէր հակառակ կալ , այլ  
չկայր յետս ի բարեկամէն , եւ ոչ բգ-  
կեալն քան զհաւատարիմն լինել լաւ

Համարեցաւ։ Կացուցանէր զնա Պեր-  
դիկկաս ի վերայ կողմանց ասիացւոց,  
որ ի մեջ լերանց Տաւրոսի եւ Եղեռ-  
պոնտեայ կան, եւ զնա միայնընդ-  
դէմ կարգէր եւրոպէացւոց հակա-  
ռակորդացն, զի ինքն խաղայր գնայր  
ի վերայ Պտղոմեայ, տալ մարա պա-  
տերազմի բնդ եղիպտացւոց աշխար-  
հին։ Աւմենեայ ոչ ինչ բազմաձեռն  
գունդք էին, եւ ոչ ինչ պնդակազմն,  
զի եւ առանց կրթութեան իսկ էին,  
եւ ոչ ի բազում ժամանակաց գու-  
մարեալք, եւ ասէին եթէ մօտ իսկ  
են եւ ըստ Եղեսպոնտոս անցեալ  
Վնախպատրոս եւ Արատերոս, հա-  
րբատաբուռն զօրօք մակեդոնացւոց,  
արք Հոյակապք եւ յիրս պատերազ-  
մի քաջք անհնարին. զի յայնմժա-  
մանակի մակեդոնացւոց զօրականն  
այնպիսիք ոմանք համբաւէին, որ-  
պիսի այժմ հումայեցիք համարիցին,  
զի միշտ իսկ հանապաղ քաջք համա-  
րեցան, որք զգինաւոր իշխանու-  
թիւն կալան։ Գիտաց Աւմենէս զի  
եթէ զօրքն իմանայցեն թէրնդ ում  
կոռւել երթան, ոչ միայն չկամիցին  
խաղալ, այլ վաղվաղակի իբրեւ լուր  
լինիցի նոցա, քակեալ ցրուեսցին։

Ա ասն որոյ զայս իմաստուն խորհուրդ  
խորհեցաւ, թէ ընդ անկոխ ճանա-  
պարհ զզօրսն ածիցէ, յորս չկարի-  
ցեն ինչ զՃշմարտութիւնն լսել. եւ  
հաւանեցոյց զնոսա թէ հակառակ  
բարբարոսաց ինչ խաղացցէ: Արդ զայս  
խորհուրդս հան նա ի գլուխ, եւ  
զզօրսն ճակատեցոյց ի պատերազմ,  
մինչ չեւ էր զօրացն ի վերայ հասեալ  
եթէ ընդ որոյ տայցեն պատերազմ:  
Եւ զվայրսն յառաջագոյն հասեալ  
կալեալ, այնպէս առնէր զի առաւել  
հեծելազօրու մարտիցէ, որով հա-  
րստագոյնն էր քան հետեւակօքն,  
զի նոքօք ի վայր էր քան զնոսա:

Դ. ԽՍԹՅ սաստկագոյնս ընդ մի-  
մեանս բախել, իբրեւ ցմեծ ժամ  
աւուրն կռուէին, անկանէր Կրատե-  
րոս զօրաւար, եւ Նէոպտղոմէոս՝ որ  
զերկրորդ բարձ իշխանութեան ու-  
նէր: Ծնդ նմա Եւմենէս միայն ընդ  
միայն կռուէր. եւ յորժամ գիրկընդ  
գիրկ խառնէին, եւ ի գետին յերի-  
ւարացն անկանէին, որպէս զի յայտ  
լինէր թէ թշնամութեան մտօք կր-  
ռուէին, եւ ոգւովք մանաւանդ քան  
թէ մարմնով մաքառէին, մինչ չեւ  
միոյ ի նոցանէ փշեալ զոդին, մեւոն

ոչ թափեցաւ : Ա էրս առ ի նմանէ  
Եւմենէս, բայց ոչ եթէ վասն այնու-  
րիկ ել ի ճակատուէն, այլ պնդա-  
գոյնո ընդդէմ կայր թշնամեացն :  
Յայնմ վայրի իբրեւ հեծելազօրն բե-  
կանէր, եւ Կրատերոս զօրաւար մե-  
ռանէր, եւ այլ եւս բաղումք ի պա-  
տուաւորաց ձերբակալ լինէին, հե-  
տեւակ զօրքն, քանզի յայնպիսի վայ-  
րըս անկեալ էին, զի առանց Եւմե-  
նեայ կամելոյ չկարէին մաղապուր  
պլրծանել, հաշտութիւն ի նմանէ  
խնդրէին : Այլ իբրեւ յայն հասին,  
չկային ի դաշինոն, եւ իբրեւ արձա-  
կեցան, վաղվաղակի առ Անտիպա-  
տրոս անկանէին : Եւմենէս զկրատե-  
րոս ի ճակատուէն կիսամահ հանէր,  
եւ ջանայր արծարծանել . այդ իբրեւ  
չկարաց, ըստ առնն արժանաւորու-  
թեան եւ ըստ առաջին բարեկամու-  
թեանն, զի առ Աղէքսանդրի կեն-  
դանեաւք ընտանեբար զնայր ընդ  
նմա, եհան զդին յուղարկաւորու-  
թեամբ, եւ զոսկերան ի Մակեդոնիա  
առ կինն եւ առ որդիսն առաքէր :

Ե . Խբրու այս իբք այսպէս յէ-  
ղեսպոնտոս կատարէին, Պերդիկկաս  
առ Կիլոս գետով ի Ոեղեւկեայ եւ

ՅԱՆՏԻՂՈՆԵայ սպանաներ, եւ դահորէց գլխաւորութիւն այնու հետեւ ԱՆՏԻՊԱՏՐԵայ հասաներ: Անդ ըստ զօրացն վճիռ տալոյ, որք յետս կացեալք էին, մինչդեռ չեին անդէն, գլխապարոք գտանէին, յորս էր եւ Եւմենէս: Խոկ նա զայնպիսի վերս յանձն առեալ, չկործանէր, եւ ըզպատերազմն մղէր . բայց իրք տըկարք, թէպէտ եւ զքաջութիւն մըտաց նորա ոչ բեկանէին, այդ նըւաղէին: Եթրեւ զնորա զհետ մտեալ հալածէր ԱՆՏԻՂՈՆոս, եւ բազում յաճախութիւն զօրաց էր նորա, բազում անդամ զճանապարհայն նեղէր . եւ ոչ ընդխառնել ի պատերազմ դիպէր երբեք, եթէ ոչ ի տեղիս՝ յորս սակաւք կարիցեն զղէմ ունել զբազմաց: Այլ ի յետին ժամանակն, յորժամ չեղեւ մարթհնարիւք ըմբռնել, շուրջ պաշարեցաւի բազմութենէ: Անտի եւս, յետ բազմաց յիւրոց անտի անկանելոյ, ապրէր, եւ ի փոխւգացւոց ամուրն՝ որ անուանեալ կոչի նորա, անկանէր: Եւ իբրեւ շուրջ նստեալ պաշարէին զնա անդէն, եւ կասկածէր մի գուցէ յորժամ ի միում վայրի դադարիցէ,

անպիտանք այնու հետեւ լինիցին եւ  
րիւարքն պատերազմի, քանզի չգոյր  
տեղի արշաւելոյ, խորագէտ հնա-  
րիւք զելս իրացն գտանէր, զի յոր-  
ժամ դադարեալ կայցէ, մարթիցի  
դրաստուցն ջերանել եւ ընդ հրա-  
հանդս ելանել, զի եւ ախորժելով  
զիսարն կերիցեն, եւ ի մարմնոցն վար-  
ժմանէ ոչ դադարիցեն։ Ոգլուխս  
փոկով ի բարձուէ պնդէր, որպէս զի  
չկարէին իսկ քաջ առաջոյ աքեօքն  
ի դետինն հասանել, ապա յետոյ  
դանիւք տագնապէր ոստոստել եւ  
կիցս ընկենուլ. եւ յայնչափ շար-  
ժել, ոչ ինչ ընդհատ յասպարիսին  
արշաւելոյ, քիրան հարկանէր։ Ուս-  
տի եղեւ ամենեցուն զարմանալի ինչ  
կարծել թէ զգրաստան այնպէս գե-  
ղեցիկս ի քաղաքէն հանիցէ, ուր բա-  
զում ամիսս կայր ի պաշարման, որ-  
պէս թէ ի դաշտագետին վայրի ու-  
նիցի զնոսա։ Յայսր պաշարման ժա-  
մանակի յորժամեւ կամէր զկաղմած-  
եւ զամրութիւն լնատիդոնեայ այրէր  
եւ քակէր։ Եւ դադարեալ նստէր նա  
ի միում վայրի զամենայն ժամանա-  
կրս ձմերայնւոյն։ այդ քանզի չմար-  
թէր բանակն ուսմիկ դտանել, եւ

մերձ էր գարունն , կերպարանեալ  
որպէս թէ ձեռս տայցէ , իբրեւ գա-  
շինք ի միջի կուէին , զլնտիդոնեայ  
ոստիկանսն պատրէր , եւ անձամբ  
եւ իւրովքն ամենեքումբք ողջան-  
դամ զերծանէր :

Զ . Առ. ՈՄՊԻՒԵՄ մայր Աղեքսան-  
դրի իբրեւ թուղթ եւ հրեշտակս առ-  
նա յասիացւոց աշխարհն առաքէր ,  
հարցանել եթէ դառնայցէ արդեւք  
ի Վակեդոնիա , եւ ի ձեռն առնու-  
ցո՞ւ զիշխանութիւնն , քանզի ի ժա-  
մանակին յայնմիկ յլ; պիրոս բնակէր .  
նա զառաջինն հաւանեցուցանէր ըզ-  
նա , զի մի շարժեսցի ի տեղւոջէն ,  
եւ սպասեսցէ մինչեւ Աղեքսանդրի  
որդին արքայութեանն հասանիցէ :  
Ապ եթէ ցանկութեամբ ինչ աճա-  
պարեսցէ երթալ ի մակեդոնացւոց  
աշխարհն , զամենայն զրկանսն մո-  
ռանայցէ , եւ մի ընդ ումեք անա-  
գորոյն խստութեամբ գնայցէ : Յայ-  
սրմ ամենայնէ ոչ ինչ արար նա .  
քանզի եւ ի Վակեդոնիա դայր , եւ  
անդէն բազումանագորունութեամբ  
վարէր : Եւ խնդրէր իսկ յլ; ւմենեայ  
մինչդեռ հեռին էր , զի չառնուցու  
յանձն եթէ Փիղիպեայ տանն եւ որ-

դւոյ թշնամիք տայցեն անունդ առնել զգարմն, այդ զի յօդնականութիւն եկեսցէ որդւոյն Աղեքսանդրի : Զայս եթէ կամիցիս ինչ, ասէ, ի գըլուխ հանել, վաղվաղակի զօր գումարեա գունդ կազմեա, զի նոքօք հանդերձ հասցես ինձ ի թիկունս : Եւ զի դիւրագոյն զայն գործեսցես, ես ամենեցուն ոստիկանացն՝ որ հաւատարիմն կացին, առաքեցի թուղթը զի քեզ հնազանդ լինիցին, եւ քո խրատուքն վարիցին : Նոքիմք Եւմենէս դրդուեալ, լաւ համարեցաւ եթէ այնպէս ինչ դէպքն տայցեն, կորնչել զի երախտաւորացն շնորհահատոյց լինիցի, քան ապախտաւորութեամբ կեանս կեցցէ :

Է . ԱՅՆՈՒՃՆՑՆԻ զօրաժողով լինէր եւ մարտ պատերազմի ընդ Անտիգոնեայ պատրաստէր : Զի էին ընդնմա բազումք յազնուականաց անտիմակեդոնացւոց, յորս Պելկեստէսն էր, որ անձնապահ լեալ էր Աղեքսանդրի եւ յայնժամունէր զՊարսից աշխարհն, եւ Անտիգենէս՝ ընդորոյ իշխանութեամբ էր մակեդոնացւոց ճակատն, կասկածէր վասննախանձուն մակեդոնացւոց, յորմէ շը-

կարէր ապրել, եթէ այր մի օտարածին զգլխաւորական իշխանութիւնը մբռնիցէ, մանաւանդ քան այլ մակեդոնացիք՝ որոց այնչափ յաճախութիւն էր: Անդէն ի վանս իշխանաց յանուն Աղէքսանդրի խորան հարկանէր, եւ աթու ոսկիապատ հանդերձ գաւազանաւն եւ թագաւ անդր հրամայէր դնել, եւ ամենեցուն օր ըստ օրէ անդր ժողովել, զի անդրէն վասրն երեւելի ինչ իրաց խորհուրդ առնուցուն: Կարծեալ այնպէս եթէ չարկանիցէ նախանձուկս, եթէ կերպարանօք իշխանութեան եւ անուան Աղէքսանդրի երեւիցի մղելզպատերազմն. զոր եւ արար իսկ: Աւ քանզի ոչ ի վանսն Աւմենեայ, այլ զարքունի վրանաւն ժողովէին, եւ անդէն վճիռ լինէր զիրացն, զաւղէր իմն սակայն ամենայն ի ձեռն նորավճարէր:

Ծ. Այս ի Պարետակսի մարտ պատերազմի ընդ Անտիգոնեայ բախէր, ոչ ճակատ առ ճակատ յարդարէր, այլ զճանապարհայն. եւ զնա խուճապեցուցեալ ի Պարաստան տագնապեցոյց դառնալ ձմերել: Աւ ինքն ի սահմանորդ աշխարհին Պարսից ի

Ճմերոց զգօրսն բաժանէր, ոչ որպէս  
իւր ինչ կամք էին, այդ որպէս զօ-  
րացն միտք ստիպէին առնել։ Քան-  
զի Աղեքսանդրի ճակատն՝ որ զա-  
սիացւոց աշխարհաւ շրջեցաւ, եւ  
Պարսից յաղթեաց, առաջին իմն  
պարծանօքն եւ ժպրհութեամբ ոչ  
հնազանդել ինչ զօրաւարացն, այլ  
հրաման տալ ինդրէին, որպէս եւ  
այժմ մեր հին զօրականք դործեն։  
Արդ վտանգէ, զի մի եւ զնոյն՝ զոր  
նոքայն արարին, առնիցեն, զի իւր-  
եանց անժուժկալութեամբն եւ բազ-  
մապատիկ ժպրհութեամբ, զամե-  
նայն վերի վայրառնիցեն, զայնոսիկ՝  
որոց թիկունք էին, կորուսանիցեն,  
ոչ ինչ ընդհատ յայնցանէ՝ զորս աա-  
տակեցինն։ Եւ եթէ ոք զայնց զօրա-  
կանաց իրա ընթեռնուցու, ամենեւ-  
ին հանգոյն սոցա դործոցն դատա-  
նիցէ, եւ առնուցու ի միտ եթէ չիք  
ինչ կրծիմի միջի ընդ այն եւ ընդ  
այս, բայց ժամանակն։ Այլ դարձ-  
ցուք անդրէն ինոսա։ Ծնակեալ էին  
ի ճմերոցսն, ոչ ըստ օրինի պատե-  
րազմի, այլ ըստ իւրեանց դիւրին եւ  
հեռի իսկ ի միմեանց մեկնէին։ Իբրեւ  
ի վերայ հասանէր իրացն Անտիգո-

նոս, եւ իմանայր եթէ ինքն չլինիցի գամադիտ հակառակորդաց կաղմելոց պատրաստելոց, դներ ի մտի նոր ինչ խորհուրդ խորհել: Երկու ճանապարհոք էին, ընդ որս ի Մարաց աշխարհէն ուր ինքն ձմերէր, ի ձմերոցո թշնամեաց մարթ էր հասանել: Որ ի կարծոյ ճանապարհն էր յանապատ տեղիս, եւ բատ այն ճանապարհ ոչ ոք անցանէր վասն անջրդութեանն, զտասնաւուրս մարթ էր հատանել անցանել զայն ճանապարհ. իսկ այն ընդ որ ամենեքեան առհասարակ անցանէին, տասն աւուրց գնացիւք երկայնագոյն քան զմեւսն էր, այլ յուռթի եւ ամենաբեր: Ծնդ այս թէ անցանէր, զիտէր, զի մինչ չեւ զերիր մասն ճանապարհին ի գլուխ հանեալ իցէ, թշնամիք իմանայցեն զնորա գալուստն. ապա թէ ընդ առանձին տեղիս ձրդեալ երթայր, ակն ունէր եթէ ըզթշնամին զեղծ գտեալ նուաճեսցէ: Արդ առ ի գլուխ հանելոյ զերսն, հըրաման տայր բազում տիկս եւ հադաղակս ածել կուտել. յետ այնորիկ բանջար եւ եփոյս վասն տասն աւուրց պիտոյից, եւ պատուիրէր թէ մի հուր

ի բանակին լուցանիցի, եւ զճանապարհն՝ զորիմափել եղեալ էր հատանել, ծածկեր յամենեցունց։ Եւ իւրեւ հանդերձեալ կազմեին, դէմեդեալ գնային յո կամերն։

Օ. Անչս ճանապարհին հազիւ ի գլուխ հանեալ էր, իբրեւ ի ծխոյ բանակին կարծիք լինէին Աւմենեայ եթէ մերձ են թշնամիք։ Ի մի վայր ժողովէին զօրագլուխք, խորհուրդ ի մէջ առնոյին, եթէ զինչ ի դէպ իցէ դործել։ Ամենեքեան իմանային եթէ չմարթէր վաղվաղակի զզօրսն գումարել, մինչ չեւ եւս Անտիգոնոսս հասեալ իցէ։ Արդ իբրեւ բոլորեքեան դողդոջէին եւ սայթաքէին, եւ անցոյս լինէին զիրայն, ասէր ցնոսս Աւմենէս եթէ վաղվաղակի հնազանդիցին եւ զհրամայեալմն առնիցեն զորյառաջագոյն չարարին, ինքն յարդարիցէ զիրան։ Զի ընդ որ ըզհինդ աւուրս թշնամիք անցանել մարթեն, այնպէս ինչ առնիցէ, զի նոյնչափ ինչ աւուրբք յերկարեսցի, որով եւ այսր անդրընթացեալք զիւրեանց զօրս գումարեսցեն։ Եւ առ ի զԱնտիգոնեայ զարշաւանն կարձելոյ, այսպիսի խորհուրդ կալաւ։ Արս ըն-

տիրս առաքերի մօտաւոր լերինսն՝ որ  
հանդէպ կային թշնամեացն ճանա-  
պարհի . եւ պատուեր տայր նոցա զի  
յառաջնում պահու գիշերոյն աստ  
անդ մեծամեծ խարոյկս լուցանիցեն,  
եւ յերկրորդում պահու նուազեցուս-  
ցեն, եւ յերրորդումն՝ աղօտ աղօտ  
առնիցեն . եւ կերպարանօք զսովո-  
րութիւն բանակի ցուցեալ, կարծիս  
տայցեն թշնամեաց եթէ անդէն իսկ  
բանակ հարեալ իցեն, եւ թէ իմա-  
ցան զնոցա գալուստն . զնոյն եւ յեր-  
կրորդում գիշերի գործիցեն : Որոց  
հրամայեան էր, վաղվաղակի զպա-  
տուէրն կատարեցին : Վնտիգոնոս,  
իբրեւ օրն նսեմացաւ, ընդ խարոյկ-  
որն նայեցաւ, կարծեաց եթէ իւր  
գալուստն ի վեր ել, եւ թշնամիք  
անդը զիւրեանց զօրսն ժողովեցին :  
Ըլջէր զխորհուրդն, եւ զի չկարաց  
զնոսա զեղծ գտանել, խոտորեցոյց  
զճանապարհն, եւ զերկարագոյն շա-  
ւիլս յուռթի ճանապարհին կալաւ :  
Անդ հանդարտէր օր մի, զի զզօրսն  
յաշխատութենէն հանգուսցէ, եւ  
զգրաստոն գարմանեսցէ . զի նորո-  
գեալ եւ արծարծեալ գնդաւ ի ճա-  
կատ մտանիցէ :

Ճ. Ասաւս Աւմենէս խորամանդ  
զօրաւարին յաղթէր հանձարով եւ  
նորա արագութեանն խափան լինէր,  
այլ չլինէր ինչ այն նմա օդուտ : Քան-  
զի առ նախանձու իշխանացն՝ որ էին  
ընդ նմա, եւ առ նէնդութեան մա-  
կեդոնացւոց հին զօրաց յորժամ պա-  
տերազմին յաղթեալի բաց մեկնէր,  
Վնտիգոնեայ ի բուռն անկանէր .  
թէպէտ եւ զօրքն նմա յառաջագոյն  
երիցս յայլ եւ այլ ժամանակս եր-  
դուեալ էին, եթէ պաշտպանիցեն  
նմա, եւ ոչ երբեք յետս կացցեն ի  
նմանէ : Այլ այնպէս ոմանք ընդ նո-  
րս քաջութիւնսն նախանձաբեկ լի-  
նէին, զի առաւել կամեցան երդ-  
մնահարս լինել քան թէ չլինել նմա  
մատն : Իսկ Վնտիգոնոս, թէպէտ եւ  
այնպէս անհնարին թշնամութեամբ  
էր ընդ նմա, ապրեցուցանէր զնա ե-  
թէ իւրքն թողացուցանէին նմա, զի  
իմանայր եթէ չէ հնար ումեք այն-  
պէս թիկունք լինել նմա յիրսն, որ  
յայտ իսկ էր ամենեցուն եթէ մօտ  
առ կուրծս հասեալէ : Զի ի վերայ  
հասեալ կային Աեղեւկոս եւ Դիւսի-  
մաքոս եւ Պաղոմէոս, զօրաւորք զօ-  
րութեամբ, ընդ որս վասն գահերէց

դլեաւորութեանն պարտ էր կռուել։  
Այլ զայն չառնոյին յանձն որ շուրջն  
կային . քանզի տեսանեին , զի իբրեւ  
Եւմենէս ընկալցի , ամենեքին առ  
նմա փոքր ինչ թուեսցին։ Եւ Են-  
տիգոնսս դլեավին այնպէս բորբո-  
քեալ էր ցասմամբ , զի մեծաց իրաց  
յուսով եւեթ մարթ էր նմա մեղ-  
մանալ։

Ա. Իսու իբրեւ ետ զնա դնելի  
պահեստի , եւ ոստիկան պահապա-  
նացն եհարց , թէ ՞ի արդ կամիցի  
պահել . իբրեւ զառեւծ , առէ , կամ  
իբրեւ գաղանագոյն փիղ։ ՞ի չեւ  
եւս հաստատեալ էր ի մտի , եթէ  
ապրեցուսցէ ինչ արդեւք զնա , թէ  
ոչ ապրեցուսցէ։ Եւ գային առ Եւ-  
մենէս երկոքին կողմանքն . եւ որք  
առ քինու նայել եւ ուրախ լինել  
ընդ նորա կործանումն կամեին , եւ  
որք վասն հին բարեկամութեանն  
խօսել ընդ նմա եւ մխիթարել յօ-  
ժարեին . յոլովագոյնք եւս այն էին ,  
որք զնորա կերպարանսն ճանաչել  
խնդրեին , թէ որպիսի ոք իցէ , յոր-  
մէ զայնչափ ժամանակս եւ այնպէս  
ոստիկ կասկածէին , եւ յորոյ ի  
կորստեան զյաղթութեան յոյսն ե-

դեալ էին : Իսկ Եւմենէս , իբրեւ ընդ  
երկար ի կապանսն կայր , ասէր ցՈւ-  
նոմարքոս՝ յոր յանձն էր վերակա-  
ցութիւն պահպանութեան բանդին .  
Զարմանամ , ասէ , զի զերիս աւուրս  
այսպէս պահիցիմ . քանզի այդ Են-  
ախոննեայ իմաստութեանն չվայելէ  
զի այսպէս ընդ պարտելոյ գնայցէ ,  
եւ ոչ հրաման տայցէ կամ սպանա-  
նել կամ թողուլ : Իբրեւ յանդգնա-  
գոյնս բարբառեալ թուեցաւ նա Ո-  
նոմարքեայ , Եղէ դու , ասէ , Եթէ  
այդպիսի քաջութեան միտս ունէիր ,  
ընդէր ոչ ի ճակատուն անկար<sup>15</sup> , մինչ  
շեւ անկեալ ի ձեռս թշնամւոյն :  
Տայր պատասխանի անդրէն Եւմե-  
նէս Եցիւ , ասէ , այնպէս դէպք տայ-  
ին , այլ յայն սակս այն չգիպեցաւ ,  
զի ոչ երբեք ընդ այնպիսումն՝ որ հր-  
զօրագոյն քան զիս իցէ , ի ճակատ  
մտի . զի եւ ոչ ընդ ումեք մարտ ե-  
տու , որ ոչ պարտեալ անկանիցի : Եւ  
զի յաղթեցայ , այն ոչ եթէ թր-  
շնամեաց ինչ քաջութեամբ դիպե-  
ցաւ , այլ բարեկամացն նենդու-  
թեամբ : Եւ զայն ոչ եթէ ստու-  
թեամբ ինչ ասէր . զի եւ տեսլեամբ  
աղնուական էր , եւ ունէր պնդու-

թիւն եւ զօրութիւն առ ի ժոյժ ու  
նելոյ աշխատութեան . մարմնադեղ  
եւ համեմատ կերպարանօք :

Տիւ . Աբր քանզի Ենտիգոնոս չը-  
համարձակէր առանձինն վճիռ տալ  
վասն նորա ի խորհուրդ առնէր ա-  
պաստան : Ենդ զրեթէ ամենեքին  
զառաջինն խոռվեալ զարմանային ,  
եթէ չեւ եւս ածեալ են պատիժք  
պատուհասից ի վերայ նորա , որ զայն-  
չափ ժամանակս այնպէս անհնարին  
չարիս ընդ նոսա անցոյց , մինչեւբա-  
զում անդամ ի յուսահատութիւն  
իսկ հասանել , որ զմեծամեծ զօրա-  
ւարս նոցա սպան , եւ այնչափ ինչ  
զօրութիւն է ի նմա , զի որչափ սա  
կենդանի կայցէ , չմարթի նոցա ի  
զգուշութեան լինել , եւ եթէ մե-  
ռանիցի , չգուցէ ուստեք այնու հե-  
տեւ կասկած ինչ : Եպա ուրեմն զայն  
ասէին , զի եթէ զնա յազատու-  
թիւն հանիցէ , զո՞ ունիցի այնու հե-  
տեւ իւր բարեկամս , զի ինքեանք  
Եւմենեաւ հանդերձ լինել առ նմա  
չառնուն յանձն : Իբրեւ այսպէս ըզ-  
միտս խորհրդականացն իմանայր ,  
խնդրէր իւր եւթնօրեայ ժամանակս  
զի խորհիցի : Այլ իբրեւ կասկածէր

զի մի գուցէ խռովութիւն ինչ ի զօրուն լինիցի, հրաման տայր մի ումեք առ նմա մտանել, եւ զօրբստօրէ կերակուրն չտալ . քանզի չառ յանձն բուռն լինել այնմ՝ որ երբեմն բարեկամեալ էր նմա: Ենդ ոչ ինչ աւելի քան զերիս աւուրս սովով նեղեալ, իբրեւ չուեր բանակն, առանց գիտելոյ Ենտիգոննեայ, ի պահապանացն փողոտեցաւ:

Գ.մ. Ա ՅՍՊԱՆ Եւմենէս ամաց քառասուն եւ հնդից, ի քսաներորդ ամաց հասակին, որպէս վերագոյնն ցուցաք, ամս եւթն Փիղիպեայի ծառայութեան եղեալ, եւ ամս երեքտասան առ Աղէքսանդրի ինոյն գործ սպասաւրութեան կացեալ, եւ ի նմին ժամանսակի թեւի միոջ հեծելոց ոստիկան լիեալ, եւ յետ Աղէքսանդրի մեռանելոյ իշխան զօրագլուխ լեալ զօրաց, եւ զոմանս իգրւխաւոր զօրաւարացն մերժեալ եւ զոմանս սպանեալ, ըմբռնեալ ոչ Ենտրիգոննեայ ինչ քաջութեամբ, այլ մակեդոնացւոցն երդմնատութեամբ, ի կենաց վախճանէր: Եւ թէ զինչ կարծիս զնմանէ կարծէին ամենեքին՝ որ յետ Աղէքսանդրի մեծի թագա-

ւորքն կացին , այս յայտ անտի է , զի  
ոչ ոք ի նոցանե առ Եւմենեայ կեն-  
դանեաւք թագաւոր անուաներ , այլ  
կուսակալ . նոքին իսկ յետ սորա մե-  
ռանելոյ , վաղվաղակի արքունական  
հանդերձանս եւ անուն առնոյին :  
Եւ ոչ որպէս իսկզբանն համբաւ հա-  
նին թէ Եղեքսանդրի որդւոց զթա-  
գաւորութիւն պահիցեն , զայն հաս-  
տատուն ունել յօժարեին . եւ իբրեւ  
բարձաւ գիմակաց հակառակորդն ,  
զորի մտին ունէին հանին ի վեր : Զայս  
ոճիր գործեցին Ենտիգոնոս , Պտղո-  
մէոս , Աեղեւկոս , Դիւսիմաքոս , Կա-  
սանդրոս : Իսկ Ենտիգոնոս զԵւմե-  
նեայ դին . մերձաւորաց նորա տայր  
թաղել : Նոքա ըստ զինուորութեան  
օրինիյուղարկաւորութեամբ թաղե-  
ցին , ուղեկից լեալ ամենայն զօրացն ,  
եւ զոսկրոտին ի Վամիրո առ մայրն եւ  
կինն եւ առ որդիս նորա հասուցին :

Ф - 0 - ү - ь - 0 - ү

## ՅԱՆԴԻՄԱՆՈՒԹԻՒՆ

Ա. **Փ**ոստօն, բարի անուանեալ կոչի, եւ  
յաղքատութեանն խոտէ զպարգեւմն : Բ .  
ի ծերութեանն ատելի լինի վասն զքաղա-  
քըն Անտիպատրեայի ծեռս տալոյ եւ զՊե-  
մոսթենէս յաշխարհէ հանելոյ, եւ զՊի-  
րեւս մատնելոյ : Գ . Առնու պատիժս յաշ-  
խարհէն ի բաց գնալոյ : Դ . Դատապար-  
տեալի մահ մատնի եւ թաղի ի ծառայիցն :

# ԻՆՍԵՒՏԱԵՆԵՐՈՐԴ

Փ Ա Կ Ի Ո Շ

Ա Թ Ե Ն Ե Ց Ի

Ա. ՓՈԿԻՌՆ աթենացի թէպէտ եւ  
բազում անգամ զօրաւար եկաց զօ-  
րաց, եւ զդլիսաւոր իշխանութիւնսն  
կալաւ, այդ առաւելյայտ են նորա  
անարատ կեանք քան զինուորու-  
թեան վաստակն: Քանզի այսր չիք  
ինչ յիշատակ, իսկ այնր բազում ինչ  
որով եւ հարի անուանեալ կոչէր: Եւ  
էր հանապաղ աղքատ, իբրեւ մար-  
թէր նմա մեծատուն լինել, վասն  
յաճախ մեծարանացն եւ պատուոց,  
եւ զլիսաւոր իշխանութեանց՝ զոր  
տայր նմա ժողովուրդն: Աս իբրեւ  
զՓիղիպեայ արքայի զմեծամեծ պար-  
զեւսն յետո դարձուցանէր, եւստի-  
պէին զնա հրեշտակքն ընդունել, եւ  
խրատ եւս տային նմա, զի եթէնմա  
չիցէ փոյթ յայնց պարզեւաց անկա-  
նել, զոնէ զուստերացն հոգայցէ,

որոց դժուարին իցէ յայնպիսի անհնարին աղքատութեան զայնչափ հայրենի փառաւորութիւնն ունել յակաստանի: Նա պատասխանի տայր նոցա, Աթէ ինձ, առէ, նմանք լինիցին, այն փոքր անդաստան ոնուսցէ զնոսա, որ զիս յայսպիսի բարձիշանութեան հան, ապա թէ աննմանք ինչ լինելոց իցեն, չկամիմեթէ իմովք ծախուք նոցա զեղիսութիւն սնանիցի եւ աճիցէ:

Ե. Խըրեւ մեծաւ յաջողութեամբ բախտին մինչեւ ցութսուն ամ հասակին ժամանէր, ի յետին ժամանակսն նախանձաբեկ լինէին ընդ նախը տոհմային քաղաքացիքն: Նախ քանզի հանդերձ Դեմադեաւ վասն զքաղաքն ի ձեռս տալոյ Ենտիպատրեայ միաբանեաց. եւ նորա խրատու Դեմոսթենէս ընդ այլոց՝ որք երախտաւորք քաղաքին համարէին, ուամկին հրամանաւ յաքսորս առաքեցան: Եւ ոչ այնու եւեթ վեաս գործեաց, զիյուռութեան խորհուրդի վերայ աշխարհին խորհեցաւ, այլ զի եւ ի բարեկամութեանն չեկաց հաստատուն: Քանզի ի Դեմոսթենեայ օգնականութիւն գտեալ, յաս-

տիճանն զոր ունէր, ել, յորժամ  
յարգեալ գովեաց զնա 'Դեմոսթենէս  
ընդ հակառակո ելեալ Քարետայ. եւ  
ի նմին առնէ, յորժամ մահու դա-  
տաստան լինէր, պաշտպանութիւն  
գտեալ երբեմն, ել զնաց ապրեալ ի  
պատժոց պատուհասից: Երդ զսա  
ոչ միայն ի տագնապէն չապրեցոց,  
այդ եւ մատն եւս եղեւ: Եւ միով ի-  
ւիք առաւել յանցեաւ. զի յորժամ  
գլխաւոր իշխանութիւն ուամկին առ  
նմա էր, եւ ազդ լինէր նմա ի 'Դեր-  
կիւղեայ եթէ նիկանովը կասանդրի  
ոստիկան նենդ գործէ Պիրեայ ա-  
թենացւոց, որ եւ խնդրէր իսկ ի նմա-  
նէ զի փոյթ յանձին ունիցի, մի գու-  
ցէ ի պաշարէ զրկեալ գտանիցի քա-  
ղաքն. Փոկիոն լու ի լու ժողովրդեա-  
նըն ասէր, եթէ Չիք ինչ վտանդ, եւ  
խոստացաւ թէ ինքն իցէ ընդ այնը  
երաշխաւոր: Եւ յետ ոչ բազում ինչ  
աւուրց ժամանակի նիկանովը զՊի-  
րեւս առ: Եւ իբրեւ ժողովուրդն ի  
զէն ընթանայր զի հանցէ ի նմանէ,  
քանզի առանց այնը չկարէր լինել ա-  
թենացւոց քաղաքն, նա ոչ միայն ի  
զէն զոր ոչ կոչեաց, այդ եւ ոչ վա-  
ռելցն իսկ կամեցաւ ոստիկան լինել:

զ. Այս ի նմին ժամանակի յԱ-  
թենաս քաղաքի երկու բաժինք՝ յո-  
րոց մին ի ժողովրդենէ կուսէ էր, եւ  
մեւսն յիշխանաց թերէ։ Յնդ սոսա  
էր փոկիսն եւ Դեմետրիոս փաղե-  
րացի։ եւ երկոցունց եւս կողմանց  
պաշտպանէին մակեդոնացիք։ զի որ  
ռամկին թեկն ածէին Պողիսպերքոն-  
տեայ նպաստ լինէին, իսկ աւագա-  
նին ընդ կասանդրի միամտեալ էին։  
Յայնմժամանակի կասանդրոս ի ձե-  
ռըն Պողիսպերքոնտեայ մերժէր ի մա-  
կեդոնացւոց աշխարհէն։ որով ռա-  
միկն գեր ի վերոյ լեալ, վաղվաղա-  
կի վճիռ հատեալ ի վերայ գլխաւո-  
րաց հակառակ կողմանն, մերժէին  
դնոսա յաշխարհէն։ ընդ նոսա էր եւ  
փոկիսն եւ Դեմետրիոս փաղերացի։  
եւ վասն նորին իրաց պատգամաւորս  
առ Պողիսպերքոնտէս առաքէին, որ  
խնդրիցեն ի նմանէ զի զնոցա վճիռն  
հաստատեացէ։ Ենդը գնայր եւ փո-  
կիսն։ յոր իբրեւ հասանէր, բանիւք  
հրաման տային նմա զի պատասխա-  
նի վասն անձինն առնիցէ առաջի ֆի-  
զիպեայ արքայի, այլ արդեամբք ա-  
ռաջի Պողիսպերքոնտեայ։ քանզի  
նա կայր յայնժամի վերայ արքու-

նի իրաց : Անդ ամբաստանութիւն  
լեալ զնմանէ յԱգնոնիդեայ թէ զՊի-  
րեւս ի ձեռս ետ Նիկանորայ , խոր-  
հըրդականաց վճռովքի պահտուեալ  
յԱթէնս առաքէր , զի անդրէն ըստ  
օրինացն դատաստան լիցի զնմանէ :

Դ . ԽԲԲՆԻ հասին անդր , քանզի  
վասն հասակին տկար էր յոտից , կա-  
ռօք ածեալ գայր , բազում ամբոխ  
անդէն ի տեղւոջն կուտէր . ոմանք  
զառաջին համբաւն զմտաւ ածեալ ,  
տիոցն գթային , այդ յոլովագոյնք  
այն էին , որ բարկութեամբ զայրա-  
նային վասն կարծեացն Պիրեայ մա-  
տնութեան , եւ մանաւանդ զի ընդ-  
դէմ ռամկին կամաց եկաց ի ծերու-  
թեանն : Նմին իրի եւ ոչ խօսս իսկ  
արկանելոյ թողութիւն լինէր նմա ,  
եւ պատասխանի տալոյ : Եւ անդէն  
զկարգս ինչ օրինացն կատարեալ դա-  
տաստանաւ պարտաւոր առնէին . եւ  
տային ի ձեռս արանց մետասանից ,  
որոց սովոր են աթենացիք տալ զայ-  
նոսիկ՝ որ հրապարակաւ պարտաւո-  
րեալքն իցեն : Եւ իբրեւ ածէին զնա  
սպանանել , ընդ առաջ եղեւ Եմ-  
փիւղետոս՝ որ բարեկամ լեալ էր նո-  
րա , եւ իբրեւ ասէր ցնա արտասուօք ,

Ո՞չ որպիսի ինչ անարժանս կրես փու-  
կիոն . նա տայր պատասխանի , թէ  
Ոչ արտաքոյ ակնկալութեան էին զոր  
կրեմն , զի այսպիսի վախճան եղեւ  
բազմաց արանց աթենացւոց երեւե-  
լեաց : Եւ այնպէս գարշէին խորշէին  
ի նմանէ խառնիճաղանձն , զի ոչ ոք  
յազատաց անտի համարձակեցաւ  
թաղել զնա , վասն որոյ եւ ի ծա-  
ռայից թաղեցաւ :

# **S T W O N E T O N E**

## ՅԱՆԴԻՄԱՆՈՒԹԻՒՆ

Ա. **Տ**ՐՄՈՎՆԻՌՆԴ զհայրենի գաւառնյա-  
զատութիւն հանեալ, զբոնաւոր եղբայրն  
ի միջոյ երարձ : Բ. ԶԴԻՒՈՆԻՍՈՍ ի սիկի-  
ղացւոց աշխարհէն մերժեալ ի Կորընթոս  
առաքեաց . Իկետայյաղթեաց . զկարքեդո-  
նացիս վարատեաց . զՄամերկոս ձերբակալ  
արար : Գ. Յետնորոգելոյ զիրսն կղզւոյն,  
զիշխանութիւն ի բաց եթող : Դ. Յոր-  
ժամ կացին աչք նորա , դեսպակաւ շրջէր.  
բախտին մեհեան շինեաց : Ե. Թաէ համբե-  
րէր թշնամանաց . օր ծննդեան նորա . թա-  
զումն :

ՏԻՄՈՂԵԿԱՆԻ

ԿՈՐԻՆԹՈՅՑԻ

Ա. ՏԻՄՈՂԵԿԱՆԻ կորընթացի :  
 Աքղարեւ մեծ ոմն էր այրո այս , որ-  
 պէս ամենեքին համարին . քանզինը-  
 մա միայնոյ դէպք ետուն , որ չգիտեմ  
 եթէ այլում ումեք դիպեալ իցէ , զի  
 եւ զաշխարհն յորում ծնաւն , որ ի  
 բռնաւորացն նեղէր անհնարին , յա-  
 զատութիւն հանիցէ , եւ ի սիրա-  
 կուսացւոց աշխարհէն , յորոց յօ-  
 դնականութիւն գնաց , զին ծա-  
 ռայութիւնն ի բաց բարձցէ , եւ ըզ-  
 համօրէն Սիկիզիա՝ որ զամս բազումս  
 ի պատերազմաց նեղէր եւ ի հինէ  
 լվէր , ինքնին եկեալ յառաջին կար-  
 գըն հաստատիցէ : Այդ յայսմ ամե-  
 նայնի մերթ աջողէր նմա եւ մերթ  
 ձախողէր . եւ որ աւելի դժուարինն  
 կարծի , առաւել իմաստութեամբ  
 զաջողութիւն բախտին ի կիր արկա-

ներ քան զչաջողութիւնսն : Քանզի  
իբրեւ նորին եղբայր Տիմոֆանէս ի  
կորնթացւոց զօրաւար ընտրէր, վար-  
ձկանութիւնս օգնականութեան ին-  
քեան գումարեալ բոնանայր, եւ  
մարթէր նմա բաժանակից արքայու-  
թեանն լինել, այնպէս հեռի էր ի  
հաղորդութենէ չարեաց գործոցն,  
զի զիւրոց տոհմային քաղաքացեաց  
ազատութիւննախամեծար քան ըզ-  
կեանս եղբօրն առնէր, եւ աշխարհին  
օրինաց հպատակ կալլաւ համարէր  
քան հրաման տալ աշխարհին : Զայս  
ածեալ զմտաւ, ի ձեռն հաւադիախն  
եւ հասարակաց խնամւոյ ուրուք,  
ընդ որում քոյրն իւր միահայր եւ  
համամայր ամուսնացեալ էր, զեղ-  
բայրն զբոնաւոր փոյթ ի մտի ունէր  
սպանանել : Այլ ինքն ոչ միայն ան-  
ձամբ զիրսն չկամեր վճարել, այդ եւ  
հայել իսկ ընդ եղբօրն արիւն չառ-  
յանձն . զի եւ իբրեւ իրքն ի գլուխ  
ելանէին, ինքն ի բացեայ կայր պա-  
հապանօք, զի մի ոք յիւրոց անձնա-  
պահաց նմա ի թիկունս հասանիցէ :  
Զայս նշանաւոր գործո նորա ոչնոյն-  
պէս ամենեքին յարդեալ գովեն . զի  
ոմանք այնպէս համարէին եթէ ա-

նաղորունութիւն գործեաց , եւ առ  
նախանձու քաջութեան նորա բիծ  
դնելկամէին : Խոկ մայրն յետ իրացն  
ի գլուխ ելանելոյ , չընկալաւ զորդին  
առ իւր , եւ յորժամտեսաներն զնա  
թշնամանելով եղբայրասպան եւ ան-  
օրէն կոչէր : Այնչափ ի խոր խոցէր  
նա ի բանից անտի , զի բազում ան-  
գամ զիւրովին երթալյօժարէր , եւ  
մահուամբ հեռանալ ի տեսլենէ ա-  
պախտաւոր մարդկանն :

Տ . Ի ժամանակ յորժամ' իսն ի  
սիրակուսացւոց քաղաքին սպանա-  
նէր , Դիսնիսոս վերստին զԱիրակու-  
տաս ըմբռնէր . Նորին հակառակորդք  
թիկունս օգնականութեան ի կորըն-  
թացւոց խնդրէին եւ զօրաւար՝ որ  
գլխաւոր կայցէ նոցա յայսմ մարտի:  
Անդը առաքեալ Տիմողեւոնդ , չա-  
ւատալի աջողութեամբ զԴիսնիսոս ի  
համօրէն սիկիղացւոց աշխարհէն մեր-  
ժէր : Աւ թէպէտ եւ սպանանել եւս  
ձեռնհաս էր , այդ չկամեցաւ , եւ  
փոյթ յանձին ունէր զի զգուշու-  
թեամբ ի կորինթոս հասանիցէ . զի  
յերկոցունց Դիսնիսացն բազուման-  
գամ օգնականութիւն գտեալ էին  
կորընթացիքն եւ կամէր զի այնր մար-

դասիրութեան յիշատակ մնայցե . եւ  
զայն մեծապայծառ յաղթութիւն  
համարէր , յորում գթութիւն ա-  
ռաւելէրքան զանագորունութիւն .  
եւ զի մի միայն ակընջօք լուիցեն ,  
այդ եւ աչօք տեսանիցեն եթէ զո ոք  
եւ յորպիսի թագաւորութենէ յոր  
խոնարհութիւն իջոյց : Յետ Դիոնի-  
սեայ ի բաց գնալոյ , ընդ Խկետայ ի  
մարտ պատերազմի բախէր , որ ընդ-  
դէմ եկաց Դիոնիսեայ . եւ զի ոչ առ-  
ատելութեան ինչ բոնաւորութեա-  
նըն , այլ իշխանութեան ցանկու-  
թեամբ զայն գործեաց , յայտ անափ  
է , զի ինքն յետ Դիոնիսի բառնա-  
լոյ , չկամէր թողուլ զիշխանութիւ-  
նըն : Կմա եւս գեր ի վերոյ լեալ Տի-  
մողեւոնդեայ , զկարքեգոնացւոցյա-  
ճախագունդ զօրս առ Կրիմիսոս գե-  
տով ի փախուստ գարձեւցանէր , եւ  
այնչափ շտապ տագնապի ի վերայ  
հասուցանէր , զի շատ եւ բաւական  
համարէին եթէ հնար ինչ իցէ զղի-  
բէացւոց աշխարհն ունել , որք յա-  
ռաջագոյն ի բազում ժամանակաց  
զիկիղացւոց աշխարհն ըմբոնեալ ու-  
նէին : Կա եւ զլամերկոն , զիտա-  
դական զօրաւարն , զայր գոռ պա-

տերաղմօղ եւ զօրաւոր, ունէր, որ ի  
սիկիղացւոց աշխարհն յօդնականու-  
թիւն բռնաւորացն եկեալ էր:

Գ. Յետ այսց իրաց կատարելոց,  
քանզի վասն երկայնժամանակեան  
պատերազմին ոչ միայն զգաւառն  
այլ եւ զքաղաքոն դլխովին անա-  
պատս եւ աւերեալս տեսանէր, ժո-  
ղովէր ածէր որչափ ինչ մարթէր նախ  
զսիկիղացիս. եւ ապա ի կորընթա-  
ցւոց քաղաքէն վարատականս կոչէր,  
զի եւ ի նոցանէ իսկզբանն սիրակու-  
սացւոց քաղաքն հաստատեալ եկաց:  
Եռաջնոց քաղաքացւոց զիւրեանց  
ինչն դարձուցանէր, եւ նորոցն զա-  
րարսն՝ որ թողեալլքեալ էր ի պա-  
տերազմին, բաշխէր. զպարիսպս քա-  
ղաքացն զկործանեալս եւ զմեհեան-  
որն զքակեալս նորոգէր, եւ զքա-  
ղաքսն ինքնաւրէնս աղիկամիս թո-  
ղոյր: Յետ այնպիսի անհնարին պա-  
տերազմի այնպիսի շինութեան հա-  
մօրէն կղզւոյն առիթ լինէր, զի սա  
շինիչ քաղաքացն կարծէր, եւ ոչ  
եթէ որք իսկզբանն շինեցին ածեալ  
զաղթականս: Զդղեակն ի սիրա-  
կուսացւոց քաղաքին, զոր Դիսնի-  
սոսն ամրացոյց, առ ի զքաղաքն

պաշարելոյ, ի հիմանց բրեր . եւ զայլ  
եւս պատուարս բռնակալութեանն  
քակեր, եւ փոյթ յանձին ուներ, զի  
մի ինչ նշանակ ծառայութեան մը-  
նայցէ : Եթեւ այնպէս զօրաւոր էր,  
զի եւ յակամայ կամս նոցա մարթէր  
բռնանալ եւ իշխել, եւ այնպէս սի-  
րելի էր յաջս ամենեցուն սիկեղա-  
ցւոց, զի ոչ ոք ընդդէմ կայր նմա ե-  
թէ թագաւորել ինչ խնդրեր, առա-  
ւել ընդ սիրելին լինել կամեցաւ,  
քան ահագին երեւել : Վասն այնո-  
րիկ վաղվաղակի ի բաց եթող զթա-  
գաւորութիւնն, եւ իբրեւ զմի ի ժո-  
ղովրդենեն կայր ի սիրակուսացւոց  
քաղաքին զամենայն ժամանակս որ-  
շափ եւ եկեաց : Զայդ ոչ անմտու-  
թեամբ ինչ գործեաց, զի որում այլ  
թագաւորք ճոխութեամբն հազիւ  
թէ ձեռնհաս եղեն, սա գթով իմն  
ուներ : Եւ ոչ մի ինչ պատիւ պա-  
կաս էր ի նմանէ, եւ ոչ յետ այնո-  
րիկ իրս ինչ հրապարակաւ ի սիրա-  
կուսացւոց քաղաքին գործէին, զոր-  
մէ վճիռ լիեալ էր, մինչ չեւ հար-  
ցեալ զջիմողեւոնդ թէ յինչ միտս  
իցէ : Եւ քան զնորա խորհուրդն ոչ  
միայն զուրուք խորհուրդ նախամե-

ծար չառնեին, այդ եւ ոչ ընդ այնմ  
ի կշիռ անգամ մուծանեին։ Եւ այս  
ոչ միայն գթով եւ խնամով քաղա-  
քացեացն եղեւ, այդ եւ նորա իմաս-  
տովթեամբն։

Դ. Եւ իբրեւ անցեալ էր զա-  
ւուրբք, առանց իրիք խաւթութեան  
կացին աչք նորա։ Այնպէս տանէր  
վշտացն այնոցիկ, որպէս զի ոչ ոք  
լուաւ նմա թէ տրտնջէր, եւ ոչ ինչ  
արդել լինէր նմա այն յառանձիննեւ  
ի հասարակաց իրս գտանելոյ։ Եւ  
գայր իսկ ի թատրն, իբրեւ ժողովք  
ժողովրդեան անգէն լինէին, վասն  
հիւանդութեան անդրուարօք իկա-  
ռլս լծելովք, եւ այնպէս ի կառաց  
անտի զիւր միտս յայտ առնէր. եւ  
չէր որ զայն ամբարտաւանութեան  
դրէր։ Զի եւ ոչ բան ինչ անզգա-  
մութեան եւ ոչ պարծանաց ել եր-  
բեք ի բերանոյ նորա։ Եւ իբրեւ բա-  
նլս ինչ գովութեան զանձնէ լաէր,  
ոչ այլ ինչ երբեք ասէր, բայց միայն  
եթէ զդիցն գոհանայցէ եւ երախ-  
տաւորս համարիցի զնոսա, զի յոր-  
ժամ կամէին զսիկիղացւոց աշխարհն  
նորոգել, զնա յօժարեցին առնել  
զօրաւար։ Քանզի եւ համարէր իսկ

այնպէս եթէ ոչինչի մարդկօրէն իւրաց առանց աստուածոցն հրամանաց դիպիցի։ Վասն այնորիկ առանին իսկ մեհեան ինքնաղեալ պատահացն կանգնէր, եւ զայն խընամով պաշտէր։

Ե. Ան այնպիսի առաւել լաւութիւն առնն զարմանալի պատահացը յաւելան, զի զամենայն մեծամեծ պատերազմունս յաւուր ծննդեան մղեաց, ուստի եւ զօր ծննդեան նորա տօն խմբէր համօրէն սիկիղացւոց աշխարհն։ Յորժամ այր մի Դամեստիոս անուն, լիրք եւ ապախտաւոր, սմա կամէր օր դնել եւ ժամ սահմանել. զի ասէր բա Խօսեցայց ընդնմա օրինօք, եւ բազումք միախուռն գիմէին, որք զառնն ժպրհութիւն ձեռամբք փութային կարձել. ազաշեաց Տիմողեւոնդ զամենեսեան, զի մի զայն գործիցեն։ Զի վասն այնորիկ, ասէ, ես ի մեծ աշխատութիւնս եւ ի բազում վիշտս արկի զանձն, զի այդ համարձակ լիցի Դամեստեայ եւ այլոց։ Քանզի եւ այն ազատութեան է, թէ ամենեցուն զինչ ոք եւ կամիցի, համարձակութիւն իցէ զիրաւունս յանդիման կա-

յուցանել։ Կոյն դարձեալ, յորժամ  
ոմն հանգոյն Վամեստեայ, որ Դե-  
մենետոսն անուանեալ կոչեր, ի ժո-  
ղովս ժողովրդեան սկսաւ բամբասել  
զգործո նորա, եւ խաղայր իմն թր-  
շնամանօք ի վերայ Տիմողեւոնդեայ,  
Այժմ, ասէ, եղեւ զոր ըղձային .  
զի զայդ ի դիցն անմահից հանապաղ  
խնդրէի, զի այնպէս ազատութիւն  
սիրակուսացւոց շնորհիցեն, որպէս  
զի որեւպէտ ոք զոր ինչ եւ կամիցի,  
առանց պատժոց պատուհասից խօ-  
սիցի : Այ յորժամ վախճանեաց ըզ-  
կեանս իւր հասարակաց ծախիւք սի-  
րակուսացիք ի տեղւոջ հրահանդա-  
ցըն, որ Տիմողեւոնդեայն կոչի, թա-  
ղէին, եւ ամենայն քաղաքն ժողո-  
վեալ երթայր զհետ :



# ОБРАЗОВАНИЕ

одинаковы, как и в других странах. Но в России, где  
всегда было много земельных угодий, а земельные  
земли, как известно, не могут быть разделены между  
детьми, то есть земельные угодья не могут быть  
разделены между детьми.

П. Е. Г. Е. К. О. Р. В.

## ՅԱՆԴԻՄԱՆՈՒԹԻՒՆ

Ա. Անտուրյան, թագաւորք սպարտաց.  
Պարսից թագաւորք երեւելի իշխանութեամբ կիւրոս, Դարեհ, Քսեղքսէս, եւ  
երկու Արտաշէս: Բ. Փիղիպպոս, Ազեքսանդրոս,  
Պիւռոս, Գիոնիսոս: Գ. ՅԱՂԵՔՍԱՆԴՐԻ բարեկամաց Անտիգոնոս, Դեմետրիոս,  
Ղիւսիմաքոս, Աեղեւկոս, Պըտղոմէոս:

# ՔՍԱՆԵՐՈՐԴԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ

Վ. Ե. Ս. Կ.

Թ. Ե. Գ. Ե. Կ. Ո. Բ. Ե. Յ.

Ե. Առքա դրեթէ եղենի Յունաց  
զօրաւարք, որք յիշատակաց ար-  
ժանի թուէին, բայց միայն ի թա-  
գաւորաց. եւ զնոցանէ ճառել ինչ  
չկամեցաք, քանզի արւութիւնք ինչ  
որ ի նոցանէ գործեցան, մանր մի  
ըստ միոջէ հարան ի մատենի. եւ ոչ  
իսկ բազումք իցեն: Զի ղակեդմո-  
նացին Աղեսիղաւոս անուամբ եւ ոչ  
եթէ իշխանութեամբ թագաւոր ե-  
կաց, որպէս եւ այլքն սպարտացիք:  
Արդ ի նոցանէ որ զմիահեծան իշ-  
խանութիւն կալան, նշանաւորք ե-  
ղեն, որպէս մեղն թուի, Պարսից  
կիւրոս եւ Դարեհ Աշտասպեայ որ-  
դի. եւ իւրաքանչիւր ոք ի նոցանէ ի  
հասարակաց կարգաց իւրով քաջու-  
թեամբն զարքայութիւնն ըմբռնէր:  
Առաջինն ի նոցանէ առ Աշասպե-

տօք ի ճակատ մտեալ անկաներ . իսկ  
Դարեհ ի ծերութեանն ժամանակի  
ի կենաց վճարէր : Դարձեալ այդ եւս  
երեք են անդստին ի նմին ազգէ .  
Վսերքսէս եւ երկու Երտաշէսք , Եր-  
կայնաբազուկն եւ Ուշեղ : Վսերքսի  
այն իմն առաւել երեւելի է , զի ան-  
հնարին զօրօք ի ծովու եւ ի ցամա-  
քի ի կոիւ ընդ Յունաց աշխարհին  
բախէր : Երկայնաբազուկն Երտաշի-  
սի գովութիւն մանաւանդ այն է , զի  
գեղեցիկ էր նա , եւ ամենեւին հա-  
մեմատ անդամովք մարմնոյն , զոր  
եւ ազնուագոյնս պատերազմի քա-  
ջութեամբք զարդարէր . զի եւ չէ  
իսկ ոք ի Պարսից աշխարհին , որ զօ-  
րաւոր քան զնա իցէ : Իսկ Ուշեղն  
Երտաշէս արդարութեանն պարծա-  
նօք նշանաւոր լինէր : Վանզի իբրեւ  
իւրոյ մօրն ժանտութեամբ կինն կո-  
քեաւ<sup>16</sup> , ի սաստիկ տրտմութիւն կոր-  
ծանէր , բայց յաղթէր տրտմութեա-  
նըն գութ մօրն : Առքա երկոքեան  
անուանակիցք յախտ հիւանդու-  
թեան անկեալ զբնութեանն պար-  
տիս հատուցանէին . իսկ մեւս եւս  
երրորդն յԵրտաւանայ ոստիկանէ որ-  
բով սպանանէր :

Եւս ի մակեդոնացւոց ազգէն  
երկու ոմանքք գեր ի վերոյ եղեն զա-  
մենեքումբք քաջութեամբ իրացն  
զոր գործեցին . Փիղիպպոս Ամիւն-  
տեայ ուստր եւ Աղէքսանդրոս մեծ :  
Աղէքսանդրոս ի բաբեղացւոց աշ-  
խարհին խաւթացեալ մեռանէր . Փի-  
ղիպպոս յւգիս ի Պաւսանեայ , ի-  
բրեւ ի տեսիլս խազուցն երթայր ,  
առաջի թատերն սպանանէր : Ո՞ի յե-  
պիրացւոց Պիւռոս , որ ընդ հռոմայ-  
եցիս ճակատս ետ : Աա յորժամ ընդ  
արդիացւոց քաղաքին պատերազմէր ,  
իպեղոպոնեսացւոց աշխարհին , քա-  
րիւ Հարեալ սատակէր : Դարձեալ  
մի ոմն սիկեղացի , Դիոնիսոս երեցն ,  
քանզի եւ զօրաւոր էր զօրութեամբ  
եւ տեղեակ իրաց պատերազմի . եւ  
որ ի բռնաւորն ոչ դիւրաւ գտանի ,  
չէր ինչ անառակ , ոչ պազշոտեալ ,  
ոչ ագահ , եւ ոչինչ իրաց ցանկայր ,  
բայց միայն միահեծան եւ մշտնջե-  
նաւոր իշխանութեան , ուստի եւ ա-  
նագորոյն էր : Զի իբրեւ ջանայր զայն  
պատսպարել , չխնայէր կենաց ու-  
րուք զոր դարանակալ այնմկարծէր :  
Խւրով քաջութեամբ զբոնակալւ-  
թիւնն լոմբանեալ բազում՝ աջողու-

թեամբ ունէր, եւ ի վաթոռն ա-  
մաց հասակի վախճանէր յաճել եւ ի  
պայծառանալ թագաւորութեանն։  
Եւ ոչ յայնչափ բազում ամս կենաց  
իւրոց ետես զմահ ուրուք յիւրմէ  
զարմէն, թէպէտ եւ յերից կանանցն  
իւրոց որդիս ծնանէր, եւ բազում  
թոռունք ծնան նմա։

Գ. Եղն դարձեալ թագաւորք  
մեծամեծք ի բարեկամաց անտի Ա-  
ղեքսանդրի մեծի, որք յետնորա մե-  
ռանելոյ, զնորա արքայութիւնսն  
կալան. յորս էր Անտիգոնոս եւ նո-  
րին որդի Դեմետրիոս, Դիւսիմաքոս,  
Աեղեւկոս, Պտողոմէոս։ Ի նոցանէ  
Անտիգոնոս, իբրեւ ընդ Աեղեւկեայ  
եւ Դիւսիմաքեայ բախէր պատերազ-  
մաւ, սպանանէր ի ճակատուն։ Կոյն-  
պիսի մահու եւ Դիւսիմաքոս ի Աե-  
ղեւկեայ վախճանէր։ Քանզի իբրեւ  
ի միմեանց քակէին, ի մարտ պատե-  
րազմի ընդ իրեարս անկանէին։ Իսկ  
Դեմետրիոս իբրեւ զիւր դուստր Աե-  
ղեւկեայ տայր կնութեան, եւ ոչ  
այնպէս հաստատուն ի միջի բարե-  
կամութիւնն. մնայր, ըմբոնեալ ի  
պատերազմի, աներն ի դիպահոջ  
իեսային ախտիւ ջերեալ մեռանէր։

Ոչ յետ բաղում ժամանակաց լեզեւ-  
կոս, նենդ գործեալ նմա Պաղոմեայ  
բարկութեանն, սատակէր, զոր ըն-  
կալաւ, յորժամ ի հօրէն մերժեալ  
Պաղոմէոս յաղէքսանդրացւոց քա-  
ղաքէն, կարօտ էր այլոցն օգնակա-  
նութեան: Եւ ինքն իսկ Պաղոմէոս,  
իբրեւ իւրով կենդանեաւք զարքայ-  
ութիւնն իւրում որդւոյն տայր, ի  
նմանէ անդէն սպանեալ ասեն: Զսո-  
ցանէ քանզի շատ իսկ ասացեալ հա-  
մարիմ, ինձ ի դէպ թուի չժողուլ  
զԼմիղկար եւ զԼննիբաղ, զի յայտ է  
թէ սոքա քաջութեամբ եւ իմաս-  
տութեամբ առաւելեղեն քան զա-  
մենեան որ յափրիկեցւոց աշխար-  
հին ծնան:



## E W B A U C E

## ՅԱՆԴԻՄԱՆՈՒԹԻՒՆ

Ա. ԱՄԻԳԱԿԵՐ զկարքեղոնացւոցիրս ի լաւ  
անդր փոփոխեաց : Բ. Խաղաղութիւն ա-  
րարեալ, զապտամբան խուճապեցոյց ի  
սուր սուսերի իւրոյ . եւ հաստատեաց ըզ-  
խաղաղութիւն աշխարհին : Գ. ԻՍպանիա  
առաքեալ զԱննիբաղ զիւր որդի տարաւ  
ընդիւր, եւ զԱստրուբաղ որում զիւր դուս-  
տրըն խօսեցաւ : Դ. Խապանիացւոց աշ-  
խարհին անկաւ :

# ՔՍԱՆԵՐՈՐԴԻ ԵՐԿՐՈՐԴԻ

## Ը Մ Ի Գ Ա Կ Ե Ր

### Կ Ե Ր Կ Ե Ր Ե Ր Ո Ւ Ե Ր

Ա. ԱՄԻՊԱՅԻ ԵՆՆԻՔԱՂՋ Ուստք  
որոյ անուն յորջորջանաց Շարկասն  
Ճանաչէր, կարքեղոնացի, յառա-  
ջնում պունիկական պատերազմին,  
այդի յետին ժամանական, մինչդեռ  
մանուկ իսկ էր, սկիզբն առնէր զօ-  
րաւարել զօրաց ի Աթելիղիա: Այնչ  
չեւ եւս էր եկեալ նորա, եւ ի ծովու-  
եւ ի ցամաքի ձախողէին իրք կար-  
քեղոնացւոյն. այլ յորմէ հետէ նա-  
մօտ էր, թշնամեաց երբեք չետ տե-  
ղի, եւ ոչ իսկ մնասելոյ պատճառս  
ետ: Կորին հակառակ բազում ան-  
դամ, ի լինել դիպաց պատերազմի  
նեղէր զնոսա, եւ հանապազ գեր ի  
վերոյ լիեալ ի ճակառուէն ելանէր:  
Որով իբրեւ գրեթէ զամենայն ինչ ի  
սկիզբացւոյ աշխարհին կարքեղոնա-  
ցիք կորուսանէին, նա զլըրիկէ այն-

պէս իմն պատսպարէր, զի թուէր  
այնպէս եթէ չիցէ անդէն պատե-  
րազմմղեալ: Յայնմժամանակի կար-  
քեղոնացւոց ինաւամարտիկ կուռին  
առ Ագատես կղզեօք հարեալ ի կ.  
Դուկտատեայ Հոռոմոց բգեշխէ,  
դնէին ի մտի զըաւ առնել պատե-  
րազմին, եւ յանձն առնէին զիրսն Ա-  
միղկարայ, զի ըստ մտի ի գլուխհա-  
նիցէ: Կա թէպէտ եւ վառէր բոր-  
բոքէր ցանկութեամբ պատերազմե-  
լոյ, սակայն խաղաղութեան դաշի-  
նրս կոել լաւ համարէր. քանզի  
տեսանէր, զի նեղեալ ի բազում  
ծախուց էր աշխարհն, եւ չկարէր  
այնու հետեւ բազում ժամանակս  
ժոյժ ունել տառապանաց մարտին.  
այլ խորհէր այնպէս զի իսկ եւ իսկ  
յետ սակաւ ինչ նորոգելոյ եւ ար-  
ծարծանելոյ, անդէն ի պատերազմ  
գրգռեալ, զհոռմայեցիս հարկանիցէ  
զինուք, մինչեւ գեր ի վերոյ լինիցին  
կամ յաղթեալ ինոցանէ ձեռս տայ-  
ցեն: Այնպիսի մտօք խաղաղութեան  
դաշինս ի միջի հաստատէր, եւ այն-  
չափ վայրենեալ ի նոսին, զի յոր-  
ժամկատուղոսն չառնոյր յանձն խա-  
ղաղութեան դաշինս կոել, թէ ոչ

նա իւրովքն հանդերձ՝ որք զլրիւկէ կալան, զէնընկէց դէմ եղեալ տարագէմ իսիկիղացւոց աշխարհէն դընայցեն, առէր թէ Յետնկուն լինելոյ հայրենի աշխարհին լաւ է ինձ մեռանել, քան եթէ այնչափ թշնամնօք հանդերձդառնալ յաշխարհն: Զի ոչ իւրոյ քաջութեանն համարէր զգէնսն զոր յաշխարհէն առ հակառակ թշնամեացն, տալ ի ձեռս հակառակորդացն: ‘Նորա պնդութեանն հաւանեցաւ կատուզոս:

Ե. ԱՅ. նա իբրեւ եկն ի կարքեդոն, գիտաց թէ կարի իսկ այլակերպ քան զոր ինքն կարծէր, է աշխարհըն: Քանզի յայնչափ երկայնժամանակեան չարեացն արտաքնոց, այնպէս ներքին պատերազմն զրգըռէր, զի ոչ երբեք յայնպիսում վըտանդի եղեւ կարքեդոնացւոց աշխարհն, բայց միայն յորժամ յատակաց բրեցաւ: ‘Նախ զօրքն՝ զորս յօտարակողմն կուսաց գումարեցին, ընդդէմ հոռմայեցւոց, յետս կային, եւ էր թիւհամարոյնոցա քսանն հազարաց: Ողքա զամենայն ափրիկեցւոց աշխարհն յապստամբութիւն եւ ի խակագործ ստահակութիւն զրր-

գուեին, եւ ընդ կարքեղոնացւոյքազաքին կռուեին։ Այնպէս զահի հարան ի չարեաց անտի կարքեղոնացիք զի զօրաւիզն օղնականութեան ի հռոմայեցւոյ խնդրեին։ Եւ ընկալան իսկ։ Այդ ապա ուրեմն յորժամ ի յուսահատութիւն հասանէին, զԱմիղկար իշխան հրամանատար կարգեին։ Ուս ոչ միայն զթշնամիս ի պարսպաց կարքեղոնացւոյքաղաքին իբաց մերժեր, յորժամ աւելի քան զհարեւը հաղարս վառելոց էին նոքա, այդ եւ այնպէս ինեղ արկանէր, զի յանձուկ վայրս փակեալ, բազումք սովով անկանէին քան թէ սրով։ Զամենայն քաղաքոն որյետս կացին, ընդ որս եւ զլուտիկա եւ զիւպոն, որ քան զհամօրէն քաղաքս ողջոյն իսկ ափրիկեցւոց աշխարհին ամրագոյնք են, դարձուցանէր անդրէն։ Եւ ոչ զայն ինչ շատ համարէր, այդ եւ զսահմանս իշխանութեանն տարածանէր։ Եւ այնպիսի խաղաղութիւն ամենայն ափրիկեցւոց աշխարհին պարզեւէր, զի թրւէր եթէ ի հարուստ ամաց չիցէ ինչ մարտ պատերազմի լեալ յաշխարհի անդ։

զ. Այս ամենայն իրք իբրեւ ըստ  
մտի յաջողեին նմա, համարձակու-  
թիւն առեալ եւ ընդ հռոմայեցիս  
ոխացեալ, զի դիւրաւ պատճառանս  
ինչ մարտի գտանիցէ, փութայր զի  
զօրաւար լեալ զօրօք իսպանիացւոց  
աշխարհն առաքեսցի. ածէր անդը  
ընդ իւր եւ զորդեակն իւր զշննի-  
բաղ, որ էր ամաց ինունց: Եր ընդ  
նմա եւ պատանի երեւելի, գեղեցիկ,  
Ասդրուբաղ անուն, զորմէ ասէին ո-  
մանք, թէ աւելի իմն քան զդէպն  
սիրիցէ զնա Ամիղկար. զի չէր մարթ-  
չարախօսացն յայնպիսի առնէ պա-  
կաս լինել: Ուստի արդել Ասդրու-  
բաղայ ոստիկան բարոյիցն զի ընդ նր-  
ամ կայցէ: Այդ Ամիղկար տայր նմա  
զիւր գուստոր կնութեան, զի ըստ  
նոցա սովորութեանն չմարթէր փե-  
սայն արդելուլ յաներոյ: Վասն այ-  
նորիկ յիշատակեցաք զնմանէ, զի  
յետ Ամիղկարայ սպանանելոյ, նա  
կայր ի վերայ զօրաց, եւ իրս մեծա-  
մեծս գործէր, եւ զառաջինն առա-  
տութեամբ զհին վարս կարքեղոնա-  
ցւոց եղծանէր: Աւ յետ նորա մա-  
հուն, Աննիբաղ ի զօրաց անտի առ-  
նոյր զիշխանութիւնն:

Դ. ԵՅԻ. Եմիզկար իբրեւ ընդ ծովին  
անց, եւ իսպանիացւոց աշխարհն  
եկն, բազում իրս աջողութեամբ ի  
դլուխ հաներ. ազգս մեծամեծս եւ  
պատերազմօղս ընդ իւլեւ նուաճեր.  
զհամօրէն աշխարհն ափրիկեցւոց ե-  
րիւարօք, զինուք, մարդկաւ, կարա-  
սւով ընչաւէտ առներ: Եւ իբրեւ ա-  
ծեր նու զմտաւ գումարել ի պատե-  
րազմ ի վերայ իտաղացւոց աշխար-  
հին, յետ ինն ամաց անցանելոյ նու-  
րա իսպանիացւոց աշխարհն, ի ճա-  
կատուն մինչդեռ ընդ վետոնացիս  
կուռեր, սպանաւ: Թուի ինձ եթէ  
սորա մշտնջենաւոր ընդ հռոմայե-  
ցւոց ատելութիւն պատճառք եղեն  
երկրորդ պունիկական պատերազմին.  
զի Եննիբաղ նորին ուստր, հանա-  
պազորդ հօրն խնդրուածովք յայն  
եհաս, զի լաւագոյն համարէր մե-  
ռանել, քան ընդ հռոմայեցւոց չը-  
մտանել ի կուիւ:

**E U T R E P H E T**

## ՅԱՆԴԻՄԱՆՈՒԹԻՒՆ

Ա. Ենթբար, մեծ քանի զամենայն զօրաւարոս, ի նախանձուէ անտի իւրոցն ի տկարութիւն հասանէ : Բ. ԶՓիղիպպոս եւ զԱնտոռոս ընդ հռոմայեցւոց գրգռէ, վասըն թշնամութեան զոր ընդ հռոմայեցւոց ունէր ժառանգութեամբ : Գ. Զօրաւար լիեալ զԱպանիանուաճէ, զԱգունտոս վանեալ վկանդէ, ընդ պիւրենական խոխոմնն եւ ընդ Ազպս յԻտաղիա անցանէ : Դ. Առնոգանեաւ եւ Պադաւ եւ Տրերեաւ եւ Տրասիմենեաւ եւ Վանեաւ հռոմայեցւոց յաղթեաց : Ե. ԶՓարիոս խարէ . Ռուփայ, Գրակքեայ, Մարկեղայ յաղթէ : Զ. Յիւրում աշխարհին իԱկիպիոնէ ի պարտութիւն մատնի : Լ. Յետ խաղաղութեան լինելոյ երկուցեալ թէ գուցէ տացի ի ձեռըս հռոմայեցւոցն, առ Անտիոքոս փախըստական գնաց : Ը. Զուր գրգռէ զկարքեդոնացիսն ի մարտ պատերազմի, եղբայրըն մեռանի, տայ պատերազմ ընդ հռոդացւոց : Թ. Յետ Անտիոքայ փախստեայ գնալոյ, զկծծի կրետացիսն պատրէ : Ժ. Զպրուսիացւոց աշխարհն ընդ հռոմայեցւոց գէմ գրգռէ : ԱԺ. Ընդ Եւմենեայ մարտուցեալ իժս ինաւսն ընկենու : ԲԺ. Իբրեւ խնդրեցաւ ի հռոմայեցւոց եւ պաշտրեցաւ, գեղ առեալ ի կենաց վախճանի : ԳԺ. Յայնչափ պատերազմաց միջի զգրոց փոյթ յանձին կալաւ :

ՔՍԱՆԵԲՈՐԴԻ ԵՐՐՈՐԴ

Ե ՞ Ե ՞ Ի ՞ Բ ՞ Ե ՞ Գ ՞

Կ Ե Բ ՞ Յ Ե Գ ՞ Ո Ն Ե Ց Ւ

Ե. Անսիբաղ Ամիղկարայ ուստք  
կարքեղոնացի : Աթէ ճշմարիտ իցէ,  
զորմէ չկասկածէ ոք , եթէ Հոռոմոց  
ազգն անցոյց զանցոյց զամենեքումքը  
քաջութեամբ , չմարթի ուրանալ  
եթէ Վնիբաղ այնչափ առաւելքան  
զայլ զօրաւարոն եղեւ իմաստու-  
թեամբ , որչափ հռոմայեցւոց ազգն  
քան զայլ ամենայն ազգոն նշանա-  
ւոր զօրութեամբ . զի քանիցս ան-  
դամ ճակատս ետ ընդ նոսա յիտա-  
զացւոց աշխարհին , հանապազ գեր  
ի վերոյ լինէր : Աւ եթէ չէր յիւրոց  
տոհմային քաղաքացւոցն նախան-  
ձուէ տկարացեալ , թուէր թէ հռո-  
մայեցւոց յաղթիցէ . այլ բազմաց  
չարախօսութիւն զմիոյ ուրուք քա-  
ջութիւն եղծ : Բայց նա զհայրենի  
առնլութիւնն առ հռոմայեցիս , ոք

իբրեւ զժառանդութիւն անց առ նա  
այնպէս հաստատուն ունէր, զի ըզ-  
շունչն յառաջ քան թէ զատելու-  
թիւնն թողոյր: Զի եւ յորժամ յաշ-  
խարհէն տարագիր եղեւ, եւ այլոց  
օդնականութեամբ կարօտ էր, չկայր  
ի բաց մտօքը ընդ հոռմայեցիս կոռւել:

Եւ. Ων մի ինչ զֆիղիպպեայ ա-  
սացից, զոր մինչ դեռ ի բացեայ իսկ  
էր, թշնամի հոռմայեցւոց յարու-  
ցանէր. քան զամենայն թագաւորս  
ի ժամանակին հարստագոյն արքայ  
Անտիոքոս էր, արդ զնա այնպէս  
վառէր բորբոքէր իմարտ պատերազ-  
մի, զի ի կարմիր ծովէ անտի ի վե-  
րայ իտաղացւոց աշխարհին կամէր  
գալ ի պատերազմ: Եւ յորժամ գոյ-  
ին առ նա պատգամաւորք հոռմայ-  
եցւոց, զիտել թէ յինչ միտս յոր  
կամս իցէ, եւ ծածուկ խրատուջա-  
նալ արկանել կասկած ի միտ վասն  
Աննիբաղայ, եթէ կաշառս ի նոցա-  
նէ առեալ, այլագունակս քան զա-  
ռաջինն խորհիցի, եւ զայն ոչ ընդ  
վայր ինչ եւ վայրապար գործէին, ի-  
մանայր զայն Աննիբաղ. քանզի տե-  
սանէր եթէ ի ծածուկ խորհուրդսն  
չառնէր զնա միջամուխ: Եւ յորժամ

իւր դեպ ժամանակ գտանէր, մուտ  
առ արքայ, եւ իբրեւ նմա բազում  
ինչ զիւրոյ հաւատարմութենէն, եւ  
զառ հռոմայեցիս ատելութենէն յի-  
շատակէր, ած թափեաց վաղվա-  
զակի եւ ասէ. Հայր իմ Ամիզիար,  
յորժամ մանուկ էի, իբրեւ ոչ ինչ  
տւելիքան ինն ամաց, զօրաւարլեալ  
խազանիացւոց աշխարհն անցանէր ի  
կարքեղոնացւոց քաղաքէն, յաշտ  
առնէր մեծին արին Վրամազգայ: Եւ  
յորժամնուիրական զոհքն մատչէին,  
հարցանէր ցիս, եթէ կամիցիս ընդ-  
իս գնալի բանակն, եւ ես մտադեւր  
յանձնառի, եւ աղաչէի զնա զի յան-  
ձին կալցի տանել. Վրարից, ասէ, ե-  
թէ զերդումն զոր խնդրեմն, երդնու-  
ցուս: Եւ վաղվաղակի զիս ի բազինն  
ածէր, յորոյ վերայ պատրուճակքն  
յազէին, եւ զայլսն ի բաց հանեալ,  
հրաման տայր բուռն հարկանել բզ-  
բազնէն եւ երդնուլ, զի մի երբեք  
բարեկամ ընդ հռոմայեցիս լինի-  
ցիմ: Զայն երդումն զոր հօրս եառւ,  
ցայժմայնապէս հաստատուն պահեցի,  
մինչեւ չէ պարտ ումեք ի կարծիս  
անկանել, թէ գուցէ ոչ յետ այսա-  
րիկ ի նոյն միտս հաստատուն կայ-

ցեմ։ Վասն որոյ Եթէ բարեկամ ես  
Հռոռոմոց, ոչ անիմաստութեամք  
դործես զի զայդ յինէն թաքուցա-  
նես. ապ Եթէ պատերազմ յարդարի-  
ցես, անձամք զանձն զըկես, թէ ոչ  
զիս իշխան հրամանատար պատե-  
րազմին կարգիցես։

Գ. Արդ ի նոյն տիս ընդ հօրն ի-  
սպանիացւոց աշխարհն անցանէր, եւ  
իբրեւ յետ նորա մահուն Ասդրու-  
բաղ իշխան հրամանատար կարգէր,  
նա համօրէն հեծելազօրուն զօրա-  
ւար կայր։ Եւ յորժամ Ասդրուբաղ  
եւս ի կենաց վճարէր, զօրքն զդրւ-  
խաւոր իշխանութիւն նմա տային։  
Եւ իբրեւ լուր լինէր ի կարգեղոն, ա-  
մենէքին հաւանէին ընդ իրսն։ Ոյն-  
զունակ Աննիբաղ, մինչ չեւ եւս քր-  
սան եւ հինդ ամաց էր, հրամանա-  
տար կարգեալ, յերեքամեայ ժամա-  
նակի զամենայն ազգո սպանիացւոց  
աշխարհին նուաճէր պատերազմաւ.  
զԱպունտոս զդաշնաւոր քաղաքն  
բոնաբար առնոյր։ Երիս բանակս զօ-  
րականաց գումարէր, ի սոցանէ ըզ-  
մին յափրիկեցւոց աշխարհն առա-  
քէր, զմեւոն հանդերձ Ասդրուբա-  
զաւ եղբարբն իԱպանիա թողոյր, եւ

զերրորդն ինքնին առեալ խաղայր գնայր յիտաղացւոց աշխարհն : Ծնդ խոխոմն պիւրենական լերանց անցանէր . ընդ ամենայն անցս ճանապարհին հանապաղ ընդ բնակիչս տեղեացրն բախէր մարտիւ, եւ ամենեցուն յաղթէր : Եւ իբրեւ յւղպս հասանէր, որ զիտաղացւոց աշխարհն ի գաղիացւոց կողմանցն բաժանեն, ընդ որս ոչ ոք երբեք անց գօրօք, բայց միայն ի Ներակղեայ Յունէ, ու ըսվ եւ Յունական խոխոմք եւ այժմ անուանեալ կոչեն զվայրսն, հարկանէր սատակէր զբնակիչս լերանցն, որ ջանային արգելուլ զի մի անցանիցէ . զվայրսն ընդարձակէր, զձանապարհսն ամրացուցանէր, եւ այնպէս յարդարէր, զի փիղ վառեալ պատրաստեալ ընդ այն անցանիցէ, ընդ որ յառաջն այր մի անդէն հազիւ սողել կարէր : Ծնդ այն զզօրսն անցուցանէր, եւ դայր հասանէր յիտաղացւոց աշխարհն :

Դ. Առ Առդանոս գետով ընդ Պ. Կուռնեղեայ Ակիպիսնեայ բդեշխի ընդխառնէր ի պատերազմ, եւ վանէր զնա: Ծնդ նմին վասն կղաստիդեայ առ Պադոս գետով յայլ ճա-

կատ մտանէր, եւ անտի խոց վիրաւոր փախստեայ հանէր։ Երրորդ անգամ նոյն Վկիպիոն ընդ Տիբերեայ Դոնդոսի իւրում ընկերի առ Տրեքիաւ դայր ի վերայ նորա։ Ընդ նոսա ճակատ մղէր, եւ զերկոսին եւս խորտակէր վանէր։ Ենտի ընդ Դիգուրս անց ըստ ապենինեան լերինսն յԵտրուրիա երթալ։ ԶՃանապարհայն այնչափ սաստիկ աշաց ցաւով ջերանէր, զի այնու հետեւ ոչ քաջտեսանէր աջոյ ակամքն։ Երբեւ նովին ախտիւ վարանէր, եւ բարձեալտանէին զնա, զլ. Փղամինիոս բդեշխ առ Տրասիմենաւ զօրօքն դարանեալսպանանէր, եւ յետ ոչ բազում աւուրց զլ. Կենտենիոս հազարապետ, որ ընտիր ընտիր զօրու զխոխոմն ունէր։ Ենտի յԱպուղիա հասանէր։ ընդառաջ լինէին նմա երկոքին բրդեշխքն կ. Տերենտիոս Վարրոն, եւ Դ. Պաւղոս Եմիղիոս։ նա զերկոցունց եւս զբանակս ի միում ճակատու ցրուէր. զլ. Պաւղոս բդեշխ ըսպանանէր, եւ զայլս եւս որ յառաջն Տիւպատք կացին. ընդ նոսա եւ զկն. Ոերուիղիոս Գեմինոս, որ յառաջքան զայն ամբդեշխն կացեալ էր։

Ե. Յնտ այնր պատերազմի մղեցի, խաղացը գայը ի շուսմ քաղաք, եւ չդառնացը ոք քնդդէմ. ի վերայ լերանցին՝ ոք մօտ ի քաղաք անդրէն, տղանէր։ Խոկ իբրեւ զաւուրս ինչ անդէն բանակ հարեալ ի կապուտ դարձեալ գայը, Կ. Փաթիսս Մաքսիմոս, դիկտատոր հռոմայեցի, ի փաղեռնեայ անդի ի դիմի հարկանէր։ Յորժամ փակեցաւ յանձուկս վայրացն, դիշերի առանց իրիք զօրացն վեասու մազապուր զանձն հանէր. եւ զփաթիսս զիտրագէտ զօրաւարն խաբեալ վրիպեալ կացուցանէր։ Զի ի խաւարազգած դիշերի խուիւ ընդ եղջերս զուարակացն կապեալ ելոց, եւ զբազմամբու թափառական բաղդակած կայ արձակէր։ Խբրեւ զնոսա յանկարծակի ի վերայ դիմեալ տեսանէն, այնչափ ահ անկանէր ի հռումայեցւոց զօրն, զի չիշխանէր ոք արտաքս քան զպասնէն ելանէլ։ Յետ ոչ բազում ինչ աւուրց իրացն այնոցիկ վճարելոյ, զԱ. Մինուկիսս Առւափոս, զիշխան հրամանատար հեծելազօր գնդին, ոք ունէր իշխանութիւն հանգոյն դիկտատորի, նեն-

գութեամբ ի պատերազմ զրդուեալ  
ի փախուստ դարձուցանէր : ԶՏ . ԱԵ մշ  
պրոնիոս Գրակքոս , որ երկրորդ ան-  
գամբդեշխն կացեալ էր , նեհոդ գոր-  
ծեալ բառնայր ի միջոյ , մինչ դեռ  
հեռի ի Գուկանս էր : ԶՄ . Աղաւ-  
դիոս Մարկեղոս ի հինգերորդում  
հիւպատոջն , առ վենուսեաւ նոյն-  
գունակ սպանանէր : Եւ զի՞ մի ըստ  
միոջէ թուիցեմ , զայս եւեթ շատ  
համարիմ , յորմէ մերձ է յանձնէ ի-  
մանալ թէ որպիսի ոք լիեալ իցէ .  
ցորքան ժամանակոյիտազւոց աշ-  
խարհին էր , չեկաց ոք նմա հակա-  
ռակ ի ճակատու , ոչ ոք յետ կանեայ  
կուուին ի դաշտի բանակ եհար :

Զ . Որ այնպէս անհնարին առ յաղ-  
թել էր , կոշէր այսրէն դալ պաշտ-  
պանել հայրենի աշխարհին . եւտայր  
պատերազմ ընդ Պ . Ակիպիոնեայ որ-  
դոյ , զոր նա մի անգամ առ Աս-  
դանսս գետով , եւ երկրորդ անգամ  
առ Պաղոս գետով , եւ երրորդ  
անգամ առ Տրերիտ ի փախուստ  
դարձոյց : Քանզի տկարացեալ իմն  
էր աշխարհն եւանկեալ ի զօրութե-  
նէ , ցանկայր ի ժամանակին խաղա-  
ղութեան դաշինս ընդ նմա կուել , զի

Հզօրադոյնս յետոյ ի դիմի հարկանիցի : Աւ եկեալ յանդիման լինեին միմեանց , այդ չմիաբանեին ի պայմանան : Յետ սակաւ ինչ աւուրց ի դլուխ ելանելոյ իրացն , առ ջամաւ ընդ նմա ի ճակատ մտանէր : Աւ ի նմանէ վանեալ , որ չաւաստալի իմն թուի , զերկուս տիւս եւ զերկուս դիշերս յԱդրումետոն գայր հասանէր , որ ի բացեայ է ի ջամայ իբրեւ երեքհարեւր հազար քայլ : Մինչդեռ այնպէս փախուցեալ երթայր , նումիդացիք՝ որքը ընդ նմա ի ճակատուէն ելին , դարանակալ լինեին նմա . յուրոց ոչ միայն ապրէր , այլ եւ նկուն եւս առնէր զնոսա : ՅԱդրումետոն զայլ եւս մնացորդս փախստէիցն գումարէր , եւ անդէն այրընտիր զէնընտիր ժողովէր , եւ ի սակաւ աւուրս բազում զօրս կուտէր :

Ե . Խբրնւ մեծաւ սաստկութեամբ փութայր նա զպատերազմն յարդարել , կարքեդոնացիք ընդ հռոմայեցւոց ի հաշտութիւն խօսէին : Այլ նա եւ յետ այնորիկ զօրաւարէր զօրացն , եւ յափրիկեցւոց աշխարհին իրս վճարէր . զնոյն եւ Մագոննորին եղայր գործէր , մինչեւ ցՊ . Առւղ-

պիկեայ եւ կ . Աւրեղեայ բդեշխութիւնն : Արդ մինչ դեռ սոքա հիւ պատքն կային , կարքեդոնացիք հրեշտակագնացս անգը ի շուսմ առնեին , զի ծերակուտին եւ ազգին շուսմոց շնորհ կալցին , վասն հաշտութեան դաշինս ընդ նոսա կուելոյ , եւ վասն նոցին իրաց պատկուկի մատուցեն պարգեւա , եւ խրնդրեացեն զի պատանդքն ի Փրեգեղս իցեն , եւ դարձցի գերին : Նոցա վրձիւ լինէր ի ծերակուտեն , եթէ զպատարագս նոցա ընկալեալ իցէ , պատանդքն յորում վայրի խնդրեցինն , լինիցին , զգերին ոչ ի բաց արձակիցեն , քանզի զլննիբաղ՝ յորոյ ձեռն պատերազմն դրդուեցաւ , որ անհնարին թշնամին էր հոռմայեցւոց անուան , դեռ եւս զօրաւար ունէին զօրուն , նոյնդունակ եւ ըդնորին եղբայր զլագոն : Իբրեւ այնմ պատասխանւոյ ի վերայ հասանէին կարքեդոնացիք , զլննիբաղ եւ ըդլագոնյետս կոչէին : Կա իբրեւ այսրէն դառնայր , հազարապետ եկաց , յետ քսան եւ երկուց ամաց յորմէ հետէ թագաւոր լեալ էր : Զի զոր օրինակ ի շուսմ բդեշխագն նոյնպէս եւ

ի կարքեղոնացւոց քաղաքին եր-  
կու տարեւոր թաղաւորքն կային։  
Ենմին իշխանութեան նովին փու-  
թով կայր Վննիբաղ, որպէս եւ ի  
մարտին ժամանակի. քանզի այնպէս  
առնէր, զի ի նոր հասիցն ոչ միայն  
զհարկան ըստ ուխտին հարկանիցեն  
հռոմայեցւոցն, այդ զի յաւելուցու  
եւս արծաթ առ ի դնելոյ ի տան  
գանձին։ Վայայերկրորդում ամի հա-  
զարապետութեանն, յորժամ Վար-  
կոս Կղաւդիոս եւ Վուկիոս Փուրիոս  
բդեշի կային, պատգամաւորք ի Հո-  
ռոմոց ի Կարքեղոն եկին։ Վննիբաղ  
ածեալ զմտաւ թէ վասն զնա ինչ  
խնդրելոյ առաքեալ իցեն. մինչ չեւ  
էր նոցա յանդիման լեալ ծերակու-  
տին, գաղտ ի նաւ ելանէր, եւ յն-  
սորիս առ Վնտիոքոս փախստեայ ան-  
կանէր։ Խըրեւ ի վեր ելին իրքն, կար-  
քեղոնացիք նաւս երկուս զկնի ար-  
ձակէին, զի եթէ հասանիցեն, ըմ-  
բռնեսցեն. զինչսն հասարակաց ա-  
ռին, զտունն յատակաց բրէին, եւ  
զնա գլխովին վտարանդի առնել  
գատեցան։

Տ. ԽՍԿ Վննիբաղ յերրորդում ա-  
մի յետ յաշխարհէն փախստեայ ա-

պրելոյ, մինչ դեռ Դ. Կոռնեղիոս եւ  
կ. Մինուկիսս բգեշխք կային, հինգ  
նաւուք յափրիկեցւոց աշխարհն գայր  
ի սահմանս կիւրենացւոց, թէ գու-  
ցէ զկաբքեղոնացիս յԱնտիոքոս ա-  
պաստան ի մարտ պատերազմի դրբ-  
գուել կարիցէ, զոր հաւանեցոյց իսկ  
զի զօրօք յիտաղացւոց աշխարհն խա-  
ղացէ: Կոչեաց անդը զՄագոն զեղ-  
բայրն: Եթրեւ ի վերայ հասին կար-  
քեղոնացիքն զնոյն պատիժ պատու-  
հասի ի վերայ արկանէին Մագո-  
նեայ, զոր եւ եղբօրն սահմանեցին:  
Նոքա իթրեւ անյոյս եղեալ յիրացն  
արձակեցին զնաւոն, եւ զառագաստ-  
որն ետուն հողմոյն, Աննիբաղ առ  
Վնտիոքոս ժամանէր. իսկ զՄագո-  
նեայ վախճանէն ոմանք այսպէս յի-  
շատակեն եւ ոմանք այնպէս, զի կէպք  
նաւաբեկ լեալ դրեն, եւ կէպք ի  
ծառայիցն իւրոց սպանեալ: Իսկ Վն-  
տիոքոս եթէ յորժամզպատերազմն  
մղէր նորին խրատուքն վարել յօ-  
ժարէր, որոյ բանիւքն դրգուէր ի  
մարտ, առ Տիբերեաւ եւ ոչ ի Ծեր-  
մոպիւղիս կուռէր վասն իշխանու-  
թեանն: Զոր թէպէտ եւ տեսանէր  
ի բազումինչ տիսմարութեամբ ձեռն

արկեալ, սակայն ոչ ի մի ինչ իրուեւթող զնաւ Խշան Հրամանատարլիեալ սակաւուցնաւամարտիկնաւաց, դորս Հրաման առ յԱսորւոց աշխարհէն յասիացւոց կողմանս ածել, նոքազը ընդ նաւամարտիկ տորմիղ նաւաց ռոդացւոց ի Պամփիւղիայ ծովան խառնէր ի պատերազմ։ Ենդ իբրեւ իւրքն ի բազմութենէ անտիթշնամեացն պարտէին, նա յորում թեւի կայր, գեր ի վերոյ լինէր։

Թ. ԽԵՐԵՎԻ Ենտիոքոս ի փախաւաս գաւանայր, երկուցեալ մի դուցէ ի ձեռս տացի, որ արդարեւ իսկ դիպէր եթէ անդէն կացեալ էր, ի Կրետէ առ գորտիւնիացիս գայր, զիանդ զմտաւ ածիցէ թէ ուր ի դէպ իցէ երթալ։ Այլ ետես այլն՝ որ ամենեւ մին իսկ խորագէտ էր, զի եթէ ոչ զգուշանայցէ ինչ, եղեռն գտանեւց է, վասն ռշդութեան կրետացւոցն։ Քանզի բազումինչս ընդ իւր տանէր, զորմէ գիտէր եթէ ել լուրն. վասն որոյ այսպիսի ինչ խորհուրդ խորհեցաւ։ Ասփորս բազումս լնոյր կապարաւ, եւ զվերին երեսսն ծածկէր սակւով եւ արծաթով, եւ առաջի գորտիւնիացւոցն դնէր աւանդ ի

Առհենին Վահաչտայ, կերպարանեալ  
որպէս թէ զամենայն ինչո իւրինու-  
ցա հաւատարմութիւն առնիցէ ա-  
պաստան։ Եւ զնոսա այսպէս պատ-  
րեալ, յամենայն պղնձի պատկերսն՝  
զսրընդ իւր տանէր, զիւրինչոն լնոյր,  
եւ զնոսա ի բացի ընկենոյր ի տանն։  
Գորտիւնիացիք մեծաւ փութով րզ-  
մեհեանն պահէին, այլ առաւելյան-  
նիբաղայ քանյայլոց, զի մի ինչ բառ-  
նացցէ յանգետս եւ ընդ իւր տարցի։

Ժ. Եթ իբրեւ այսպէս զիւր ինչոն  
պահէր պունիկեցին, խաբեալ զա-  
մենայն կրետացիսն, առ Պրուսիաս  
ի Պոնտոս հասանէր։ Եռ որում ի  
նոյն միտո եկաց ի վերայ իտաղա-  
ցւոց աշխարհին, եւ ոչ այլ ինչ գործ  
գործեաց, բայց միայն զի վառեաց  
եւ յարդարեաց զթագաւորն ընդդէմ  
հռոմայեցւոցն։ Եւ իբրեւ տեսանէր  
թէ տկար է ընտանի եւ սեպհական  
զօրութեամբն, զայլ թագաւորսն  
հաւանեցուցանէր, եւ յաւելոյր ինոյն  
զազդու պատերազմօղա։ Հակառակ  
կայր նմա պերդամացւոց թագաւորն  
Եւմենէս, որ կարեւոր բարեկամէր  
հռոմայեցւոց։ Եւ էր պատերազմի  
միջի նոցա ընդ ծով եւ ընդ ցամաք։

Վասն այնորիկ ցանկայր յոյժ Եննիւ-  
բաղ զի նա նկուն լինիցի : Եւ ի ծո-  
վու եւ ի ցամաքի առաւել զօրագոյն  
Եւմենէս էր, վասն հռոմայեցւոցն  
բարեկամութեան . եւ թէ զնա կոր-  
ծանէր, համարէր թէ այլն ամենայն  
դիւրաւ աջողեսցինմա : Եւ այսպիսի  
ինչ խորհուրդս խորհէր առ ի սպանա-  
նելոյ զնա : Յետ սակաւ ինչ աւուրց  
նաւամարտիկ պատերազմաւ հասա-  
նէր կոռւել, եւ յաղթեալ իմն լի-  
նէր նաւացն յաճախութեամբ . վա-  
սրն այնորիկ նենդութեամբ պարտ  
էր զմարտն մղել, զի չէր ինչ հաւա-  
սար զինուք : Հրաման տայր յաճա-  
խագոյն օձս թունաւորս կենդանւոյն  
ըմբռնել, եւ զնոսա յանօթս խեցե-  
ղէնս արկանել : Եւ իբրեւ բաղսւմ  
յաճախութիւն լինէր օձիցն, ի նմին  
աւուր յորում նաւամարտիկ կոիւն  
լինելոց էր, ի մի վայր գումարէր ըզ-  
նաւական զօրն, եւ հրամայէր նոցա  
զի ամենեքին միախուռն ի նաւ ան-  
դըր Եւմենեայ թագաւորի ընթա-  
նայցեն . եւ շատ համարեսցին ան-  
ձանց պաշտպանել յայլ եւս նաւացն.  
եւ այդ դիւրաւ յօձիցն յաճախու-  
թենէ յաջողեսցինոցա : Եւ թէ յո-

բումնաւի թագաւորն կայցէ, ես առնէ, ազդ արարից ձեզ. զոր թէրմը բռնիցէք կամ սպանանիցէք, մեծիմն պարզեւ խոստացեալ իցէ ձեզ:

Աճ. Իբրն այնպէս առ զօրսն հրապարակախօս եղեւ, յերկոցունց կողմանց գայինի կոիւ նաւամարտիկ նաւքն: Եւ իբրեւ ճակատ առ ճակատ յարդարէին, մինչ չեւ էր փողանշանս հարեալ ձայն տուեալ մարտի, Աննիբաղ զի յայտ արացէ իւրոցն թէ յորում վայրի Եւմենէսն իցէ, զթղթաբերն դաւազանաւ<sup>17</sup> ինաւակի առաքէր: Կա իբրեւինաւ հակառակորդացն հասանէր, զթուղթը ցուցեալ, յայտ առնէր եթէ առ թագաւորն առաքեցաւ: Վաղ վաղակի առ Եւմենէս տանէին. քանզի չկասկածէր ոք եթէ չիցէ ինչ վասըն խաղաղութեան գրեալ: Յդղթաբերն, իբրեւ յայտնի եղեւ իւրայոցն զօրաւարին նաւն, անդր ուստի մեկնեալն էր, գառնայր: Խակ Եւմենէս զթուղթն բացեալ, չեղիտ ինչ ինմաբայց միայն բանս զանձն ծաղը առնելոյ: Արդ թէպէտ եւ չդիտէր թէ յինչ պատճառանաց սակս զայն գործեցին, եւ զարմանայր խակ, այլ չդան-

գաղեր ինչ վաղվաղակի զմարտն մը-  
զել : Եւ յընդխառնել պատերազմին ,  
բիթինացիքն , ըստ Վննիբաղայ հրա-  
մանին , ամենեքեան միահամուռ  
յարձակեին ի վերայ նաւուն Եւմե-  
նեայ : Եւ իբրեւ չմարթեր զդէմու-  
նել զօրութեան նոցա թագաւորն ,  
ի փախուստ աճապարեր , որում չը-  
հասանէր իսկ , եթէ ոչ հասեալ ան-  
կեալ էր յիւր պահապանոն՝ որ ան-  
դէն ի ծովեզերին կային : Այլ եւս  
պերդամացւոցն նաւքն , իբրեւ սաս-  
տկագոյն զհակառակորդն նեղեին ,  
յանկարծակի յեղակարծումն ժամու-  
զանօթսն կաւեղէնս՝ զորոց վերա-  
գոյն յիշատակեցաք , ոկսան ընկե-  
նուլ . որք իբրեւ ընկեցանն , զառա-  
ջինն ի ծաղը ածին զպատերազմօզսն ,  
եւ թէ վասն էր այն լինիցի , չկային  
ի վերայ : Այլ իբրեւ զնաւոն լցեալո  
յօձիցն տեսանէին , զահի հարեալ ի  
նորանշան իրացն , չգիտէին թէ յումէ  
արդեւք առաւել խուսիցեն , եւ ըզ-  
խելս նաւացն գարձուցեալ , անդէն ի  
բանակ անդք նաւացն գառնային :  
Այսպէս Վննիբաղ խորհրդով յաղ-  
թեր զինուց պերդամացւոց . եւ ոչ  
զայն մի անդամ եւեթ գործեաց ,

այլ բազում անդամ զայլ եւս հակառակորդս հետեւակ զօրօք նոյնգունակ իմաստութեամբ խորասակէր :

Իմ. Խբրն այս իրք այսպէս յասիացւոց աշխարհին գործէին, դէպ այնպէս լինէր, զի պատգամաւորք Պրուսիայ ի Հռոմառ Դ. Կուինտիոյ Փղամինինեայ՝ որ հիւպատն լեալ էր, ճաշուտէին. անդ իբրեւ զիննիբաղայ բան ճառէր, ասաց մին ի նոցանէ, թէ ի Պրուսիայ արքայութեանն իցէ: Զայն բան յաւուրն երկրորդի Փղամինինոս ծերակուտին պատմէր: Իսկ ծերակոյտն, քանզի այնպէս համարէր, զի մինչ դեռ Շննիբաղն կենդանի կայցէ, չէ մարթթէ առանց նենգութեան լինիցին, հրեշտակագնացսի բիթինացւոց աշխարհն առնէին, եւ Փղամինինոս անդստին ի պատգամաւորաց անտի էր, զի խնդրեսցեն ի թագաւորէն զի մի զիւրեանց զանհնարին թշնամի առիւր ունիցի, այլտացէ զնա ի ձեռս: Իսկ Պրուսիաս չիշխեաց ասել թէ Չտամ. այլ զայս ասէր, թէ Ո՞ի խընդրիցէք յինէն զայն ինչ՝ որ ընդդէմ հիւրութեան իրաւանց իցէ, դուք թէ կամիք ըմբռնեցէք, զտեղին ուր

նայն իցէ դիւրաւ գտանեք : Քանզի  
Աննիբաղ ի միում վայրի եւեթ կայր  
յաւանին զոր ետ նմա թագաւորն .  
եւ այնպէս իմն զվայրան յօրինեաց ,  
զի յամենայն կողմանց շինուածոյն  
ունիցի դրունս , քանզի յամենայն  
ժամանակի կասկածէր զի մի այն  
դիպեացի , որ եւ պատահեացն իսկ :  
Երբեւ պատգամաւորք հռոմայեցւու-  
ցրն անդր գային եւ բազմութեամբ  
պաշարեին զապարանսն շուրջանակի ,  
հայեցեալ պատանեկին ի դրանէն ,  
ասէր ցլննիբաղ , եթէ Բազում վա-  
ռեալք հասեալ կան արտաքոյ քան  
զսովորութիւնն : Կա տայր հրաման  
շուրջ գալ հայելընդ ամենայն դր-  
րունսն , եւ փութանակի պատմել  
նմա թէ այնպէս յամենայն կողմանց  
պաշարեալ իցէ : Երբեւ վաղվաղակի  
պատմեաց մանուկն որ ինչ էրն , եւ  
զամենայն ելսն փակեալ ցուցանէր ,  
իմանայր թէ այն ոչ յանկարծագէպ  
եղեւ , այլ թէ զինքն իսկ դլսովին  
կամին , եւ թէ չեինչ ընդերկար կա-  
լոց կենդանի . եւ զի մի այլոց կամօք  
ի կենաց անկանիցի , զմտաւ ածեալ  
զառաջին քաջութիւնսն , զթոյնն  
զոր հանապազընդ իւր տանէր , առ :

Գ. Յ. Աթոռուս այրն հզօր անհնարին, բազում եւ պէսպէս վաստակովք վաստակեալ, հանգչեր յեւմ թանասուն ամաց հասակի. առ ուրովք արդեւք բգեշխիւք վախճանեցաւ, այն չէ յայտ: Քանզի Վատիկոսի ի Արքեայ Աղաւդեայ Արքեայ, եւ Կ. Փաքիսաի Ղաբեսնեայ Հիւպատին մեռանել ասէ յիւրում ժամանակացն մատեանս. այլ Պողիւբիսս ի Վ. Ամիղեայ Պաւղոսի, եւ Կն. Ծեբեայ Տամիիղեայ ժամանակորն. եւ Առղպիկիսս ի Պ. Կոռնեղեայ Կեթեգեայ եւ ի Ա. Ծեբեայ Տամիիղեայ: Երդ այսպիսի այր եւ յայնչափ պատերազմունս զբաղեալ, ժամանակս ինչ եւ գրոց պարապէր. քանզի եւ մատեանք ինչ կան նորա Յունաց բարբառովներին յօրինեալ: Ի նոսա առ ոսդացիս վասն Կն. Անեղեայ Առղունեայ իրացն՝ որ յասիացոց աշխարհին գործեցան: Զնորս պատերազմացն մղելոց բազումք աւանդեցին յիշատակարանո, այլ ի սոցանէ երկուք՝ որ ընդ նմա ի բանակի անդ էին, եւ կեցին իսկ իմիասին, որչափ ինչ թոյլ ետ բախտն, Աիղենոս եւ Առսիղոս զակեդմոնացի:

Առսիղոսայս յունական դպրութեան  
վարդապետէր Աննիբաղայ: Այլ մեզ  
ժամ է արդ կատարումն զրոցս առ-  
նել, եւ զհռոմայեցւոց զօրաւարս  
յայտ առնել<sup>18</sup>. զի իբրեւ սոցա եւ  
նոցա դործք ընդ միմեանս համեմա-  
տիցին, դիւրաւ դատաստան լինիցի  
թէ ոյք իցեն նախամեծար:



**ՄՊՈՐԵԼՈՍԿԱՑՈՒՆ**

## ՅԱՆԴԻՄԱՆՈՒԹԻՒՆ

Ա . ԱՅՏՈՎԵՐԻՄԱՍԱՐԴՈՎԾԵԿԱՆ զօրական  
եւ կապարձակիր , եւ շինուածոց յանձան-  
ձիչ , եւ հազարապետ եկաց . եւ զիշնիոս  
ած ի Հռոմ : Բ . Բագեշխ լիեալ զԱպանիա  
առ ի վիճակի . համարակար կացեալ թշնա-  
մութիւնս յանձին կալաւ վասն քաղաքին :  
Գ . Գրուատիք նորա , ուսումն եւ մատեան-  
քըն :

# ՔՍԱՆԵՐՈՐԴ ԶՈՐՐՈՐԴ

## Մ. ՊՈՐԿԻԱՍ Կ Ե Տ Ա Ն

Հ Օ Ռ Ո Մ Ե Յ Ե Ց Ւ

Ե. ԿԱՏՈՆ ի Տուսկուղոս նահանցի ծնաւ. ի մանկութեանն մինչ չեւ էր յիշխանութիւնս հասեալ, ի Արքինիս կայր, զի էր նորա անդէն կալուած ժառանգութեան, զոր եթող նմա հայրն: Վ. Վաղերեայ Փրղակեայ խրատու, որ կցորդն էր իշխանութեան նորա, յորժամբ բղեշխրն էր եւ համարակար, որպէս Ա. Պերպեննա կենսորինոս սովոր է պատմել, չուեաց եկն ի Հռոմ, եւ ըսկիզրն առնէր միջամուխ ի հրապարակի իրս լինել: Զառաջինն թոշակի արժանի լինէր մինչ դեռ յեւթնեւտան ամաց հասակի էր. եւ յորժամ կ. Փաքիոս Արքօհմոս եւ Ա. Կղաւդիոս Արքկեղոս հիւպապէկային, հաղարապետ զօրաց ի Ակիղիա լինէր: Եւ յորժամ դար-

ձաւն, չողաւ զհետ բանակին կ. կը-  
ղաւդեայ Ներոնի. Եւ բազում ինչ  
առ ԱԵՆաւ նպաստ լինէր, ի կոիւն  
յորում անկաւ Ասդրուբաղ, եղբայր  
Աննիբաղայ: Դէպ եղեւ լինել նմա  
կապարձակիր Պ. Կոռնեղեայ Ակի-  
պիոնի Ափրիկանոսի բդեշխի, ընդո-  
րում ոչ որպէս վայել է կարեւոր բա-  
րեկամի կեայր. քանզի չմիաբանէր  
ընդնմա յամենայն կեանս իւր: Շի-  
նուածոց յանձանձիչ եղեւ ընդ կ.  
Եղուիոսի. ոստիկան լինեալ զսար-  
դինիացւոց նահանգն յանձանձէր,  
ուստի յորժամ կապարձակիրն էր  
եւ մեկնէր յափրիկեցւոց աշխար-  
հէն, զի. Եննիոս պւետ ընդ իւր էր  
ածեալ. զոր ոչ նուաղ քան զինչեւ-  
պէտ մեծապայծառ ձաղումն սար-  
դինիացւոց համարիմք:

Ի. ԲԽՆԸՆ Եկաց ընդ Պ. Կաղե-  
րեայ Փղակկոսի, եւ ԵՀաս նմա նա-  
հանդ սպանիացւոց աշխարհն՝ որ  
յայսկոյս է, եւ անտի Եկեալի ճե-  
մելի ել: Իսկ իբրեւ բազում ժամա-  
նակս անդ լինէր, Պ. Ակիպիոն Ա-  
փրիկանոս յերկրորդում հիւպատին,  
յորոյ առաջնում հիւպատին կապար-  
ձակիր Եկաց, կամէր զնա ի գաւա-

ուն մերժել եւ կալ փոխանակ նորա:  
 Նյլ եւ ոչ ի ձեռն ծերակուտին կա-  
 րէր այնմհասանել, թէպէտ եւ Վլի-  
 պիոն բազում ճոխութիւն իքաղաքի  
 ունէր. քանզի յայնմ ժամանակի ոչ  
 իշխանութեամբ ինչ, այլ արդարու-  
 թեամբ վարէր քաղաքն: Վասն այ-  
 նորիկ բարկացեալ, իբրեւ ժամա-  
 նակ իւրոյ հիւպատին կատարէր, ե-  
 կաց առանց իշխանութեան ի քա-  
 ղաքին: Խոկ կատոն նովին Փղակ-  
 կեաւ համարակար լիեալ, խօսու-  
 թեամբ վարէր զիշխանութիւն: Զի  
 եւ զբազումն յազնուականաց նե-  
 զէր, եւ բազում ինչ նոր հրաման  
 յաւելոյր, որով զեղխութիւնն սան-  
 ձահարեսցի, որ յայնժամ սկիզբն  
 առնէր բուսանելոյ: Գրեթէ ամս  
 ութսուն, ի մանկութենէ մինչեւ  
 ցհուսկ յետին հասակն, ոչ դանդա-  
 ղեցաւ յանձին ունել թշնամութիւ-  
 նրս վասն քաղաքին: Ի բազմաց  
 փորձեցաւ, բայց ոչ միայն ըստդիւտ  
 ինչ ի համբաւն չընկալաւ, այդ եւ  
 զամենայն աւուրս որչափ եկաց լա-  
 ւութեանցն դրուատեօք մեծացաւ:  
 Գ. Յառնւեցն իրս զարմանալի ի-  
 մաստութիւն եւ ճարտարութիւն ի

կիր արկաներ, զի եւ Երկրագործ  
ճարտար էր, եւ հմուտ իրաց քաղա-  
քին, եւ իրաւագետ, եւ զօրաւար  
նշանաւոր, եւ ճարտարախօս քաջ,  
եւ դպրութեանց անհնարին ցանկա-  
ցող : Եւ թէպէտ ի ծերութեանն  
զնոցին դպրութեանց զհետ երթայր,  
այլ այնչափ յառաջադէմ ի նոսա ե-  
ղեւ, զի չմարթէր դիւրաւ դտանել  
ինչ մի ի Յունաց կամ յիտաղացւոց  
իրաց, որ նմա անծանօթիցէ : Ի ման-  
կութենէ բազում խօսսեղ . եւ ի ծե-  
րութեան պատմութիւնս եղ ի մտի  
հարկանելի մատենի, եւ եւթն դիրք  
են վիպասանութեանն : Առաջինն  
ունի զիրսն որ ի թագաւորաց Հոռո-  
մոց ժողովրդեանն գործեցան . Եր-  
կրորդն եւ երրորդ թէ ուստի իւրա-  
քանչիւր յիտաղական քաղաքաց  
ծագեալ իցէ . վասն այսորիկ թե-  
րեւս Որիդինէս ամենայն մատեանն  
անուանեալ կոչի, որ են ելք : Ի չոր-  
րորդ դիրսն պունիկեան պատերազմն  
կայ առաջին, ի հինդերորդումն եր-  
կրորդն . եւ այս ամենայն համառօ-  
տիւք է ասացեալ : Զայլ եւս մար-  
տըս պատերազմաց ըստ սմին օրինա-  
կի ի մատենի Եհար, մինչեւ յառա-

Չնորդութիւն Սեր. Գաղըեայ որ  
զղիւսիտանացիս կապուտ կողոպուտ  
արար: Իայց զանուանս առաջնոր-  
դաց այնց պատերազմաց չյիշեաց  
ինչ, այլ լոկ զիրսն նշանակեաց ա-  
ռանց անուանց: Ի նոսա յայտ ա-  
րար թէ զինչ յիտաղացւոց եւ ի-  
սպանիացւոց աշխարհին իբք զարմա-  
նալիք կայցեն. յորս բազում ճար-  
տարութիւն եւ հաւաստիք երեւին,  
բազում ուսումն: Զարա կենաց եւ  
զբարուց բազում ինչ աւանդեցաք ի  
գիրսն՝ զոր առանձինն զնմանէ դր-  
բեցաք Տիտոսի Պոմպոնեայ Ատահ-  
կոսի հայցեալ: Ա ասն այնորիկ զայ-  
նոսիկ՝ որ ցանկանայցեն ուսանել  
զիրսն կատոնի, յայն մատեան առա-  
քեմք:



**Տ. ՊՈՄՊ. ԵՍՏԻԿԱԾ**

## ՅԱՆԴԻՄԱՆՈՒԹԻՒՆ

Ա. Աստիս երեւելի հարբն եւ իմաստութեամբն եւ փութովն, որովք եւ քանզաշակերտակիցն առաւելլիներ: Բ. Վասն Սուղպիկեայ խնամութեանն ի վտանդի կայր, եւ վասն կինանեան խռովութեանն յԱթէնս երթեալ ընչիւք Մարեայ եւ ամենացւոցն օգնական եղեւ: Գ. Անդէն պատուվք մեծարէր, բայց նա չառ յանձն զպատիւմն: Դ. Սիրելի եղեւ Սուղղայ. եւ յորժամ դառնայր դայր ի Հռոմ արտասուօք յուղարկեին աթենացիքն: Ե. Ժառանգ եղեւ կեկիզեայ, կիկերոնեայ եւ Որտենսեայ զօդ: Զ. Ի պատուոց եւ ի հակառակութենէ եւ յիշխանութեանց մերժէր զանձն: Է. Բարեկամացն որ ընդՊոմպէի միամտեալ էին, օգնական ընչիւք եղեւ. ոչ զՊոմպէոս զայրացոյց եւ ոչ ըզկայսր: Ը. Մ. Բրուտեայ բարեկամ էր, յորժամ կայսր սպանաւ, եւս եւ յորժամ ի բաց անկեալ երթայր փախստեայ: Թ. Եւ ոչ Անտոնեայ որ թշնամի իսկ դատեցաւ, թշնամի եղեւ. օգնական էր եւ Փուղուիայ: Ժ. Յորժամ եկն Անտոնիոս, մեկնեցաւ ի հրապարակեն, թէ գուցէ տարագիր լինիցի, բայց ապրեցաւ ի մրրկէ անտի: ԱԺ. Հաւատարիմ էր տարագրելոցն, եւ յաջողութեան եւ ի թշուառութեան: ԲԺ. ԶՎիպսանեայ եւ զԱնտոնեայ բարեկամութիւնն յայն եւեթ ի կիր արկանէր, զի զբարեկամն ի վշտաց ապրեցուցանիցէ: ԳԺ. Տանուտէր ազնիւ եւ ոչ որ բազում

ծախս առնիցէ : Դժ . Ոչ երբեք առանց  
ընթերցուածոց ճաշ ուտէր . զինչսն ի լաւ  
արկանէր ի կիր : Եժ . Ճշմարիտ ի բանս  
էր եւ ի գործս աշխատասէր : Զժ . Մար-  
դասէր էր , սիրէր զնա Կիկերոն որպէսյացտ  
ի թղթոցն է : Էժ . Խնամոտ առ մայրն եւ  
առ քոյրն . վարուքն փիղիսոփոս էր եւ ոչ  
ուսմամբ : Ըժ . Հմուտ նախնեաց եւ ազ-  
գահամարոյ եւ պւետէից արուեստին : Թժ .  
Վասն բարուցն ազնուականութեան Ոկ-  
տաւիանեայ Կայսէր խնամութեանն էհաս:  
Ի . Եւ Կայսէր եւ Անտոնեայ բարեկամ էր  
իԱ . Ի ծերութեան խաւթացեալ զիսոր-  
հուրդ մահուանն իվեր հանէ բարեկամացն:  
ԻԲ . Մատուցեալ աղաչէին բարեկամքն  
բայց նա չանսայր , եւ անսուաղ մեռեալ  
թաղէր մօտ յԱպեայ ճանապարհն :



# ՔՍԱՆԵՐՈՐԴ ՀԻՆԳԵՐՈՐԴ

## Տ. ՊՈՄՊ. Ե ՏՏԻԿ Ո Ս

Հ Յ Ո Մ Ե Յ Ե Ց Ւ

Ե. Տ. ՊՈՄՊՈՆԻՈՍ Ը ԹԱԻԿՈՍ յա-  
ռաջին տոհմէ անտի Հոռոմոց ազ-  
գին ծնեալ, հանապազ զհեծելոյ առ-  
տիճան զոր ի նախնեացն առ, հաս-  
տատուն ունէր: Հայր ունէր ժիր եւ  
ներօղ եւ ըստ ժամանակին ըստ այ-  
նորիկ մեծատուն եւ ընթերցուածա-  
սէր: Եւ զոր օրինակ ինքն ընդ դր-  
պրութիւնսն յօժարէր, զամենայն  
ուսմունս վարդապետութեան, ո-  
րովք մանկութեան հասակն պարտ  
է յարդարել, ուսուցանէր որդւոյն:  
Եւ էին մանկանն ոչ միայն միտք մր-  
տավարժք, այլ եւ անհնարին քաղ-  
ցրութիւն բանից եւ բարբառոց, որ-  
պէս զի ոչ միայն արագ արագ ընդ-  
ունէր որ ինչ աւանդէրն, այլ եւ  
գեղեցիկս բարբառեալ խօսէր: Նմին  
իրի երեւելի ի մանկութեան ի մէջ

զուդականացն լինէր, եւ լուսաւորա-  
գոյն իմն պայծառանայր, մինչեւ ա-  
շակերտակիցքն առաքինիք չկարէին  
այնմ ժոյժ ունել: Վասն այնորիկ  
զամենեսեան զուարթացուցանէր իւ-  
րովն փութով. որոց սակի իսկ  
էին Դորկուատոս, եւ կ. Մարի-  
ոս Կայեայ որդի, եւ Մ. Կիկերոն,  
զորս այնպէս ընդելական սովորու-  
թեամբն ած զիւրեւ, մինչ զի չէր ոք  
ինչ նոցա հանապազորդ քան զնա  
սիրելի:

Տ. Հաջրն վաղ մեռանէր, իսկ  
պատանին վասն խնամութեան Պ.  
Սուղպիկեայ՝ որ ռամկապետն էր եւ  
սպանաւ, չեղեւ անմասն ի տագնա-  
պէ անտի նորա: Քանզի Անիկիա,  
գուստը մօրաքեռն Պոմպոնեայ ա-  
մուսնացեալ էր ընդ Մ. Աերբիոսի,  
Սուղպիկեայ եղբօրն: Ապա յետ Պ.  
Սուղպիկեայ սպանանելոյ, իբրեւ ե-  
տես եթէ քաղաքն Ախննեայ խոռ-  
վութեամբ աղմկեալ է, եւ թէ չէ  
մարթ նմա ըստ պատշաճի կալ թէ  
ոչ միոյ յերկուց կողմանց անտի յա-  
շաց ելանիցէ, զի բաժանեալ իմն է-  
ին քաղաքացեաց միտք, այնու զի ո-  
մանք Սուղղայ կողմանն եւ այլք Կի-

նեայ լինէին զօրաւիզն . դէպ ժամաւ-  
նակ համարէր իւրոց ուսմանց պատ-  
կառ կալ, եւ դէմ եղեալ յՆթէնս  
գնայր : Այդ մանկանն Ուարեայ՝ որ  
թշնամին դատեցաւ, յիւրմէ անտի  
նպաստ լինէր, եւ իբրեւ փախստեայ  
ի քաղաքէն ելանէր, տայր ինչո : Եւ  
զի մի վասն ի տար աշխարհ երթա-  
լոյ վնաս ինչ իւրոց առտնին իրաց  
հասանիցէ, զմեծ մասն ընչից իւրոց  
անդր փոխեաց . եւ այնպէս անդէն  
կեայր, զի յարժանի եւ յիրաւի ա-  
մենեցուն աթենացւոյ կարի սիրելի  
լինէր : Զի ոչ միայն բարս իմն քաղ-  
ցունս ունէր նա, այդ եւ բաղում  
անդամ յիւրոց իսկ ընչից նոցա հա-  
սարակաց չքաւորութեանն դիւրու-  
թիւն առնէր : Քանզի յորժամհարկ  
հասանէր փոխ ուստեք առնուլ, եւ  
զպարտսն հաճել, եւ չունէին յու-  
մեքէ արդար պայմանաւ առնուլ,  
միշտ հանապաղ զանձն առաջի ար-  
կանէր, այնպէս զի եւ վաշխ երբեք  
չառ ի նոցանէ, եւ ոչ երկայնաձիգ  
ժամանակս քան որչափ ասացեալն  
էր, յանձն առ պարտապանս լինել  
նոցա, զի եւ երկոքեան շահաւետ էր  
նոցա : Քանզի չառնոյր յանձն թէ

ներելովին հնասցի առ նոսա փոխն ,  
 եւ ոչ թէ ստուարանայցէ բաղմա-  
 պատիկ վաշխիւք : Եւ այլով իւիք  
 առատութեամբ զգոյն երախտիս ա-  
 ճեցոյց . զի ամենեցուն արմտիս բաշ-  
 խէր , եւ միում միում եւթն դրուան  
 ցորենոյ շնորհէր . եւ այն չափանն  
 մեղիմնոսյնթէնս անուանեալ կոչի :  
 Գ . Եթ անդ այնպէս զանձն ըն-  
 ծայեցուցանէր , զի հաւասար խո-  
 նարհագունացն երեւէր եւ զոյդ իշ-  
 խանաց : Ուստի զբնաւ իսկ պատիւ  
 եւ զմեծարանս զոր կարէինն , դնէին  
 նմա հրապարակաւ , եւ քաղաքա-  
 կից կամէին առնել : Բայց նա չառ-  
 յանձն զերախտիսն , զորմէ այնպէս  
 ինչ ոմանք ածեն զմտաւ , թէ զհր-  
 ուոմայեցւոց քաղաքն թողու որ զայլ  
 քաղաք օտարուստ առնուցու : Ցոր-  
 քան ժամանակս անդ էր , ընդդէմ  
 դարձաւ , զի մի ինչ իւր պատկեր  
 կանգնիցի , այլ յորժամմեկնեցաւն ,  
 չկարաց արգելու : Վասն որոյ նմա  
 եւ Պիդիայ պատկերս ինչ ի մեհե-  
 նական տեղիսն կանգնեցին : Օ ի յա-  
 մենայն հոգո քաղաքին դործելի եւ  
 առաջնորդ զնա ունէին : Արդ առա-  
 ջին շնորհ բախտին էր , զի յայնմ

քաղաքի ծնաւ, յորում ամենայն  
աշխարհաց տէրութեան բնակու-  
թիւն է, որպէս զի զնոյն եւ հայ-  
քենի գաւառ ունիցի եւ տիկին։ Խակ  
նշանակ իմաստութեանն այն է զի  
յորժամյայնպիսի քաղաք չոքաւ,  
որ նախաւորութեամբ եւ մարդասի-  
րութեամբ եւ ուսմամբ առաւելքան  
զամենայն քաղաքս էր, սիրելի քան  
զայլսն ամենեսեան եղեւ քաղաքին։

Դ. ԽՍԿՅՈՐԺԱՄԵԼԻՆ անդր Առւղղա  
մեկնեալ յասիացւոց կողմանց, ցոր-  
չափ անդն եկաց, ընդ իւր ունէր ըդ-  
պոմապոնիոս, ընդ մարդասիրութիւն  
եւ ընդ ուսումն պատանեկին զար-  
մացեալ։ Օի այնպէս յունարէն խօ-  
սէր, մինչ զի յԱթէնս իսկ ծնեալ  
կարծեցուցանէր. եւ այնչափ քաղ-  
ցըր խօսէր զատինացի բարբառով, զի  
յայտ իմն լինէր թէ ընտածին իմն  
քաղցրութիւն դոյ ի նմա եւ ոչ ե-  
կամուտ։ Նոյն եւ զերգս վիպասա-  
նացն կարդայր եւ յունարէն եւ զա-  
տիներէն, որպէս զի չէր մարթ այնմ  
յաւելուած առնել։ Նմին իրի իսկ  
Առւղղա չարձակէր զնա երբեք յիւր-  
մէ, եւ ընդ իւր ցանկայր տանել։  
Օոր իբրեւ ջանայրն ածելի հաւան,

Աղաչեմ զքեզ, ասէ Պոմակոնիսս, մի  
տանիր զիս ի վերայ նոցա, զի զի-  
տաղիա յայն սակս թողի, զի մի նո-  
քօք հանդերձ ընդքեզ կռուիցիմ  
զինու։ Իսկ Առւղղայ գովեալ զգործ  
պատանեկին, զամենայն պատարա-  
գըս՝ զոր յԱթէնսն ընկալեալ էր,  
յորժամ երթայրն, հրաման տայր  
նմա մատուցանել։ Բազում ամս  
անդէն դադարեալ, թէպէտ եւ ըզ-  
տան իրաց հոգայր, որչափ ժիր ոք  
տանուտէր պարտիցի հոգալ, եւ զա-  
մենայն զմնացեալ ժամանակն կամ  
դպրութեան կամ աթենացւոց քա-  
զաքին հոգոց բաժանէր տայր, սա-  
կայն եւ այնպէս բարեկամացն զպատ-  
շաճ մարդասիրութիւնն ցուցանէր։  
Զի եւ ի ժողովսն նոցա կանխեալ  
երթայր, եւ եթէ զործ ինչ մեծ հա-  
սանէր, անդէն առ նմին դտանէր.  
զոր օրինակ եւ Վիկերոնի յամենայն  
վիշտսն հաւատարիմ դտաւ, եւ յոր-  
ժամ յաշխարհէն հատուածեալ եր-  
թայր, երկերիւր եւ յիսուն հազար  
լումայ ետ պարզեւա։ Իսկ իբրեւ  
հռոմայեցւոց իրք հանդարտեցին,  
ապա շրջեցաւ եկն ի Հռոմ քաղաք  
յորժամ Ա. Կոտային Եւ Վ. Տոր-

կուատոսն բդեշխքն էին, որպէս ինձ  
թուի . այն օր ամենայն քայլաքն ա-  
թենացւոց կղկաթէր զնմանէ յոր-  
ժամ մեկնէրն , մինչզի արտասուօք  
զառյապա անձուկնյայտ առնէին եւ  
զմորմոքելն :

Ե. Ե՞ր նորա քեռիկ . կեկիղիոս  
հեծեալ հռոմայեցի , ընտանեակ '։  
Դուկուղայ , մեծատուն նեխասաստ :  
Որոյ խիստ բարոյիցն այնպէս արբա-  
նեկութիւն հարկանէր , զի որում  
չկարէր ոք տանել , նա առանց ի  
ցասումն ածելոյ ցծերութիւն պա-  
րարտութեան հաշտ ունէր զնա :  
Ուսաի եւ զինամոցն արդիւնսն առ.  
քանզի կեկիղիոս ի մեռանելնիւրում  
կտակաւ յորդեգիրս առեալ զնա ,  
ժառանգ կացոյց երից չորրորդաց ա-  
րարոցն . ի ժառանգութենէ անտի  
առ իբրեւ տասն բեւրս բիւրուց լու-  
մայից : Ամուսնացեալ էր քոյրն Ա.տ-  
տիկեայ , կ . Տուղեայ Կիկերոնի ,  
այնց հարսանեաց առիթ լեալ էր Ա.  
Կիկերոն , ընդ որում ընտանեբար  
կեայր յորմէ հետէ աշակերտակիցն էր  
առաւել եւս ընտանեգոյնս քան ընդ  
կուինտեայ , որպէս զի մարթ էր առ-  
նուլի միտ թէ առաւել զօրաւոր ի

բարեկամութեան նմանութիւն բարուց է, քան խնամութիւն։ Ատերիմ եւս էր Կ. Որտենսեայ, որ ի ժամանակին յայնմիկ ճարտարախօսացն ճարտարապետն էր. մինչ զի չէր իսկ մարթ ընտրել թէ ո ոք զնա յերկողունց շատ սիրիցէ, Կիկերոն արդեւք եթէ Որտենսիոս. Եւ որ եւս իմն դժուարին էր, այնպէս յարդարէր զի ի միջի նոցա՝ որ նախանձընդդէմ միմեանց գովութեան էին, ոչ մի ինչ պարսաւանք լինիցին, եւ իցէ իմն զօդ այնպիսի որերոյ:

Զ. ԱՅՏԻԿՈՍ ՀՐՁԷՐ ի մէջ քաղաքացեացն, զի ցանդ ի լաւացն կողմն էր, եւ համարեալ իսկ էր նոյնպէս. սակայն եւ ոչ ի քաղաքային ալիսն զանձն ի ներքս խառնէր, զի ոչ աւելի ինչ անձանց տեարս համարէր զայնոսիկ՝ որ այնց ալեաց զանձինս տայինքան զնոսա՝ որ ծփիցինն ի ծովու ալեաց ծփանաց։ Պատիւս չխրնդրեաց, ուր առաջի կային նմա, եւ վասն հաճոյ ամենեցուն լինելոյ եւ վասն աշտիճանին. զի ոչ լաւութեամբ ըստնախնեացն կրօնից մարթէր խնդրել, եւ ոչ առնուլ զօրէնսն պահելով յայնչափ անհնարին պար-

դեւս շուրջանակի պատսպարութեան, եւ ոչ ունելիսկ զիշխանութիւնն առանց վշտաց վտանգիյեղծագործն ապականութեան բարուց քաղաքին։ Ի հասարակաց վաճառս հուպ երբեք ոչ դնաց։ ոչիրիք իրաց եղեւ երաշխաւոր, եւ ոչ վարձեցաւ ինչի ժողովրդենէ։ ոչ զումեքէ ամբաստան եղեւ, ոչյիւր անուն եւ ոչ ձեռնագիրն արկանելով։ վասն իւրոց իրաց իդատ ոչ չոգաւ, եւ ոչ մի ինչդատաստան կալաւ։ Զքաղում բգեշխից եւ հազարապետաց մարզպանութիւնս առ, բայց զուրուք զհետ ոչ չոգաւ իդաւառանդը։ շատ համարէր զպատիւն, զտան իրացյաւելուածս անփոյթ առնէր, որ եւ ոչ ընդ կուինկտեայ իսկ կիկերոնեայ կտմէր յԱսիա երթաւ, յորժամ կարօղն էր ի նա յարել հրեշտակութեան պայմանաւ։ Քանզի այսպէս համարէր, թէ չվայելէ անձին արբանեակ լինել հազարապետի, ուր զհազարապետութիւնն չկամեցաւ ունել։ Որով ոչ պատույն եւեթպատկառ կայր, այդ եւ խաղաղութեանն, եւ ի կարծեաց եւս յանցանաց ապրէր։ ուստի եւ ամենեցուն

իսկ հաճոյ թուեր զգուշութիւննուրա , իբրեւ տեսանէինն թէ վասն պատշաճից է զգուշութիւնն , եւ ոչ առ ահի ինչ կամ ակնկալութեան :

Եւ Պահա եղեւ կայսերական քաղաքային պատերազմն , յորժամէրն ամաց իբրեւ վաթսնից : Եկաց դատարկացեալ վասն չափոյ հասակին , եւ ոչ խաղաց ուրեք ի քաղաքէ անտի : Որչափ ինչ պիտոյ բարեկամացըն լիեւալ էր , որ առ Պոմպէոս երթային , զամենայն յիւրմէ տայր : Ոչ Պոմպէի՝ որ ազգականն էր նորա , յաչաց ել . զի ոչ մի ինչ երախտիս էր դտեալ ի նմանէ , որպէս այլքն՝ որ կամ զպատիւս կամ զմեծութիւն նովաւ ունէին . յորոց ոմանք յակամայ կամս դնացին զհետ բանսակին , եւ կէսք մնացին անողէն յաշխարհին , եւ այնպէս դժկամակ եղեւ յոյժ ընդնոսա Պոմպէոս : Իսկ Ատտիկեայ դադարելն յոյժ հաճոյ թուեցաւ կայսեր , զի յետյաղթութեան յորժամ թուղթյղեալ պահանջէր ինչոյայնցանէ՝ որ առանց իշխանութեան էին , զատ ոչ միայն չնեղեաց , այդ եւ զքեռն որդին եւ զկ . Կիկերոնեայն զոր ի Պոմպէի բանսակէն ըմբռնեաց ,

շնորհեաց : Այսպէս հին իմն կարգօքն ի նորոգ վշտաց ապրեցաւ :

Բ. Յետ այնորիկ յետ կայսերը ըսպանանելոյ, յորժամ առաջնորդութիւն քաղաքին ի ձեռս նրուտեանցըն էր եւ կասեայ, եւ ամենայն քաղաքն ընդ կասիոս նայէր, նա այնպէս ընդ Ա. նրուտեայ գնայր, զի ոչ ընդ ումեք ի հասակակցացն աւելագոյն ընտանութեամբ էր երիտասարդն, որպէս ընդ ծերունոյս, եւ ոչ միայն խրատառու զնա ունէր, այդ եւ գլխաւոր ի կենակիցն լինել : Խորհուրդ ի մտի եղեւ ոմանց զի ի հեծելազօրաց անտի կարգիցի այնոցիկ գանձանակ, որ զկայսր սպանին : Համարեցան թէ դիւրաւ այն լինիցի, եթէ իշխանք հեծելազօրացն տացեն արծաթ : Վասն որոյ կոչեցաւ Ատտիկոս ի Կ. Փղաւեայ յընտանուոյ նրուտեայ, զի կայցէ ի գըլուխ իրացն : Այդնա որ արժան համարէր զպատշաճսն շնորհել բարեկամաց առանց խռովութեան ինչ կամ խակութեան, եւ ցանդ իսկ եւ միշտ յայնպիսի խորհրդոց զանձն ի բաց մերժէր, ետ պատասխանի եւ ասէ, Որպէս զիարդ նրուտոսն կա-

միցի զիմ ինչս արկանիցէ ի կիր, որ-  
շափ բաւական լինիցին ինչքս. եւ  
զայսց իրաց ընդ ումեք չկամիմ խօ-  
սել եւ ոչ միաբանել։ Եւ այնպէս  
այն ամբոխ միաբանութեանն ոորա  
եւեթ չմիաբանելով ի բաց քակտե-  
ցաւ։ Ոչ յետ բաղում ինչ աւուրց  
սկսանէր գլել Վնտոնիոս, մինչեւ  
Ծրուտոսն եւ կասիոս անյօյս լիեալ  
յիրաց անտի նահանգացն՝ որ ի բր-  
դեշխիցն տուեալ էր նոցա պատճա-  
ռանօք, գնացին յաքսորս։ Վտաի-  
կոս որ զարծաթն միաբան ընդ այ-  
լոցն չկամեցաւ տալ զօրացելոցն, հա-  
րեւր հազար լումայ առաքեաց Ծրու-  
տեայ պարզեւս յորժամի բաց ան-  
կեալ երթայր յիտաղացւոց աշխար-  
հէն. եւ երեքհարեւր հազար եւս  
հրամայեաց նմին տալ յորժամյե-  
պիրոսն էր։ Բայց եւ ոչ զլնտոնիոս  
փաղաքշէր յորժամ զօրացեալն էր,  
եւ ոչ զվհատեալմն ի ձեռաց թողոյր։  
թ. Ապէ եհաս պատերազմն որ առ  
Առուտինաւ եղեւ։ Յորում եթէ ի-  
մաստուն եւեթ զնա ասիցեմ, նուա-  
զագոյն քան որչափ պարտիցիմն ա-  
սիցեմ, ուր նա մանաւանդ իղձ ոմն  
կարծեցաւ, եթէ ըղձութիւն պարտ

իցէ կոչել զհանապաղորդ հաստատութիւն բնութեան, որ ոչ միովինչ իւիք ի պատահարաց աճէ կամ նուազէ: Անտոնիոս թշնամի դատեալ, մեկնեալ էր յիտաղացւոց աշխարհէն եւ ակնկալութիւն դարձի չգոյր, եւ ոչ միայն թշնամիք նորա՝ որ յայնժամ բազումք էին եւ զօրագոյնք, այլ եւ որք ի հակառակորդան խառնելովն զանձինս եւ վիասելովն նմա ակն ունէին թէ շահինչ օգտի դտանիցեն զընտանիսն հալածէին, զփողուիազկինն ամենեւին կամեին կապուտ կողսպուտ առնել, եւ զորդիսն եւս պատրաստ լինէին ջընջել սատակել: Ատափիկոս թէպէտ եւ մաերիմ եւս էր Աիկերոնեայ եւ բարեկամ Տրուտեայ, ոչ միայն չետթոյլ նոցա բուռն լինել Անտոնեայ, այլ եւ նմին հակառակ զընտանեակարն նորա՝ որ ի քաղաքէ անտի փախրստեայ հատուած գնային, ծածկէր որչափ ինչ ձեռնհասն էր, եւ որովք կարօտացան օգնականն եղեւ իսկ Պ. Վողումնեայ այնչափ ինչ ընորհեաց, զի աւելի քան դայն եւ հօրն չէր մարթ տալ: Եւ Փուղուիայ իսկ, յորժամ ի պահանջանաց

գրաւեալ կայր եւ ի յաճախ Երկեղէն լլկեր, այնչափ հաւաստեաւ ըզինամնն եցոյց, զի ոչ մի ինչ ժամսահմանէր կինն առանց Վատիկեայ, եւ ամենայն իրացն Երաշխաւոր լինէր: Ա, ա եւ յորժամ ի մեծութեանն ժամանակի դնեալ էր կնոջն գետին, եւ զգինսն ի պայմանեալ ժամանակին խոստացեալ էր տալ, եւ յետ նեղութեանն չկարէր այլ ուստեք փոխառնուլ եւ տալ, նա զանձն ի ներքս արկ, եւ ետ նմա արծաթ առանց փոխորդեաց եւ առանց մուրհակի. մեծ իմն շահ համարեալ շնորհակալ ճանաչել, եւ միանգամայն յայտառնելթէ ոչ փառաւորութեան մարդկան ինքն սովոր է բարեկամ լինել, այլ մարդկան: Աւ յորժամ առնէրն զայս ամենայն, չմարթէր կարծել ոք զնմանէ, եթէ վասն ժամանակին առնիցէ. քանզի ոչ ուրուք կարծիք ի մտի էին, թէ Վնտոնիոս տիրելոց իցէ իշխանութեանն: Ի այց մեղմով ի պատուաւորաց ոմանց յանդիմանեալ լինէր, որպէս թէ սակաւ ինչ զչար քաղաքացիսն ատիցէ: Իսկ նորա ի նոյն միտս հաստատուն կացեալ, յայն թէ զինչ պատշաճ ի-

ցէ, հայեր, եւոչթէ զինչ այլք գումարոց իցեն:

Ճ. Յեռաւըթառի վաղվաղակի շըրջեցաւ բախտն: Յորժամ Վնտոնիոս յԽտաղիա դարձաւ, ամենեքին ի մեծ տաղնապի զԼոտիկոս Համարէին, վասն ընդ Կիկերոնի եւ Ծրուտեայ մտերիմ ընտանութեանն: Վասն որոյ ի գալ հասանել զօրաւարացն, մեկնեալ էր ի հրապարակէ, երկուցեալ ի տարագիր լինելոյ, եւ առ Պ. Վողումնիայ թաքուցեալ կայր, որումսակաւինչ յառաջ օգնական լիեալ էր, որպէս յայտ արարաք: Զի այնչափ այլեւայլ կերպարանք էին բախտին ի ժամանակսն յայնոսիկ, զի մերթ սոքա եւ մերթ նոքա ի մեծ պատուի էին կամ յանհնարին վիշտը: Ունէր ընդ իւր զկ. Գեղդիոս կանիոս, զզուգականն եւ զիւր նմանի: Եւ սոյն իսկ Վտտիկեայ լաւութեանն նշանակ իցէ, զի ընդ այնմ զոր ի մանկութենէ ծանեաւ ի դրապրոցի, այնպէս ընդանեբար կեայր, զի մինչեւ ցծերութիւն յաճախեաց բարեկամութիւն նոցա: Իսկ Վնտոնիոս՝ որ այնչափ ատելութեամբ էր ընդ Կիկերոնեայ, զի ոչ նորա միայն

այդ եւ ամենայն բարեկամացն նորա  
թշնամի էր, եւ կամեր տարագիր  
առնել զնոսա, սակայն ի բազմացն  
աղաչել, յիշեաց զերախտիս խնա-  
մակալութեանն Ատտիկեայ: Եւ յոր-  
ժամ հարցանէրն Ատտիկոս թէ ուր  
կացցէ, իւրով ձեռամբ գիր գրեաց,  
թէ Մի երկնչիր եւ վաղվաղակի եկ  
առ իս. ես զքեղ եւ զգեղղիոս Կա-  
նիոս ի թուոյ այնոցիկ՝ որ տարա-  
դիրն լինիցին ի բաց հանի: Եւ զի մի ի  
վտանգ անկանիցի, քանզի գիշերայն  
կատարէին իլըն, առաքեաց նմա  
պահապանս: Այսպէս Ատտիկոս ի  
մեծ երկեղին ոչ անձինն միայն, այլ  
եւ այնմ որ սիրելին էր նմա, եղեւ  
օդնական: Զի եւ ոչ զիւրոյ անձինն  
եւեթ զփրկութիւն յումեքէ խըն-  
դրեաց, այլ խառն, որպէս զի յայտ  
լինէր թէ ոչ մի ինչ իւր փառաւո-  
րութիւն կամի զատ ի նմանէ: Ապա  
թէ նաւավար դրուատ դտանիցէ, որ  
զնաւն ի կարեճմեռն ձմերայնուոյ եւ ի  
ծովէ ուր խութքն կայցեն, պահի-  
ցէ, զմէ ոչ մեծ համարիցի իմաստու-  
թիւն նորա, որ յայնչափ անհնա-  
րին քաղաքային մրրկաց ողջանդամ  
ապրեցաւ:

Ամա. Խորին յայնց չարեաց ի ծան-  
ծաղ ել, այլ ինչ չարար, բայց բազ-  
մաց օգնական լինել, որով իւիք ձե-  
ռընհաս էր: Յորժամ զտարագիրսն  
խուզէր խուժանն վարձու ի զօրաւա-  
րացն առեալ, ամենեքին որ յէպի-  
րոս եկին, ոչ միով ինչ իւիք կարօ-  
տացան, եւ ամենեցուն համարձակ  
եղեւ հանապազ անդէն կալ: Կա եւ  
յետ փիղիպեան պատերազմին եւ  
սպանանելոյ կ. կասեայ եւ Ա. Շրու-  
տեայ, խնամակալ լինէր Դ. Յուզեայ  
Վակիղղայ, որ հազարապետն լեալ  
էր, եւնորին որդւոյ եւ Վ. ւղեայ Տոր-  
կուտետեայ եւ այլոյն եւս որ ի նոյն  
վիշտու կային. եւ հրաման ետ զի ա-  
մենայն ինչ յեպիրացւոց քաղաքէն  
ի Ամսթրակիա բերցի նոցա: Այդ  
գժուարին է զամենայն մի ըստ միոջէ  
դրել, եւ ոչ ինչ կարեւոր: Եայց զայն  
եւեթ կամիմ եթէ յայտնի լինիցի,  
թէ առատութիւն նորա ոչ վասն  
ժամանակացն էր եւ ոչ խորամանգ  
մտօք: Վարթի եւ անդստին իսկ յի-  
րացն եւ ի ժամանակացն առնուլ ի  
միտ. զի ոչ առ զօրաւորօքն յաւ-  
րացաւ, այլ նեղելոցն ցանդ ի թի-  
կունս հասանէր: Եւ Աերուիղիայ իսկ,

Երուատեայ մօրն , յետ նորա մահուն  
նոյնպէս իսպասութիւնը , որպէս յոր-  
ժամ յաջողեալն էր : Այսպէս առա-  
տութիւն ի կիր արկեալ , ոչ ընդու-  
մեք թշնամութիւն կալաւ , զի ոչ ու-  
մեք վեասէր , եւ եթէ զրկեալ յու-  
մեքէ էր , լաւ համարէր մոռանալ  
քան վրէժ առնուլ : Նոյնպէս եւ զե-  
րախտիսն անմահ յիշատակօք ի մտի-  
ունէր . իսկ զերախտիսն զորինքն առ-  
նէր , ցայն վայր եւեթ յիշատակէր ,  
ցորչափ նա՝ որ զերախտիսն ընկա-  
լաւ , շնորհակալ լինէր : Վասն որոյ  
սա եցոյց թէ ճշմարտիւ ասացեալ  
իցէ , եթէ Խորաքանչիւր ումեք իւր  
բարքն կերպարանեն զբախտն : Ա-  
կայն նա ոչ զբախտն յառաջ քան  
զիւր անձնն ած ի կերպարանս , որ  
զգուշացաւն զի մի ուրեք իրաւամբք  
ի տանջանս մտանիցէ :

ԲԺ. Ա ՅԱՐ ամենայնի Ա .  
Կ իպսանիոս Ագրիպպա , որ մտերիմ  
էր պատանեկին կեսարեայ , յորժամ  
վասն իւրոյ մեծի անուանն եւ կայ-  
սերն զօրութեան ձեռնհաս էր ամե-  
նայն ուրեք կին առնել , առաւել  
զնորա խնամութիւնն ընտրեաց , եւ  
զհեծելոյ ուրուք դուստրն քան ըզ-

Հարսանիս ազնուական օրիորդացն  
մեծարոյ համարեցաւ։ Եւ այնց հար-  
սանեաց առիթ, քանզի եւ զայս չէ  
պարտ զեղչել, Ա. Նատոնիոս եղեւ,  
մի ոմն յերից արանց անտի որ շե-  
նութիւն առնելոց էին քաղաքին.  
Եւ մինչ կարօղն էր նորա պատսպա-  
րութեամբ զիւր արարսն բազմա-  
ցուցանել, այնչափ մեկուսի էր յըն-  
չեց ցանկութենէ, զի ոչ յայլ ինչ րզ-  
նորա պատսպարութիւնն ի կիր ար-  
կանէր, բայց վասն զբարեկամնն ի  
վշտաց կամ ի նեղութեանց ասպրե-  
ցուցանելոյ։ Այս յայտ իմն առա-  
ւել եղեւ ի տարագրութեանն ժա-  
մանակի։ Զի յորժամ երեք արքն,  
ըստ սովորութեանն որ յայնժամ էր  
վաճառէին զարարս Աւափէի հեծե-  
լոյ հռոմայեցւոյ, իւրոյ զուգականին,  
որ զբազում ամս վասն փիղիսոփայ-  
ութեանն փութոյ յԾ.թէնս բնա-  
կէր, եւ յատաղիա ունէր ստացուածս  
մեծագինս, Ատտիկեայ աշխատու-  
թեամբն եւ իմաստութեամբ այն-  
պէս դէպ եղեւ, զի Աւափէոս ի նմին  
պատգամաւորէ լուաւթէ զժառան-  
դութիւնն հայրենի կորոյս եւ դար-  
ձեալ առ։ Կոյն եւ զՅուղիոս կաղի-

գու զումէ մարթի, որպէս ինձն թը-  
լի, վիճել թէ յետ Դուկրետեայ եւ  
կատուղեայ մահուն, ճարտար քան  
զամենեսին պւետ կացեալ իցէ ի մե-  
րում տիս, զայրն առաքինի եւ գե-  
ղեցիկ գեղեցիկ արուեստից Հմուտ,  
ի տարագրութենէ ապրեցոյց, զի յետ  
հեծելազօրացն տարագիր լինելոյ,  
վասն բազում արարսն յափրիկեցւոց  
աշխարհին ունելոյ, ի տարագրելոցն  
համար խառնեալ էր զնա Պ. Վո-  
ղումնեայ՝ որ ոստիկանն էր հիւսանցն  
Ենտոննեայ, եւ ինքն Յուղիս չէր  
անդ։ Եւ դժուարին էր ի ժամանա-  
կին յայնմիկ ընտրել, եթէ առաւել  
աշխատութեան էր գործն եթէ փա-  
ռաց. քանզի յայտ եղեւ թէ զբա-  
րեկամացն հեռաւորաց եւ մերձաւո-  
րաց զնոյն օրինակ խնամ ունիցի Ատ-  
տիկոս ի վիշտոն նոցա։

Գմ. Օք օրինակ բարւոք քա-  
ղաքացին էր, նոյնպէս եւ լաւ-  
տանուտէր էր այրն։ Զի թէպէտեւ  
ընչաւէտ էր, ոչ ոք սակաւ քան զնա  
ուտէր, եւ շինուածոյօրինէր։ Աա-  
կայն եւ ի բարւոք տան բնակէր, եւ  
զամենայն ընտիր ընտիր իրաց արկա-  
նէր ի կիր։ Զի ի կուիրինաղիս բլերն

զտամփիղեան ապարանսն ունէր, զոր  
ժառանգութեամբ թողեալ էր քե-  
ռւոյն, որոյ գեղեցկութիւն ոչի կազ-  
մածոյն էր, այդ ի մայրւոյ անտի :  
Զի ինքն իսկյարկն որ ի հնումն կազ-  
մեալ էր, առաւել լի էր վայելու-  
թեամբ եւ ոչ ծախիւք . յորում ոչ  
մի ինչ փոփոխեաց, բայց միայն զոր ի  
հարկէն վասն հնութեանն փոխեաց :  
Էշ նորա տուն լաւ եւ բարի, ե-  
թէ պարտ իցէ պիտանութեանն դա-  
տաւոր լինել, ապա թէ կերպարա-  
նացն հազիւ թէ չափաւոր իսկ : Զի  
էին ի նմա մանկունք հմուտք դր-  
պրութեան, եւ բարւոք ընթերցիչք,  
եւ բազումք որ գրիցեն օրինակս գր-  
րոց . որպէս զի չէր ոք ի գերդաստա-  
նաց որ չկարէր քաջընթեռնուլ կամ  
գրել օրինակս գրոց : Ըստ նմին օրի-  
նակի եւ այլ եւս քաջ ճարտարա-  
պետք գոյին արուեստից, որովք կա-  
րօտ է տան սպասաւորութիւնն : Աա-  
կայն ամենէքին ի նոցանէ անդէն  
յաշխարհին ծնելոց էին, եւ ի կըր-  
թելոցն անդէն, որ ոչ միայն ժուժ-  
կալութեանն շանակ է, այդ եւ փու-  
թոյն եւ հաւաստեաց : Քանզի բղ-  
աստիկն չցանկանալ, զոր բազումք

յանկանան, ժուժկալութեան պարտ  
է համարել. եւ առաւել փութովն  
եւ վաստակովք քան զնովք զպէտ-  
սըն պատրաստել, ոչ դոյզն ճարտա-  
րութեան է: Փառաւոր եւ ոչ շքեղ,  
մեծապայծառ եւ ոչ ի բազում ծա-  
խըս հատեալ, սրբութեան եւ ոչ  
յղիութեան պատկառ կայր. չափ  
ինչ կահ եւ կազմած եւ ոչ բազում,  
ի հասարակակշիռն չափու: Նա եւ  
ոչ զայնու արարից զանց, թէպէտ  
եւ գիտիցեմ թէ ոմանց թեթեւ ինչ  
թուիցի: Թէպէտեւ մեծասուն հե-  
ծեալ հոսմայեցի էր, եւ ոչ սակաւ  
առատութեամբ ի տուն հրաւիրէր  
արս յամենայն կարգէ, բայց ոչ ա-  
ւելի քան զերիս երիս հազարս պղըն-  
ծոյ ծախս ամսոյ ամսոյ լեալ գտա-  
նէր յօրըստօրէ գիրսն: Եւ զայս ոչ ի  
լսելոյ պատմեմք, այդ մեղէն իսկ ի  
վերայ հասեալ. քանզի բազում ան-  
դամ առ ընտանութեան առընթեր-  
էպէ տան իրաց:

Դժ. Աշ ոք ի կոչունս նորա այլ  
ինչ լուր լուաւ, բայց միայն զընթեր-  
ցիչն. զոր եւ մեք իսկ հեշտականա-  
գոյն համարիմք: Եւ ոչ երբեք ճաշ  
եղեւ առ նմա առանց իրիք ընթեր-

յուածոյ, որպէս զի ոչ սակաւ մտօք  
քան պորտով զուարձասցին կոչնա-  
կանքն . զի զնոսա կոչէր, որոց բարք  
չէին օտար յիւրոց բարոյիցն : Յէ-  
պէտ եւ այնչափ յաւելուած եղեւ  
ընչիցն , ոչ ինչ ի հանապազորդ ըս-  
պասուէն փոփոխեաց, եւ ոչ ի կար-  
գացն սովորովթենէ, եւ այնչափ ըզ-  
գաստովթիւն ի կիրարկանէր, զի ոչ  
յորժամ զերկու հազարս հազարաց  
լումայից ունէր, զոր ի հօրէն ժա-  
ռանգեալ էր, առանց շքոյ կեայր .  
եւ ոչ յորժամ զտասն հազարս հա-  
զարաց լումայից ունէր աւելի յըզ-  
փութեամբ եկեաց քան զհանապա-  
զորդ կարգն . այլ ի նմին փառաւո-  
րութեան եկաց յերկոսեան ժամա-  
նակսն : Դրախտս չունէր, եւ ոչ ա-  
րուարձանեայ կամ ծովեզերեայ  
հանգրուան, վասն որոյ բազում  
ծախք առնիցին, եւ ոչ յիտաղիա իսկ  
բաց յլրդէատինեայ եւ Կումենտա-  
նեայ շինականութեան կալուածոյ .  
ընաւ իսկ հաս ընչից նորա իստա-  
ցուածոց անտի էին, որ յլապիրոս եւ  
ի շոռմն էին : Ուստի մարթի ի վերայ  
կալ հաւաստեաւ, թէ նա զընչիցն  
պիտանութիւն ոչ յաճախութեամբն

այլ իմաստութեամբն սովոր էր չափել:

Եժ. Առաջ չասեր, եւ ոչ ստութեան կարէր տանել: Նմին իրի ընդընկերասէր բարք նորա ոչ առանց խստութեան էին, եւ ոչ սաստկութիւն առանց հեղութեան. որպէս զի դժուարին առ իմանալ էր թէ առաւել ակն ածիցեն ի նմանէ բարեկամքն, եթէ սիրիցեն զնա: Վասն որոյ իրիք աղաչէրն, խնամով խոստանայր. զի ոչ առատութեան այդ ցոփութեան համարէր, զոր չիցէն ձեռլնհաս տալ, խոստանալ: Եւ այնչափ հոգաբարձութիւն ունէր դուն գործել վասն այնը զոր միանգամ յանձին կալաւ, զի կարծեցուցանէր այսպէս թէ ոչ զօյանձն եղեալ ինչ, այլ զիւր իսկ իրս վճարիցէ: Ոչ ի գործոց ինչ զոր յանձն առ, տաղտկացաւ երբեք. քանզի համարէր թէ նովին մեծարոյ լինիցի, եւ ոչ մի ինչ քան զմեծարոյն համարել սիրելի էր նմա: Ուստի զամենայն իրս զլյ. եւ կ. կիկերոնացն, զլատոնին, եւ ըզ-Արեայն, եւ զկ. Որտենսեայն, եւ զլւղեայ Տորկուատեայ, եւ զայլոց եւս բազում հոռմայեցւոց հեծելոց

ինքն հոգայր։ Որով մարթ էր ընտրել թէ ոչ ծովառթեամբ, այդ մասին լինելով իմաստութեամբ ի հոգաբարձութենէքաղաքին փախչէր։

Զ. Տասն մարդասիրութեանն շեմ ատակ մեծ ինչ քան զայս վկայութիւն յառաջ բերել, զի յերիտասարդութեանն Առւղղայ ծերունոյ քաղցր եւ բարեբար թուեցաւ, եւ ի ծերութեանն Ա։ Ծրուտեայ առն երիտասարդի։ իսկ ընդ իւրոցն զուգականաց Կ։ Որտենսեայ եւ Ա։ Կիկերոնի այնպէս կեայր, որպէս զիդժուարին էր ընտրել, թէ որում հասակի արդեւք պատեհագոյն իցէ. թէպէտ եւ աւելի իմն սիրեաց զնու Կիկերոն, որպէս զի եղբայր իսկ իւր Կոյինկտոս չէր նմա եւս առաւելագոյն սիրեցեալ եւ ընտանեգոյն։ Եւ իրացն նշանակիչք լինիցին, ոչ միայն մատեանքն յորս զնմանէ առնիցէ յիշատակս, որք ի խառնաղանձն սփռեցան, այդ եւ վեշտասան մատեանք թղթոցն, որ ի բդէշխութենէ անտի նորա մինչեւ ցվերջին ժամանակն առաքեցան առ Վատտիկոս. զոր թէ ընթեռնուցու ոք, չկարօտիցի առղեալ պատմութեան այնց ժամանա-

կաց . քանզի ամենայն ինչ որ վասն փութոյ իշխանացն իցէ , եւ վասն յոռութեանց զօրաւարաց , եւ փոփոխանց քաղաքին մի ըստ միոջէ գրբեալ կան , մինչեւ չիք իսկ ինչ որ ոչ յայտնի լինիցի ի նոսա , եւ գիւրաւ մարթիցի կարծել թէ իմաստութիւնն ըղձութիւն իմն է : Քանզի ոչ եթէ զայնցանէ եւեթ յառաջագոյն խօսեցաւ կիկերոն թէ լինելոց են , որ առ նորա կենդանութեամբ ի գլուխ ելին . այլ եւ որ ինչ այժմն դիպին , իբրեւ իղձ նուագեալ հնչեաց :

Էջ . ԽՍԿ վասն գթոյ եւ խնամոց Ատամիկեայ զի՞ իցէ եթէ բազում ինչ յիշատակիցեմ , որովհետեւ լրւայ ի նմանէ յորժամ վասն նորին պարծէր ի մօրն յուղարկաւորութեան զոր իննսնամենի թաղեաց , յորժամ ինքն վաթսուն եւ եւթն ամաց էր , թէ ոչ երբեք ընդ մօրս ի հաշտութիւն եկի , ոչ երբեք ընդ քեռն թրշնամացայ , որ գրեթէ զուգական իսկ էր նմա : Եւ այս յայտնի իսկ նշանակ է , թէ կամ ոչ մի ինչ երբեք գժտութիւն ի միջի լեալ իցէ նոցա , կամ զի սա այնչափ ներելով ընդ իւրօն գնայր , մինչ զի զորս սիրելն

պարտէր, նոցա չհամարէր արժան  
ցասնուլ: Եւ զայդ ոչ յախտարա-  
կաց եւեթ արար, թէպէտ եւ ամե-  
նեքեան բնութեանն հնազանդ լի-  
նիցիմք, այդ եւ ուսմամբն: Օի եւ  
զհրամանս ճարտարապետացն փիղի-  
սովայից այնպէսի մտի ունէր, զի ըզ-  
նոսա առ վարուցն լաւութիւն ի կիր  
արկանէր եւ ոչ ի ցոյցս:

Ի ձ.. ԿԵՎԱՆՍԵՑՆ Եւս բարոյից ա-  
ռաւել նմանօղ նախանձաւոր եղեւ,  
եւ նախաւորութեան սիրելի. որում  
այնպէս հաւաստեաւ հմուտ էր, զի  
զբնաւ իսկ զին յիշատակս եհար ի  
մատենին, որով զիւր իշխանութիւ-  
նըն պայծառացոյց: Քանզի չգոն օ-  
րէնք, չիք խաղաղութիւն եւ պատե-  
րազմ, եւ երեւելի ինչ իրք Հոռո-  
մոց ժողովրդեան, որ ոչ ըստ իւրա-  
քանչիւր ժամանակաց գրեալ կայ-  
ցէ ի մատենին. եւ որ եւս իմն դր-  
ժուարին իցէ, այնպէս զսկիզբն տոհ-  
միցն իւրաքանչիւր կարգ ըստ կար-  
գէ յեռու, զի անտի մարթի ի վերայ  
կալ ծննդոց արանց երեւելեաց: Ի զ-  
գոյն իսկ յայլ գիրս ուրոյն գրեաց,  
որպէս ի Ո. Ծրուտեայ ինդրոյ ըզ-  
յունիական տոհմն ի զարմէ մինչեւ

ցախսս կարգաւ համարեցաւ, նշանակեալ թէ ո յումէ ծնաւ, եւ զոր պատիւս յոր ժամանակս առ։ Նոյն պէս եւ Ո. Կղաւդեայ աղաչելով, զԱրկեղեանց տոհմէ գրեաց. եւ Սկիպիոնեայ կոռնեղեայ եւ ֆաբեայ Վաքսիմեայ խնդրով, զկոռոնեղեանցըն եւ զֆաբեանց եւ զլոմիղեանց եւս։ Չիք ինչքան զայն գիրս հեշտական այնոցիկ որոց կայցէ ինչցանն կութիւն ի մտի տեղեակ լինելոյ արանց երեւելեաց։ Չեռն արկ եւ ի պւետէից արուեստն. մեզ այսպէս թուի թէ ոչ անմասն էր յայնը արուեստի քաղցրութենէ։ Կանզի շափով բանիւք նշանակեաց թէ ոյք ի շոռոմոց ժողովրդենէ պատուավեն եւ նահատակութեամբք զայլովք անցուցին. այնպէս զի ընդ պատկերօք միոյ միոյ ի նոցանէ, զգործս եւ զիշխանութիւնսն զոր կալան, ոչ աւելի քան չորիւք չորիւք կամ հինդ հինդ շափոյ բանիւք դրէր. որ չաւատալի իսկ թուի թէ հնար իցէ այնչափ իրաց այնպէս համառօտիւք յայտնի լինել։ Գոյ եւ գիր ինչ զըրեալ յունարէն վասն բղեշխութեան Աիկերտնեայ։

Յօձ.. ՎԻԿԱՆԻ ցայս վայր առ Առտիկեայ կենդանութեամբ առ ի մէնջ գրեցան սոքա: Այժմիկ քանզի այսպէս կամ եղեւ բախտին զի մեք աւելի քան զնա կեցցեմք, ընդ մնացեալսն մի ըստ միոջէ անցանիցեմք, եւ որչափ կարօղքն իցեմք յիրաշն օրինակաց ուսուցանիցեմք այնոցիկ որ ընթեռնուցուն, որպէս վերագոյնն նշանակեցաք, թէ բազում անգամ իւրաքանչիւր ումեք իւր բարքն առիթ լինիցին բախտին: Քանզի սաշատ համարեալ զհեծելազօրաց կարգըն, յորում ծնեալն էր, եհաս ի խնամութիւն քաջի զօրաւարի Յուղեայ որդւոյ, զի եւ յառաջն իսկ ընտանեցեալ էր ընդ նմա, ոչ այլովինչ իւիք բայց ընտիր կարգօքն, որովք եւ զայլ եւս իշխանս քաղաքին զիւրեւ էր ածեալ, որք ի նոյն կշիռ պատուի վայելէին, այլ ոչ ի նմին աջողութեան: Օի այնչափ աջողութիւն զհետ երթայր ստեղ կայսեր, զի զբնաւ շնորհէր նմա բախտն, զոր տուեալ էր ումեք յառաջ ժամանակաւ, եւ զայն ամենայն որում չկարէր հասանել այր հռոմայեցի, շնորհէր: Օնաւ Ատափիկեայ աղջիկ

մի յԱղբիպպեայ, որում զդուստրն կոյս տուեալ էր ի կնութեան։ Զոտ յորժամ աղջիկ տարեւոր էր, խօսեցաւ կայսր Տիբերեայ կղաւդեայներոնի իւրոյ ըրջութին, որ ի Դրուսիղեայ ծնաւ։ Առյն իսկ խնամութիւն հաստատուն արար զբարեկամութիւնն նոցա, եւ զընտանութիւնն եցոյց յաճախագոյն։

Ի. ԾԱԿՊԱՏ Եւ յառաջ իսկ քան զեօսել հարսանեացն, ոչ միայն յորժամ ի բացեայն էր ի քաղաքէն, ոչ երբեք առաքէր թուղթ առ մի ոք յիւրոցն, առանց եւ Ատափիկեայ առաքելոյ թէ զինչ գործիցէ, եւ մանաւանդ թէ զինչ ընթեռնուցու, յոր տեղիս յինչ վայրո իցէ, եւ որչափ ժամանակս անդ կայցէ. այլ եւ յորժամ ի քաղաքի անդ էր, եւ վասն բազում զբօսանացն ոչ որպէս կամերն վայելէր յԱտափիկոս, ոչ զանց վայրապար օր յորում ոչ գրեաց առ նազիր, եւ խնդրեաց հին ինչ յիշատակը օր ի նմանէ, մերթ խնդիր ինչ պւետէից ճարտարութեան առաջի դնէր նմա, մերթ ընդ խաղ իմն գրբելով բազմաբան թուղթս ի նմանէ առնոյր հնարիւք։ Ուստի դէպ եւ-

ղեւ զի յորժամ մեհեան փերետրական Նըամազդայ, որ ի կապիտողին ի Առմիղայ շինեցաւ, առ հնութեան եւ չհոգալոյ խարխալեալ կործանէր, Ատաիկեայ խրատու փոյթ յանձին կալաւ նորոգել Կայսր: Բատ նմինօրինակի եւ ի Ա. Անտոնեայ հրովարտակաւ ի հեռաստանէ մեծարէր, որպէս զի նա ի ծագաց երկրի ճշդիւդիտակ առնէր զԱտաիկոս թէ զինչ գործիցէ կամ զոր հոգ յանձին ունիցի: Խակ թէ որպիսի ինչ իցէ այս, նա դիւրաւ առնուցու ի միտ, որ կարօղն իցէ ընտրել թէ քանի իմաստութիւն է կալ մնալ ընտանի եւ բարեկամայնոցիկ՝ որք ոչ միայն նախանձընդդէմք միմեանց իշխանութեան էին, այլ եւ այնչափ դատախազութիւն ի միջի էր, որչափ հարկ էր թէ ընդ կայսր եւ ընդ Անտոնիոս լինէր, զի երկոքեան ցանկանային ինքնին իշխան լինել ոչ միայն հրռումայեցւոց քաղաքին այլ եւ ամենայն աշխարհաց:

ԻԱ. ԽԵՐԵԽ այսպէս զ. եւ զ. ամն հանէր ի գլուխ, եւ մինչեւ ցըհուսկյետին ծերութիւնն աճեաց եւ զարգացաւ պատուվ եւ մեծարանօք

Եւ մեծութեամբ, քանզի բազում  
ժառանգութիւն ստացաւ, ոչ այլով  
իւիք այդ լաւութեամբն, եւ այնչափ  
յառողջութեան վայելեաց, զի զամս  
երեսուն դեղոց ոչ կարօտացաւ, ախտ  
կալաւ զնա. բայց իսկզբանն ոչ ինքն  
եւ ոչ բժիշք գրեին ինչ զախտն, զի  
կարծեցին թէ տենեսմոս իցէ, որում  
արագագոյն եւ կակղիչ դարմանքը  
բժշկութեան կազմէին: Եթրեւ ի նմին  
հանէր ի գլուխ զերիս ամիսս առանց  
ցաւոց, բայց միայն ի ցաւոցն որ ի  
դարմանոյ անտի լինէր, յանկարծա-  
կի այնչափ յորդեաց բոնութիւն ցա-  
ւոցն ի մի յաղեացն, զի ի յետին ժա-  
մանակին ընդ մէջս թարախ ելանէր:  
Եւ մինչ չեւ այն հասեալ էր ի վերայ  
նորա, իբրեւ իմացաւ թէ օր ըստ օ-  
րէ ցաւքն զայրանան եւ ջերմնն յա-  
ւելու, հրաման ետ զլդրիպպա զփե-  
սայն առ ինքն կոչել եւ ընդ նմազն:  
Կոռնեղիսս բաղրոս եւ զլեքստոս  
պեղուկէոս: Իբրեւ ետես եթէ եկին,  
յարմուկնն յեցեալ ասէ. թէ որչափ  
հոգաբարձութիւն յանձին կալայ ի  
ժամանակի աստյայսմիկ վասն խաւ-  
թութեանս դարմանոյ, որովհետեւ  
զձեղ իսկ վկայս իրացն ունիմ, չեք

ինչ հարկ ի վերայ բազում բանիւք  
յիշատակել։ Արդ քանզի զձեր մի-  
տըս հաճեցի, որպէս կարծեմ, եւ ոչ  
մի ինչ թողի որ առ իմառողջու-  
թիւն էր, կայ մնայ զի եւ ինձ ինձեն  
խնամ կալայց։ Աչ կամեցայ եթէ  
տգետք իցէք ի սմանէ. զի իմ ի  
մտի այն կայ, դադարել այսու հե-  
տեւ ի զախտն պարարելոյ։ Քանզի  
յաւուրսս յայսոսիկ զոր ինչ կերայ,  
նովին զկեանս ձգեալ յերկարեցի եւ  
զցաւսն աճեցուցի, առանց յուսոյ  
փրկութեան։ Նմին իրի նախ խրն-  
դրեմ ի ձենջ զի խորհուրդ իմ հաճոյ  
թուեացի ձեզ, յետ այնորիկ զի մի  
ընդ վայր աշխատ լինիցիք յորդորե-  
լով եւ աղաչելով։

Ի՞ն. Իբրև զայս խօսեցաւ, այն-  
չափ հաստատուն էր բարբառն եւ  
երեսացն տեսիլն, զի ոչ ի կենաց,  
այդ ի տանէ ի տուն կարծեցուցա-  
նէր չուել եւ գնալ։ Իսկ յորժամ  
Ագրիպա լայր զնա եւ համբուրեալ  
աղաչէր եւ փարելի լինէր, թէ մի  
զայն՝ զոր բնութիւնն տագնապիցէ  
եւ ինքնին եւս երագեցուացէ. եւ զի  
կարօղէ դեռ եւս ժամանակ ինչ կեն-  
դանի կալ, պահեսցէ իւր եւ իւրոցն

զանձն . Նա կարծեաց զաղաշանս նուցա յամառեալ պնդեալ լուռ : Իբրեւ այնպէս զաւուրս երկուս ի կերակրոյ ժուժկալէր , յանկարծ տենդն ի բաց փարատեցաւ , եւ ախտն սկսաւ թեթեւանալ : Աակայն զոր ի մտին եդեալ էր , արար : Վասն որոյ յետ չորից աւուրց զիսորհուրդն զայն խորհելոյ , միով աւուրբ յառաջ քան զկաղանդս ապրիղիս ամսեան , որ է ահեկանի , վախճանեցաւ , եւ կն . Դոմետիոս եւ կն . Առսիոս հիւպատք կային յայնժամ : Հանաւ դին ի գահոյսն որպէս ինքն իսկ հրաման տուեալ էր , առանց իրիք շքոյ յուղարկաւորութեան , եւ լինէին ուղեկիցք նմա լաւքն ամենէքին հանդերձ բազմամբոխ յաճախութեամբ ռամկին : Ծաղեցաւ մօտ յԱպեայ պողոտայն ի վէմն հինգերորդ<sup>19</sup> , ի շիրմի անդ կեկիղեայ քեռւոյ իւրոյ :

## ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ

1. ՈՄԱՆՔ զմայրն թեմիստոկղի աքառնացի կոչեն։ Եւ Պղուտարքոս իսկ յայտառնէ եթէ բազում շմիաբանութիւն ի մէջ մատենագրաց վասն կնոջն քաղաքի կրի։

2. Փոխանակ այնր զի ասէ ի բոցոյ անտի, ոմանք ի համբաւէ անտի, ասեն։ Քանզի բոցոյ անուն ի նոցա լեզու ի համբաւ մերձէ։ զի դատինացիք ըստ իւրեանց բարբառոյ զբոց Փղամմա անուանեն եւ զհամբաւ Փամա։

3. Պղուտարքոս յայտ առնէ թէ որպիսի ինչ խեցեկոյտ վճիռն իցէ։ Եւ զի, ասէ, ի կարծոյ հատից, այսպիսի օրինակաւ այն կատարէր։ Խւրաքանչիւր ոք զխեցին առնոյր, եւ զքաղաքացին զոր կամէր թէ ըստ աշխարհ ելանիցէ, գրէր ի խեցւոջն, եւ առեալ ածէին ի տեղի հրապարակին, զորով խաղխամք պատեալ էին։ Ապա իշխանքն նախ կային համարէին զամենայն կուտեալ խեցին։ Եւ եթէ չանցանէր ընդ վեց հազար թիւ համարոյ այնոցիկ որ գրեցինն, զուր էր խեցեկոյտ վճիռն։ Յետ այնորիկ զիւրաքանչիւր անուանս ուրոյն զատ ի միմեանց դնէին։ Եւ որ ի բազմացն գրեալ էր, նմասահմանէին զտամն ամ տարագիր լինել, բայց զինչս շնորհէին։ Պղուտ։ յԱրիս։ Տում. Գ. 21։

4. Ոմանք, Առանց ուրուք ի նաւորդաց գիտելոյ, ասեն։

5. Եւս իմն զարմանալիս զնմանէ պատմէ Պղուտարքոս : Մինչդեռ, ասէ, զանուանսըն ի խեցիսն գրէին, ասի թէ առանց դպրութեան ոք եւ ամենեւին իսկ խամ, Արիստիդեայ իբրեւ միում ումեք ի ռամկէ անտի զիսեցին ետ, եւ աղաչեաց զի զԱրիստիդէս գրիցէ : Նորա զարմացեալ եհարց, թէ Գործեաց ինչ քեզ Արիստիդէս . Ոչ, ասէ, նա ինձ եւ ծանօթ իսկ չէ . այլ դըժկամակ լինիմ, զի ամենայն ուրեք լսեմ թէ արդար կոչի : Զոր լուեալ, ոչ ինչ պատասխանի տալ, պատմեն զԱրիստիդեայ, եւ գրեալ զանունն ի վերայ խեցւոյն տալնմա: Պղուտ . ԺԱրիս . Տում. Գ. 21:

6. Թաէ զինչ սկիւտաղէ իցէ, պատմէ հաւաստեաւ Պղուտարքոս : Ղակեդմոնացւոց պարէտք, ասէ, յորժամ զոք իշխան հրամանատար ուրեք կարգիցեն, յօրինենցու պըս երկուս, ամենեւին հանդոյն միմեանց կշիռ հասարակ, զմին անդէն առ իւրեանս պահէն եւ զմեւսն եւս զօրաւարին տան: Եւ իբրեւ իրս ինչ երեւելիս ի ծածուկ կամիցին ազդ առնել, առեալ մագաղաթնեղ եւ նուրբ պատեն զցազովն շուրջանակի, եւ գրեալ ի վերայ զոր կամիցինն, հանեալ զմագաղաթն առանց ցպոյն առաքեն առ զօրաւարին որ զմեւս ցուազն ունիցի: Իսկ նա թէպէտ եւ զառաջինն չկարէ ընթեռնուլ . քանզի մեկնեալ ի միմեանց են նշանագիրքն, այլ իբրեւ անդէն զցազովն պատիցէ, զոր առ իւրն ունիցի, ի վերայ հասանիցէ բանիցն: Արդ քանզի ի յոյն լեզու սկիւտաղէ զցուզըն կոչեն, վասն այնորիկ եւ հրովարտակն

զնոյն անուն կալաւ։ Պղուտ։ ի Ղիւսան։  
Տում։ Գ։ 340։

7. Յայսմվայրի թերի է պատմութիւնն,  
եւ պակասէ իսկ յամենայն օրինակս։ այդ  
դիցուք զթերին կարճ ի կարճոյ։ Հրապա-  
րակախօս լիներ յԵրակղեայ մեհենին ողոք  
բանիւք եւ քաղցրութեամբ, այնոցիկ որ  
մնացեալ էին ի քաղաքի անդ։ Իսկ փա-  
խըստականացն հաւատացեալբանից նորա,  
զի թողութիւն առներ եւ բազում ինչ  
խոստանայր։ դարձան ի տունս իւրեանց։  
Բայց յետ ոչ բազումաւուրց ամենեքին իսկ  
կոտորեցան։

8. ԱյլքՊակտիւէն անուն կոչենքաղաքին  
եւ զերեսին աւանսն բոռնոս, Բիւսանթէս  
եւ Նէոնտիքէ անուանեն։ Այսպիսի այլա-  
կերպութիւնք բազում անդամ գտանին.  
այդ մեք առաւելմերում օրինակի զհետ եր-  
թեալ, զգլխաւորսն եւեթ նշանակեմք։

9. Ոմանք համառօտ հատեալ այսպէս ա-  
սեն, Որ ինչ բանք իցեն արքայի ընդ ղա-  
կեդմոնացիս, անօգուտ իցեն, թէ ոչ. այ-  
լովքն հանդերձ։

10. Ոմանք, Զառաջինն, ասեն, ոչ նա,  
այլսակաւութիւն նորա արհամարհ թուէր  
բռնաւորացն։

11. ԶԱքերոնտեայ ասեն պւետեայք,  
եթէ գետ է ոանդարամետաց, եւ առաս-  
պելարկեն այսպէս եթէ մինչչեւ դիակունք  
մեռելոց անդք հասեալ իցեն, խարխուլնա-  
ռու ըստ այն գետ անցանեն, որոյ նաւինա-  
ւավար կարոն կոչիցի։

12. ԱԵրն եւեթ Երիքթոնէս ասէ։

13. Առաջորութիւն էր գիւղապաշտացն Յունաց եւ Հոռոմոց, զի յորժամ մեծ ինչ վիշտք նեղութեան ի վերայ հասանէին, վասն զդիցն սրտմտութիւն ցածուցանելոյ կամ վասն գոհանալոյ յորժամ ի վշտացն ապրէին, սեղան ի մեհենին յօրինէին, եւ շուրջ բարձ եղեալ զպատկերսն դիցն կացուցանէին ի վերայ, եւ համարէին հեթանոսք եթէ արդարեւնոքա կերիցեն զկերտելուրսն, բայց քուրմքն ապա մտեալ զամենայն ուտէին. որպէս Դանիիէղի պատմութիւնն յայտ առնէ:

14. Պիղեմենէս պափղագոնացւոց իշխան էր, որ իւրովք սեպհականոքն հանդերձ յօդնականութիւն Յունաց եկեալ, մինչ դեռ ընդ տրովացւոց պատերազմէր, ի Մենեղաւեայ սպանաւ. որպէս Հոմերոսն ի հինդերորդում վիպասանութեանն ասէ: Այդ ամենայն այժմու օրինակք Նեպոտայ, փոխանուակ Մենեղաւեայ Պատրոկլէս ունին: Վասն որոյ ասեն մեկնիչք եթէ կամ մատենադիրն վրիպեալ ինչ իցէ, կամ թէ որք զօրինակս դրոցն գրեցին, փոփոխեցին:

15. Ամանք, Ընդէր ոչ իճակատուն սպաներ, ունին:

16. Պարիսատիդէս անուն էր մօրն, եւ կնոշն Ստատիրա: Մինչդեռ ընթրիս ուտէին Պարիսատիդէս կարեաց դանակաւթուչուն մի խորովեալ եւ միզկողմն դանակին դեղեալ էր. զկես թունոյն ինքն կերտ եւ զկէսն Ստատիրա:

17. Հոռոմն կադուկէոս ասէ. իսկ կադուկէոսն Տիւր դից գաւազան է, որով, ասեն,

զհակառակութիւնն ցածուցանեւ : Դարձեալ նշանակ ինչ է խաղաղութեան պատգամաւորաց, զորով երկու օձք գալարեալ կային. զի զոր օրինակ նոքա մոռացեալ զժանգաւոր դժնզակութիւնն միաբանիցեն ընդ միմեանս, նոյնպէս թշնամեացն զթշնամութիւն մերժեալ ի բարեկամութիւն դառնայցեն :

18. Այս մատեան յորում զհռոմայեցւոց  
երեւելի զօրաւարաց ձառէ մատենագիրն,  
կորեաւ. նոյնպէս եւ մատեանն զօր զպա-  
տմագրաց Յունաց գրեալ էր, որպէս ին-  
քնին ի Գիոնի վարսն յայտ առնէ, եւ մեւ-  
ողն եւս զօր զկատոնէ գրեաց, զորմէ ին-  
քըն ի վարսն կատոնի ձառէ, չեն ի միջի:

19. Այս ինքն հինգ մղոնաւ հեռի ի շը-  
ռոմ քաղաքէ . քանզի վէմք կանգնեալ է-  
ին մղոնի միով անջրապետութեամք :



24

## ԴԻՄ ԳԼԽԱՑ

Ա. ՄԻԴՏԵՍԴԵՍ	5
Բ. ԹԵՄՏԵՍՏՈՎԴԵՍ	21
Գ. ԱՐԻՍՏԵՏԵՍ	41
Դ. ՊԵՏՈՎԱՆԴԵՍ	47
Ե. ԿԻՄԱՆ	59
Զ. ԳԼԻՇԱՆԴՐՈՍ	67
Է. ԱՂԿԻԲԻՆԴԵՍ	75
Ը. ԹՐԱՍՏԻԲՈՒՂՋՈՍ	97
Թ. ԿԱՆԱՆ	107
Ժ. ԴԻՄԱՆ	117
ԱԺ. ԻՓԻԿՐԱՏԵՍ	135
ԲԺ. ՔԱԲՐԻԵՍ	143
ԳԺ. ՏԻՄՈԹԵՈՍ	151
ԴԺ. ԴԱՏԱՄԵՍ	161
ԵԺ. ԵՊԱՄԴԱՄԵՏԵՍ	183
ԶԺ. ՊԵՂՈՊԻԴԵՍ	203
ԷԺ. ԱԳԵՍԻՂԱՌՈՍ	213
ԾԺ. ԵՒՄԵՆԵՍ	231
ԲԺ. ՓՈԿԻՄԱՆ	255
Ի ՏԻՄՈՂԵՏՈՒԴ	263

ԻԱ. ԹԱԴԵՍՏՈՐՔ . . . . .  
ԻՅ. ԱՄԻՊԿԱՐ . . . . .  
ԻԳ. ԱՆՍԻԲԱՂ . . . . .  
ԻԴ. Մ. ՊՈՐԿԻՈՍ ԿԱՏՈՒ . . .  
ԻԵ. ՏԻՏՈՍ ՊՈՄՊՈՆԻՈՍ ԱՏՏ.







Ի ՎԻԷՆԱ

Ի ՎԱՆՍ Գ. Ս. ԱՍՏԱՏԵԱԾԱԴՐ

1 3 4 2

Գինը օրինակաց՝ որ քարախսի  
եւ թէ կապեալ իցեն, 50 գերման  
նական լումացք (դարանթան):